



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Աղեգանքի ծիծաղ որդի

1849

Կնոջ 50 ՎԵՄԵ


1-ին հատոր

84

Պ- 60

Զ Տիտուրա

1881



84 447.
7-60 № 9386

ԿՆՈՋ ՄԸ ՎԵՊԸ

ՀԵՂԻՆԱԿ

Ս.ՂԵՔՍԱՆԴՐ ՏԻՒՄԱՅ ՈՐԴԻ

ԹԱՐԳՄԱՆՅՑ

ԿՈՒՌՆԵԼԻԱ Տ. ՍՕՓԻԱԼԻ

1001
646



2003

ՉՄԻՒՌՆԻԱ

ՅԳԱԿՐՈՐԹԻՒՆ ԵՂԵՐՑ ՏՖՅԵՆՆ

1881



2011

ՀԱՅԿԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԿԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
31317-47

ՀԱՅԿԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԿԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԿԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



ՀԱՅԿԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԿԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

14283-58

ՆՈՒԷՐ ՍԻՐՈՅ

ԵՒ

ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԵՒ

ՍԻՐԵԼԻ ԶՕՐԵՂՐԱՍԵՐ ԻՍՏ

Պ. Գ. ԶՈՂԶԱՆՆԵՍ ԲԱՐԱՋԵԱՆ

2.2.4

ՀԱՆՐԱՊԵՏ ԳԻՒՄ

48

ՄԵԼԻՍՏԻՆԻ ԳԻՒՄԻՆԻՍՏԻՆԻ

49

ՄԵԼԻՍՏԻՆԻ ԳԻՒՄԻՆԻՍՏԻՆԻ

ՄԵԼԻՍՏԻՆԻ ԳԻՒՄԻՆԻՍՏԻՆԻ . . .

Հանդարձ էք անշուշտ կիներու որք իրենց մեներու ու սովորութեանց մէջ ոչինչ կը չալանեն վիպասանութեան մը դիւցազնութիւն զլայնին եւ որք ըսած են մեզ :

— Եթէ իմ կեանքս գրեչ ուզէին՝ շատ հետաքրքրական գիրք մը պիտի ընէին :

Այս խօսքը այնչափ անգամ լսած եմ՝ որ օր մը միտքս դրի գայն իբր ստոյգ համարել , եւ կնոջ մը տեղեկութիւններու վրայ , պատու խնամակալութիւն մը որ երկրորդական դէր մը կը կատարէ սոյն պատմութեան մէջ , գրեցի այս վիպասանութիւնը զոր պիտի կարդաք եթէ սկիզբէն չի ձանձրացընէ զմեզ :

Արդ հարկ չկայ ըսել մեզ թէ ինչո՞ւ այս գիրքը պէ՞տ է մե՞զ անուանելի :

ՏԻՒՄԵՑ ՈՐԴԻ

ԿՆՈՋ ՄԸ ՎԷՊԸ

Ա

Կը ճանչնաք Տրէօ քաղաքը, եթէ չէք ճանչեր զայն 'ի Հարկէ
դացած էք ուրիշ դաւառի քաղաք մը : Այս բաւ է ամէն նա-
հանդի քաղաքները մի և նոյն յատկութիւնը, նոյն ծաղրա-
կան մասը և նոյն նախադասութիւնները ունին : Եթէ ճանչ-
նաք զայն կամ ոչ՝ չորս խօսքով անոր տեղադրութիւնը պիտի
ընեմ ձեզ : Երբ Բարիդէ կ'ուզաք Տրէօ կը մտնէք Սէն-Ժան
արուարձանէն, կ'անցնիք Ղապլէզը, փոքրիկ առուակ մը՝ որ իւր
երկու կողմը պտոյտ մը ունի . կը շարունակէք ձեր ճամբան
միշտ դէս 'ի յառաջ, կը մտնէք Բարիդիոյ փողոցը որու ծայրը
կը գտնէք Բարատի հրապարակը, հոս ուղիղ անկիւն մը ունի,
քալիցէք Սէն-Մարթէնի արուարձանին մէջն էք, կայ առէք,
հասանք . արուարձանին վերջի տունին առջևինն է կամ լաւ
ևս էր 183 ին աղջկանց թոշակաւոր դպրոցը, մեծ
պատ մը կը շրջապատէր զայն, դուռը կանաչ էր, մտակալիւր
սև . և արձանադրութիւնը Գորոյ Բուշկաուր Նորոյի Օրէորոց
դեղին էր : Այս դրան ետև միայն ծառեր կային, որոց մէջ-
տեղէ կը զանազանէին քանի մը զուարթ և հանդարտ պատու-
հաններ իրենց մոխրագոյն վանդակով և որթի կամ այծի սե-
րէի շրջանակով : Սակայն այս տունը ամենէ լաւ շինուածն էր
հոն բնակող օրիորդներու ուսմանց և միանգամայն զուարճու-
թեանց համար, բաւական ամայի էր քաղքին ձայներէն չի վըր-
դովուելու համար . սակայն բաւական մտա՝ որպէս զի երբեմն
երբեմն հոն հասնէր մրմունջ մը որ յիշեցընէր բոլոր պատա-
նուհիներու թէ աշխարհի վրայ իրենց վարժուհիներէ դատ ու-

... անգլիական ընկերի պէս անգլիական ուղեւորներ ծայրածայր
Եւրոպականաբանի մեծարար զի չեկա չէն քանակապահան
: քան ձե ծայր պէս ան միջնադարի միջնադարեան զի
... անգլիական ընկերի պէս անգլիական ուղեւորներ ծայրածայր
Եւրոպականաբանի մեծարար զի չեկա չէն քանակապահան
: քան ձե ծայր պէս ան միջնադարի միջնադարեան զի
... անգլիական ընկերի պէս անգլիական ուղեւորներ ծայրածայր
Եւրոպականաբանի մեծարար զի չեկա չէն քանակապահան
: քան ձե ծայր պէս ան միջնադարի միջնադարեան զի
... անգլիական ընկերի պէս անգլիական ուղեւորներ ծայրածայր
Եւրոպականաբանի մեծարար զի չեկա չէն քանակապահան
: քան ձե ծայր պէս ան միջնադարի միջնադարեան զի

ՀԱՅ ԵՄԵՆԻ

րիչ մարդիկ և իրենց բնակած տանէ զատ ուրիշ տուներ կան :
 Ներս մտանք , առաջին բախի մը մէջ պիտի գտնուինք : Մէկ
 կողմն է դռնապանին սենեակը , վանդակի մը մէջ դեղձանիկ-
 ներով , ըէղէտայի ամաններով , և ամէն այն բաներով՝ որք այս
 պատուաւոր դասին երջանկութիւնը կը կազմեն : Միւս կողմն
 է վայրագախիթը , որու հիւրերը քաղքիններէն աւելի բարո-
 յադէտ՝ արդէն երկար ատենէ ՚ի վեր կը քնանան , վրան կը
 գտնուի աղանոցը , ընտանեկան տատրակներով լի , որք միշտ
 կ'ուզան տղայոց խաղերուն մէջ թառելու և կերակուրէն ետք զի-
 րենք դժուար ամէն ձեռքերէ հացի փշրուէքներ խնդրելու : Մէջ
 տեղը մարգարետին մը ծաղիկներով . անկիւնները՝ կաղամախի-
 ներ . և դրան երկուստեք կը գտնուեն թմբիներով սորուէրալի
 և երևակայական տեսք ունեցող անցքեր : Իսկ տան ներսի կողմը
 աւելի վայելուչ է քան թէ հաճելի , աւելի նախատեսութեն յար-
 դարուած քան թէ բանաստեղծական : Ուրեմն պիտի անցնինք
 արագ նայուածք մը նետելով նախասենեկին վրայ որ խօսարանի
 տեղ կը ծառայէ և որ կարմիր ու ճերմակ վարդոյրներով
 զարդարուած է . դասական դաշնակով , արևու կառքը ներկա-
 յայրնող ժամացոյցով և բան մը չի ներկայացընող աշտանակ-
 ներով , կիսով չափ պիտի բանանք դուռ մը որ վարժուհւոյն
 մասնաւոր թանգարանը կը տանի , ուր կը գտնուի տղայոց հե-
 տաբրբութեան առջև ամէն օր բացուած մատենադարան մը .
 աւելորդ է ըսել թէ որոնք են այն գրքերը որոնցմէ կը բաղ-
 կանայ այս թանգարանը . կը գուշակեն զայն : Պիտի բանանք
 դուռ ուրիշ դուռ մը որ կը տանի տեսչուհի Տիկին Տիւվէրնէյի
 ճաշարանը : Այս սենեակը իւր քոյրերուն սենեկէն բնաւ տար-
 բերութիւն մը չունի , իւր վարագոյրները սեթեթեթալ են .
 նեղուած լէր կարագիներուն մէջ , ցուրտ իւր յարդարութիւն մէջ .
 և սակայն այս սենեակը օրիորդաց փառասիրութեան ատարկան
 է , վասն զի անոնք որ շաբթուան մէջ լաւ աշխատած են
 շաբաթ տիկնոջ սեղանը ճաշելու կը բերուին և կրնան հեղ-
 նութեամբ տեսնել միասնեբու սեղանատուն մտնելը . մինչդեռ
 ստանձնողն որ հետէ ճաշուն սպասելով պատկերները աչքե-

անցնել կամ մատենադարանին գրքերը կը թղթատեն :
 Ինչ հրապուրիչ են այն սահող տարիները , ուր քաղցր
 վարձի մը կը փափաքին կամ պատիժէ կը վախնան . ինչ եր-
 ջանիկ տարիներ են անոնք որ իրենց մօրմէ կը յանդիմանուին
 և ուր ամէն հաշիւէ վերջ իրիկունը աղջիկը կրնայ իւր աղօթ-
 քէն յետոյ քնանալ . առանց դէշ երազ մը իւր զիշերը վրդո-
 վելու և կամ տխուր մտածում մը իւր զարթումը տանջելու :
 Ինչ կայ աւելի սիրուն , երբ դիպուածով մեծ աղջականի մը
 հետ Օրիորդաց գարոցի խօսարանը կը մտնեն՝ տեսնել ապակի-
 ներէն յիմար զբօսնողներու զուարճանալը գալարեաց և ծաղ-
 կանց մէջ տեղ : Օրերով պիտի մնային այս փոքրիկ , վարդա-
 գոյն , սպիտակ և խարտեաշ շուքերու հանդարտութիւնը տես-
 նելու : Այն տարիներու մէջ մանկունք՝ որք անհոգ , ծիծաղ-
 կոտ և թափառական են չեն ուղեր գիտնալ թէ ինչ կայ իրենց
 վենաց առաջին տարիներուն ետեւը , ինչպէս նաև թէ ինչ կը
 գտնուի իրենց պարտէզին պատէն դուրս : Ուրեմն զետնայարկի
 սենեակներէ անցնելէ վերջ պիտի շտապինք սահելու , առանց
 տեսնուելու միանգամայն այս գեղեցիկ մանուկներուն մէջ տեղ
 որոնք զմեզ տեսնելով պիտի փախչին անապատի այծեամբերու
 նման և պիտի կորսնցընեն այն սիրուն դժարութիւնը զոր կ'ու-
 ղենք ճանչնալ : Ուրեմն առաջին դատիկոնը այցելելու պատիւը
 պիտի չ'ընենք . այլ դժարենք զայն : Մին Տիկին Տիւվէրնէյի
 բնակարանն է և հիւանդանոցը , երկրորդը ճերմակեղինաց հա-
 մար է և մասնաւորապէս մեծերու սենեակները :
 Օգոստոս 1 ձին ժամը 7 1/2 նէ , արձակուրդի առջի օրը , այս
 պատճառաւ խաղերու մէջ ալ զգուշութիւն և ուրախութեանց
 մէջ ակնածութիւն չկայ : Վէտք էր խիստ մեծ յանցանք մը
 գործած ըլլալ , որպէս զի երբ հեռեեալ օրը իւր մայրէն խնդ-
 րուէր չ'կարենար հետը երթալ : Ուսման սենեակները պարտիզին
 մէջ տեղը շինուած և ննջարաններուն ու ճաշարաններուն հետ
 մէկ շէնք կազմած են : Աշակերտուհիք հոն չեն , և միայն քա-
 նի մը նախատես աղջիկներ պիտի գտնենք որք առաջէն կ'ամ-
 փոփն հետերնին տանելու գրքերնին . վարժուհւոյն՝ զանոնք

կարգալու խոստանալով . և ինքնին երդմնելով անոնց չբախտելու :
 Ուրիշներ խումբեր կազմած՝ որոնց երբեմն երբեմն Տիկին Տիւ
 վէրնէյ կ'այցելէ, թող կ'ուտան որ սրտերնէն երեակայութիւններ
 թուչին , թեթե այն թուչնոց նման՝ որոնց վանդակները կը բա-
 նան և որք կ'երթան անծանօթ փեր այցելել , և կը վերադառ-
 նան տապանին աղանձին պէս քանի մը յուսոյ և խաղաղու-
 թեան ճիւղեր բերելով : Այս զուարթ խումբերուն միջև կը
 գտնուի անշուշտ պղտիկ մը՝ որ ծնողքէ կամ հարստութենէ
 զուրկ ուրիշներու ուրախութիւնը իւր լքման մէջէ կը նայի ինչ-
 պէս բանտարկեալը իւր վանդակներէն կը դիտէ ազատութիւնը-
 խեղճ տղայք , որոնք՝ ուրախութենէ առաջ արտմութիւնը կը
 ճանչնան . և որոնց դեռատի սրտերը խիստ անկեղծ են կասկա-
 ծելու համար . կը հարցընեն Աստուծոյ այս անկանոնութեան
 պատճառը . վասն զի իրենք ալ նոյնչափ դեռահաս . նոյնչափ
 սիրուն և նոյնչափ անմեղ ըլլալով իրենց ընկերներուն չափ եր-
 ջանիկ չեն , և մի և նոյն դպրոցին մէջ ապրելէ յետոյ պիտի
 չի կրնան մի և նոյն ընկերութեան մէջ ապրիլ , խեղճ պղտիկ
 արարածներ . որոնց՝ Տէրը տուաւ ուրիշներու նման , աչեր՝
 տեսնելու և սիրա մը՝ սիրելու համար և որոնք երբ իրենց փո-
 քըր ձեռները երկնցընեն միայն դժբաղդութեան կամ պատրան-
 քի մը կը դպչին : Ահաւասիկ դպրոցին ունեցած սոսկալի
 մասը . այսինքն մի և նոյն շրջանին մէջ ամբոփուած շատ մը
 ներհակութեանց հաւաքումը . այն է բաւական ժամանակ մի և
 նոյն աստիճանը դնել զանոնք որպէս զի աւելի ուշ ընտանեկան
 աստիճանները պարտաւորին բաժնելու : Ասկէ երկու բան կը
 հետևի . Անձնասիրութիւն միոյն՝ և փափաք միւսի , և Աստ-
 ուած դիտէ ինչ որ աւելի ուշ այս երկու բաւերէն կ'արտադ-
 րին . բարեբաղդաբար դժբաղդ իրողութիւն մը չէ մեր նկարա-
 գրելիքը արդէն տխուր շուքի մը պիտի չը հետևինք . և դեռ
 չլմնցանք այս պարտեզը շրջելէ . ուրկէ կ'սկսի այս պատմու-
 թիւնը . թողունք վայրկեան մը այս փոքրիկ խարտեաշ գլուխ-
 ները և այս սրայծառ երազները և մտնենք մեծ կաղամախինե-
 րու ծառուղիի մը տակ ուր մութը կոխած է և ուր աշակեր-

տուհիք աւելի նուազ են . շուտ մը պիտի գտնենք երկու մեծ
 օրիորդներ որ թե թեի տուած քովէ քով կը քայլեն , թէև
 ինչպէս ըսինք արդէն մութ է , սակայն պիտի կրնանք զանա-
 զանել անոնց դիմաց դժադրութիւնը . ամենէ դեռահասը հիա-
 նալի թխադոյն մ'է , միւսը սքանչելի խարտեաշ մը . այս եր-
 կուքին համար պիտի կայնինք և քանի որ Ալահետտինի մատա-
 նին չ'ունինք աներևոյթ ըլլալու համար պիտի հետևինք անոնց :

Տեսած էք Տիագի կիները , որք ճերմակ վարդադոյն և ծի-
 ծաղկոտ ճոխ կապոյտ բնութեան մը մէջ , ոտքերնին մամուռնե-
 րու և ծաղիկներու մէջ կորսուած հինօրեայ դիցուհիներու նը-
 ման իրենց բոլորտիքը լուսոյ շառաւիղ մը կը գծեն : Տեսած
 էք Միւլլէրի նկարները . այն բանաստեղծական և սիրահարա-
 կան երեսները յակինթի ծիծաղներով երկնադոյն աչքերով և
 ոսկեգոյն մազերով . լաւ ուրեմն . խնդրեցէք մէկէն իւր նկար-
 չական պնակին բոլոր աշխոյժը և միւսէն իւր վրձինին բոլոր
 դաղանիքը և պիտի տեսած ըլլաք այն սքանչելի խարտեաշը
 որու վրայ կը խօսէի :

Երկար ժամանակէ 'ի վեր կը վիճաբանեն և դեռ պիտի վի-
 ճաբանին դիտնալու համար թէ որոնք աւելի աղւոր են . խարտ-
 եաշ մազերը թէ սև . և թէ ճերմակ դեմք մը աւելի լաւ կը
 շրջանակի եփենոսի թէ ոսկիի մէջ . իսկ մենք՝ երեք տեսակ դե-
 դեցկութեան և բանաստեղծութեան պատկեր երազած ենք .
 այն է Եւա . Աստուածածին և Մադդաղինէ . զորս նոյն ինքն
 Աստուծոյ ձեռագործներն են . այսինքն ամենակատարեալ , գո-
 ցենք աչերնիս և զանոնք երազի մէջ տեսնենք . և վարժապետ-
 ներէ ուսնելով այս երեք դեմքերը կտաւի վրայ քաշենք . միշտ
 կը գտնենք զանոնք խարտեաշ հիւսակներով , խարտեաշ խոսո-
 պիներով և հիւսքերով :

Անշուշտ սև մազերու հակառակ չենք . միայն 'կ'զմայլինք
 խարտեաշ մազերու վրայ , կ'ըսենք թէ բնութեան մէջ կան
 ուժգին ձայներ՝ որք կը զարմացընեն : 'Նոյնպէս կան քաղցր
 ձայներ՝ որք երազել կ'ուտան , թէ մեր երեակայութեան մէջ

անցնող առաջին կինը . տկար է զոյսուն և անոյշ . և երբէք սև մազեր չենք յատկացընէր անոր . վերջապէս կ'ըսենք թէ կիրքը թուփ է և սէրը խարտեաշ :

Եթէ կ'ուզենք ուրեմն , հիմակ որ Տիկին Տիւվէրնէյի պարտիզին մէջն ենք , երկու օրիորդներու հետ խարտեաշին պիտի հետեւինք աւելի ուշադրութեամբ , զուցէ անոր դէմքին վրայ պիտի գտնենք բանաստեղծական կամ արտամազին գիծեր որ մի և նոյն բանը ըսել է , զորս թերևս միւսին վրայ պիտի չկարենանք դտնել . անոր կապոյտ և աչերու մէջ պիտի դուռակենք այնպիսի հայուածքներ՝ զորս պարագ սեղ պիտի փնտուենք սև աչերու մէջ , և կարելի է վերջապէս այս սիրուն փոքրիկ ծիծաղին մէջ պիտի նշմարենք տարտամ տխրութիւն մը որ եթէ ոչ ներկային տպաւորութիւնը՝ գէթ ապագային նախազգացում մ'է , զորս իւր ընկերուհւոյն շուրթերը երբէք չ'ունեցած են և 'ի հարկէ երբէք պիտի չ'ունենան : Միշտ այս կնոջ կեանքն է որ մեր կամքին հակառակ զմեզ կը մղէ , և պիտի տեսնենք թէ ինչ պիտի ընէ Աստուած այս նորատի գոյութիւնը : Թողունք ուրեմն այն աղջիկները՝ որոնց խումբերու մէջէն անցանք որ Սպանիական դէրակներ շինեն , և կէս ժամէ քունի մէջ թմբրին , ու դադանաբար հետեւինք այս երկու ստուերներու բաւական մօտէն անոնց ըսածը լսելու համար :

— Ժամը քանի՞ն պիտի մեկնիս վաղը . կը հարցընէր թխագոյն Օրիորդը միւսին :

— Ըսել կ'ուզես թէ ժամը քանիին պիտի մեկնինք կրկնեց երկրորդը :

— Այո :

— Ժամը Աին կառքը հոս պիտի ըլլայ :

— Եւ երբ ձեր առնը պիտի գտնուինք :

— Ինը ժամ վերջ :

— Ինչ երջանկութիւն . սքանչելի օդ մը պիտի ունենանք մեր ճանքորդութեան միջոցին , տես . որչափ աստղեր . դու շատ երջանիկ ես . Մարի :

— Եւ երջանկութեանս պատճառը :

— Ար հարցընես , ինչպէս . վաղը ասկէ կը մեկնիս մէյմն ալ չի վերադառնալու համար , ընդ միշտ կը թողուս մեր նստարանները ուր այնչափ անհանդատութեամբ կը նստուի . մեր անկողինները ուր այնչափ գէշ կը պառկուի , կ'երթաս Բարիզ բնակելու , գլեակներու մէջ . պիտի մտնես աշխարհ մը որու համար այնչափ գէշ կ'ըսեն . և որու վրայ այնչափ աղէկ կը մտածեմ , և ինձ կը հարցընես երջանկութեանդ պատճառը , բայց սիրելիդ իմ , կամ խիստ պահանջող ես կամ խիստ մոռացկոտ :

— Իրաւունք ունիս բայց քու կարգդ ալ պիտի գայ :

— Այս մի և նոյն բանը չէ . նախ իմ կարգիս պէտք է որ տար իմը ևս սպասեմ , ասկէ զատ , ես քեզ նման միլիոնատէր մը չեմ . դու կը մտնես կենաց մէջ ոսկիէ դռնէ մը . իմ հաղիւ թէ ոսկեղօծեալ է . երբ ասկէ մեկնիմ պիտի երթամ դաւառը բնակելու հօրաքրոջ մը հետ , որ հաճելի չէ , պիտի ամուսնացընեն զիս նօտարի մը հետ , մինչդեռ դու իշխան մը պիտի առնես , օն . բան մը կայ որ զիս կը վշտացընէ , այն է թէ օր մը՝ պատշաճութիւնները կարելի է նաև հեռաւորութիւնը զմեզ պիտի բաժնեն :

— Խենդ ես :

— Գէշ պիտի ըլլար այս , վասն զի անկեղծօրէն խօսելով . մեր մէկզմէկ ճանչելէ 'ի վեր միշտ բարի ընկերուհի մը և նաև հաւատարիմ բարեկամուհի մը եղած եմ , ապա զիտես . այս սրբտերու բարեկամութեան մէջ՝ որք միայն համակրութեամբ իրար միացած են կրօնական կապ մը կայ զոր պէտք չէ խորտակել : Այսպէս զիս միշտ պիտի սիրես :

— Ինչպէս որ զիս կը սիրես :

Երկու աղջիկները զրկեցին զիրար :

— Երբ կը մտածեմ , կրկնեց յիմար պատանուհին , թէ ասկէ դուրս երկու ամիս քեզ հետ պիտի անցընեմ . . . Ա՛հ . միտքս բան մ'եկաւ . միթէ հայրդ բարի մարդ մ'է :

— Պատուական . նոյնպէս մայրս :

— Ո՛հ . մայրդ . կը ճանչնամ զայն . . . որչափ պիտի զուարճանանք :

— Եւ հոն Տիկին Տիւվէրնէյ պիտի չըլլայ :

— Այդ է մեր իրական շահը , տեսնենք . համարձակ ըսէ .
ինչ ազդեցութիւն կ'ընէ քեզ դպրոցէ հրաժարելը :

— Յաւ կը պատճառէ ինձ :

— Ստուգիւ :

— Ա՛րքնում :

— Ինչո՞ւ :

— Ասան զի կը թողում . եթէ ոչ երջանիկ՝ գէթ կանոնաւոր կեանքի մը սովորութիւնը ցարդ ինձ տրուած պատիժներէ ուրիշ ցաւ չ'ունեցայ . և երկու տարիէ 'ի վեր որ զարդացած եմ , շարունակեց Մարի ժպտելով . այս վիշտերն ալ չ'ունիմ . վերջապէս զիտեմ ինչ որ կը թողում և չեմ գիտէր թէ ինչ կ'ստանամ :

— Ահա ընտիր պատճառ մը , ես պիտի ըսեմ՝ քեզ ինչ որ կ'ստանաս :

Ա՛ռնենաս Բարիդի մէջ սուռն մը , այնպիսի կարասիներով որ քիչ մը դպրոցի սենեկիդ կահերէ կը տարբերին , ծառայներով . ձիերով և ամեն կարելի շուայլութիւններով : Տիկին Տիւվէրնէյի տեղ որ տարին երկու հազար ֆրանքի համար քեզ կը ժպտի , կը զտնես հայրդ և մայրդ որ կը պաշտեն զքեզ . կ'ստանաս ամառուան շքեղ դղբակ մը անտառներով , դաշտերով , հորիզոնով և երկինքով ամբողջ քեզի համար . մինչդեռ հոս երկնից միայն մէկ կտորը կը տեսնենք : Ա՛ռնենաս ձմեռուան համար թատրոններ , պարահանդէսներ , հագուստներ , աշխարհի յիմարութիւնը , մարդոց սքանչացումը և կանանց ատելութիւնը . ասոնք աննշան բաներ չեն . և այն ամէն մարդոց մէջ՝ ամենէ ընտիրը , ամենէ ազնիւր , ամենէ վայելուչը և ամենէ խելացին ընտրելու իրաւունքը . վասն զի դու տեսնուած կիներու մէջ ամենէ ազնիւր և ամենէ զեղեցիկն ես ձիրքեր՝ որ նոյն իսկ երջանիկ պարագայի մը մէջ չեն արհամարհուիր : Ա՛րքնում կ'ստանաս ազատութիւնը . այս բառը

որու համար երկար ժամանակէ 'ի վեր կը կռուին . ահա այն միակ փոքրիկ փոփոխութիւնը՝ որ քու կենաց մէջ պիտի ըլլայ . ուրեմն տրտմելու պատճառ մը չ'ունիս , բայց ես՝ որ 'ի հարկէ չեմ կրնար յուսալ ինչ բանի որ կ'ակնկալես՝ ցաւելու բան մը պիտի չ'ունենամ :

Մարի մտիկ ընելով կը ժպտէր :

— Ահա , եթէ . կրկնեց Բլէմանթին , բանի մը վրայ ցաւէի՝ պիտի ցաւէի բարի բարեկամուհւոյ մը վրայ զոր թերևս բնաւ պիտի չի գտնեմ և որ իւր կեանքը ինձ կը շնորհէ :

— Լաւ ուրեմն , ահա այդ բանին վրայ կը ցաւիմ ես ալ :

— Բայց քանի որ ձեր սուռը կ'ուզամ :

— Միայն երկու ամսուան համար :

— Բաւական պիտի ըլլայ քեզ :

— Բնաւ :

— Եթէ ամեն տեղ քեզ հետեւի սոսկալի կերպիւ պիտի նեղացընէի զքեզ : Մտիկ ըրէ , սիրելիդ իմ Մարի , զիտես թէ խիստ զուարթ եմ . լաւ ուրեմն , հաւատա՛ ինձ . զուարթութեան մէջէ աւելի լաւ կը տեսնեն զաշխարհ անոր պակասութեանց համար աւելի կարեկից են և նուազ վշտացեալ նորա ապերախտութեանց համար : Պէտք է որ ամէն մարդ հետեւի այն ճամբուն՝ որ զծուած է իրեն համար : Երկու ազուոր ամիսներ պիտի անցընենք զուարճութեամբ . խենթերու նման անտառներու մէջ պիտի վազենք , անցաւ անվախ : Այս երկու ամիսներէ յետոյ պիտի բաժնուինք , դու՝ Բարիդ երթալու և ես հոս վերադառնալու համար . ժամանակ մը պիտի զրես ինձ քու նոր ուրախութիւնները և նոր յաղթանակները հաղորդելու համար , յետոյ ինձ զրելու ժամանակ պիտի չ'ունենաս . ես պիտի շարունակեմ իմ գրութիւններս , վասն զի օրուան 12 ժամերուն մէջ պիտի նեղանամ թէև բայց դո՛հ պիտի ըլլամ քեզ երջանիկ կարծելով : Հիմակ երթանք մեր արկղը պատրաստելու :

— Երթանք :

Երկու օրիորդները անցան պարտէզէն և իրենց սենեակը ե-

լան որ իրարու դիմաց էին :

— Սկիներ ցուցակը ըստ Մարի :

— Այլ խնդրեմ որ կամաւ մուցուի ամէն պատմութեան և աշխարհագրութեան դրքերը ըստ Բլէմանթին :

— Այլ հաւանիմ :

— Այլ խնդրեմ որ մուցուի Անդղիարէնի , Գերմաներէնի և թուաբանութեան գիրքերը :

— Նորէն կը հաւանիմ :

— Արդ կրկնեց Բլէմանթին պիտի բանամ սենեկիս միջնա-
գուռը , որպէս զի մեր արկղը պատրաստած ժամանակ կարե-
նանք խօսակցիլ :

Մարիի սենեակը ամենէ սիրունը և ամենէ կուսականն էր : Տան անկիւնը կը գտնուէր , ամէն օր արևուն կը բացուէր երեք պատահաններ ձերմակ վարագոյրներէ քողարկեալ , պատերը ծածկուած էին փոքր կապոյտ ծաղիկներ ունեցող մոխրագոյն թղթով մը , բոլորովին պարզ և դարձանային , այս սենեկին մէջ ամէն բանի համար տեղ կար և նորապի աղջիկը միջոց գտած էր դաշնակ մը գնելու հոն , նկարչութեան յենարան մը , պահարան մը և սեղան մը , իրաւ է որ պարսպ մնացած տե-
ղը մեծ չէր , այնպէս որ դեռ երկու աթոռ կար զորս չէին զիտէր ուր գնելին , և մնայուն տեղ մը չ'ունենալով ամեն տեղ կ'ըբաշէին , բարեբաղդաբար անկողինը գոց ննջարանի մը մէջ կը գտնուէր , առանց որոյ՝ անկարելի պիտի ըլլար ոտքով շրջիլ այս կարասիներու մէջ տեղ , և սակայն ամէն ինչ տալա-
ւորեալ էր այն բուրումով՝ որ իւր բոլորովին կը սփռէ այն տարիքը եղող կին մը , գծագրուած նկար մը կը ժպտէր յե-
նարանին վրայ , երաժշտութեան գիրքեր , հայելի մը Բրիտանոսի խաչելութիւն մը և ծաղիկներ կը լրացընէին այս սենեկին կա-
հը , պատսպարան՝ դարձնապահ և խորհրդաւոր՝ գեղանի ման-
կան մը մտածմանց և երազներու : Այս ծաղիկները շնչելով , այս խաչելութեան առջև աղօթելով և այս հայելիին մէջ նա-
յեղով ինքզինքը կը թողուր իւր յոյսերուն , մտաց յափշտա-
կութեանց և հաղարումէկ կնային փոքր սնայնասիրութեանց :



Եթէ գտնուէր մէկը որ կարող ըլլար կարգաւ այս դեռա-
բոյս սրտին մէջ , խիստ պաշտելի դիրք մը պիտի զտներ հոն :

Մարի պահարանին մօտ աթոռ մը յառաջացուց՝ ու նստելէ վերջ ամէն գորոցները մի առ մի բացաւ , և ինչ որ իւր հետ պիտի տանէր սեղանին վրայ դրաւ , սիրուն բան մ'է դեռա-
հաս օրիորդի մը պահարանը տեսնելը : Հոս ամէն ինչ պարզ պարասիրութեամբ շարուած է : Անոնք դեռ ճոխ բաճուածներ չեն և ոչ հարուստ քաշմիրներ զորս օր մը կինը պիտի ունե-
նայ , այլ փոքր աղջկանց պահարանը կը պարունակէ պզտիկ բամբակեայ շրջագոյններ , մետաքսեայ գոգնոցներ խնամով պատրաստուած պաշտելի փոքր գաւախներ՝ իրենց պարզ կապոյտ կամ վարդագոյն ժապաւէններով , և որոնք զիշերը հայելիին առջև կը դուրին այն միջոցին՝ որ ուրիշ տեսնուելու վախ չ'ու-
նին : ՌՎ կրնայ զիտնալ այն մտածումները որ նոյն ժամուն կ'ընձ սրտին մէջ կ'արթնան : ՌՎ զիտէ ինչ արագութեամբ կը շարժին առանձնութեան այն փոքր թուշուններուն թեւերը . որք երազ կ'անուանեն . և որք յոյսէ մը ծածկուած հոգիէ մը յանկարծ կը բացուին : ՌՎ գիտէ . օրինակի համար թէ՛ ինչ բանի կը մտածէր Մարի երբ իւր սենեակը մտնելով իւր պա-
տահանը կը կենար , մտիկ ընելով քաղքին շշուշին սակաւ առ սակաւ լուրը և այն լուրութեան մէջ ննջարաններուն զիշե-
րային կանթեղները կը գիտէր : Ստոյգեմք մեք թէ ինչ որ դարձան իրիկունները սիւքը կը բուրէ՛ գիւղերէն վերցուած ա-
նուշահոտութիւններ չեն , այլ հոն շրջող դեռատի աղջկանց խորին մտածութիւնները որք կը թողուն հովին զգուել իրենց ճակատը : Արդ երկու տարիէ ՚ի վեր ամենէ անմեղ յոյսերու վկայ եղող այս սենեակը Մարի պիտի թողուր :

14283-58 (949/1001) 146

Բանի մը վայրկեանէ Բլէմանթին իւր մօտ վերադարձաւ :
— Լմացայ ըստ նորապի աղջիկը . քեզ օրնելու կ'ուզամ :
— Շուտ ընենք յարեց Մարի , իւր դուարթ ընկերուհոյն ներկայութենէ իրականութեան գառնալով :
— Նախ ձերմակեղէնները . յետոյ շրջագոյնները , արկղ մը շուտ կը պատրաստեմ՝ մանաւանդ երբ խնդիրը ասկէ մեկ-

ներու վրայ է . իսկ եթէ վերադառնալու համար ըլլայ , այդ ուրիշ բան , չեմ գիտէր ուսկէ սկսիլս : Իսկ գլխարկին գալով յարեց նէ . կը խնդրեմ որ մինչև մեկնելու միջոցնիս տեսնուի այն , վստեղու համար այն տրտում գաղափարները որ կրնան մեր վրայ տիրել : Այսպիսի գլխարկի մը վրայ գաղափար մը ունիս . տես . ամբողջ ընտանիքներ անոր մէջ կրնան բնակիլ . նայէ ուրեմն . բայց ըսել է թէ երբ կիրակի պատարագի երթանք այս գլխարկները գլուխնուս վրայ , պէտք ենք սունկի բողբոջի մը տեսքը ունենալ . ինչ սպաւորութիւն պիտի ընենք երբ մօրդ տունը հասնինք : Կարելի է այն տեղ վեց եօթ տարիէ 'ի վեր ալ այս գլխարկը չեն հաղնիր , զուցէ ալ այս ձևը երբեք դոյութիւն չ'ունեցած է . և երբ կը մտածեմ թէ տակաւին տարի մը անոր տակ պիտի անցընեմ , ո՛հ . խեղճ Մարիս :

Եւ զեղեցիկ աղջիկը իւր ընկերուհւոյն գլխարկը՝ գրուելով՝ որ չէր կրնար այս քաղցր ճուղման ուրախութեան մասնակից չ'ըլլալ . ինքզինքը հայելիին մէջ կը նայէր և բարձրաձայն կը խնդար :

- Արդ . զիրքերուն անցնինք :
- Միթէ ամենքն ալ՝ պիտի տանիս :
- Ամենքն ալ . կը բաղձամ պահել զանոնք :
- Ուսման համար :
- Ոչ , յիշատակի համար :
- Ուրեմն զիրքերը կարգադրենք . տեսնենք ատոնք , Գաղղիական լեզուի վարժութիւններ , զիրք թուաբանութեան և Լօմօնտի Գաղղիարէն քերականութիւնը , ահա երեք հատոր զորս քեզ կը յանձնեմ . ոճը սիրուն և օգտակար է :
- Տուր :
- Բայց կարծէի թէ միաբանած էինք որ այս թշուառները այսուհետև իրենց հարկ եղած առանձնութեան պիտի ձգուէր :
- Կը ներեմ անոնց ըսաւ Մարի , բայց զանոնք պիտի չի բանամ :

Խիստ սիրուն բան մ'էր զանոնք տեսնելը , միայն կանթեղի մը աղօտ լոյսով լուսաւորուած որ անոնց՝ դիմաց վրայ կը սփռէր դեղին և անոյշ լոյս մը . զծագրութեանն՝ մաս մը կիսաստուէրի մէջ ձգելով , այս տեսարանը միայն վրձինը կըրնար տալ :

- Իստէն՝ մէղմի կ'անցնինք ըսաւ Մարի , ահա երևելի նաահապետներու պատմութիւնները և Լաֆօնթէնի առակները :
- Եւ զուարճալիէն՝ խստի յարեց Քլէմանթին , ահա Ռօպէնսօն Քրիւզօէ . և Քրանսայի աշխարհագրութիւնը :
- Շուտ ասիկայ պահենք :
- Յանցաւորին անունը կը խնդրեմ :
- Տէլէմաք :
- Այրուի :
- Բնա :
- Իմ փոքրիկ Մարիս . խնդրեմ թոյլ տուր որ այրեմ զայն :
- Ինչու :
- Իմ անձնական թշնամիս է այն :
- Եւ ինչու զայն կ'ատես :
- Վասն զի զոյ գիտեմ :
- Կը հասկնամ քու ատելութեան պատճառը . սու :
- Երեք ամիսէ 'ի վեր՝ այրածներուս 12 երրորդն է , 'ի մահ :
- Բայց . խենդ , նոր տիպ մը պիտի ընել տաս անկէ , Քլէմանթին մօտիկ չ'ըրաւ և զիրքը կանթեղին մօտեցուց :
- Սպասէ , դռչեց Մարի ծիծաղելով :
- Միթէ գատապարտեալը ինքզինքը կը պաշտպանէ :
- Ոչ , բայց գատապարտեալը մաղաղաթով կազմուած է , և եթէ կանթեղէն այրես պիտի չի կրնանք հոս կենալ :
- Մեռած թշնամույ մը մարմինը միշտ անոյշ կը բուրէ : Թշուառ հատորը անգթօրէն այրուեցաւ :
- Ուրիշի անցնինք , գլխաւորը պատմեցինք . բայց թերևս մեղսակիցներ ունի :

— Պնտուենք , Պօղոս և Վիրգիլնէ :

— Ար շնորհեմ :

— Բերօլտի պատմութիւնները . ըսաւ Մարի իւր առջև բա-
նալով փոքր զրեւրով կաշեկազմ այն հին հատորներէ մին . ի-
բաւուր ունէի իմ զրքերս տանիլ ուղելու . դուցէ աւելի տխուր
ժամանակուան համար պահելու համար լաւագոյն միջոցի յիշատակ-
ներըս : Ահա հատոր մը որու շնորհիւ իմ անցեալիս մէջ կը վերա-
դառնամ . այս զիրքը իմ բոլոր մանկութիւնս է , հանիս տուաւ
զայն երբ հազիւ հինգ տարեկան էի : Ամէն իրիկուն
ճաշէ վերջ՝ սրահը կ'անցնէինք , իւր մեծ թիկնաթուին մէջ
կը բազմէր և ես իւր ոտնոց մօտ կը նստէի , ծերութիւնը և
մանկութիւնը կը սիրեն միմեանս ու իրենց յիշատակները և
յոյսերը խառնել , զլուխս անոր ծնդաց կը դնէի . և ինձ
կը պատմէր Բըքի Բուսէն կամ Պարպ Պլէն : Խեղճ կին որ ու-
րիշներու նման ունեցած էր անշուշտ իւր երազները և վիշտերը ,
և որ անցեալին վրայ մոռացում նետելով՝ դիակի մը վրայ
պատանքի մը նման , ուրիշ երջանկութիւն չ'ուներ . այլ
միայն պատմել ինձ՝ որ մանուկ էի վհուկներու առասպելները ,
յետոյ երբ պատմութիւնը լրանար կը զրկէր զիս . սենեկա-
պանուհին պառկեցընելու կը տանէր զիս և ամէն օր այսպէս
կը շարունակուէր . երբ կարգաւ սորվեցայ , մեծ մայրս
ինձ տուաւ այս գիրքը . և այն ուրախութեան աւելի մեծը
ուներալս չեմ յիշէր : Ամէն իրիկուն իւր մօտ կը նստէի ,
կը կարգայի և հպարտ էի , վասն զի իմ կարգին կը պատ-
մէի իրեն իմ կարգացածս : Երբ գիրքը դոց սորվեցայ պատ-
կերները կը ներկէի , և որովհետև կանթեղին լոյսով կ'ընէի
զայս . կը տեսնէս . գոյները կը շփոթէի և կապոյտ թըռ-
չունը կանաչ ներկած եմ : Արդոր իրիկուններ էին անոնք ,
այն միօրինակ երջանկութիւնով՝ զոր միայն առաջին տարիներու
մէջ կ'ունենան : Յետոյ՝ օր մը . կենացս առաջին ցաւը ու-
նեցայ , զոր նախ չի կրցայ հասկնալ , տունը սևով ծած-
կուեցաւ , վասն զի սովորականին սէս հանչս զիս համբուրե-

լէն յետոյ իւր թևաթուին մէջ քնանալէն վերջ ալ չ'արթն-
ցած էր , և բոլորովին մեղմիկ և անձայն՝ կեանքէն լմահ-
ուան անցած էր , երկրէս՝ երկինքը , վասն զի արդար
հոգի մ'էր նէ , որ իրմէ առաջ և յետոյ ցաւ մը չ'ուներ :
Մեծ թևաթուը պարապ մնաց , շատ լացի , յետոյ ամէն
ինչ մոռցուեցաւ վասն զի ամէն ինչ կը մոռցուի : Մեծցայ ,
զիս դպրոց դրին և կրօնապէս պահեցի այս հատորը . կորսն-
ցուցած սիրոյ մը արձագանքը : և որ կը յուսամ թէ իմ
վրայ կը հսկէ դեռ :

Բարեսպաշտ աղջիկը իւր ձեռքը բռնած գիրքը սրբութեամբ
համբուրեց . և իւր յիշատակաց մէջ ընկղմած մնաց : Քիչ-
մանթին արտասուելի՝ անոր մտիկ՝ ըրած էր :

— Ա'արտասուէս Մարի , ըսաւ անոր . և իր սպիտակ
ձեռքով կը սրբէր իւր բարեկամուհւոյն բիբերուն մէջ գոյա-
ցած արտասուքը :

— Ասոնք բազր արտասուքներ են և կրնան թափիլ առանց
աչքերը յոգնեցընելու և առանց սիրտը ցամքեցընելու , աղօթքի
մը կը նմանին անոնք . բայց դու ևս կ'ուրա՞ս :

— Վասն զի քու յիշատակներով իմիներս արթնցուցիր ,
վասն զի եթէ դու մանկութեան մէջ սէրդ կորսնցուցիր , ես
արդէն կորսնցուցած եմ կենացս երկու նեցուկները . վասն զի
դու ինձմէ երջանիկ ես որովհետև հայր և մայր ունիս զորս
ես չ'ունիմ : Այն օրերը որ զիս խնամ ուրախ կը տեսնես .
երբեմն մեծ տխրութիւններու հետեւալ օրերն են : Երբ կը
թողում դքեզ գիշերները և միայնակ իմ սենեակս կը մտնեմ ,
երբ մոռնալու համար չ'ունիմ քովս քու աղոր աչերը և անոյշ
խօսքերդ . կը մտածեմ անցեալին վրայ , վասն զի առան-
ձին և հանգստութեան ժամերն են որ մեր սրտին սիրելի շու-
քերը մեր առջև կը ներկայացնեն , կ'ուրամ ես այն ծնողաց
անջնջելի պաակերին առջև , երբ Աստուած կը հրամայէ որ ման-
կունք իրենց սրտին մէջ իբր խորան պահեն զայն , որպէս զի աւելի
ուշ մտիթարէ զիրենք իրենց ելած դէշտութեանց համար . և

քաջալերէ իրենց ըրած աղէկութիւնները : Մի արդիւնք ուրեմն իմ առջև այդ արցունքները որ երբեմն երբեմն սրտէն կը բըզխին , բայց ինձ ամբողջ քու սիրտը որպէս զի ժպտիմ քեզ ուրախութեանդ մէջ , մխիթարեմ զքեզ տրտմութեանդ մէջ և միշտ սիրեմ զքեզ :

Քլէմանթին Մարիի ճակտին ծուռեցաւ և համբուրեց զայն , իւր ընկերուհւոյն ձեռքերը բռնեց և զուարթութեամբ լի նայուածքով անոր նայելով ըսաւ :

— Օն , խենդ ենք որ այսպէս կը տխրինք , մենք՝ որ այնչափ ուրախ էինք քիչ մ'առաջ :

Եւ այս խօսքը ըսելով՝ սկսաւ իւր արցունքներուն մէջէն խընդալ , անձրևի մէջէ՛ն անցնող արևու շառաւիղի նմանող լծիծաղով :

— Լմնցընենք արկղը :

Ոչ . վաղը բաւական ժամանակ պիտի ունենանք :

— Ուրեմն քնանանք , պիտի ջանամ երազելու թէ ալ՝ հոս չեմ գար :

— Եւ ես պիտի աշխատիմ երազելու թէ կը վերադառնամ . ամէն երազ պատրանք է :

— Ահա զուարթութիւնը վերադարձաւ :

— Պէտք է որ այնպէս ըլլայ :

— Ուրեմն վաղն՝ ի կրկին տեսութիւն :

— Այո . ՚ի վաղն :

Պատանուհիները զրկուելէն վերջ բամբուկեցան . Քլէմանթին իւր խոցը մտաւ և գուռը կիսաբաց թողուց . Մարի՛ որ միշտ սակաւ ինչ խորհուն էր , հանուեցաւ : Այն ատեն բացաւ տեսնուածներէ ամենէ աւելի ճերմակ և աղւոր վիզ մը , բոլորակ ուտեր , սպիտակ և նորատի կուրծք մը , փափուկ և դէր թևեր , փոքր և աղեղնաձև ոտք մը , յետոյ ննջարանին վարագոյրը մեկուսեց ուր վերջին անգամուան համար պիտի պառկէր , գիրք մը և կանթեղ մը առաւ զորս սեղանին վրայ դրաւ , զգրոյէ մը ճերմակ և վարդագոյն դտակ մը հանեց

զոր դիմամբ հոն ձգած էր , պարաբար իւր գլուխը դրաւ իւր ոսկեգոյն վարսերու կապերը սնդութեամբ կապելէ վերջ սրտով և նայուածքով իւր գիշերը պահպանող մօր մէտայեծօնին վերջին աղօթք մը ուղղելէ յետոյ՝ իւր անկողնոյն մէջ սահեցաւ : Այն ատեն լսեց Քլէմանթինի ձայնը որ կը սուրար իրեն :

— Պառկեցա՞ր :

— Այո :

— Գիշեր բարի :

— Գիշեր բարի :

Մարի ջանաց կարգալու , բայց իւր աչերը ակամայ՝ կիսաբաց հատորէն դէպ ՚ի վերմակը կ'երթային , և իւր միտքը՝ իւր թափառուն մտածման կը հետևէր : Ժամանակ մը այսպէս կեցաւ լուռութեան մէջ տեղ՝ ուր միայն իւր անոյշ և բոյր շնչառութիւնը կը ներդաշնակէր իւր փոքր սենեակը նայելու ուր հետևեալ օրէն սկսեալ ալ ևս պիտի չ'արթննար , ապա սակաւ առ սակաւ իւր աչերը գոցուեցան , գիրքը անկողնէն վար սահեցաւ , գեղանի մանուկը յամբարաւ ձեռքը դէպ ՚ի կանթեղը երկնցուց որու կոճակը ծանրութեամբ դարձուց , լայսը մարեցաւ և աաս վայրկեանէ վերջ Մարի կը քնանար այն յըստակ քունով՝ որ Աստուած կ'ուսայ թուչնոց և դեռատի օրիորդայ :

Է

Մարի կանուխ արթնցաւ , և իւր պատուհանը առաւօտեան ջինջ զեփիւռին բացաւ , զայն շրջապատող ծառերը ներդաշնակութիւններով լի էին , իբր թէ իւր մանկութեան այս բարեկամուհիները և անգրադութեան ընկերուհիները իւր մեկնելու տեսնելով ուզած էին վերջին մնաս բարև մը ըսել : Երկինք կապոյտ էր և հեռուն կը տեսնուէր կարմրազգեստ հընձուհիները ցորեններու մէջ տեղ բացուած ահագին ծաղիկներու նման , այն սքանչելի և շքեղ զարթուած մին էր այս որու նման մեր հիւսիսային երկիրը այնքան քիչ ունի . բազմին մէջ մեծաշուք աքաղաղը կ'երգէր և ծանրութեամբ կը շքրջէր , սպիտակ և երփն երփն աղաւնիները իրենց ամենօրեայ պանդխտութիւնը կ'սկսէին , ու տատրակները կ'ուզային աշակերտուհոյն պատուհանին վրայ անոր բարեկամական ձեռքէ հացը կտցելու : Ա'իմացուի թէ այս հարուստ բնութեան մէջ զարգացող մանուկը իւր առաջին շնչառութենէ սկսեալ ամէն տարի գարունը և մինչև իւր յետին ժպիտը աշունը վայելելով պէտք էր անմեղ և խորհուն մեծնալ բոլոր այս շրջակայ անուշահոտութիւնները և բնական բանաստեղծութիւնները վախելով :

Ուրեմն թէև միօրինակ բայց այս անոյշ կեանքը թողլուն համար էր որ կը ցաւէր Մարի : Մինչև այն օրը և ոչ իսկ վիշտ մը իւր հոգւոյն չէր դպած : Երկու տարիէ 'ի վեր որ այս սենեակը կը բնակէր իւր բնութիւնը չ'փոխուած էր : Առտու ժամը եօթին կ'արթննար , տարուան գեղեցիկ ամիսներուն մէջ իւր պատուհանը կը բանար , զերբ մը կ'առնէր որով միշտ իւր մտքին կամ սրտին համար սնունդ մը կը դանէր , ժամը Մին կ'իջնէր Տիկին Տիւվէրնէյի հետ նախաճաշելու , Քէմանթիին հետ պարտէզը կը պտտէր , երբեմն փոքր մանուկներու զբաղման խառնուելով , յետոյ վեր կ'երնէր կար-

դալու . գործ գործելու , նկարելու կամ դաշնակ անելու իւր բարեկամուհոյն մօտ . այսպէս կը շարունակէր մինչև ճաշը : Երբ ճաշը լմննար՝ եթէ իրիկունը աղւոր էր պտոյտը կը շարունակուէր , վերջը խօսակցութիւնը , աղօթքը և հուսկ ուրեմն քունը , ասիկայ հրեշտակներուն կեանաց նշոյլի կը նմանէր : Այս իրաւ է որ Մարի չէր այն եռանդուն բնութիւններէ՝ որ միշտ անձանթ երջանկութեան կը ծառաւին և որոնց սիրտը ապրելու համար կ'երբերու և՛ արտակերպոն բաներու կը կարօտի : Իւր մօր շարունակ կրկնուած նամակները , իւր ընկերուհոյն բնական ուրախութիւնը , և տիեզերքը իւր փափաքներուն կը բաւականային , նման այն պարկեշտ ծաղիկներուն որ միայն քիչ մը արև կը խնդրեն շուքէ վերջ և՛ կաթիլ մը ջուր արևէ վերջ :

Չմեռը խիստ տխուր և միօրինակ պիտի ըլլար իրեն համար , առանց քանի մը զուարճութիւններու՝ զոր վարժուհին կ'ուտար իրեն . իրիկունը վարի սրահին մէջ կը ժողվուէին և քիչ մը երաժշտութիւն կ'ընէին : Քանի մը հայրեր ու մայրեր որք ուրիշ պարագայներու մէջ ձանձրացուցիչ են , երբեմն երբեմն դպրոցին մէջ իրենց զաւակաց կ'այցելէին : Իրենք իսկ քանի մը երեկոյեան զբօսանքներ և երբեմն պարահանդէսներ կ'ուտային , ուր Տիկին Տիւվէրնէյ միշտ իւր երկու մեծ աշակերտուհիներու ընկերացած կ'երթար , և որոնց համար այս պարզ հանդէսները մեծ դիպուածներ էին : Արդարև որչափ անշուք ուր էին այս փոքր պարահանդէսները՝ հանգստութեան օրերէն վերջ միշտ այս առթիւ գնուած շրջազգեստներ կային և զորս ցուցնելու համար երկու բարեկամուհիներու պչրասիրութիւնը կ'այրէր : Աւելի հիանալի բան մը կար նաև այն է՝ դեռատի աղջիկներուն սրտին համար վտանգ մը չ'ըլլալը պաշտօնեաներու , գատաւորներու և մօրաքոյրերու խոժոռ երեսներ , քանի մը ծիծաղելի և ինքսհաւան երիտասարդներ , որոնց վրայ կը ծիծաղէին անոնք . այնպէս էր այն ընկերութիւնը որու կը հանդիպէին ամէն տեղ : Չմեռը այսպէս կ'անցնէր և

բաւական շուտ ամառը կ'ուզար : Ահա այն 'պայծառ կեանքը զոր մինչև նոյն օր Մարի անցուցած էր :

Օրիորդը ինչպէս որ ըսինք շատ կանուխ արթնցած էր , իւր մայրը տեսնելու փափաքը այս առաւօտեան զարթումին պատճառն էր . բարեպաշա աղջիկը որոշեալ ժամուն կ'սպասէր և կը լնցընէր կիսատ ձգուած արկղերը , քլէմանթին իւր կարգին երեցաւ սովորականին պէս ծիծաղկոտ և կիսով չափ հագուած : Երկու բարեկամահիները իրենց բոլոր պատրաստութիւնները լնցուցած էին երբ եկան ըսելու իրենց թէ Տիկին Տիւլէրնէյ նախաձաշելու համար իրենց կ'սպասէր : Նախատես վարժուհին կերակուրին ժամը յառաջացուցած էր :

Երկու օրիորդները ուրեմն ճաշատունը իջան ուր գտան Տիկին Տիւլէրնէյը և ծեր ժողովրդապետը , որ աշակերտահիներուն կրօնական դասը կ'ուտար : Ծերունին Մարիի ձեռքը բռնեց , վասն զի միշտ սիրած էր և անոր ճակտին վրայ սուրբ համբոյր մը զետեղեց , որով Աստուած կը ներէ և մեղաց արձակում պիտի ըլլար եթէ զեղանի մանուկը անկէ պէտք ունենար , նոյնպէս քլէմանթինը համբուրեց և սեղան նստան :

Տարօրինակ բան մ'է , որչափ քահանայի մը ներկայութիւնը՝ որ քու մեծնալդ տեսած է , որու հաղորդած էս առաջին յանցանքներդ և որ միշտ ներած է քեզ իւր հանդարտ և վեհ ձայնով , սիրտդ կը բերկրէ , կը սիրեն տեսնել այս մարդը որու կեանքը մարդկային կիրքերը քերելով անցած է . առանց պահելու ոչ անոնց դրոշմը և ոչ յիշատակը , և որ ընդհակառակին այս պարզ հպումով սրբացուցած և մեղքերէ արձակած է զանոնք որք այն կիրքերով բեռնաւորուած կ'անցնէին :

Այս առաջին յիշատակներուն մէջ Մարի վերստին կը գտնէր այս ազնիւ և անոյշ գլուխը և միշտ կը նայէր այն աղւոր ճերմակ մազերը՝ զորս կարծես թէ Աստուած աւելի կանուխ տուած էր , անոր անցնիլը տեսնողներուն յարգանքը աւելցընելու համար . ինքն էր որ Մարիի առաջին հաղորդութիւնը տուած էր և այն օրը աղւոր օր մը եղած էր ծերունոյն և մանկան համար . անկարելի էր անորմէ աւելի անմեղ ըլլալ :

հրեշտակ մը կրնար լսել կարճ և յստակ անցեալի մը այս առաջին խոստովանութիւնը : Ապա եկեղեցւոյ խորհուրդները կատարած էր : Երդէոնին զօրաւոր և մեղամաղձոտ ձայնին մէջ տեղ՝ դեռահաս աղջիկները ճերմակներ հագած սուրբ սեղանին մօտեցած էին բարեպաշտ յափշտակութեամբ և քաղցր արտասուքներով : Ծերունի քահանան եկեղեցւոյն ապակիներէն լուսաւորուած արեգակի լայն շառաւիղէ մը՝ որ առաքեալներուն նման զայն կը պսակէր , այս մատաղ հոգիներուն յուսոյ , հաւատոյ և սիրոյ հացը տուած էր : Յետոյ պատարագէն վերջ մանկունք եկեղեցիէն մեկնած էին երգերով :

Ուրեմն . ամէն վեհանձն սրտերու համար անջնջելի համարուած այս յիշատակն էր զոր Մարի՝ ծերունի ժողովրդապետին ներկայութենէ կը գտնէր , նէ կը սիրէր զայն՝ վասն զի ցոյց տուած էր իրեն սիրուելու արժանի եղած բաները , առանց խօսելու սակայն անոնց վրայ զորս պէտք է ատել , վաստն զի իւր մտաց մէջ մի առ մի նետած էր կրօնքի այն սերմերը՝ որք աւելի ուշ կ'աճին . երբ մանկական յոյսերը կ'նսջ մխիթարութիւններ կ'ըլլան :

Այսպէս Մարի ծերունին սեղանը տեսնելով՝ գուշակած էր թէ իրեն համար եկած էր . և թէ իւր մեկնիլը զխոնարով՝ չուզած էր թողուլ որ երթար նէ առանց իրեն վերջին խրատներ ուղղելու , ուրեմն սրտին խորէն շնորհակալ կ'ըլլար անորմէ և երբեմն երբեմն անոր կ'ուղղէր իւր հրեշտակային նայուածքը , որու՝ ասիկայ ժպիտով մը կամ գլխի շարժումով կը պատասխանէր որով կարծես ըսել կ'ուզէր , գուշակեցիք թէ ձեզ համար եկած եմ :

Արդարև ճաշէն յետոյ ժողովրդապետը Մարիի ձեռքէն բռնեց և սրահը տանելով իր քով նստեցուց զայն . « Որդեակ իմ . ըսաւ նա իւր անոյշ ձայնով , պիտի թողուս այս տունը ծնողացդ տունը երթալու համար , պիտի թողուս քու նախկին կեանքը նոր կեանքի մը համար , սոյն բնակարանին սեամէն զուրս պիտի սկսիս ուրիշ սովորութիւններ ստանալ , և ուրիշ

պարտաւորութիւններ ունենալ , այնպիսի աշխարհ մը պիտի մտնես՝ ուրկէ անցնելու համար բաւական ուժով ես , սակայն յիշէ միշտ քու մանկութեան բարեպաշտ ուրախութիւնները : Անոնք քու երջանկութեան պահպաններն պիտի ըլլան , խօսէ Աստուծոյ հետ առանց ներումէ պէտք ունենալու , իւր գթութեան ոտից ներքե ժողովէ բաւական աղօթքներ որպէս զի դժբաղդ օրերու մէջ զքեզ յիշէ և քու սիրտը չխորտակի յուսահատութեան և տարակուսանայ մէջ , յարգէ զԱյն՝ քու ծնողաց պէս . սիրէ ծնողքդ ինչպէս որ զայն կը սիրես . անոնք երկրի վրայ քու քով Տիրոջ թարգմաններն են , և այս պիտի լաւ ևս հասկնաս երբ քու կարգին ամուսին և մայր ըլլաս : Յիշէ թէ դժբաղդութիւնը շատ անգամ փորձութիւն մ'է և թէ ամէն փորձութեանց խորը Աստուած վարձք մը դրած է . Յիշէ թէ ծնողացդ հնազանդութիւն կը պարտաւորիս և թէ ամէն մայրական կամաց խորը՝ սէր մը կայ , վերջապէս այն ընտանեկան ուրախութիւններու մէջ զորս պիտի գտնես . մտածէ քեզ մը այն ընտանիքին զոր պիտի թողուս : Անծանօթ աշխարհի մը հիացման մէջ յիշէ մեր երեկոյեան պարզ խօսակցութիւնները , մեր խոնարհ եկեղեցին ուր Տէրը առաջին անգամ քեզ այցելեց , և եթէ երբեմն տառապիս՝ եթէ Աստուած քեզ վշտով լեցընէ՝ հոս վերադարձիր , ոչինչ թոյնքան կը մխիթարէ՝ որքան մանկութեան և բարեպաշտութեան յիշատակները , եթէ մեռած չըլլամ ես . իմ խօսքերով պիտի մխիթարեմ զքեզ , իսկ եթէ մեռած՝ Աստուած միշտ հոն պիտի ըլլայ , և արդ . դնա՛ որդեակ իմ . այս քանի մը խօսքերը մնաս բարեւի մը մէջ կ'ուզէի ըսել քեզ , քահանայ մը չեմ հոս , այլ բարեկամ մը որ պիտի թողու այն կեանքը ուր դու կը մտնես , և որ իւր ետև վստահ ակնարկ մը նետելով կրնայ պահպանել զքեզ այն վտանգներէ որք աննշմարելի են քու տարիքիդ մէջ , ուր բանականութիւնը մտաց 'յափշտակութենէ կը խաբուի . մնաս բարեւա որդեակ իմ » :

Եւ ծերունին գեռահաս աղջկան խարտեաշ գլուխը իւր ձե-

ւաց մէջ բոնելով նորէն համբուրեց զայն : Մարի՛, զաղտնաբար արտօսը մը սրբեց . յետոյ ժողովրդապետին օրհնութիւնը ընդունելէ՝ վերջ ճաշարան մտաւ , ուր քլէմանթինը դտաւ :

Քահանան իւր զլխարկը և դաւաղանը առաւ և երկու բարեկամուհիներուն դեռ քանի մը պատուէրներ տալէն վերջ :

— Օն մնաք բարեւա որդեակներս ըսաւ անոնց և դուրս ելաւ :

Մարի պատուհանը գնաց Խուրը մարդուն հեռանալը դիտելու համար , քահանան մեծ դուռը բացաւ , ձեռքով վերջին նշան մը ըրաւ , և աներևութացաւ : Քանի մը վայրկեան յետոյ Խսպասուած սուրհանդակի կառքը դպրոցին առջև կը կայնէր : Մարի որ լսած էր անոր ձայնը , բարի Մարիանի առջև ելաւ և անոր թևերուն մէջ նետուեցաւ :

— Ինչպէս է մայրս եղաւ աղջկան առաջին բառը :

— Շատ լաւ , Օրիորդ :

— Ինչպէս , զիս օրիորդ կը կոչես , ուրեմն ալ զիս չես սիրեր :

— Ո՛հ այո , բայց հիմակ որչափ մեծցած էք :

— Լաւ Խուրեմն , զիս միշտ պզտիկ Մարիդ կոչէ , ինչպէս այն ժամանակը որ զիս կը յանդիմանէիր , ասիկայ պիտի մոռցընել տայ քեզ թէ մեծցած եմ :

— Հրեշտակ մ'էք դուք :

— Նորէն :

— Հրեշտակ մ'ես դու իմ փոքրիկ Մարիս , կրկնեց պառաւ կինը արտասուալից աչքերով :

— Եւ չ'արցար :

— Ան ալ աղէկ է :

— Ուր՝ պիտի ճերթանք :

— Բարիդ :

— Երկար ատենուան համար :

— Երկու կամ երեք օրուան համար :

— Շատ աղէկ պատրաստ եմ :

— Շատ լաւ :

— Բայց զիտես որ իմ բարեկամութիւններէն մին հետս կը բերեմ :

— Տիկինը իմացուց ինձ զայն :

Այն միջոցին որ սպասաւորը Մարիանի ընկերացած՝ վեր ելած էր երկու օրիորդաց արկիւնները առնելու , Բլէմանթին և Մարի գացին մնաք բարեկանները ըսելու Տիկին Տիւվէրնէյի , որ այս տեսակ տեսարաններու ունեցած սովորութեան հակառակ , չի կրցաւ իր արցունքը բռնել , այնպէս որ այն զուարթ օրուան մէջ ամենքն ալ կ'ուլային : Այն միջոցին որ մեր դիւցազնուհին առաջին բակէն կ'անցնէր իւր կառքը մտնելու համար՝ տեսաւ բոլոր պղտիկները որ իւր ետևէն կը վազէին պոռալով իրեն :

Երթաս բարեաւ Մարի :

— Մնաք բարեաւ իմ պղտիկ հրեշտակներս պատասխանեց նէ : Այն ատեն դռնագանին սենեակը մտաւ և անոր ձեռքին մէջ հինգ սոկի սահեցուց , ծեր բարի մարդը իւր գլխարկը վերցուց և շնորհակալ եղաւ ըսելով :

— Շատ երջանկութիւններ կը մաղթեմ ձեզ Օրիորդ :

Վերջապէս վերջին անգամ Տիկին Տիւվէրնէյը գրկեց և կառքը մտաւ : Գուռը գոցուեցաւ և լսեց վարժուհւոյն ձայնը որ կը պոռար : Օն Օրիորդներ . պարտէզը վերադարձէք :

Կառքը արշաւակի մեկնեցաւ . Մարի խիստ ուրախ էր : Պիտի գտնէր ուրեմն ընտանիք մը և ընկերութիւններ : Երազները կ'սկսէին իւր մտքէն անցնիլ և ինքնակամ ժպիտները՝ որ օրիորդին երեսը կը լուսաւորէին կը յայտնէին թէ քաղցր յոյս մը իւր սրտին մէջ կ'աճէր :

Պէտք էր որ Մարի խիստ պահանջող բնաւորութիւն մը ունեցած ըլլար . որպէս զի ապագային վրայ վստահ չ'ըլլար : Գեղեցկութեան և սիրոյ ձիբքերը ունէր նէ , զեղանի էր հրեշտակներու նախանձ աւթելու , կիները տգեղ ընելու և

մարդիկը խենթեցընելու չափ : Այն սրահին մէջ ուր առաջին անգամ պիտի մտնէր՝ հնօրեայ աստուածութեան մը նման պիտի զմայլեցընէր դամնքը : Ամէն ինչ իւր բոլորտիքը և իրմով կը ճառագայթէր , ուրեմն իւր սիրտը յաւսով լցուած՝ կրնար քնանալ անդորր թուչնոյ մը նման , նէ՛ որ դեռ անցեալ մը չ'ուներ ապագային համար վախ չէր կրնար ունենալ : Նաև Մարիի աչաց առջև պարզուած բնութեան տեսարանը դիտողը չէր կրնար և ոչ բանէ մը կասկածիլ : Արեգակը կը փայլէր գալարիին և ծառերուն վրայ յակինթներ , ագամանդներ և զմրուխտներ սփռելով : Ըննեցած հասկերու փունջերը ոսկիէ բուրգերու նման կը կանգնէին : Երկինքը շափուղայի կապոյտ գոյնը ունէր . և ամէն ինչ այնքան հիանալի էր՝ որ թուշուններն իսկ կը լռէին . իբր թէ կ'ուզէին մտիկ ընել մարդկային լսելեաց անծանօթ խորհրդաւոր ներդաշնակութիւն մը :

Կառքը բոլոր այս երկրային բերկրութիւններուն՝ Աստուծոյ մեղ շնորհաց այս բարիքներուն մէջէն կ'անցնէր իւր չորս ձիերու արշաւով , ո՞րն է տրտում ըլլալու միջոցը երբ այսպիսի հմայքներու մէջէ կ'անցնի մէկը և կ'երթայ երջանկութեան մը միանալու :

Սակայն արևու ստուէրը դաշտին վրայ տարածուեցաւ կարմիր և երկայն հէտքեր ձգելով , դաշտերը սակաւ առ սակաւ ամառայան , հազիւ թէ երբեմն երբեմն ճամբորդութիւնները գիւղի մը հանդպէին , յետոյ աստիճան երեցան և լուսթիւնը տիրեց , Կառքը կայ առաւ գտնուած պանդոկներուն լաւագոյնին առջև որ ինչպէս միշտ՝ սոսկալի օթեւան մ'էր , Բլէմանթինի և Մարիի տարիքին մէջ այս բաները ձանձրութիւն չ'ըլլալէ զատ զուարճութիւն կ'ազդէն , խիտ գէշ ընթրեցին որ զիրենք շատ զուարճացուց և զուարթութեամբ նորէն իրենց տեղը նստան :

Զով հով մը յաջորդած էր օրուան տաքութեան : Երկու աղւոր աղջիկները իրենց լոգիկներուն մէջ փաթտուելով կառքին խորը նետուեցան որ իւր սովորական արշաւը շարունակեց :

ժամը իննի ատեն ձիերը պարիսպը հասած էին :

— Ահա Բարիզ հասանք զոչեց Բլէմանթին :

— Բարիզ, մրմուռաց Մարի աչերը բանալով, ո՞վ գիտէ ինչ կը պահէ Բարիզ ինձ համար կրկնեց Մարի անվտաս հառաչով մը :

— Սիրելիք իմ, Բարիզ միշտ սիրուն բաներ կը պահէ անոնց համար՝ որ տարիքդ ունենալով՝ հոն կը մտնեն սուրհանգակի կառքով և կ'ուզան իրենց սիրած անձերու միանալու :

Կառքը քարափէն անցաւ լմինչև Սէն Բէր փողոցը և սպասաւորը նստարանէն վար իջած ըլլալով բանալ տուաւ թիւ 7 տան դրան երկու փեղկերը, կառքը բալը մտաւ և զուրը գոցուեցաւ :



Տիկին տ'էրմի կառքին կայ առնուլը լսելով իւր աղջկը դիմաւորելու եկած էր, Մարի սանդուղին վրայ իւր մօր հանգաթ էր և քանի մը աստիճան վեր Պ. տ'էրմի իւր թևերը կը բանար իւր աղջկան՝ որ Բլէմանթինը իւր ծնողաց կը ներկայացընէր :

— Գեղանի զաւակս, ըսաւ մայրը դեռատի աշակերտուհւոյն, խիստ սիրուն բան մը ըրիք աղջկանս ընկերանալով, և խիստ երախտագէտ ենք Պ. Կոմսը և ես : Յետոյ զայն համբուրեց և ձեռքէն բռնելով, մինչդեռ Մարի իւր հօր կը ժպտէր սրահը առաջնորդեց զայն ուր կը գտնուէր այս տեսարանին միջոցին մուրացած օտարական մը :

— Պիտի ներէք սիրելի աը Պէյ, ըսաւ կոմսը ներս մըտնելով բայց տարի մը կայ որ աղջիկնիս տեսած չէինք :

— Խիստ բնական է այդ, պատասխանեց այցելուն խոնարհելով :

— Ներեցէք ինձ որ զայն ձեզ ներկայեմ . կրկնեց կոմսը ժպտելով, այսօրուանէ սկսեալ հոս պիտի մնայ :

Խղճահար դիտող մը պիտի կրնար տեսնել անոր գէմքին վերայ որու Պ. տ'էրմի խօսքը կ'ուղղէր տեսակ մը ժպիտ՝ որ մանրադիտակով ծամածուծեան տեղ պիտի առնուէր :

— Պ. աը Պէյ, ըսաւ հայրը իւր կարգին զօտարականը ներկայացընելով, Մարի սովորական ողջոյնը աալով կոմսին մօտ նստաւ :

— Եւ ես յարեց կոմսուհին կը ներկայացընեմ ձեզ Բլէմանթինը իմ երկրորդ աղջիկս որ եկաւ երկու ամիս մեզ հետ անցընելու :

Եւ Բլէմանթինը վերստին համբուրելէ յետոյ իւր քով նըստեցուց զայն : Օտարականին ներկայութիւնը քիչ մը Մարին բարկացուց, որ ընտանեկան կերպիւ ընդունուելու կ'սպասէր և չէ թէ զտնելու անձանթ մը՝ որու անտարբերութիւնը միշտ տարիէ մ'ի վեր սպասուած միութեան առաջին վայրկեանները կը սառեցընէ, փոխանակ ամէն վայրկեան գրկուելու, հարցումներ ընելու . պատասխանելու և նորէն գրկուելու պէտք եղած էր յարգանք նստիլ և միայն քանի մը բառերով մասնակցիլ երկու օրիորդայիցալստեամբ արգիլուած խօսակցութեան մը, Պ. աը Պէյ հասկցաւ թէ պէտք էր իւր հիւրըաշնկները իրենց զաւկին վերաբարձէն պատճառած ուրախութեանց թողուլ ուստի գլխարկը առաւ և ոտք ելլելով ըսաւ :

— Սիրելի կոմս զձեզ ընտանեկան քաղցրութեանց կը թողում . և այժմ որ զձեզ երջանիկ կը տեսնեմ կը հեռանամ :

Մարի իւր սրտին խորէն շնորհակալ եղաւ պարոնէն սոյն երջանակաւ գաղափարին համար, բայց Պ. տ'էրմի Պ. աը Պէյը նստեցուց ըսելով :

— Վայրկեան մը ևս, գիտէք թէ երբէք օտարական մը չէք մեզ համար :

Պ. աը Պէյ նորէն նստաւ օրիորդին ուղղելով նայուածք մը որ կարծես թէ ըսել կ'ուզէր :

— Այլ տեսնէք Օրիորդ . կ'ստիպեն որ մնամ :

— Ուրեմն ըսաւ յանկարծ կոմսուհին , իբր թէ պարոնին նայուածքին պատասխանած ըլլար . մենք զձեզ պիտի թողունք ձեր քաղաքական խօսակցութեան , որու մէջ նետուեցան բարեբաղդաբար մեր երկու ազնիւները : Եկէք ուրեմն հետըս շարունակեց Գլէմանթինի և Մարիի կողմը դառնալով :

Երկու օրիորդները այնպիսի աճապարանօք ելան որ ալ կասկած մը չէր մնար թէ կը փափաքէին մեկնել . և ճշմարիտ աշակերտուհիներու նման շուտ մը իրենց շնորհուած հրամանէն օգուտ քաղեցին :

Կոմսը և Պարոնը մինակ մնացին :

— Ո՞վ է ուրեմն այս Պարոնը լմայր իմ հարցոց Մարի իւր մօր :

— Տան բարեկամ մ'է :

— Միթէ յաճախ կ'ուզոյ :

— Ամէն օր , հայրդ չի կրնար առանց անոր մնալ , թէ և այս խօսքը խիստ պարզ էր բայց Տիկին տ'Էրմի չի կրցաւ իւր շառագնիլը արդիւիւլ այս բառը արտասանելու միջոցին :

Տիկին տ'Էրմի և իւր ազնիւ երկու քոյրերու կը նմանէին մին թխագոյն էր իսկ միւսը խարտեաշ , այս էր միայն տարբերութիւնը , մի և նոյն հրապոյրը մի և նոյն թարմութիւնը և նոյն գեղեցկութիւնը ունէին :

Կոմսուհին չէր այն կիներէ որք իրենց տարիքին շնորհիւ գեղեցիկ կ'ըսուին . նէ գեղանի էր ինչպէս որ ամէն կին կ'ուզէր ըլլալ : Սև մազեր սքանչելի կերպիւ կը վարագորէին սպիտակ և անխորշոմ ճակատ մը , կապոյտ աչերը սատափի յստակութիւնը ունէին և սքանչելի էին , վարդագոյն բերանը կը բացուէր ճիշդ այնչափ՝ որչափ որ հարկ էր ցոյց տալու կաթի նման սպիտակ ակուններ և շրջադրեօտին ծալքերը յունական ձևեր կը յայտնէին որոնց համար շատ օրիորդներ իրենց 16 տարին կ'ուսային , յաւելցուր ասոր մեծ պշարտիրութիւն մը , բնածին շնորհ մը , հիանալի խելք մը և պիտի ճանչնաս զրեթէ

Տիկին տ'Էրմին , կենցաղագէտ կին մ'էր նէ , բառին բոլոր նշանակութեամբ , երբ սրահ մը մտնէր ամէն աչք զէպ 'ի բեն կը դառնային և ամէնքը զինքը կը դովէին : Իւր ամուսնութեան ժամանակէն չի փոխուած էր . ուրիշ անուն մը աուեր էր , այս էր ամենը . սակայն այս արտաքին հանդարտութեան համար ներքին երջանկութիւն պէտք էր , և այս երջանկութիւնը կար այնպէս որ և ոչ տեղ մը կը գտնուի . և սակայն 17 տարի կար որ տիկին տ'Էրմի ամուսնացած էր , կրնային չի հաւատալ երբ զայն առանձին տեսնէին , բայց քիչ ատենէն ալ պիտի չի կրնային կասկածիլ քանի որ Մարի ընկերութեանց մէջ պիտի մանէր :

Տիկին տ'Էրմի իւր գեղեցկութեան վրայ այնքան վստահ էր , որ փոխանակ ուրիշ մայրերու նման իրենց աղջկանց յաղթութիւններէ և քծնողներէ նախանձելու կը հպարտանար և այս գէպերէ խիստ դոճ կ'ըլլար :

Տասն և եօթ տարի առաջ Պ . կոմս տ'Էրմին երիտասարդաց մէջ ամենէ ընտիրներէ մին էր . ինչպէս Օրիորդ Գլոթիլա տ'Էրպլէյ օրիորդներու մէջ ամենէ աղւորներէ մին : Կան բարձր գոյութիւններ զորս Աստուած իրարմէ հեռի կ'ստեղծէ , և օր մը հաճոյ կ'ըլ թուի իրեն զանոնք միացնել . ասիկայ գիպուած կ'անուանի որ մեր անաստուածութիւնը կը յայտնէ , վասն զի պէտք ենք նախախնամութիւն կոչել զայն :

Գանուեցաւ սրահ մը ուր այսհարուստ և քաղաք բնութիւնները իրարու հանդպեցան : Պ . տ'Էրմի Օրիորդ տ'Էրպլէյի դնաց . ինչպէս կ'երթայ երկաթը մագնէտին . Պ . տ'Էրմի անուանի էր իւր սիրային արկածներուն համար , վասն որոյ ամէն տեղ տեսակէմը հիացմամբ կը նայէին անոր , երբ սրահ մը մէջ անոր կնոջ մը քծնիլը տեսնէին՝ այն օրուրնէ սկսեալ այն կինը ամենուն ուշադրութեան առարկան կ'ըլլար : Կրնային աչքերնին գոցել և ստոյգ ըլլալ թէ կոմսին ընտրածը , սիրուն , վայելուչ և խելացի էր , ուրեմն երբ այս երկու գեղատիւները իրարու գիմաց գանուեցան՝ սիրուն տեսարան մը ընծայեցին , բո-

ըրբ միւս մարդիկ՝ Քրիստի Տամար աներեւոյթ եղան , բոլոր միւս կանայք կոմսին Տամար բարձան : Գծբաղդաբար Քրիստիտ չէր անոնցմէ որ կը մաքաւին և անձնատուր կ'ըլլան , նէ յափշտակիչ մը չէր ուզէր այլ օրինաւոր թագաւոր մը , ուրեմն ամուսնութեան խօսք եղաւ և քիչ ատենէն կատարուեցաւ : Երկու ամուսնեքը ներքին բաւական երջանկութիւն ունէին արտաքին երջանկութենէ հեռու ապրելու Տամար , մեկնեցան և դացին խիստ խորհրդաւոր , միայնակ , առանձնական և առասպելական սէրերու Տամար լաւ շինուած դղեակ մը : Ետիկայ տարի մը տեւեց , տարուան վերջը Մարի աշխարհք եկաւ . Տիկին տ'երմի ընկերութեանց մէջ մտնել ուզեց նորէն , որու զիրութեամբ հաւանութիւն սուաւ կոմսը որու հին սովորութիւնները կ'սկսէին երեւի : Սրահներու մէջ կոմսուհին Օրիորդ տ'երպլէյէ աւելի աղւոր դտան , կոմսը ամուսնացած ըլլալուն աւելի շատ յաղթութիւններ ունեցաւ , և առանձնացեալ գրեակը շուտ մը մոռցուեցաւ , այն միջոցին՝ ուր երկու ամուսինները յորէն տեսնուեցան ալ սկսած էին առանձնութենէ ձանձրանալ և երբ առանձնութենէ կը ձանձրանային անշուշտ առաջին զրաղումը պիտի ընդունէին , մարդիկ կոմսուհոյն շատ զովեստներ տուին , և կանայք նոյնչափ ժրպիտներ կոմսին : Ընկերութեանց մէջ մտնելուն ամիս մը վերջ՝ կոմսը տարփուհի մը ունէր և վեց ամիս աւելի ուշ կոմսուհին սիրահար մը , այն ատեն պատահեցաւ ինչ որ միշտ կը պատահի , կոմսը անկանոն միութիւն մը ունենալով հանդերձ՝ ուզեց որ իւր կինը պարկեշտ մնայ . կոմսուհին բոլորովին օտար սէր մը երազելով ուզեց որ իւր ամուսինը հաւատարիմ մնայ : Ետիկայ յաւիտենական փոխադարձ ինքնասիրութիւնն է : Օր մը այս երկու ինքնասիրութիւնները իրար զարկին , փոթորիկը սկսաւ , բայց որովհետեւ երկուքն ալ խելացի էին՝ փոթորիկը անցաւ ամէն մարդիկներու նման անձրևով և արևով : Յանդիմանութիւններէ բացատրութեանց անցան , բացատրութիւններէ խոստովանութիւններու , փոխադարձաբար խոստովանե-

ցան թէ աւելի շատ մտքով սիրած էին զիրար քան թէ սրբտող , թէ ուղած էին պատմութեան մը զիցյաղներն ըլլալ . և թէ ծիծաղելի պիտի ըլլար անոնց Տամար զոհուիլը , թէ կատարեալ ազատութիւն կ'ուտային իրարու * սակայն մէկ պայմանաւ , այն է թէ անունները և պատշաճութիւնները պիտի յարգուէին : Յետոյ՝ ամէն մէկը իւր սենեակը քաշուեցաւ և ամբողջ զիշերը չի կրցաւ աչքը դոցեւ իւրովի ըսելով . « Զիս խաբէ . զիս որ տյնքան կը սիրէի զինք , սոսկալի է այս »

Սակայն ամէն ինչ հանդարտեցաւ , և անկարելի էր կոմսին և կոմսուհոյն տունէն աւելի հանդարտ տուն մը դանել , բայց երբեմն երբեմն բաւական տարօրինակ բան մը կ'ըլլար , ամէն անգամ որ կոմսը նոր սիրուհի մը ունենար և կոմսուհին իմանար՝ իւր ամուսնոյն վրայ ունեցած սէրը կը բորբոքէր , և ամէն անգամ որ տիկին տ'երմի նոր քծնող մը ունենար Պ . տ'երմի իւր կինը աւելի շատ կը սիրէր , արդ սեպէ զիպուած , սեպէ հաշիւ , միշտ սիրոյ նորոգութիւններ կ'ըլլային . այնպէս որ կոմսը իւր կնոջ քծնիլ կ'սկսէր ինչպէս ժամանակաւ Օրիորդ տ'երպլէյի . և 15 օրուան կամ երեք շաբաթուան չափ նոր սիրահարը կամ նոր տարփուհին կը մոռցուէր , ապա դործերը իրենց սովորական ընթացքը կը շարունակէին : Սակայն երբէք անհարկութիւն մը , երբէք յանդիմանութիւն մը , բնաւ կուր մը : Իսկ աշխարհ՝ որ այնքան լաւ կը զուշակէ երբ չի կրնար տեսնել կը լուր :

Այս սովորութիւնները կը տեւէին 15 տարիէ 'ի վեր , երբ Մարի դպրոցէն ելաւ , ալ սկսած էին չափաւորել քիչ մը իրենց ընթացքը , կոմսը գրեթէ 45 տարեկան էր և սիրոյ զաղափարները ուրիշ զաղափարներու տեղի կ'ուտային . կոմսուհին 34 տարեկան էր և հասկցած էր թէ մեծ խոհեմու-

* Եթէ այս և ասոր նման համեմատելիս անասնորք մասերու հանդէպի բարեմիտ բնութեցողը , մի անշամ ընդ միշտ կը յայտնեն որ հեղինակին հարազատութիւնը պահելու համար մեայն անսոփոխ խարբ'անած են 4 գաննի :

(Ծ . Թ .)

Թիւն հարկ էր մինչև Մարիի կարգուիլը : Եւ շատ չար ըլլալ պէտք էր մենք չի ներելու համար այն յարաբերութիւնը՝ զոր իւր աղջկան վերագարձին ժամանակ ունէր : Արդարեւ Պ. տը Պէյ կնտակ էր բայց դաղտնապահ . հանձարեղ չէր . բայց շատ սիրուն էր և ամուսնոյն ճշմարտապէս հաճելի էր . եթէ կնոջ այնչափ չէր :

Քլօթիլտ չի ստած էր ուրեմն երբ ըսած էր իւր աղջկան թէ Պ . տ'երմի չէր կրնար առանց անոր ապրիլ : Սակայն կ'ուզայ տարիք մը ուր առանձնաշնորհութիւնները կը ջնջուին և եռանդները կը հանդարտին : Պ . տ'երմի և Պ . տը Պէյ այս տարիքին հասած էին այս պայմանաւ Պարոնը միշտ կը մեծարուէր կոմսէ : Պ . տը Պէյ իւր կողմէ խոսեմ էր և անոր շահերը չարաչար չէր գործածէր , իրեն պէտք եղածն էր բաւական մտերիմ տուն մը . որպէս զի կարենար յաճախել ամէն ժամ սրահներու հասարակ խօսակցութիւններէ և ժողովակի հաճոյքներէ հանգչելու համար : Այս սիրելի Պարոնին սիրաբը եթէ ոչ մարած՝ գէթ խիստ պաղած էր . և կ'ուզէր սիրուհի մը ունենալ գրեթէ հօրաքոյր մը ունեցածի պէս . հոն ճաշել դալու կամ իրիկունը անցընելու : Իսկ զգայման մասին , աւելորդ է ըսել թէ կոմսուհւոյն և իր մէջ խիստ քիչ անդամ կը խօսուէր անոր վրայ , և երբ Մարի եկած էր մեր նշանակած այն ծամածուռ ժպտին պատճառը իւր մօր հետ առանձին չի կրնալ գտնուելու վախը չէր , այլ իւր սովորութիւնները կորուսելու երկիւղը : Սակայն ասիկայ խիստ պատշաճ միութիւն մ'էր , եթէ Տիկին տ'երմի գեու շատ աղւոր էր՝ Պարոնը տեսակ մը արժանաւորութենէ զուրկ չէր , իրաւ . Կճ տարեկան էր բայց աւելի կրնար իւր տարիքով պարծիլ քան թէ ամչնալ , վասն զի իւր տարիքը այնչափ չէր երեւեր : Անտակ էր . խոստովանեցանք զայս . բայց իւր մնացած մասերը որ սիրուն խարտեալ էին խոհեմութեամբ ճակտին վրայ կ'ուզային և քիչ շատ այս պահասութիւնը կը ծածկէին . իւր աչերը ընտիր էին . բերանը

հեզնոտ : Ասկէ զատ անոր քանի մը սիրային արկածները զիտէին . իւր կայութեան և իւր անցեալին արժանեաց համբաւին շնորհիւ՝ գեու կրնար զանոնք նորոգել : Ուրեմն երկու կողմէն ալ շնորհներ կային , վասն զի իւր կողմէն կոմսուհին կրնար գտնել գեուտի և զգայուն սէր մը որ յիշեցընէր իրեն իւր կենաց առաջին տարիները : Բայց պէտք է ժամանակ առ ժամանակ աշխարհի բան մը զոհել , ինչ բանի կը ծառայէր իւր անունը և թերևս իւր սիրաբը երիտասարդներու յանձնել , սիրոյ թիթեռնիկներ՝ որ ամէն ծաղկանց կը թռչին և ամէն կրակէ կ'այրին : Պէտք էր հաստատ և մնայութիւն միութիւն մը մինչև այն օրը՝ ուր կիրքերը զգացմանց տեղի տալով՝ տիկին տ'երմի պիտի տեսնէր թէ կոմսը ուրիշ մարդու մը չափ արժէք ունէր , և թէ կոմսը պիտի իմանար թէ կոմսուհին միւս կիներէն աւելի կ'արժէր , այն ատեն երկուքնին ալ անցեալին վրայ ներում և մոռացում նետելով . պիտի սկսէին միատեղ ապրիլ , ինչպէս որ միաբանած էին խորանին առջև : Իսկ Պ . տ'երմի ազնուական մ'եր բառին բոլոր նշանակութեամբ , տասնևեօթերորդ դարու խելքէն և փիլիսոփայութենէ ժառանգած էր : Մղոն մը հեռուէն անոր բարձր ազնուապետութիւնը կը ճանչնային և ոչինչ այնքան կատարեալ էր որչափ իւր նայուածքը ինչպէս նաև իւր խօսակցութիւնը : Սիրահար էր առանց պահանջող ըլլալու , խելացի առանց սնապարծութեան , զիտէր նա պարագաներուն համեմատ Փօպլասի նման սիրել կամ Թիրոսի նման հառաչել , իւր սիրտը անցեալ դարու մը գաստիարակութեան շնորհիւ եղած էր այն գետնաւորածներու նման՝ որ ամէն զոյնները կ'առնուն , այն Պրոտէոսներու նման՝ որ ամէն ձևը կ'առնուն , զիտէր թէ ինչպէս սիրել հարկ էր դքսուհի մը և պարուհւոյ մը տուած սոակը չէր համրէր , զիտէր տեսապէս և գործնապէս թէ վայելուչ ըլլալ պէտք էր գուհի կանանց հետ և անպատկառ մեծ կիներու հետ : Այնքան ճարակիւթեամբ կը խաբէր և այնքան զրաւիչ կերպիւ կը զջար՝ որ միշտ ներուած և սիրուած կը մնար :

Պէտք է նաև ըսել թէ այս սքանչելի ձիրքը կը միանար հրապուրիչ դէմքի մը : Պ . տ'Էրմի բարձրահասակ էր , վա-
 յելուչ , ազնիւ ձևերով . և կերպարանքով , ունէր ոտք
 մը որ կրնար կին մը ամօթապարտ ընելէ , ձեռք մը որ կըր-
 նար թագուհի մը կարմրեցընել . իւր համակրական գէմքը
 սքանչելի կերպիւ կը շրջանակուէին շաղանակադոյն մազերէ ,
 իւր հաւասարներուն համար արժանաւոր էր և բարեսիրտ իրմէ
 ստորին եղջերուն : Վերջապէս անգամ մը միայն կոմսը
 ատենել պէտք էր հասկնալու համար թէ չէր այն մարդերէ
 որ Ժօրժ Տանտէնի նման կը խաբեն այլ Ռիլլիէօի պէս կը
 թողուն որ խաբուին : Սակայն կոմսը հասկցած էր թէ իրեն
 և իւր կնոջ վարած այս երջանիկ կեանքը կրնար իւր աղջկան
 չ'յարմարիլ : Չուզած էր ուրեմն որ անմեղ մանուկը այս գրեթէ
 ապականեալ մթնոլորտին մէջ զարգանայ . և երբ դիտելու և
 զգալու տարիքը մտաւ նէ՝ ըսաւ Քլօթիլտի :

— Ինչ այնպէս կը թուի թէ Մարին հեռացընել պէտք է :
 Այս անգամ ինչպէս միշտ երկու ամուսինները միաբանած
 էին . և Օրիորդ տ'Էրմին Տիկին Տիւվէրնէյի խնամոց յանձ-
 նուած էր 'ի Տրէօ , ուր այս միջոցին կը բնակէր կոմսուհ-
 ւոյն քոյրերէն մին . որ վերջէն մտած էր : Վերջապէս ա-
 մէն ինչ սակաւ առ սակաւ հանդարտած էր , Մարի հայրա-
 կան տունը կը մտնէր զօր երջանիկ և հանդարտ կը գտնէր
 նորէն : Իրեն համար ստոյգն էր այն թէ իւր հայրը զինքը
 միշտ կը սիրէր և թէ իւր մօրմէ պաշտուած էր թէ երկու
 աղւոր ամուսներ պիտի անցունէր իւր քով ունենալով բարեկա-
 մուհի մը որ քոյրի տեղ կը բռնէր , թէ եղանակը գեղեցիկ , ա-
 ընը պայծառ և թէ Աստուած բարի էր : Հետեւաբար խիստ
 ուրախ էր իւր սենեկին մէջ գանուած հազար և մէկ փոքր բա-
 ներով որով իւր մայրը զայն զարգարած էր և Տիկին տ'Էրմին
 կը համբուրէր որ աշխարհիս բոլոր զուարճութիւնները կ'ուտար
 իւր աղջկան մէկ համբոյրին փոխարէն . կը սիրէր զայն ինչ-
 պէս կը սիրեն այն եռանդուն կիները՝ որոնց ոչ զգացումները և

նչ կիրքերը սահման կը ճանչնան , այնքան բաներ ունէին ի-
 րարու ըսելու , այնքան սպաւորութիւններ պատմելու , այն-
 քան երազներ ընելու . որ սենեակը զմայլելի շաղակրատու-
 թիւններով լի էր . ինչպէս թուշոց բոյնը բնութեան զար-
 թուովն ժամանակ : Գեռատի մայրը երջանիկ էր երկու օրիոր-
 զաց քաղցր զմայլումներէն որ կը յիշեցընէին իրեն իւր անց-
 եալը , և ապագային մէջ դեռ անձանօթ երջանկութիւն մը
 կը ցուցընէին : Վերջապէս ամէն յիշատակներու . ամէն
 հարցումներու և ամէն համբոյրներու պատասխանելէ յետոյ
 Տիկին տ'Էրմի նորէն գրկեց զանոնք որ իւր զուակները կը կո-
 չէր , և ըսաւ :

- Ճանրորդութենէ յոգնած էք . հանդստութեան պէտք
 ունիք , երթամ Մարիանը խրկելու :
- Եւ սրահը գնաց Պարոնին և կոմսին միանալու , որք աշ-
 խարհիս մէջ լաւագոյն բարեկամներու պէս կը խօսակցէին :
- Միթէ պզտիկները կը քնանան հարցուց Պ . տ'Էրմի
 իւր կնոջ ներս մտնելը ատենելով :
- Ոչ ըսաւ կոմսուհին կ'ընթերն :
- Երթամ ուրեմն անոնց գիշեր բարի ըսելու :
- Վոմսը ոտք ելաւ , գնաց զզուշութեամբ անոնց դրան զար-
 կաւ և ներս մտաւ :
- Ինչ ունիս ուրեմն Պարոն , խոհուն կ'երևիս կ'ըսէր .
 այս միջոցին՝ Տիկին տ'Էրմի Պ . տը Պէյին :
- Վասն զի զքեզ խիստ բարի մայր մը կը գտնեմ պա-
 տասխանեց նա :
- Եւ այս կը զարմացընէ զքեզ :
- Ոչ . այլ կը սիրէ :
- Ինչո՞ւ :
- Վասն զի մինչդեռ քու սիրածներուդ կը մտածես , կը
 մոռնաս զանոնք որ զքեզ կը սիրեն :
- Ինչպէս Պարոն , յանգիմանութիւններ :

- Բնաւ . միայն խորհրդածութիւններ :
- Ուրեմն կը նախանձիս :
- Ինչո՞ւ չէ :
- Իմ աղջիկէս , խոստովանէ թէ այդ պահանջ մ'է :
- Որչափ անկարելի է երկչոտ սէրը յաղթելը , այնչափ նախանձելու իրաւունք կայ :
- Այսօր գէշ օրդ է Պարոն , բայց կը ներեմ քեզ :
- Մեկնելու միջոցիս այդ ըրածդ կրցածներէդ՝ շատ քիչ է , և այդ ներումը գթութեան շատ կը նմանի :
- Գիտես որ սիրահարներու ճշմարիտ կուր մ'է այս , շարունակէ Պարոն երկուքնիս ալ երիտասարդ կ'ընէ այդ :
- Եւ կը յիշեցընէ քեզ այն ժամանակը երբ կը սիրէիր :
- Եւ երբ գիտ կը սիրէին :
- Լուութիւն տիրեց :
- Տեսնե՞ք , շարունակեց Տիկին ա'ւրմի , ի՞նչ է ինձ ուղղած յանդիմանութիւնդ :
- Հը հարցընես . կ'ուզամ այս իրիկուն . խմէն ինչ կը թողում քու քով անցընելու մէկ կամ երկու ժամ . և վայրկեան մը հետս չես մնար . կառքի ամենափոքր ձայնէ կը թողուս զիս տեսնելու համար թէ աղջիկդ է եկողը . և կը վերադառնաս ըսելու ինձ թէ երկու օրէն Բարիդէ կը մեկնիս անոր հետ , յիրաւի սիրելի կոմսուհիս , շատ իրաւունք ունիմ քիչ մը ամզո՞հ ըլլալու :
- Պարտաւոր եմ խոստովանիլ թէ այդ իրաւունքը չարաչար կը գործածես , սակայն իրաւաբանե՞ք :
- Լաւագոյն բան մը չեմ խնդրեր :
- Քեզ տրամեցնողը իմ Բարիդէ մեկնիլս և քեզմէ հեռանալըս չէ :
- Անշուշտ :
- Լաւ ուրեմն մեզ հետ եկու :
- Աղէկ գիտես թէ պիտի չ'ընդունիմ :
- Ո՞ր կը պահես . . . ո՞հ . Պարոն , գէշ ճաշակ է այդ :

- Եւ կ'ոմնը :
- Կոմնը կ'ընէ ինչ օր ես կ'ուզեմ . և ես կ'ընեմ ինչ որ դու կ'ուզես :
- Յիրաւի կրկնեց Պարոնը տիկին ա'ւրմի իրեն երկնցուցած ձեռքը համբուրելով , շատ սիրուն ես :
- Վերջապէս խեղճ գլուխդ եկաւ :
- Հարկ է :
- Կոմնը վաղը քեզ պիտի հրաւիրէ . և պիտի գաս մեզի միանալու :
- Չեր մեկնելէն երկու կամ երեք օր վերջ , այնպէս չէ :
- Որչափ նեղութիւն իրարու միտք հասկնալու համար :
- Եւ Մարի ինչ պիտի մտածէ :
- Ի՞նչ բանի վրայ :
- Իմ դղեակը բնակելուս վրայ :
- Բան մը պիտի չի մտածէ . Մարի դպրոցէ նոր ելնող մանուկ մ'է և չէ թէ միայն չի դուշակէր այլ և չի տեսներ իսկ :
- Օ՞ն որոշուեցաւ :
- Նոյն միջոցին կոմնը սրահին դուռը կը բանար :
- Սիրելի կոմս , ըսաւ Պ . տը Պէյ ոտք ելնելով ձեզ կ'ըստ պատէի մեկնելու համար :
- Վաղն 'ի կրկին տեսութիւն :
- Վաղը կրկնեց Պարոնը անոր ձեռքը սեղմելով :
- Մնաք բարեաւ կոմսուհի շարունակեց նա խոնարհելով և դէպ 'ի դուռը դիմելով . Տիկին ա'ւրմի ժպիտով և բարեով մը պատասխանեց . Պ . տը Պէյ դուրս ելաւ :
- Մեկնելու հրամանները առի՞ք հարցոյց . կոմնը Բլութիւտի :
- Երէկուն է 'ի վեր :
- Եւ կը մեկնինք :
- Վաղը չէ միւս օր :
- Գիշեր բարի կոմսուհի :
- Գիշեր բարի կոմս :

Պ . ա՛նքրմի իւր կնոջ ձեռքը համբուրեց և իւր կարգին մեկնեցաւ, իսկ Քլոթիլտ իւր պատուհանը բացածեւքով նշան մը ըրաւ շուքի մը որ մի և նոյն նշանը ընելով աներևութացաւ, յետոյ պատուհանը զոցեց իւր սենեկապանուհին կանչելու համար զանդակը հնչեց և վերջին անգամ Մարին համբուրելէ վերջ՝ որ կը քնանար իւր սենեակը մտաւ ն'ջելու :

42

Գէպքերը որոշուածին պէս անցան . կան իզական կարգաբուծիւններ զորս դիպուածը չի կրնար ջնջել : Հետեւալ օրն ուրեմն Պ . ա՛նքրմի Պ . տը Պէյը հրաւիրեց իրենց հետ Պըրթանյը երկու ամիս անցընել, Պ . տը Պէյ այս հրաւերը ընդունեց : Կոմսուհին հասկցուց Մարիի թէ իւր հայրը ինչպէս քաղաքը նոյնպէս զիւր չէր կրնար առանց Պարոնին ապրելու ու ամէն ինչ լմնցաւ . Մեկնելու առջի երկու օրերը պէտք եղածները զնելով, պտոյտներով և թատրոն երթալով անցուցին : Ամէն ինչ սքանչելի և նոր էր երկու Օրիորդաց համար . կոմսուհին առաւ կանուխ կ'արթննար, և կ'ուզար Մարիի սենեակը, ինչպէս որ Մարի փոքր եղած ատեն իւր մայրը գտնելու կ'երթար : Այն ատեն Տիկին ա՛նքրմի Մարիի անկողնոյն մօտ կը նոտէր և այն երեք կանանց մէջ կ'ըսկսէին սրտի, սրտառձանքի, յիշատակաց և յուսոյ աղոթ խօսակցութիւններ : Քլէմանթին և Մարի Մարիանի խնամակալութեան ներքեւ ելլելով կը նախաձայէին : Այն ատեն կ'երեւէր Պ . ա՛նքրմի միշտ բարի և ժպտուն :

Նախաձայէ վերջ նորէն կը հագուէին, վասն զի հագուստը կանանց ամենէ մեծ զբաղումն է, պէտք չէ շատ խորագնին

ըլլալ այս պարագան նշմարելու համար : Ասուքը լծել կ'ուտային, ժամը երեքին՝ կոմսուհին, Քլէմանթին և Մարի անտառը կ'երթային . և ահա այն՝ ատեն կ'սկսէին սքանչացումները : Զմայլելի կառքեր, աղոթ շրջագետտներ, բազմութիւն, աղմուկ, կեանք և արեւ կա ին հոն : Հետաքրքիր կանայք կ'իսով շափ գլուխնին կառքերնէն գուրս կը հանէին Տիկին ա՛նքրմի կառքին մէջ՝ գտնուած այս երկու գեղեցիկ Օրիորդները տեսնելու համար, և ձիաւորները ետ կը գտնային այս երկու աղոթ գլուխները դիտելու համար : Կոմսուհին ճանչցողները իրենց ամենէ յարգական բարեւով կը բարեկէին զայն : Յետոյ անտառը կը հանգպէին Պ . տը Պէյին որ երբեմն ձիով և երբեմն կառքով կ'ըլլար, քանի մը վայրկեան անոր հետ կը խօսակցէին . զայն երեկոյեան համար իրենց տունը կը հրաւիրէին և ժամը վեցին երկանիւ կառքը իւր երկու աշխէտ ձիերու արշաւով Սէն Բէր փողոցը կը վերադառնար իւր ետեւ ձգելով բազմութիւ թիւր մեկնութիւններ, և աննջանքներ :

Քլէմանթին այս արքայութեան կէսը կը վայելէր . վասն զի մի և նոյն կերպիւ՝ հագուած իւր ընկերուհւոյն չափ դեռատի և աղոթ էր . և հետեւալ օրը եթէ երկու աշակերտուհիներուն խորհուրդը հարցուէր, թէ և Բարիլ բաւական ամայի էր, միաբան պիտի հաւանէին որ իրենց ճամբորդութիւնը յապաղեն :

Արդարեւ երբ ամառը կը հասնի՝ զիւր սքանչելի է անոնց համար . որք յոգնած են գործերէ կամ ձմեռային շուտաբաժնութիւններէ, և որք կ'երթան յաջորդ ձմեռուան համար գաշտերու և անտառներու օգէն նոր առողջութիւն մը խնդրել . բայց երկու աղոթ մանկիկներու համար որ բոլոր տարին զիւր ա՛նցուցած են Բարիլ որքան ամայի իսկ ըլլայ դիւթական աշխարհի մը նման կ'երեւի երազներով և հրապոյրներով լի զօր թողուր շատ ցաւալի կը թուի :

Նորեկներու շնորհիւ կոմսուհին իւր սովորութիւններէ շեղե-

ցաւ , և երկու գիշեր թատրոն գնաց որ գրեթէ զաւառահաններու անձանթ էր . այնպէս որ երբ երկրորդ օրը մեկնիլ հարկ եղաւ երկու բարեկամահինները արդէն կը սիրէին թատրոնը : Այս միջոցին Պ . տը Պէյ երկու աղջիկներուն կը քծնէր , և այնքան լաւ կերպիւ՝ որ Մարի զայն սիրուն կը գտնէր և Բլէմանթին՝ երիտասարդ , և թէ երկուքն ալ խիստ գոհ էին որ պիտի դար Պրթանյը իրենց միանալու :

Իսկ Պ . տէրմի իւր աղջկան վերագարձով կը պարծէր այս կուսական գորովը , այս անարատ սէրը առողջութիւն և լոյս կ'ազդէր իւր սրտին , բարոյականի տեսութեամբ քանի մը բաներու մէջ կրնային մեղադրել կոմսը որ սակայն կը ներուէր իբր սասնեութեորդ դարու մարդ մը . բայց Մարիի նկատող ամէն բանի մէջ ամենէ անմեղ խորհրդատուն և ամենէ պահանջող մենտորը կ'ըլլար : Երբ կը նայէր այն աղւոր կտպոյտ աչերը՝ զորս իրմէ առաջ և ոչ մէկը դիտած էր . երբ կը բռնէր այն ճերմակ ձեռքերը , երբ կը պատասխանէր այն ժպտին որ միայն իրեն և Բլթիլտի կը վերաբերէր , իւր հոգւոյն մէջ կ'զգար աղնիւ աւիւններ և վսեմ մտածումներ , որբ կրնային իւր անյեալէն շատ բաներ վերականգնել : Իրեն այնպէս կը թուէր թէ կրնար իւր բոլոր կեանքը այս սուրբ հայեցողութեամբ անցընել , արդարև ինչ զուարթ բանաստեղծութիւն մ'է տեսնել նորատի աղջիկ մը որ թեւ իւր հօր կամ մօր թեւին կ'անցընէ , անտարբեր՝ ամէն մարդկային կիրքերու որ իրար կը ցնցեն և կը զարնեն իւր ճամբու վրայ :

Պ . տէրմի իւր աղջիկէն գրեթէ կը նախանձէր , կ'ուզէր միշտ իւր քով պահել զայն , երջանիկ և անհոգ անոր միայն պճրանքի գրադիրը , զինք սիրելն տեսնելով կ'զգար որ իւր անցուցած կեանքին ամենէ քաղցր օրերու մէջ կը գտնուէր : Գժբաղդաբար զիտէր թէ իւր միակ սէրը Մարիի երջանկութեան բաւ չէր : Լաւ կը ճանչնար թէ օր մը աղջիկը կին պիտի ըլլար և աշխարհային կերքերը ընտանեկան սէրերու՝ յաջորդելով անձանթ սէր մը պիտի գար նոր փայլով մը փայլելէնցընել անոր աղւոր աչերը , և թերևս առաջին արտասուքով

նսեմացընելու համար զանոնք , ահա այս բանէն կը վախնար , իւր և Բլթիլտի անցուցած քիչ մը տարօրինակ կեանքը Մարիի համար չէր բաղձար . եթէ իւր աղջկան ամուսինը իրեն նմանէր պիտի սպաննէր զայն :

Այս բոլոր մտածումները կոմսին մտքէն կ'անցնէին . երբ չքնաղ զաւկին քով նստած անոր ժպտը կը վայելէր , և երբ անոր կապոյտ աչաց ներքի՝ սրտին երկնային կապոյտը կը գուշակէր : Չենք ճանչնար պատանուհիէ մը աւելի զեղեցիկ բան . և չենք յուսար որ զԱստուած յայտնող ամէն սքանբեւագործութեանց մէջ իւր աստուածութեանը աւելի յար և նման պատկեր մը ստեղծուած ըլլայ : Այնչ այնքան միթիթարիչ է որքան գեաւհաս աղջկան մը տեսքը , որ կը կարծէ թէ երկրի վրայ պար , շրջագլխտներ և ծաղիկներ կան , որու շուրթերը համբոյրներէ չ'արտասած են , որու սիրտը սէր չճանչցած է , որ ամէն ժպտ ճշմարիտ կը կարծէ . ամէն բարեկամութիւն ստոյգ , ամէն գորով անկեղծ . որու անփորձ աչքերը դէշութեան կարեւրութիւնը չեն գուշակէր , և որ՝ երբ թատրոնի կամ պտոյտի մը մէջ կը գտնուի այն կորսուած կանանց քով որոնք բնաւ զիղջ չ'ունին , անմեղութեամբ անոնց վրայ կը հիանայ եթէ զեղեցիկ են և գուցէ կը նախանձի անոնցմէ առանց ճանչնալու զիրենք բաժնող անջրպետը :

Ահա ինչ որ էր Մարի . այսինքն պարզապէս հրեշտակ մը , իւր աչերը և հողին ուրիշներու գէշ մտածումները կը տեսնէին առանց և ոչ իսկ հետք մը պահելու , այն մտածումները իրեն համար օտար լեզուաւ զրուած զիբքեր էին զեղեցիկ պատկերներով զարդարուած զորս կրնար նայիլ : Ա'մասնաբ ուրեմն Պ . տէրմիի երկիւղները , վստն զի իւր իմաստութիւնը իւր փորձառութեան կը բղխէր , հետեալաբ իւր աղջկան ապագային վրայ շատ երկիւղալի էր :

— Եթէ թողում որ ընտրէ կ'ըսէր իւրովի , աղւոր երիտասարդ մը պիտի ընտրէ . որ ինձ նման պիտի ըլլայ :



որ տարիէ մը վերջ ալ պիտի չի սիրէ զինք և պիտի ընէ անոր ինչ որ ըրի ես Քրօթիլտի . գուցէ նաև ասիկայ երջանկութիւն մը պիտի ըլլայ իրեն համար , վասն զի Քրօթիլտ երջանիկ կ'երևի , բայց ինձ համար սոսկալի պիտի ըլլայ և պիտի սպաննէի զայն եթէ այսպէս տեսնէի . եթէ ես ընտրեմ ամուսին մը , քսոստուն ստրեկան մարդ մը պիտի տամ անոր և երբ Մարի հազիւ կին մը պիտի ըլլայ իւր ամուսինը ծերութեան պիտի հասնի . և պիտի չի կրնայ Քրայն սիրել . այն ատեն Մարի իրաւունք պիտի ունենայ զհաշիւ պահանջելու ինձմէ իւր ապագային համար . զոր ես ջնջած պիտի ըլլամ . և այս կերպով իրեն դժբաղդութիւն մը պիտի տամ ինձ տուած ուրախութեան փոխարէն :

Եւ կոմսը սոր կ'ելէր և կ'երթար իւր աղջիկը տեսնելու զոր զուարթ կը գտնէր իւր մօր կամ բարեկամուհւոյն հետ . կը համբուրէր զայն և կ'ըսէր իւրովի « սպասենք » :

Թերեւս տարօրինակ թուի թէ Պ . ա'էրմի՛ որ ցայն վայր միայն իւր տարփանօք զբաշած էր . յանկարծ իւր աղջկան ապառային վրայ այսչափ մեծ հոգ ունենայ . պատճառն այն է որ աշխարհ որչափ անտարբեր և որչափ անառակ ընէ զմարդը՝ Ստուած անոր սրտին անվիրաւորելի և դաղանի ծալքերու մէջ կը պահէ այն զգացումներէ մին , որ աւելի ուշ խորհրդաւոր և բարերար ապաստան մը կ'ըլլայ և ուր կը հանդիպի իւր նախկին զգացմանց ծարար անցնելով . պատճառըն այն է որ իւր անցաւոր սէրերով կոմսը կը ճանչնար կիսները և բնաւ ուրիշի մը քով չէ տեսած էր այն նայուածքը , անբծութիւնը և հողոյ անմեղութիւնը զորս ունէր Մարի , պատճառն այն է թէ ալ սկսած էր ճանչնալ մարդիկը և կը վախնար իւր աղջկան կենաց միացրնել իւր ամէն օր հանդպածներէ մէկուն կենսքը : Սակայն կոմսը միշտ մի և նոյնքեղած էր , միշտ Մարին պաշտած էր , երբ նէ դեռ օրօրոցն էր ինքը այն քծնող մարդը , Բարիզի մէջ ամենու սիրելի մարդը՝ կը զուարճանար ամբողջ զիշերներ խաղալով անոր ձեռքերու

հետ որք իւր մաղերը կը քաշէին , նկատելով այն սղտի բերանը՝ որ կը ծիծաղէր , նայելով այն խոշոր աչքերը՝ սրբամենէ աղոր կապոյտով լուսաւորուած էին : Այս ժամերը հազուադիւտ էին . բայց իրական հաճոյքով լի և անոնց յաջորդող զիշերները կոմսը շատ գէշ կ'անցընէր :

Իսկ Քրօթիլտի դալով՝ Պ . ա'էրմի իւր մտածումները անոր չէր հաղորդէր իսկ . նէ բնաւ չի փոխուած էր . իւր աղջկան անպագային նկատմամբ յստակ չէր տեսնէր ինչպէս չէր տեսնէր իրեն նկատողը , ոչ միայն Մարիի համար ապագայ մը չէր պատրաստէր այլ և չէր ենթադրէր իսկ թէ այն ապագայով զբաղիլ հարկ էր : Աը սիրէր իւր աղջիկը զայն երջանիկ ընող ամէն բան անոր զոհելու և իւր կենսքը անոր տալու չափ . բայց հաւանական է թէ Մարի եթէ միայն իւր մայրը ունեցած ըլլար կամ բնաւ պիտի չի կարգուէր կամ ողբալի ամուսնութիւն մը պիտի ունենար , վասն զի կոմսուհին պիտի թողուր որ առաջին սիրած անձին հետ ամուսնանայ :

Մարի՛ այնչափ իրարու նման և այնչափ տարբեր սէրերու մեջ տեղ հետևեալ օրուան նկատմամբ չէր մտածէր՝ այլ ներկային . բնաւ հաւանականութիւններ չկային այլ ստուգութիւններ . և այս ստուգութիւններն էին իւր զպրօպէն հրաժարիլը , ընկերութեանց մէջ մտնելը , հարստութիւնը , գեղեցիկութիւնը և որտի ամէն երազներու իրականութիւնը : Ամբողջ երկու օր բաւական խօսակցութիւններու առարկան եղած ըլլալ պէտք էր . բայց հայելիներու նման իւր առջևէն անցնող շուքերէ բան մը չի պահած էր : Շատ երիտասարդներ տեսած էր . զորս բնականաբար իւր դաւառի պարահանդէսներու մէջ տեսածներէ նուազ ծիծաղելի գտած էր , սակայն որքան ըզգայուն և որքան վիպասանական իսկ ըլլար ինք՝ պէտք ենք ըսել թէ և ոչ մէկը Մարիի աչքերը վայրկեան մը աւելի իւր վրայ հաստատելու և իւր միտքը զբաղելու կարողութիւնը ու-

նեցած էր , և թատրոնէ կամ շրջադայութիւններէ վերջ՝
 իւր մօր տունը կը մտնէր ինչպէս կը մտնէր Տիկին Տիւվէր-
 նէյի տունը : Արդ կը ցաւէր Բարիղէ հեռանալուն համար
 վասն զի Բարիղի մէջ նոր և փայլուն կեանք մը կ'անցընէր .
 սակայն երկու ամիս վերջ զայն աւելի փայլուն պիտի զար զըտ-
 նէր . իսկ Քլէմանթին՝ մնար կամ մեկնէր հոլը չէր , վա-
 սըն զի ամէն տեղ երջանիկ էր : Հետևաբար ինչ որ ըսուած
 էր՝ եղաւ Մարիի գալտեան երրորդ օրը . չորս սուրհանգակի
 ձիեր Պերլինեան ընտիր ճամբորդութեան կառքի մը լծուած
 բակին մէջ իրենց սովորական աղմուկը կը հանէին : Երկու
 օրիորդները զուարթ և ոսոստուն այծերու նման վար իջնելով
 կառքին առջևի կողմը կը նստէին, կումը և կումսուհին ներսի
 կողմը : Մարիան տան հին սպասաւորի մը հետ ետևի նստա-
 րաններուն վրայ կ'եղէր . իսկ սուրհանգակները թամբերուն :
 Չորս ճերմակ ձիերը արշաւակի կը մեկնէին :



Չմայլելի էր Պ . տ'երմիի Բուաթիէյի մէջ ունեցած դըդ-
 եակը որ մոշենիներու մէջ տեղ իր զուարթուն աղիւսէ փոքր
 աշտարակները և սրածայր տանիքները կը բարձրացընէր : Այս
 դըդեակը Լուի Ժ Գ . ի ժամանակակից էր , և այն ատենուան
 բոլոր ձևը և յատկութիւնները պահած էր . հետևաբար
 իրօք խիստ ցաւալի էր անոր սանդուղներէն սև գոյններով
 տխուր և անպաճոյճ անձերու իջնելը տեսնել , վասն զի դըդ-
 եակը տեսնելով՝ երևակայութիւննիս միայն վայելուչ ազնուա-
 կաններով լի կը նկատէր զայն , որք ծիրանի և թաւշեայ վե-

րարկուով երկայն փետուրներով , թաղեայ գլխարկներ հողած ,
 բարձր գլուխ և ձեռքերնին իրենց սուրբուն դաստապա-
 նին վրայ՝ կը շրջին , վերջապէս միշտ տնցեալ ժամանակուան
 հագուստներուն վրայ կը ցաւինք , չեմ գնտէր ինչիւ , թերևս
 զանոնք հաշնողները իրենց համար խիստ անշնորհ գէմք մը ու-
 նէին . թերևս չէին զիտէր ուր գնել իրենց լայն գլխարկը ,
 ամէն տեղ կը զարնէին իրենց երկայն սուրբը , և եթէ այսօր
 աշխարհ վերագառնային խիստ սքանչացած պիտի ըլլային այս-
 պէս՝ մարդկանց սրունգները սոնապաններու , մարմինը տոպրակ-
 ներու և գլուխը տեսակ մը աւելի կամ նուազ երկայն խո-
 դովաններու տակ գտնելով : Սա կայ միայն որ եթէ այն հա-
 դուստը նեղիչ էր , գեղեցիկ էր և ցաւալի է որ երբ ժողո-
 վուրդ մը ժամանակաւ սուր կը կրէր՝ մինչև եղէգնեայ դաւա-
 զան մը կրելու հասած ըլլայ :

Աւերմի կը խոստովանինք թէ մեր ճաշակին խիստ յարմար
 պիտի ըլլար Լուի Ժ Գ . ի ատենուան հանգէս մը : Գլեակին
 բոլորակը տարածուող արծուի բոյնի նման մթին այս սքանչելի
 պարտեզին մէջ 300 հոգի շրջելու չափ մարգարէտիներն ան-
 երկու հոգոյ խօսակցութեան համար խորչէր կային . կը կոր-
 սուէր մարդ այն անտառներու մէջ՝ ուսկէ գաղտնաբար կ'անց-
 նէր զարմացած սկիւռ մը , ոսկեգոյն հուսկերու պէս անտա-
 ւանման թանձր ու փայլուն մոշենիներու մէջ : Բոլոր այս
 տերևներու , հովանեայ և ծաղկանց շքեղութիւնները դիտե-
 լով , մեռած հսկաներու համար հարկւրամեայ ծառերով ծրա-
 դրուած այս ահագին ծառուղիներէ մէջէ անցնելէ և ովասիս-
 ներու նման հոն հոս տարածուած խորհրդաւոր տնակներու դըդ-
 ները կիսով չափ բանալէ յետոյ երբ շիտակ կը քալէին և
 այն աւագուտ անցքերը՝ որոնց ծայրը չի գիտցուիր թէ ո՞ր կը
 տանին քայլերուն հետ միանգամայն մտքին խորհրդածութիւն-
 ները կ'առանձնացընեն , որ մարդս արբեցընելու չափ մէկ
 ծայրէն միւս ծայրը բաւական անուշահոտութիւն և թուհոց
 բաւական դեղդեղներ կը սպարուակէ , և այս հսկայ ծառոց

խտացած տերևները զիրենք ոսկեզօծող արևը դեանի վրայ կը մաղեն վերջապէս այս անցքերը զքեզ դաշտը կ'առաջնորդէին :

Հոն կը բարձրանար ազարակը , իւր սովորական աղմուկով . այն տեղ կը տեսնուէր տաք օրուան մէջ գոյնզգոյն հագուստներով հնձողները որ իրենց հասկերը կը կրէին , ամենափոքր շշուկէ մը շփոթած կովեր և զուարթ հօտեր իրենց ներդաշնակ զանգակիկներով , առանձնութենէ յետոյ կեանքն էր այս լուսութենէ յետոյ ալմուկը : Եթէ գուրսը սիրուն էր ներսը պաշտելի էր . սայլակներու , ձիերու , մարդոց շարժումներով և գեղեցիկ թռչուններով լի . որք կ'ուզան զիրենք մտիկ ընողներուն ծախքով ապրելու , անտարբեր բաղերով , աքաղաղներով , աղաւնիներով և հաւերով լի , այս հազար և մէկ թևաւոր և շարժուն ձայները ամենօրեայ ներդաշնակութեամբ կը բաղադրուէին որ ազարակներու մէջ առտուան ժամը հինգին կ'սկսի և երեկոյեան եօթին կը վերջանայ :

Քլէմանթինի և Մարիի առաջին գործը , իրենց դալստեան հետեւեալ առտու ելլել և այս միոյն համար բոլորովին նոր և Մարիի համար արդէն մանկական յիշատակներով լի բնակարանը ժուռ դալը եղաւ , իրենց աղատութեան ծառայող համարձակ աւանդով : Պարտէզ , մարդպիտին և անտու կը շրջէին . ամենէ գժուարին ճամբայներէ կ'անցնէին , խենդերու պէս ծիծաղելով և սակայն կ'զգուշանային թռչունները վախընէլէ որք իրենց քոյրերուն տեղ կը դնէին զանոնք . այսպէս ծառուղիէ ծառուղի անցնելով ազարակը հասած էին , ուր՝ ազարապետին և անոր կնոջ կողմէ ուրախութեան ձայներով՝ հաւերու և բաղերու կողմէ սարսափի աղաղակներով ընդունուեցաւ : Այն ատեն ամէն տեղ այցելեցին , ամենուրեք իրենց բնական շնորհէ նշոյլ մը թողլով , ազարակապետը՝ ազարակին լաւ խնամատարութեան վրայ մեծ գովեստներ ընդունեցաւ այցելուհիներէն , ամէն բանի վրայ կ'զմայլէին , կաթ կը խմէին , պտուղներ կ'ուտէին վայրենի այծերու նման վաղելով և անդամ մը ևս դրան առջև խաղացող խարտեաչ

մանուկները դրուելէ ետք՝ որոնք աղուր երեսի գոյն պիտի ունենային եթէ ձեռքերնին դրած չ'ըլլային այն ջուրին մէջ ուր բաղերը թաթերնին կը դնէին . իրենց ձիերուն վրայ վերըստին նստան և արագութեամբ աուն գարձան խիստ անօթեցած :

Նախաճաշը պատրաստուած էր հին ատենուան այն ոքանչելի ճաշատուներէ միոյն մէջ՝ ուր միշտ հիւրասէր ասպետի մը երևման կ'սպասես : Կաղնիի փայտէ երկու մեծ պահարաններ իրենց ապակիներէ կը ցուցնէին արեգակի ճառագայթի նման փայլուն տոհմային արծաթեայ պնակները , հաստ և մութ կտաւով մը ծածկուած էր պատին երկայնքուր սև փայտէ աթուաները շարուած էին . զոր արդէ փափկատիրութիւնը տեսակ մը թաւեայ բարձրէ առած էր , որոնց՝ մերջայրերն իսկ յարգը պիտի ճանչէին :

Արևը լայն կիտաբայ պատուհանէն անցնելով վարագոյրներու վրայ շքանուած արաբական ոսկի նկարները կը ցուցնէր . առաստաղէն անցած լայն սիւներէ կիջնէր երկար կանթեղ մը կարելի եղածին չափ հնօրեայ և անպաճոյճ . սակայն պարտաւոր ենք ըսել թէ ներս մանող Օրիորդաց աւելի ուշագրութիւնը զբաւոզը կանթեղին ներքև քառանկիւնի սեղանին վրայ տարածուած ամենօրեայ նախաճաշն էր :

Երբ ճաշը լմնցաւ՝ Մարի Քլէմանթինը տարաւ զղեակին ներսը այցելելու , ճաշարանին տեղ կը գտնուէր քարէ լայն և երկաթեայ վանդակով շրջապատուած սանդուղ մը , այս սանդուղին վերը կը տարածուէր երկայն նրբազաւիթ մը երկու փոքր պատուհաններէ լուսաւորուած , հոն էին ընտանեկան պատկերները : Աէն Լուքի ժամանակէն մինջև մեր օրերը , ամենքն ալ ուղղորդ ձև մը ունէին , ոմանք ցամաք իրենց զէնքերու մէջ , ուրիշները սեգ և խիստ իրենց բաճկոնակներուն մէջ , մին պատերազմական զէմբ մը ցոյց կ'ուտար , միւսը համեստ ձև մը դունդերէ կամ աքբայ սրահներէ եղածնուն համեմատ , յետոյ կ'ուզային անոնց պատկերները որ մեզ կը մտէին : Հոս զուարթ թուականներ կրող . հոն արիւնալի թուականներ , հոս

Լուի ԺԵ. Տոն Յեզաիոսութիւնը. սակայն սոյն պատկերաց սրահին մէջ ամենքն ալ պատկառելի կերպարանք մը ունէին: Այս ամէն հազուստներու տակէ, զրահ, բաճկոնակ կամ զգեստ. կը գուշակուէր այնչափ սրտեր և բարի զգացումներ, կ'իմացուէր ուրեմն այն հպարտութիւնը՝ զոր այս ազնիւ նախնեաց վերջին յաջորդը պարտաւոր էր ունենալ, և որ պիտի կարենար այս պատկերները ցոյց տալով ըսել « Ահա ուրկէ կ'ուզամ » :

Սակայն երկու բարեկամահիները այս աղբոր դէմքերը երկարատեն դիտելու չի կեցան և պատկերաց սրահէն հեռանալով դացին միւս բնակարանները այցելել: Ամէն թուական Տոն դըրած էր իւր կնիքը, նոյնպէս իւր անցքին հետքը թողած էր այս սիրուն զղելիին մէջ, անոր ծնունդը տեսնող դարէն մնացած էին միայն օթոցները և ծանր կարասիները. ինչպէս ճաշատան մէջ: Լուի ԺԳ. է և Լուի ԺԵ. է կը մնային դիցարանական նկարներով զարդարուն ոսկեղօծեալ գահակները, բայց խոհեմաբար կայսերական ժամանակէն՝ ոսկեգոյն ծիրանի և սպիտակ սրահ մը միայն ունէր հրաժարելով դէռ ճաշակի յախճապակներէ, կարասիներէ և դարձերէ սրտնք այս պատերազմական ճաշակը կը յայտնեն: Աերջապէս Տիկին Կ'արմի կնոջ մը երազածներէ շատ աւելի սքանչելի բոյն մը շինած էր հոն, սնուստայ և տանթէլներով բոյն մը՝ զոր փոքր կայծ մը կրնար բոլորովին ջնջել, հոն՝ արևը վարդազոյն կը մըտնէր, հովը մուտ չէր գտնէր, և զիշերը բուրավից քնով մը կը քնանային, թաւիշը քայլերու մեղմութիւն կ'ուտար, և ծոյլ ոտքերը կը պատսպարէր, վերջապէն երբ դաշնակը կոմսուհույն սպիտակ մատերուն ներքե հնչէր՝ ներդաշնակութիւնը այնքան անոյշ և քողարկեալ էր հոն որ աւելի երկնային գեղգեղանաց արձադանդին կը նմանէր քան թէ մարդկային երաժշտութեանց ազդեցութեան:

Երկու պատանուհիներէն իւրաքանչիւրը իրեն համար պարսկական թարմ կերպասով ծածկուած սենեակը ունէր, և այս:

պէս ըսելու համար երկուորեակ, երկու սենեակներն ալ պարտէզը կը նայէին և արևէն ու թուշուներէն առաջին անգամ իրենք կ'ողջունուէին: Աերջապէս գլեակին վարի մէկ մասին մէջ մատուռ մը կար, Գլեմանթին և Մարի վայրկեան մը հոն կեցան և սկսան Երգէտին կրօնական ձայնը հնչեցընել:

Մենք երիտասարդքս, ուրիշներէ աւելի կամ նուազ հաւատք ունինք. երջանկութիւնը զմեզ կասկածոտ կընէ, և միայն վըշտի երևումը հաւատացեալ կը դարձընէ: Ամենքնիս ալ մտած ենք եկեղեցի մը առանց ուրիշ բան տեսնելու, բայց միայն անմատո նկար մը և առանց հաւանականութեան աւանդութիւն մը:

Մենք ամենքս ալ քանի մը անձերէ քարոզուած անաստուծութիւնը մեզ օրինակ առնելով ըսած ենք թէ կեանքը աղօթքի կամ հաւատոյ պէտք չ'ունի, և սակայն առանց պատճառը հասկնալու կը հետևինք որ և է կրօնի մը՝ որ ուրիշ բան չէ, բայց միայն Եկեղեցւոյն խնդրած կանոններէ մին: Արդարև, ամէն մարդ եթէ Աստուծմէ կասկածիլ կը ձևացընէ՝ իւր սրտին մէջ միշտ ուրիշ սէր մը ունի զոր կը պաշտէ, զոր կը յարգէ և որ կը տանի զինք միշտ այն ճշմարտութեան՝ որու վրայ կը կասկածի, եթէ մանուկ մ'է՝ մայր մը ունի, երիտասարդք՝ տարփուհի մը, իւր լքումի և տանջանաց վայրկեաններու մէջ հանդարտելու համար անոր անունը կ'արտասանէ, առանց իմանալու թէ այն անուան տակ Աստուծ կայ, և թէ նաւաստիին նման փոխանակ ուղղակի Տիրոջ դիմելու աստղի մը կը դիմէ: Ապա, ենթացրելով թէ իրօք կ'ստիպուի աղօթելու, երբ մարդոցմէ անբժշկելի ցաւ մը կը կրէ, երբ սիրելի հիւանդի մը մօտ է, երբ կը տեսնէ մահուան՝ առանց դիտութեան իւր սիրոյ գանձին վրայ հասնիլը, այն ատեն կը մտածէ այն վերագոյն զօրութեան վրայ՝ որ միայն կրնայ ըսել մահուան ինչպէս ծովու « Աւելի հեռու պիտի չ'երթաս » և որ իւր երկնային բարութեան ծաղիքերուն մէջ կը պահէ միշտ զզջացողին համար ներողութեան շնորհը: Անոյշ բան մ'է ըսել, « Եթէ վշտիս մէջ ոչ նեցուկ ունիմ, ոչ ընտանիք, եթէ արտաստուծ ժամանակս

ոչ ոչ իմ հետ կ'ուլայ, եթէ վերջապէս իմ հառաչը երկրա-
յին և ոչ մէկ հորիզոնի մէջ արձագանք կը դառնէ՝ կրնամ
առանց մարդոցմէ բան մը պահանջելու ֆրիստոսէ ստեղծուած
այն տաճարներէ մին մտնել, որք տեղ տեղ շինուած են տա-
ռապետներուն միութարութեան համար, կրնամ խորանին առջև
ծնրադրելով մտիկ ընել իմ բոլորտիքը արտասանող աղօթքը,
և երբ միայն իմ սիրտս և ձայնս այս բարեպաշտ մըր-
մունջին հետ ոտք կ'ելլեմ ցաւերէս ազատած և յուսալի կը
նետեմ իմ սղմոս և վշտացեալ հազուստս ճամբուն մէջ տեղ
և իմ հողիս Տիրոջ՝ ողորմութեամբ միութարուած պիտի դառնամ,
այն ատեն՝ որչափ կարճ ժամանակ ուր անցուցած ըլլամ այս
եկեղեցոյն մէջ՝ երկինք պիտի ըսէ ինձ այնպիսի բաներ՝ որ
միայն վշտացեալներու կ'ըսէ, և որոնք՝ իրենց շարժարանաց մի-
ջոյն զինք կը յիշեն, երբ իւր սուրբ տունէն պիտի մեկնիմ,
աւելի աչէկ պիտի կրնամ յաղթել իմ վշտացս և պիտի հա-
ւատամ » : Ահա ինչ որ կ'ըսէ Երզնէն իւր տխուր միօրե-
նակութեամբ և հեկեկալի ձայնով :

Մարի և Քլէմանթին իրենց մատերու տակ թովածոց ու այս
երաժշտութենէ արբեցած որ իրենց սիրտը և ուղեղը խենթե-
ցընելու չափ կը ճնշէր, երբեմն տխուր և երբեմն զուարթ
եղանակներ կ'ուտային նուիրական նուազարանին, այնպէս որ
մութը արդէն կոխած էր մատուռին մէջ և իրենք զեռ մի և
նոյն տեղն էին, նման այն աներեւոյթ ողինքու որ կ'ուզան
երկրի վրայ նետելու այն երաժշտութիւնը որ այնչափ կ'զմայ-
եցընէ զմարդիկ : Յանկարծ Երզնէնը լուց. վերջի ձայնը
սարսուռով մատուռին բոլորտիքը շրջելէ յետոյ վերջապէս
լուութեան մէջ կորսուեցաւ նման այն թուշուններու որ սենեկի
մը մէջ մտնելով՝ պատերուն կը զարնուին առանց զխնայու-
թէ ուր կրնան դոցել իրենց թեւերը : Երկու դեռահաս աղջիկ-
ները իրար նայեցան իբր թէ երկուքն ալ մի և նոյն երազէ
կ'արթնային, բնական ազգեցութեամբ իրարու ձեռք բռնեցին,
վառն զի վախի խորին զգացում մը կ'զգային :

- Ուշ է ըսաւ Քլէմանթին :
- Այո. պատասխանեց Մարի :
- Երթանք :
- Երթանք :

Բայց ոչ մին և ոչ միւր տեղէն շարժեցաւ, իրենց այն-
պէս կը թուէր թէ եթէ ոտք ելնէին՝ զիրենք շրջապատող
ստուէրին մէջ պիտի տեսնէին այն տժգոյն դէմքերէ մէկուն
կանգնիլը զորս իրենց երգին մէջ յիշած էին, և որու երե-
ումը սոսկալի պէտք էր ըլլալ, այն ատեն իրարու մտեցան
և բերան բերանի անմեղութեամբ ըսին « Կը վախնամ » :
Յետոյ մի և նոյն հարուածով սաստիկութեամբ Երզնէնին զար-
կին իրր թէ առանձին չ'ըլլալու համար, և գոռացող այս վայր-
կենական ձայնին մէջ շուտ ու փոյթ սանդուղէն վար իջան,
սրտերնին վրդոված իրր թէ յանցանք մը գործած ըլլային,
վար իջնելով կանց առին, մտիկ ըրին Երզնէնին վերջին ձայ-
նին մարիլը և դրան մտեցան, բայց անոր դպեւում միջոցին
շրջազգեստի շշուշը և ցած ձայնիւ արտասանուած քանի մը
բառեր լսեցին, այս անգամ ալ կասկած չի կար, իրենցմէ
զատ ուրիշներ կային մատուռին մէջ, հեղձկեալ՝ կայ առին, քայլ
մը ևս առնել չի համարձակելով ձեռք ձեռքի բռնած իրար
կը նայէին :

Աւելի դէշ եղաւ երբ այս խորհրդաւոր ձայնը աւելի բարձ-
րանալով և մտենալով մութոց « Մարի » : Այս անգամ՝
օրիորդը հաւաստի եղաւ թէ իւր նախնիքներէ մին էր որ սրա-
հին մէջ կը թափառէր և մանուկներուն բնական ազգեցութեան
բերմամբ՝ որով իրենց ամենէ սիրածը օղնութեան կը կոչեն,
պօռաց « Մայր իմ : »

- Լաւ ուրեմն, ես եմ, կրկնեց մի և նոյն ձայնը որ
կոմսուհոյն էր :
- Ահ. դուք էք մայր իմ. Ահ դուք էք Տիկին, ըսին
երկու օրիորդները վերջապէս շունչ առնելով :
- Վախցուցի ձեզ. կրկնեց Տիկին տէրմի :

- Այո. ըստ Մարի իւր մայրը զրկելով:
- Կոմսը և ես չէինք զիտէր թէ ինչ եղած էիք. երկու ժամէ 'ի վեր զձեզ կը փնտուենք պարտիզին և անտառին մէջ:
- Ո՛ւշ է ուրեմն:
- Ժամը ութն է:
- Ա՛հ. Աստուած իմ, և երկաթ ատեն է հոս էք:
- Ժամէ մ'ի վեր:
- Ուրեմն հայրս ալ հոն է:
- Այո:
- Եւ ի՞նչ կ'ընէ:
- Կը պահուի:
- Ինչո՞ւ:
- Վասն զի կ'արտասուէ:
- Եւ ո՞վ է զինք լացընողը:
- Գուք կամ լաւ ևս գուք:
- Մէնք:
- Այո:
- Եւ ինչպէս:
- Չեր երաժշտութիւնով:
- Բարի հայր իմ:
- Չձեզ տան մէջ կը փնտուենք, դուրսը չի գտնելով, մատուռին առջևէն անցած ժամանակնիս է որ՝ ուր չէինք գիտէր թէ դուք կը գտնուիք, լսեցինք Երզնէնի ձայնը և ներս մտանք, ես ուղեցի անմիջապէս կանչել զձեզ, վասն զի անօվայրկեան մը, այն ատեն անձայն՝ սիւներէն մէկուն ետև սահեցանք և մտիկ ըրինք, և հաւանական է որ եթէ երգելէ չի ձանձրանայիք մենք լսելէ պիտի չի ձանձրանայինք:
- Հայրդ այնքան մոռցած էր այս երաժշտութիւնը որ բոլորովին նոր թուեցաւ իրեն, մանաւանդ քու կողմէ գալով այնպիսի տղաորութիւն մ'որրաւ. որ մանկան մը նման կ'արտասուէր, և ես ալ աչացս մէջ արտասուքներ ունէի: Երբ դուք վար իջար սանդուղէն, ըսաւ ինձ « Կը փախչիմ, վասն զի եթէ

- կարմրած աչօք զիս տեսնեն պիտի ծիծաղին վրաս » և անցաւ այն դռնէն՝ որ պզտիկ սրբատունը կը տանի: Արդ երթանք ճաշելու և եթէ նորէն շարունակէք, աշխատեցէք ճաշի զանգակը լսելու վասն զի Երզնէնը շատ աղւոր է սրտի բայց սոսկալի է ստամոքսի:
- Եւ Տիկին տ'երմի երկու աղջիկները քաշելով արալութեամբ սանդուղէն վար իջաւ և անոնց հետ ճաշարան մտաւ ուր կոմսը կ'երթեկէր, Մարի գնաց անոր թևոց մէջ նետուելու, ճաշէն վերջ պարտիզին մէջ պատեցան կոմսուհին Բլէմանթինի քով և կոմսը Մարիի, Կոմսուհին և Բլէմանթին շրջազգեստի վրայ կը խօսակցէին:
- Հայր իմ կ'ըսէր Մարի՛... Պ. տ'երմիի, շատ ներուժներ պիտի խնդրեմ ձեզմէ:
- Եւ ինչ բանի համար, սիրելի աղջիկս:
- Չձեզ լացընելուս համար:
- Ո՞վ ըսաւ քեզ այդ:
- Մայրս:
- Մայրդ անխոհեմ մ'է, կ'ուզէի որ միշտ անդիտանայիր ինձ ըրած տղաորութիւնը, վասն զի ինքնասէրի մը նման կ'ուզէի անկէ օգուտ քաղել, և դու բան մը չի զիտնայիր, կ'ուզէի լսել քեզ՝ անկիւն մը պահուած, ինչպէս որ էի այսօր, և արդ պիտի չի կրնամ:
- Ինչո՞ւ:
- Վասն զի երբ նորէն մատուռը երթաս, միշտ պիտի կասկածիս թէ հոն եմ:
- Կը կարծէք թէ աւելի զէ՛շ պիտի նուազեմ:
- Սիրելի հրեշտակ, ըսաւ կոմսը իւր ալջիկը համբուրելով, և երբ միտքդ դրած ես նորէն մատուռը երթալ:
- Չեմ գիտէր, այնքան վախցայ այսօր:
- Վախցար:
- Այո՛, երբ տեսայ որ ալ մութ էր, և իմ հանած աղմուկէս վերջ երբ այն մեծ լուրթեան մէջ գտնուեցայ. չէի համարձակէր իմ տեղէ շարժիլ:

— Բայց այսուհետև պիտի չի վախնաս, քանի որ հոն պիտի ըլլամ:

— Ահ, ոչ:

— Եւ Երգէօնը պիտի նուազես:

— Արչափ որ ուզէք:

— Եւ ինչ պիտի տամ ատոր փոխարէն:

— Ենդամ մը աւելի պիտի գրկէք զիս և դուք պիտի ըլլաք իմ պարտասպահանջս:

— Սիրելի որդեակ պէտք է որ մեծ բարութիւն մը ըրած ըլլամ. զոր ալ չեմ յիշէր. որպէս զի Աստուած ներէ որ քովս քեզ նման հրեշտակ մը ունենամ:

— Զիս կը սիրէք հայր իմ. և այս կը բաւէ Աստուծոյ որ զիս ձեր քով թողու, սակայն այդ ձեր ըսած երջանկութիւնը ինձմէ ձեզ չի գար, այլ ձեզմէ ինձ. և եթէ մեր երկուքէ մին պէտք է որ շնորհակալ ըլլայ Աստուծմէ, այն ես եմ հայր իմ:

— Այդպէս պիտի մտածես մինչև այն օրը երբ ուրիշի մը վրայ պիտի սկսիս մտածել:

— Եւ որու վրայ պիտի մտածեմ եթէ ոչ ձեզ և մօրս:

— Քու աճուսնոյդ վրայ:

— Իմ ամուսնոյս:

— Այո, պէտք է որ ամուսնանաս և թողուս զմեզ:

— Ճիշդ է, բնաւ չի խորհած էի այդ բանին վրայ, բայց միթէ հանկէ որ ամուսնանամ, ես աւելի լաւ կը սեպիմ ձեր քով մնալ միշտ:

— Այդ չի կրնար ըլլալ. սիրելի աղջիկս, սիրտը՝ նոյն ինքն Աստուծմէ պատուիրուած փոփոխութիւններ ունի: Մեզի համար ունեցած դորովդ քիչ առեւնէն պիտի չի բաւէ քեզ. ապա երբ Աստուած զմեզ իւր քով կողէ, պէտք պիտի ըլլայ որ դու աշխարհի վրայ սիրելու բան մը ունենաս. և կենդանիները՝ մեռեալներուն համար մխիթարին զքեզ:

— Հայր իմ ինչ կ'ըսէք:

— Ճշմարտութիւնը զաւակս, պէտք պիտի ըլլայ կ'ըսէի քեզ, որ դու ըլլաս ուրիշներու համար ինչ որ մայրդ և ես

քեզ համար ենք. Աստուած իւր բարութեան մէջ կը հրամայէ որ մինչդեռ սէր մը սրտին մէջ կը մարի. ուրիշ մը անոր յաջորդէ, ուրիշ մը՝ որ առաջինին մահուամբ թողած տեղին կ'սպասէր այս դատարկութեան բոլորովին տիրելու համար, և պիտի տեսնես սիրելի Մարիս թէ քու զաւակացդ համար ունենալու սէրդ մեզ համար ունեցածէդ շատ աւելի զօրաւոր պիտի ըլլայ: Ես ինքս երբ մայրս կորսնցուցի, թէև շատ վշտացայ և շատ լացի, բայց քեզ նայելով մխիթարուեցայ: Վասն զի միշտ յոյսը պիտի մխիթարէ յիշատակին, օրօրոցը՝ զերեզմանին համար:

— Ար սխալիք հայր իմ կրկնեց մանկուհին, իւր կամայ հախաւակ սուրբ խոստովանութիւններու մըտելով, վասն զի շատ անգամ երբ դպրոցը առանձին կը մնայի, և կը մտածէի այն ամէն բաներու վրայ որք կրնային զիս երջանկացընել կամ արտմեցընել, միայն մեր կրկին սիրոյ մէջ կը դասնէի երջանկութիւնը. և վիշտ կը տեսնէի միայն այն օրը՝ ուր այս սէրը պիտի դադրէր, անկէ 'ի վեր ամենևին չի փոխուած եմ. այս առաւու երբ մատուան մէջ Երգէօնը կը նուազէի, իմ աչացս առջևէն անցած ստուերները, մտացս մէջէն անցած մտածումները՝ իմ մայրս և դուք էիք, ննջած ժամուս վերջին աղօթքս, արթնցած ժամուս առաջին մտածումս ձեր երկուքին համար են: Ահ, ոչ հայր իմ, շարունակեց պատանու հին կոմսին վզին փարելով, ոչինչ կը խնդրեմ Աստուծմէ այլ միայն այսպէս ապրիլ միշտ:

— Լաւ ուրեմն մտիկ ըրէ զաւակս, զսպէ միշտ այսպէս պիտի մտածես, վասն զի քու սքանչելի, բարի և անմեղ սիրապարզէն բացառութիւն մ'է, բայց լաւ միտ դիր ինձ, եթէ օր մը դադրիս այդպէս մտածելէ, պատիր ամօթով մը զայն ինձմէ մի պահէր. մի կարծէր թէ պարտաւոր ես մի միայն զիս և մայրդ սիրելուդ համար բնաւ ուրիշը չի սիրել, և մանաւանդ զայն ինձ յիշատականելու զոհողութիւնը յանձնառուս, թէ ընկերութեանց մէջ ուր պիտի մանես, թէ այն նոր շաղին մէջ ուր պիտի յառաջանաս, և որու ոչ յուս

դուժները և ոչ բերելութիւնները կը ճանչես , եթէ կարծես
 դտնել այն մարդը որմէ կախում ունենայ օր մը երջանկու-
 թիւնդ , ըսէ ինձ զաւակս , ցոյց տուր ինձ այն անձը և
 եթէ արժանի է՝ յանձնեմ անոր աշխարհի վրայ ունեցած ա-
 մենէ սիրելի բանս , երջանիկ պիտի ըլլաս : **Տէրը** , ամէն
 անգամ որ հոգի մը կ'ստեղծէ , մի և նոյն միջոցին այն հոգ-
 ւոյն նման մ'ալ կ'ստեղծէ , վասն զի ամէն հոգի իւր քոյրը
 ունի ուրիշ տեղ մը , յետոյ զանոնք կը բաժնէ , և երբեմն
 այս երկուքին մէջտեղ աշխարհ մը կը դնէ : մինչև այն օրը
 որ զիպուածը ինչպէս կ'ըսեն մարդիկ , Նախախնամութիւնը
 ինչպէս կ'ըսեն իմաստունք , այս իրարու համար ստեղծուած
 երկու բնութիւնները իրարու դիմաց բերէ , որոնք երկնային
 և մասնաւոր նշաններով գիրար կը ճանչեն , և մի և նոյն
 հայրենիքէն միատեղ ելած՝ միատեղ պէտք են հոն դառնան ,
 ասիկայ , կը տեսնես , Տիրոջ կամքն է , անոր հակառակիլը
 ոչ միայն ինքզինքը թշուառացրնել է , այլ նաև ամբարշտու-
 թիւն , ուրեմն . որբեակ իմ՝ քեզմէ խնդրածս՝ համարձա-
 կութիւն է , զիս քու առաջին տպաւորութեանցդ խորհրդա-
 կից ընելդ կը խնդրեմ , վասն զի լաւ կը հասկնաս թէ ոչ
 որ քու երջանկութեան վրայ այնքան հոգ կը տանի որչափ ես :
 Ար տեսնես որ քեզ հետ կը խօսիմ իբր բարեկամ մը , վա-
 սըն զի կ'տոյ մը սիրտը մերինէ աւելի շուտ կը լուսաւորուի ,
 և այսօրուան քեզ ըսած ամէն բան քու ապագայ հանգստու-
 թիւնդ ապահովելու համար է : Ապա . եթէ կենաց նիւթա-
 կան բաներու անցիկնք , դու ծնած ես ուրիշ որ և է մէկու
 չափ երջանիկ ըլլալու համար , զեռասի ես , գեղանի ,
 հարուստ , և մեր անունը կրնայ ամենէ երեւելի անուններու
 հետ միանալ : Այսպէս իմ սիրելի Մարիս . քու կամքդ
 անշուշտ Աստուծոյնը պիտի ըլլայ և հետեարար իմն : Հիմա-
 կուհիմայ կարելի եղածին չափ երկայն ժամանակ մեր քով մնա-
 ցի՛ր . և որչափ ատեն որ հոս մնանք , մի մտնար այս երե-
 կոյեան ինձ տուած երջանկութիւնդ , նոյեպէս թէ ինչ կեր-
 պիւ զայն կրնաս նորէն տալ ինձ :

Եւ կոմսը իւր աղջկան ճակտին վրայ համայնը մը զետեղեց
 որ բարոյութիւն տրտում մնաց , յետոյ քանի մը շրջաններէ
 վերջ , վասն զի ալ սկսեր էր քիչ մը ցուրտ ընել , երկուք-
 նին ալ ներս մտան , կոմսուհոյն և Քլէմանթինի ետեւէն :
 Երկու մանուկները Պ. և տիկին տ'Էրմին գրկեցին և իրենց
 սենեակը ելան :

Այն միջոցին որ դուռը կը բանային՝ Քլէմանթին ըսաւ
 Մարիի - Մայրդ և ես զարդերու վրայ խօսակցեցանք .
 որչափ ճաշակ ունի :

Եւ սկսաւ իւր բարեկամուհոյն պատմել կոմսուհոյն իրեն
 ըսածները , այս միջոցի Մարի իւր հայելոյն առջև նստած
 միտ կը դնէր խոհուն կերպիւ : Մարիան դուռը բացաւ սովո-
 րականին պէս աղջկանց անկողին մտնելու համար օգնելու :

— Շնորհակալ եմ բարի Մարիանս ըսաւ Մարի զայն գրկե-
 լով , այս իրիկուն միանակնիս պիտի սրտակիներ :

— Ի՞նչ ունիս հարցոց Քլէմանթին երբ Մարիան գուրս
 ելնելով իւր ետեւէն դուռը գոցեց :

— Ունեցածս այն է որ պատասխանեց բարեպաշտ աղջիկը ,
 եթէ դուք պաճուճանքի վրայ խօսեցար , մենք ապագային
 վրայ խօսեցանք , և եթէ մայրս լաւ ճաշակ ունի հայրս բարի
 սիրտ մը չունի :

Ուրեմն կրկնեց Քլէմանթին , խնդալով , երկուքնին միատեղ
 օւնին ամէն ինչ որ պէտք է զքեզ աշխարհի ամենէ երջանիկ
 կինը ընելու համար , և եթէ չես՝ պատճառն այն է որ դու
 կամք չունիս :



Պ. տը Պէյ Բարիզ մնացած էր : Որոշուած էր ինչպէս
 որ կը յիշէք թէ Պարոնը կոմսէն և կոմսուհիէն երկու երեք օր
 վերջ պիտի մեկնէր : Պարոնը ճշմարտապէս իւր հոգին կոր-
 սնցնող մարմնոյ մը կը նմանէր և պարսպ տեղ ուրիշնե-

բու զրօսանք եղած բաներով իւր աւժամանակեայ միայնութեան մէջ ինքզինքը զուարճացընել կը ջանար : Ժողովակը զնայ ուր իւր տունն աւելի նեղացաւ , և ժամը իննին անկէ մեկնեցաւ , յիշեց թէ Հրէ-ահի կը ներկայացընէին և Օրերան մտաւ , սրահը լի էր . ուր և ոչ իսկ պարսպ նստարան մը գտաւ , ստիպուեցաւ օթեակ մը փնտռել որու մէջ գտնուէր այնպիսի մէկը որմէ կարենար հինըրնկալութիւն խնդրել : Իրպուածը այնպէս բերաւ որ ամէն դէմքերը Պարոնին անձանօթ էին . և պիտի մեկնէր երբ դետնայարկի մէկ օթեակի մէջ առանձին նստած անձ մը տեսաւ և զայն ճանչեցով :

— Ա՛հ . արդարեւ , ահա իմ ուղածս ըստ և աճապարեց օթեակը բանալ տալու :

— Ա՛հ . դո՛ւք էք ըսաւ հանդիսականը Պարոնը տեսնելով :

— Այո . սիրելի Էմմանուէլ , ես եմ պատասխանեց Պարոն տը Պէյ ձեռքը իւր բարեկամին երկնցընելով , ես՝ որ եկայ ձեր օթեակին մէջ տեղ մը խնդրելու :

— Բարի եկաք , նստէք :

— Բայց ինչպէս կ'ըլլայ որ դուք՝ այն խտտակեաց մարդը թատրոն գտնուիք :

— Ճշմարիտ , ամենևին դալու դիտաւորութիւն չ'ունէի . զի տէք թէ ինչ բանով կ'անցնի իմ ժամանակս . և թնաւ ասոր նման զաղափար մը պիտի չ'ունենայի , չէ թէ երաժշտութիւնը և թատերըութիւնը ինձ անախորժ ըլլալուն , քաւ լիցի . այլ վասն զի օրերս այնքան գործերով լի են . որ իրեկունը նախապատիւ կը սեպեմ հանդիլ երբ յողնած եմ . կամ աշխատիլ երբ չեմ . բայց այսօր շարունակեց ժպտելով այն՝ զոր Պարոնը Էմմանուէլ կողած էր . և մենք միայն այս անունով կը ճանչնէր զայն , բայց այսօր խորհրդաւոր էակի մը կը զոհուիմ :

— Ի՞նչ ըսել կ'ուզէք :

— Ըսել կ'ուզեմ թէ այս առտու նամակ մը ընդունեցայ , որու նախ ուշադրութիւն չ'ըրի , բայց յետոյ անոր խրատին հետեւեցայ չի զիտնալով ի՞նչ ընել , և որ այս խօսքերը կը

պարունակէր և Այս իրիկուն Հրէ-ահի լսելու դացէք զեղեցիկ երաժշտութիւն մ'է այն որ զձեզ պիտի հանդիցընէ , առտնց հաշուելու նաև թէ սրահին մէջ պիտի գտնուի անձ մը՝ որ զձեզ հոն տեսնելով երջանիկ պիտի ըլլայ :

— Ա՛յս է ամենը :

— Այո՛ :

— Եւ եկա՞ք :

— Ինչպէս որ կը տեսնէք :

— Ինչպէս էր նամակին զիրը :

— Բարակ :

— Կնո՞ջ գիր մը :

— Հարկաւ :

— Օն . աղւոր բաղդ մ'է այդ :

— Ինչ որ ալ ըլլայ , ըսաւ Էմմանուէլ , աղւոր բաղդ մ'է որ իւր ժամանակը կը վատնէ :

— Ինչո՞ւ :

— Նախ . վասն զի աղւոր բաղդերու չեմ հաւատար ես , ապա . վասն զի պիտի մեկնիմ :

— Ո՛ւր երթալու համար :

— Լ . . . , Բուաթիէէ մղոն մը անդին :

— Եւ միայնակ պիտի մեկնիք :

— Այո :

— Կ'ուզէք ճամբորդութիւնը միատեղ կատարենք :

— Սիրով , միթէ այն կողմերը երթալու դիտաւորութիւն ունիք :

— Կոմս տ'Էրմիի տունը պիտի երթամ :

— Արդարեւ , զիւղի զրացիս է գրեթէ , իւր դղեակը իմ տունէս երեք քաւորդ մղոն հեռի է :

— Կը ճանչնա՞ք զինքը :

— Անուամբ միայն :

— Լաւ ուրեմն սիրելիս . աւելի ընդարձակ տեսակցութիւն մը պիտի ընէք հետը և պիտի սքանչանաք :

— Պէտք եմ առաջէն ըսել ձեզ թէ աշխատելու համար

կ'երթամ հոն :

— Բիչ մը որսորդութիւն կ'ընէք անշուշտ , այնպէս չէ :

— Այո :

— Ուրեմն կոմսին անտառներուն մէջ պիտի որսաք , իւր անուամբ զձեզ կը հրաւիրեմ :

— Շատ սիրով էք անոր հետ :

— Խիստ շատ . և երբ սրտշած էք մեկնել :

— Երկու կամ երեք օրէն :

— Ինչ պէս . ինչպէս պիտի մեկնիք :

— Կառքով :

— Մեծ է :

— Սենեկի մը նման :

— Կակնուղ :

— Անկողնոյ պէս :

— Իրաւ . ահ սիրելիս , շատ երջանիկ եմ ձեզ հանդպելուս , բայց խնթութիւն պէտք չէ :

— Ձեմ հասկնար :

— Չըլլայ որ Բարիզ մնաք :

— Եւ ո՞վ պիտի կեցընէ զիս :

— Նամակին Տիկինը :

— Խեղդ էք , նախ և առաջ չեմ ճանչնար զինք :

— Պէտք էք մտածել թէ այսչափով պիտի չի բաւականանայ :

— Ի՞նչ հոգս . չ'ըսի ձեզ թէ աղոթք բաղդերու չեմ հաւատար :

— Կարելի է , բայց դուցէ անիկայ կը հաւատայ անոնց . վասն զի դուք աղոթք բաղդ մ'էք :

— Ի՞նչ բանի մէջ :

— Ամէն բանի մէջ :

— Կատակ կ'ընէք :

— Բնաւ . գեռահաս էք . աղւար անուն մը ունիք , զոր արժանապէս կը կրէք և այս միջոցիս Բարիզի մէջ այն անձն էք՝ որու ամենէ շատ կ'զբաղին :

— Ահ . սիրելիս , լաւ ևս ունե՛ի որ երբէք անունս չ'արտասանուէք . չէք կրնար երևակայել թէ որչափ յոգնած եմ :

բոլոր այս մարտումներէ , կան օրեր որ պատրաստ եմ ամէն ինչ թողուլ և ապացոյցը այն է որ Բարիզէ կը մեկնիմ :

— Աւելի հանդատութեամբ աշխատելու համար , օն կը ճանաչեմ զձեզ սիրելի Էմմանուէլ . և չեմ հաւատար ոչ ձեր վշտութեան և ոչ ձեր կեանքը փոխելու փափաքին : Գիտե՞ք թէ խիստ կուր մը կ'ընէք պաշտօնեայներուն հետ :

— Եւ այդ կուրը յօգս պիտի ցուցնուս Էմմանուէլ աշխուժի :

— Լաւ կը տեսնէք պատասխանեց Պ . տը Պէյ ծիծաղելով , թէ կուրէ յոգնած չէք :

— Օն սիրելի բարեկամ , ալ այս մարդոց վրայ չի խօսինք , ատեանին վրայ բաւական կը ճառեմ , մտիկ ընենք այս սքանչելի աղօթքը զոր այսքան հիանալի կերպիւ կ'երգէ Տիւբերէզ : « Բանի քանի անձինք՝ որ կենաց միայն այս կողմը կը տեսնեն երջանիկ են . իմ սիրելի պարօնս . երբ կը մտածեմ թէ պաշտօնութիւն մը կործանելու կ'զբաղին երբ կ'ընային զալ երաժշտութիւն մտիկ ընել , օն մարդիկ խնթութ են եթէ չար չին . մտիկ ընենք » :

— Էմմանուէլ իւր օթեակին խորը նետուեցաւ , արմուկը իւր աթոռին վրայ յե՛նջով և մտիկ ըրաւ : Բանի մը վայրկեան Պարօնն ալ նայիւ ըրաւ , յետոյ , մեքենաբար իւր բարեկամին նայեցաւ որ իւր լսած երաժշտութենէ մտաց յափշտակութեան մէջ ընկղմած էր :

Իւր կամաց հակառակ Պ . տը Պէյ ուշադրութեամբ կը դիտէր իւր աչաց առջև ունեցած գլուխը :

Արբաբէ գծուաք բան մ'էր տեսնել այն դէմքին նկարէն աւելի կորովի , աւելի հանձարեղ , աւելի ազնիւ և աւելի յայտարար դէմք մը :

Էմմանուէլ տը Պրիոն փոքր գլուխ մ'ունէր , առանց մօրուքի , վասն զի չէր անոնցմէ որ կարծեն թէ դէմքի մը բնատիպ յատկութիւնը (originalité) անկէէ : Ընդհակառակն հաւաստի էր և իրաւամբ թէ մարդուս զծագրութեան մէջ անոգուս գիծ մը չ'կայ . և թե մօրուքը գէմքէն միշտ

բան մը կը վերցընէ:

Անդոյն էր՝ բնածին զեղնութեամբ, անոյշ և աղնուաղէմ, իւր աչերը կապոյտ էին հպարտ և քարեսէր. իւր նայուածքէն կը տեսնուէր թէ Էմմանուէլ հեղ միանգամայն աննուաճելի էր: Իւր աչերը հոգւոյն ինչպէս ըլլալը կը ցոլացընէին, աչնիւ եռանդոտ և փառասէր, երկու ուղիղ կնճիռներ այս դեռ երիտասարդ ճակտին վրայ իւր՝ կամոց տէր ըլլալը կը յայտնէին: Աչաց թեթև ամփոփում մը կարծել կ'ուտար բանի մը նայած ատեն թէ շուտ մը չէր դասէր զայն, և թէ քանի մը անգամ կը նայէր անոր ձեռք աղէկ հասկնալու կամ անոր գալափարը բմբռնելու համար: Այն անձը որ այս տեսակ նայուածքին մէջ անհեթեթութիւն մը գտնէր. յիմար մը պէտք էր ըլլար: Քի՞թը շիտակ էր. և այս գէմքին առնական յատկութեան կ'օգնէր: Բերանը թեթեւ մը վեր ելած և Պ. տը Պրիոնի զլխին միայն այս մասը անմտորդ պիտի ճանչնար անոր խելքը, շնորհը և գործօնութիւնը: Ակապները փոքր և ճերմակ էին, շրթունքը բարակ և յաճախակի խօսակցութենէ սակաւ ինչ ցամբած և անդադար ուսմունքէ քիչ մը գեղնած: Պ. տը Պրիոն սևեր հագած էր չէ թէ սգաւոր ըլլալուն համար, այլ վասն զի այս գոյնը աւելի շատ կը վայելէր իւր գէմքին և սովորութեանց:

Աւելցուր այս պատկերին Վան Տիքի ձեռք ձեռքը, վարդադոյն ըզունգներով, երկայն մատերով, և որոնց համար Էմմանուէլ յայտնապէս շատ հոգ կը տանէր, թէ և մարդուս առ կիսը մտեցընող ամէն բաներէ կը սոսկար, գոցեցէք այս ձեռքերուն մինչև երրորդ մասը, ընտիր և ճալլուած բարակ կտակ թնոցներով և պիտի ունենաք Էմմանուէլը, մանաւանդ եթէ դիտեցիք թէ միջակ հասակաւ է և թէ իւր ոտքին աղնուականութիւնը իւր ձեռքերու կը համապատասխանէ:

Ամէն անգամ որ Պ. տը Պէյ Էմմանուէլի կը հանդպէր, բնաւ չէր յագենար ֆիզիքապէս զմայլելու մարդկային բնութեան կարելի եղածին չափ այս կատարեալ արարածին վրայ. և որու համար մանաւանդ համակրութիւն մը կ'զգար: Իսկ

Էմմանուէլի գալով երաժշտութիւնը մազնխական կերպիւ իրեն քաշած էր զայն այնպէս որ երկու ձեռքերը օթեակին առջևի կողմը դրած և ծնօտը երկու ձեռքերուն մէջ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր, այնպիսի անմեղ հաճոյքով մը և այնքան անկեղծ սերակութեամբ որ կարծես թէ դեռ սղայ մ'էր որ երաժշտութիւնը առաջին անգամ կը լսէր:

Պարոնք այս ֆիզիքական քննութիւնը բնելէ յետոյ՝ զոր շատ անգամ ըրած էր և իւր բարեկամին բարոյական նմանութիւնը ֆիզիքական նմանութեան հետ կատարելագործուած կը տեսնէր, իւր աչերը Էմմանուէլէ անդին դարձաւ, այս համակրական երեսին գծերուն վրայ ամենևին փոփոխութիւն մը չի գտնելուն գոհ: և վասն զի Հրէական գոց դիտէր և իւր ներսէն ձայն մը Երզնէն առաջ կ'երգէր զայն իւր դիտակը առաւ և սկսաւ սրահը գտնուող կիները դիտել:

Այս կանանց մէջ կար մէկը որ յամառութեամբ Էմմանուէլը կը դիտէր. Պ. տը Պէյ անոր միայն կողմնակի երեսը կը տեսնէր և ուղեց զայն ճաննալ. բայց կիսը իւր աչաց առջև այն մեծ ճերմակ դիտակներէ մին ունենալուն օրու նորաձեւութիւնը այն ժամանակ կ'սկսէր, և որ դիտողին ամբողջ զբուրը կը ծածկէր, պէտք եղաւ իրեն սպասել, որ դիտակը վար իջնէ: Դիտակը իջաւ:

Այս անգամ կարգը Պարոնինն էր և սկսաւ մանրազնին քննութիւնը. որ այս կնոջ ուշադրութենէ չի վրէպեցաւ, բայց կարծես թէ իրեն անհաճոյ չէր ասիկայ. վասն զի անկէ խլոյ տալու համար բան մը չ'ըրաւ: Այս միջոցիս վարագոյրը իջաւ չորրորդ արարուածին վերջին ձայնին և բոլոր սրահին ծափահարութեանց մէջ տեղ:

— Ըսէք ուրեմն Էմմանուէլ, ըսաւ այն ատեն Պ. տը Պէյ մատով Պ. տը Պրիոնի դպելով որ դեռ սրանչացման մէջ ընկղմած էր. կը ճանչնաք այս կիսը:

— Ո՞ր կիսը:
— Այն զոր կը տեսնէք վարը, գիմացի ձախ կողմէն ըսկտելով երրորդ օթեակին մէջ:

- Ճերմակներով :
- Այո :
- Օթեակին առջևը ահադին փունջով մը :
- Ճիշդ :
- Այ. չեմ ճանչնար զայն , ինչո՞ւ կը հարցընէք :
- Աւան զի բոլոր այս արարածին ժամանակ ձեզ գիտելէ չգողրեցաւ , բան մը կը մտածեմ :
- Ի՞նչ բան :
- Կարելի է ձեզ գրող կինը այն է :
- Ինչո՞ւ :
- Աերջագէտ պէտք է որ մէկը եղած ըլլայ ան , և այս կնոջ ձեզմէ նշմարուելու յամառութիւնը ենթադրել կ'ուտայ ինձ թէ ինչն է , բանի որ այս իրիկուն ձեր հոս գալուն կը փափաքէր . պէտք է որ անպատճառ ձեզ գրողն ալ հոս ըլլար . այնպէս չէ :
- Ճիշդ է :
- Լաւ ուրեմն գրաւ կը գնեմ թէ նամակը այս կնոջ կողմէ է :
- Կարելի է , պատասխանեց անհոգութեամբ Էմմանուէլ :
- Այս բանս ազդեցութիւն մը չ'ընէր քեզ :
- Այ. բանի մը համար միայն , երախտադէտ եմ իրեն , այն է թէ ինձ չբէնչին լսել տուաւ , զոր իմ աշխատալի ծուլութեանս մէջ մտրէս անցած չէր գալ լսել :
- Ի՞նչ տեսալ մարդ էք դուք : Այս կինը սիրուն է , շարունակեց Պարոնը որ կ'սկսէր հաւատալ թէ առանց խղճի իսյթի կրնար գիտել այս խորհրդաւոր հանդիսականուհին , և թէ անիւ մեծապէս օգուտ պիտի քողէր . խիստ գեղեցիկ սև մազեր ունի , որոնց մէջի այն կեռասաւոյն թաւիշը շատ կը վայլէ իրեն , սքանչելի ակունքներ , մարգարտեայ և բուստի նման ժպիտ մը , ինչպէս կ'ըսեն Պարոն բանաստեղծները , անփայլ գոյն մը , և խոտուածներով լի յօնքեր : Սատանայ . սիրելիս , բայց գեղեցիկ կին մ'է , նայեցէք իւր ուսերուն թե՛ն , ձեռներուն և այս սակիով բանացած

կարմիր քաղմիրին որու վրայ կը կաթնի և որ ալուր ընդդիմապատկեր մը կ'ընծայէ իւր ճերմակ շրջադրեալին հետ : Ի՞նչ տրուեստապէտ , իւր օթեակին մէջ այսպէս շրջանակուած Թիսիէնի պատկերի մը կը նմանի : Դուք երջանիկ մ'էք Էմմանուէլ :

Այս ամենը ըսուած էր կէս ստոյգ և կէս հեղնական ձայնով մը , որ Պ. տը Պրիտնը կը ժպտեցընէր :

— Դուք ալ նայեցէք ուրեմն , կրկնեց Պ. տը Պէյ գիտակը Էմմանուէլի անցընելով :

Անծանօթուհին՝ որ կանայի սքանչելի բնազդմամբ հասկցած էր որ Էմմանուէլի օթեակին մէջ խնդիրը իր վրայ էր , Պարոնին ըրած շարժումը տեսաւ , և Պ. տը Պրիտնի գիտակին աւելի աղւոր ներկայանալու համար մասածեց թէ ինչ ձև առնու :

Այս բաներէ ոչինչ չը վրիպեցաւ Պարոնէն , որ աւելի հաւաստի եղած Էմմանուէլի ըսաւ :

— Այս կինը և ձեր անծանօթ թղթակցուհին մի և նոյն անձն են , ստոյգ եղէք , սիրելի բարեկամ . Սակայն , հիմակ լաւ պիտի իմանանք , ահա փոքր տը Կրիթ մարքիզը որ անոր օթեակը կը մանէ , նշան պիտի ընեմ անոր որ դայ մեզ տեսնելու :

— Այս տեսակ բաները շատ կը զուարճացընեն ուրեմն զձեզ , սիրելի Պարոնս հարցուց Էմմանուէլ դիտակը օթեակին առջևի կողմը գնելով :

— Հաւատոս վկայ , այո :

— Գ'ուզէի ձեզ նման լինիլ :

Նոյն պահուն Պարոնը անծանօթուհուն օթեակը մանող երիտասարդին ձեռքով բարև կ'ուտար և նշան կ'ընէր անոր որ վար իջնէ :

Այս նշանին՝ մարքիզը գլխի հաստատական նշանով մը պատասխանեց :

Քանի մը վայրկեան վերջ տը Կրիժ մարքիզը Էմմանուէլի օթեակը իջաւ, իւր ձեռքը Պ. տը Պէյի երկնացոց և բարեկեց Պ. տը Պրիոնը զոր Պարոնը կը ներկայէր :

— Ի՞նչ է ուեմն այն ալուր կինը որու հետ քիչ մը առաջ կը խօսակցէիք հարցուց Պարոնը նորեկին :

— Չէք ճանչէր զինք , պատասխանեց նա զարմացած դէմքով մը և նստելով , մինչդեռ Էմմանուէլ միջակ ուշադրութիւն մը կ'ընծայէր կարծես այս բանակցութեան :

— Ոչ :

— Գեղանի ժիւլիա Լօվրլին է նէ :

— Բայց այդ անունը Անդրիական և միանգամայն Իտալական է : Ո՞ր երկրէն է ուրեմն :

— Գաղղիացի է . պատասխանեց մարքիզը ժպտելով , բայց նոր Գաղղիացի , լաւ նայեցէք , անկարելի է որ տեղ մը տեսած չ'ըլլաք զինք :

Պարոնը նորէն գիտեց ժիւլիան :

— Արդարև ըսաւ նա , այս գլուխը անձանօթ չէ ինձ :

— Օրերայի ամէն առաջին ներկայացումներու կ'ուզայ խտալական Թատրոնը օթեակ մը ունի :

— Ճիշդ է , հիմակ կը ճանչեմ զինք , բայց ըսէք ինձ . պահճու կին մը չէ նէ :

Գրեթէ :

— Գուքս Բօլ . . . ի տարփուհին եղած է :

— Նոյն ինքն :

— Ահ , կրող , կարծեմ թէ լաւ կը ճանչեմ զինք : Ուրեմն , յաւելցուց Պարոնը Էմմանուէլի դառնալով . ինքն է ձեզ գրողը :

— Առմնց ստորագրութեան նամակ մը , հարցուց մարքիզը :

— Այո , պատասխանեց Էմմանուէլ ժպտով մը :

— Գրեթէ երեք կամ չորս սող :

— Ճիշդ :

— Ժամագրութիւն մը :

— Հոս . և այս իրիկուն :

— Նէ է , մի կասկածիք , իւր ձեւերը կը ճանչնամ :

— Ուրեմն այս տեսակ նամակները իւր սովորութեանց մէջ կան :

— Կը կրկնեմ սիրելի պարոնս , բացառիկ կին մ'է նէ , սէտք է որ քաղաքականութեան , արհեստի , զրականութեան մէջ ամենէ երեւելի անձը ունենայ , այս կը հաւաստէ ինձ որ ինքն է դրողը , Պարոն , ըսաւ Պ. տը Կրիժ Էմմանուէլի , լաւ կեանքով կը վարէ . շատ անձնակամ է , և պարտք չ'ունի , քսան և եօթէն մինչև քսան և ութ տարեկան է , կիներէ դարշած և ամենէ բարձր մարդիկներէ ինքը ինք շրջապատել տուած է , կ'ըսեն թէ չար է :

— Ուրեմն իւր տարփուրը եղած էք . հարցուց Պարոնը :

— Երբէք , զինք ճանչցայ երբ S . . . ի սիրուհին էր , մեր մեծ պատկերահանը որ իմ բարեկամներէս մին է : ապա սէտք է ըսել ձեզ Պ. տը Պրիօն թէ անոր հետ յարաբերութիւնները երկար չեն անէր . սիրահարներ ունի ինչպէս ունին մատենադարան մը կամ բուսարան մը , իր խնդրած անձերէ սէր չ'ուզէր այլ երեւելի անուն : Երբ երկու երեք կամ չորս սիրահարական գիրեր ընդունի մեծ զգուշութեամբ կը պահէ և վարդաղոյն ժապաւէնով կը պատէ , սակայն զանոնք դրողը կը վաւտէ : Ազատ է իբրև , այն անձը բարեկամի մը պէս ներս մանել , և իւր կերակրոյ սպասը իւր հին տարփուհոյն սեղանին վրայ դրուած է : Բայց պարտաւոր եմ ըսել թէ իմ ճանչցած բնաւորութեամբ , եթէ մարդու մը սիրահարի և այն անձը զինքը լքանի , ինչպէս որ ինք միւսները թողած է , սոսկալի կին մը պիտի ըլլայ , և որ աւելին է վտանգաւոր , վասն զի , կ'իմանաք , կին մը որ սիրահար մը ունենալու համար ամէն մի-

Յոց լաւ կը դռնէ , պարտաւոր է ամէն՝ զէնքերը լաւ դրտնել այն օր՝ որ նա զինք պիտի արհամարհէ :

— Զիս կը վախցընէք ըսաւ Էմմանուէլ՝ հեղինական ձայնով մը :

— Լաւ ուրեմն կ'ուզէք որ համարձակ խօսիմ :

— Այո՛ պատասխանեց Պ. տը Պրիօն :

— Չերտեղն ըլլալ չէի ուզէր :

— Ինչո՞ւ :

— Վասն զի այս երկուքէն մին պիտի ըլլայ , կամ պիտի շահի ձեզ՝ կամ ոչ , եթէ շահի՝ որովհետեւ մարդ մ'էք , մանաւանդ իրեն համար ցարդ ունեցածներէ վերագոյն , մեծ դիւրութիւններ ունիք որոնցմով կրնաք ճշմարիտ սէր մը ներշնչել իրեն , եթէ մերժէք զինք , այդ մերժումը և ոչ մէկէ դատած ըլլալուն մէկին գէմ հազար դրաւ կը դնեմ թէ այն քմածին հաճոյքը սիրոյ պիտի փոխուի , սէրը ատելութեան և ատելութիւնը վրէժխնդրութեան , ինչ կրնայ ընել ինձ այս տեսակ կին մը — պիտի ըսէք ինձ . է՛հ . Աստուած իմ . երբ կին մը կ'ուզէ մարդ մը կորսնցընել . որչափ զօրաւոր որ ըլլայ մարդը և տկար՝ կինը , միշտ կը յաջողի կինը : Այսպէս ահա կանխեցի ձեզ , վտանգ մը կայ ձեզ համար , և որ ամենէ սոսկալին է ձեր համբաւը և անունը կըրնայ վտանգուիլ :

— Շնորհակալ եմ խրատնէդ Պարոն պատասխանեց Էմմանուէլ բայց այդ մեծ վտանգէն ազատիլ կը յուսամ :

— Արնամ հարցընել թէ ինչպէս :

— Երկու օրէն կը մեկնիմ :

— Երկնք ատենուան համար :

— Գէթ երկու ամսուան համար . և կը յուսամ թէ այն քմածին հաճոյքը ուրիշի մը վրայ կը դառնայ . եթէ ձեր ըսածին չափ փոփոխաւոր է :

— Ար սխալիք . միայն ստանալէ վերջ կը՝ փոխուի , իւր շրայլութեան մէջ կարգասէր կին մ'է նէ , իւր շրջազգեստները կը նետէ միայն՝ երբ ալ չեն հաղնուիր : Բայց հաստի եղիք թէ՛ միայն զձեզ պիտի սիրէ և ձեր վե-

բաղարձին զձեզ պիտի հալածէ :

— Բարեբաղդաբար Էմմանուէլ մեծ քաղաքագէտ մ'է ընդմիջեց Պ. տը Պէյ :

— Մարդոց հետ , յարեց Պ. տը Պրիօն և ոչ կանանց հետ , այս մասին իմ տղիտութիւնս կը խոստովանիմ : Մակայն կարծեաց վրայ կը դատենք : Ռ՛վ կ'ըսէ թէ նամակը Օրիորդ Ժիւլիայէն է : Եթէ անորմէ է՝ ո՞վ կ'ըսէ թէ կատակ մը չէ , եթէ կատակ մը չէ , ո՞վ կ'ըսէ թէ ինձ համար զգացածը հաճոյքէ մը աւելի է , ինչ որ ալ ըլլայ չեմ վախնար , և կ'ուզէի որ ամենէ մեծ վտանգս լայս ըլլար : Եթէ անպատճառ յաղթուիլ հարկ է , պիտի յաղթուիմ :

— Եւ շատ լաւ պիտի ընէք , դէթ եթէ անկէ գէշութիւն մը հետեի նախ հաճոյք մը ունեցած չպիտի ըլլաք , վասն զի վերջապէս , աղւոր արարած մ'է :

— Հաւատոս վկայ այո՛ . այո՛ . միմուաց Պարոնը և կ'ուզէի Էմմանուէլի տեղն ըլլալ :

— Ես ալ ըսաւ մարքիզը :

— Միթէ ըսէք զեղանի Ժիւլիայի թէ մեր օթեակը կ'իջնէք , հարցոյց Պարոնը տը Արիօն :

— Այո՛ :

— Անոր համար է անշուշտ որ առաջուանէ աւելի յամառութեամբ հոս եկը նայի , երևցէք քիչ մը , կարծես թէ ձեզ կանչել կ'ուզէ և չի կրնար տեսնել թէ ո՞ր էք :

Մարքիզը՝ զլուրը օթեակէն դուրս հանեց և տեսաւ Ժիւլիան որ զինքը տեսնելուն պէս նշան ըրաւ երթալ իրեն հետ խօսելու :

— Խօսակցութիւնը ձեր վրայ պիտի դառնայ ըսաւ տը Արիօն Էմմանուէլի եթէ նոր բան մը իմանամ , պիտի դամ ձեզ յայտնելու :

Եւ անձայն՝ օթեակին դուռը բացաւ և գոցեց , վատըն զի քանի մը վայրկեանէ ՚ի վեր հինգերորդ արարածը սկսուած էր և Ժիւլիայի քով ելաւ :

— Ինչ ունէր Պ. տը Պէյ քեզ ըսելու , հարցոյց՝ ասի-

կայ երբ տը Կրիժ նստաւ :

- Կը ճանչնա՞ք ուրեմն Պ. տը Պէյը :
- Շատ :
- Զքեզ տեսած է եղեր բայց անունդ չէր գիտեր :
- Տ'էբմի կոմսուհւոյն սիրահարն է նա :
- Կո՞ն :
- Նոյն ինքն :
- Ստոյգ ես :
- Կատարելագէտ :
- Ուսկից գիտես , ոչ որ գիտէ և ոչ որ կ'ըսէ այդ :
- Ա՛հ , ծածուկները թափանցելու գաղտնիք մը ունիմ :
- Ո՞րէ է այն :
- Կը գիտեմ :
- Եւ երբ չես տեսներ :
- Կը դուշակեմ :
- Երկբայական է այդ :
- Սխալդ ուղէ , ստոյգ է , և ապացոյցը այն է թէ բը՛նաւ չեմ սխալիր , Պ. տը Պրիօն ինչ ըսաւ քեզ :
- Ոչինչ . միայն ժողովքին մէջ կը խօսի նա :
- Պարզակրօն մ'է այնպէս չէ :
- Ինչո՞ւ կը հարցընես :
- Գիտնալու համար :
- Ուրեմն զաղտնիքդ այս անդամ չի բաւեր քեզ :
- Գարշելի կատակաբան , քեզնէ աղէկ կը ճանչնամ զայն :
- Առանց հաշուելու որ , եթէ չեմ սխալիր , իրեն հետ պիտի տեսնուիս :
- Ի՞նչ ըսել կ'ուզես :
- Թէ Պ. տը Պրիօն քեզ հաճելի պիտի երևի , և թէ անշուշտ քիչ ատենէ քու բարեկամաց կարգը պիտի դասնազինք :
- Ինչո՞ւ չէ :
- Միայն թէ ուրիշ բանով զբաղած չ'ըլլար բողոքովին , սիրով մը , օրինակի համար :

- Սիրահար է :
- Ոչ , բայց կրնայ ըլլալ :
- Ենթադրութիւն մ'է այդ :
- Այո , բայց սկիզբ մը եղած է արդէն :
- Իրմէ՞ , հարցուց ժիւլիս :
- Ոչ , կինէ մը :
- Գեուհաս :
- Գու տարեբը :
- Գեղեցիկ :
- Քեզ նման :
- Սատանայ , խեղցի :
- Քեզի չափ :
- Անոնը :
- Ժիւլիս Լովըլի :
- Այս տեսակ : բաներու մէջ ունեցած սովորութեան հաւատակ , ժիւլիս չի կրցաւ կարմրութիւնը արգիլել , որ տը Կրիժի աչքէն չը վերստացաւ :
- Եւ ինչ բան ենթադրել կ'ուտայ քեզ այդ :
- Կամակ մը :
- Տեսնոր զայն :
- Այո :
- Ստորագրեալ :
- Ոչ . բայց որու գիրը խաբուելու չափ քու կինիդ կը նմանի :
- Խենթ ես :
- Աւելի լաւ :
- Ինչո՞ւ :
- Վասն զի Պ. տը Պրիօնի գրողը չի ըսուելու մտանգիլն մէջն է :
- Այս իրիկուն մտիկ ըրին իրեն :
- Գիտես ուրեմն թէ ինչ կը պարունակէր նամակը :
- Լաւ կը տեսնես որ երբեմն կը դուշակեմ :
- Աբանչելի է , բայց կարծեմ թէ մի և նոյն յանդան-

քին մէջ նորէն իյնալը այնչափ լաւ է պիտի չի յաջողի
զեղեցիկ անանունին :

— Պիտի տեսնենք :

— Իւր կնոջը կը բռնես :

— Գուցէ ,

— ՉԱճապարէ ուրեմն :

— Ինչո՞ւ :

— Վասն զի Պ. տը Պրիօն երկու օրէ կը մեկնի :

— Մարքիզ. կ'ուզէս երթալ ըսել ծառայիս որ վարը դա-
ւիթն է՝ կառքս յառաջացընէ :

— Ձե՞ս սպասէր մինչև վերջը :

— Ոչ :

— Հիւսնո՞ք ես :

— Ոչ. կ'աճապարեմ :

— Կը փութամ հնազանդելու :

Հինգ վայրկեան վերջ տը Կրիժ Թիւլիայի օթեակը վերա-
դարձած էր ,

— Կառքի քեզ կ'սպասէ ըսաւ տը Կրիժ :

— Պիտի ընկերանս ինձ :

— Ոչ. կը մնամ :

— Թո՛նամին կանխելու համար :

— Կամ դաշնագրութեան օգնելու :

— Անկարող ես այդ բանին :

— Ո՞վ գիտէ , Կերջանիկ մարդիկը կը սիրեմ :

— Ե՛րբ պիտի տեսնեմ զքեզ :

— Յաղթութենէ վերջ :

— Ուրեմն քիչ ատենէ :

— Երթաս բարեաւ :

Թիւլիա և իւր բարեկամուհին որ բաւ մը չ'արտասանած էր
և զոր՝ Լօլլըլի հարկաւ առանձին չ'ըլլալու համար՝ բե-
րած էր հետը բաժնուեցան մարքիզէն որ Էմմանուէլի օթեակը
եւլլելով ըսաւ անոր :

— Ջրուշայէք՞, նոյն ինքն է :

Երբ երկու կանայք կառքը մտան Թիւլիայի բարեկամուհին
ըսաւ ,

— Ինչո՞ւ խոստովանեցար թէ դու էիր այն նամակը գրողը ?
սխալեցար , Պ. տը Կրիժ պիտի մատնէ զքեզ :

— Գիտեմ պատասխանեց Թիւլիա , իւր կառքին առջի
կողմ գնել սուած հայելոյն մէջ նայելով , բայց նվ կ'ըսէ
քեզ թէ մատնուիլ չեմ ուզէր :



Երբ Էմմանուէլ տուն դարձաւ , իւր սպասաւորին իրեն
յանձնած առաջին բանը եղաւ նամակ մը : Այս նամակը ա-
ռաջինին զիրը ունէր , միայն թէ , Թիւլիա Լօլլըլի ստորագ-
րուած էր , կ'իմացընէր Էմմանուէլի թէ քանի որ այն-
չափ շուտ առաջին փափաքի մը հնազանդած էր . հեռեկալ
առտու պիտի դար իրմէ շնորհակալ ըլլալու :

Որչափ որ քաղաքագէտ մ'էր Պ. տը Պրիօն Թիւլիայի դի-
տաւորութեան վրայ վայրկեան մը չի կատկածեցաւ , և եթէ
այսպիսի բաներու համար ունայնասիրութիւն ունենար կրնար
պառկելու միջոցին ըսել թէ սէր մը ներշնչած էր . բայց
Էմմանուէլ կ'իտարաց նամակը վաւարանին վրայ նետեց և
բաւականացաւ ըսել իւր սպասաւորին :

— Եթէ վաղը առտու կին մը գայ ինձ խնդրէ , եթէ իւր
անունը ըսէ կամ ոչ ներս հրամայուր զինք և եկու խմացուր ինձ :

Պ. տը Պրիօն իւր ծառան ճամբեց , որմէ ետք փոխանակ
պառկելու ինչպէս որ անոր փողկապը , զգեստը և բաճկոնը
հանելը տեսնողը պիտի կարծէր , իւր գրասեղանին առջև նըս-
տաւ և իւր մեկնելու միջոցին ընդմիջած աշխատութիւնը

Յորէն սկսաւ , իւր խորհրածութեանց մէջ ընկղմած , ժամանակ առ ժամանակ իւր գրածը բարձր կը խօսէր յետոյ երկար լուծիւններ կը յաջորդէին այս մեծախօսութեան , լուծութիւններ՝ որոնց միջոցին լսուած միակ ձայնն էր ժամացոյցի ճօճանակին՝ կամ թղթին վրայ վազող զրչին ձայնը ,

Երբեմն կառք մը փողոցէն կ'անցնէր բայց դիշերային աշխատողը հարկաւ այս տեսակ ընդհատումներու վարժ էր , վասն զի իւր միտքը չէր ցրուէր :

Իմանուէլը միայն իւր բնաւորութիւնով և համբաւով ճանչցող մէկը՝ անոր աշխատութեան սենեկին կարասին տեսնելով պիտի զարմանար . բայց երբ անոր հետ անդամ մը տեսնուէր և նշարէր այն աղիւս բնութիւնները՝ զորս քիչ մը առաջ նշանակեցինք , պիտի չի զարմանար անոր սենեկին վայելչութեան և հանգստաւէտութեան վրայ , և պիտի իմանար թէ իւր աղիւսութենէ յառաջ եկած էին անոնք :

Իմանուէլը Գաղղիոյ ատենակալ էր : Աւելիլ մարդ մ'էր նա , վեհանձն և անկեղծ : Իւր սովորութեանց մէջ մտած մունքի և ծանր աշխատութեան պէտք եղած ամէն խստութիւնը կար , ամենէ ծանր և կարեւոր խնդիրները իրեն ընտանի էին : Աչ միայն զօրաւոր այլ նաև իմաստուն քաղաքագտ մ'էր . և իւր անցեալին գիտութիւնները ազգային վրայ զինքը կը վտտահացընէին : Արեմն ինչպէս որ կ'ըսէինք քիչ մ'առաջ եթէ մէկը անոր ճառերը և տաղանդը միայն ճանչցած ըլլար պիտի երեակայէր կնտակ զլիսով մարդ մը յիտուն տարեկան , իւր սովորութեան և խստութեան յարմար սենեկի մը մէջ բնակող . և եթէ այն անձին ներուէր մեր մեծ ճարտարախօսին այցելել՝ պիտի զարմանար տեսնելով կնոջ մը ճշմարիտ բնակարանը , բոլորովին ոսկեղօծեալ , մետաքսեայ , բուրակից և տաք ծիծեռնիկի բոյնի մը նման : Ա՛րկէ յառաջ կ'ուզար այս Գառաձառը այն էր որ Իմանուէլը ամէն բանի մէջ ազւորը ճանչցող էր , ինչպէս քաղաքագիտութեան . նոյնպէս բարոյականի մէջ : Իւր համբաւը երկնչելու տեղ մը չ'ունենալուն այնքան ստոյգ էր՝ որ ինքզինքը ազաա կը թողուր իւր ճաշակին : Գիշերը երեք կամ չորս ժամ կը քնանար , բայց

կակուղ ընտիր և ճոխ անկողնոյ մէջ կը պառկէր : Չէր անոնցմէ որք կարծեն թէ խտամբերութիւնը մինչև հանգստութեան մէջ շարունակել պէտք է : Իւր մտածմանց և աշխատութեանց մէջ այնչափ ընկղմած էր որ քիչ անդամ ուրիշներու կեանքին մէջ կը մտնէր . բայց երբ մտնէր՝ կ'ուզէր որ ամենքն ալ զինք զբօսցընելու համար մըցին :

Մեր հին և նոր ճարտար պատկերահաններու պատկերներն ունէր . և արծաթեայ պնակներու մէջ կ'ուզու միս և գետնախնձոր կ'ուտէր , վասն զի ինքզինքը ստիպուած չէր կարծէր թէ իւր սիրածէն ուրիշ բան ուտելու և դրախտապանով ու անանասով սնելու : Ապա , չէր կարծէր թէ ինքը երեւելի մարդ մը ըլլալուն զինք տեսնելու հաճոյքը ունենալու համար իրեն այցելողները՝ յողնութեամբ մը կամ ձանձրոյթով փոխարինել պէտք էր : Կ'ուզէր որ իւր ընդունած անձերը . ինչ աստիճանի որ ըլլային , արհեստագետ , աղիւսական կամ ուրիշ կարգէ իւր տան մէջ իրենց բոլոր սովորութիւնները՝ գտնէին , հանգստաբար նստէին և իրենց մօտ և ալացքառջև միշտ ազւոր բաներ տեսնէին : Հիմակ պիտի կարծէք թէ ժամանակ առ ժամանակ այս փառաւոր և մետաքսեայ բնակարանը խորհրդաւոր և քողարկեալ աիկնոջ մը այցելութիւնը կ'ընդունէր , որու Իմանուէլի երեւելի կացութիւնը յանցաւոր սէր մը ներշնչած էր : Բնաւ , Իմանուէլը տարփուհի չ'ունէր , չէ թէ կիները ատելուն համար , ընդհակառակն շատ կը սիրէր զանոնք և կը վախնար իսկ անոնցմէ : Ստոյգ էր թէ երկու մեծ կիրքեր մի և նոյն սըրտին մէջ՝ տեղ չեն կրնար գտնել , վասն զի անպատճառ մին միւսին պիտի յաղթէր , Իմանուէլի մեծ կիրքն էր քաղաքագիտութիւնը , որ զինք կը շրջապատէր , վասն որոյ սէրը մինչև այն օր իբր զբաղում երեցած էր իրեն : Սիրային բաղդերու լաւագոյն առիթներ ունեցած և մերժած էր , նախ կը վախնար այն իշխանութենէ որ իրմէ վերագոյն կեն մը կրնար ունենալ իւր վրայ . ապա , վասն զի ստախօսութենէ կը սոսկար և զրպարով թէ կին մը պիտի չի սիրէր :

բնաւ չի հաւանած էր ըսել անոր թէ զինք կը սիրէր: Ուրեմն սիրուհիներ չ'ունէր այլ կիներ: Ար սիրէր զանոնք ինչպէս որ կը սիրեն բոլոր այն մեծահասակ մարդիկ, և չեն ուշանար իմանալու թէ սէրը ամէն փառասիրութիւններու: արդեւքը և ամէն գժուարին ճամբաներու խոչընդոտըն է:

Աճապարող անձի մը նման որ դեռ իւր հասնելու ծայրը չը տեսներ և որ իւր գտնուած ճամբուն մէջ ժամանակ առ ժամանակ ծաղիկ մը կը ժողվէ որու անուշահոտութիւնը կը շնչէ, Էմմանուէլ ատեն ատեն կնոջ մը հետ կ'առանձնանար և երբ հետեւեալ առտու այն կինը իւր տունէն մեկնէր թերևս յիշատակ մը տանէր բայց յիշատակ մը չէր թողուր: Եւ սակայն ինչպէս որ ամենէ զեղեցիկ բաները կը սիրէր նոյնպէս ամենազեղեցիկ կիները ունէր, այն աստիճանին մէջ անշուշտ ուր կիներէն միայն ֆիլիքսիան զեղեցիկութիւն կը փնտռուի:

Հիմակ որ ընթերցողները աւելի լաւ կը ճանչնան Էմմանուէլը կրնան աւելի գիւրութեամբ իմանալ Թիւլիա Լօվըլիին համար ունեցած անտարբերութիւնը: Ուրեմն Թիւլիա երբ հետեւեալ առտու անոր տունը ներկայացաւ անտարբեր գտաւ զայն, որ թշնամիէ մը աւելի դէշ է, թէև Թիւլիա զեղանի էր Էմմանուէլ զայն միայն հեռուէն և լոյսերուն մէջէ տեսած էր գրեթէ պարահանգէսի հագուստով և Օրբերայի չօթեակի մը մէջ ծաղիկներով շրջապատուած, և երբ հետեւեալ օրը կը տեսներ զայն քաշմիրի մէջ փաթթուած առանց առջի օրուան և ոչ մէկ յաւելումներու ստիպուած էր խոստովանիլ թէ միշտ չքնաղ էր նէ, ուրեմն անմեղ գնալմամբ զայն նստեցուց և անոր քով ինքն ալ նստաւ:

— Խիստ անխոհեմ պէտք եմ երևիլ ձեզ ըսաւ Թիւլիա որ առանց շփոթութեան խօսակցելով նստաւ և իւր հանգստութիւնը գտաւ այնպէս որ կարծես թէ Էմմանուէլը տաս տարիէ 'ի վեր կ'ճանչէր բայց այս ամենը աւելի կենցաղագէտ կնոջ մը շնորհքով բան թէ պահճու աղջկան մը նման:

— Եւ ինչ բանի մէջ անխոհեմ պիտի ըլլայիք տիկին, պատասխանեց Էմմանուէլ, ձեր այցելութեան մէջ ընդհակառակն միայն բարութիւն և ներողամտութիւն կ'դասնեմ ինձ նման խեղճ մենակեացի մը համար՝ որ երբեք պիտի չ'համարձակէր առ ձեզ գալ:

— Լաւ պատճառի մը համար վասն զի երբեք ինձ ուշադրութիւն պիտի չ'ընէիք, ո՛հ այս մասին կանանց վրայ ձեր ունեցած դաղափարները կ'ճանչնամ:

— Բայց կանանց վրայ ամենէ նպաստաւոր դաղափարները ունիմ:

— Գուցէ ֆիլիքսիան, բայց բարոյական ազդեցութիւնը կը մերժէք անոնց:

— Երբեմն, կը խոստովանիմ, բայց առթի մը կ'սպասեմ կարծիքս փոխելու համար, պատասխանեց Էմմանուէլ Թիւլիայի նայելով և իւրովի ըսելով թէ այն անհրաժեշտ սեթևեթեալ ոճերը զօրս դեռատի և ազուր կնոջ մը հետ ունեցած առաջին խօսակցութեան սկիզբներն կ'ընէին, բան մը չեն խոստանար:

— Ներեցէք ինձ ըսել թէ կը ստէք, և կարծել թէ եթէ վերագոյն կին մը գտնէիք ոչ միայն պիտի չի սիրէիք զայն, այլ պիտի խոյս տայիք իսկ:

— Ուրեմն յարեց Էմմանուէլ ինչպէս կ'ըլլայ որ հոս գտնուիք, վասն զի եթէ չեմ սխալիւր զուք էք այն վերագոյն կինը որմէ պիտի փախչէի:

— Գուցէ. — Պ. տը Արիժ երէկ զիշեր ձեր օթեակը իջաւ:

- Այո՛:
- Իմ վրայ խօսեցաւ ձեզի:
- Այո՛:
- Ինչ ըսաւ ձեզ:
- Ինչ որ արդէն գիտէի, թէ զեղեցիկ կին մ'էք, ինչ որ զիտեմ, թէ խելացի կին մ'էք:
- Այո՛ է ամենը:
- Այո՛:
- Միայն հինգ վայրկիներ 'ի վեր է որ կը խօսակցինք,

արէն երկու անգամ ստեցիք, այս շատ է, նաև քաշարքս
դետի մը համար և մանաւանդ կնոջ մը հետ :

- Ի՞նչ կ'ուզէք որ ըսած ըլլայ ինձ ատկէ աւելի :
- Ըսաւ ձեզ թէ սիրահարներ ունեցայ :
- Կը պահէք :
- Հարկաւ ոչ :
- Այն ատեն կրնար ինձ ըսել զայն :
- Եւ չեմ բարկանար անոր դէմ, այնուհետև ըսաւ ձեզ
թէ ես էի ձեզ գրողը :
- Ենթադրեց :
- Կը տեսնէք որ իրաւունք ունէր :
- Աւելի շատ ինձ շողորորթութիւն մ'ընելու համար
ըսաւ զայն, քան թէ զձեզ ծաղրելու :
- Ուրիշ բան չ'ըսաւ :
- Ոչ :
- Պիտի օգնեմ ձեր յիշատակին որ երբեմն կը մատնէ ձեզ,
ինչ որ բնական է սակայն, ինձ նման կին մը շատ գոյզն
դէպք մ'է ձեզ նման մարդու մը կենաց մէջ : Ուրեմն պէտք
է ըսած ըլլալ ձեզ թէ բոլոր երեւելիներու համար սիրով
կը բորբոքիմ, և հետևաբար թէ կը սիրէի զձեզ :
- Մեր խօսակցութիւնը պատմեց ձեզ :
- Ոչ, զինքը բաւական կը ճանչնամ գուշակելու համար
թէ ինչ ըսաւ ինձ համար :
- Լաւ ուրեմն, աղէկ գուշակեցիք :
- Հիմակ, ահա ինչ որ ըսիք իւրովի : Այս կինը զիս
իւր տարփաւորներու կարգը կ'ուզէ դասել, վասն զի Բարիզ
ինձմով կ'ըբաղի, ինչպէս անառակ մը կ'ուզէ իւր սիրուհիներու
ընդ մեջ ցուցակին մէջ կին մը աւելցնել : Ասիկայ իմ բոլոր
հաստատած միութիւններու պէս պիտի ըլլայ, մանաւանդ ա-
նօգուտ միութիւն մը որ իմ ժամանակս կորսնցնելու և ճամ-
բուս մէջ զիս ուշադրնելու պիտի ծառայէ ինձ :
- Այս ընդունելու համար վարանեցաք իսկ, ճիշդ է հա-
մարձակ խօսեցէք, Ատենայ չէք :

- Ճիշդ է :
- Եւ եթէ ընդունեցաք, վասն զի երկու օրէն կը մեկ-
նիք, և թէ ստոյգ էք թէ մեկնելով ինձմէ խոյս պիտի
տաք : Ասիկայ չի գուշակեցի ըսին ինձ զայն :
- Այդ ալ շատ ճիշդ է :
- Այսպէս ուրեմն այս առտու զիս կ'ընդունիք, առ քա-
ղաքավարութեան շարունակեց ծիւլիա իւր մեծ սև աչքերը :
Էմմանուէլի վրայ յաւելով, և թերևս կ'աճապարէք որ մեկնիմ
- Ինչ որ ժամէ մ'ի վեր կ'ըսէիք թերևս ճիշդ էր, բայց
հիմակ ալ չէ :
- Աղնուականի խօսք թէ քաշարքստի :
- Աղնուականի :
- Արդ համարձակ խօսինք, հարցումները լմնցան, հաս-
նինք խոստովանութիւններու :
- Երեք ամիսէ 'ի վեր է որ կը սիրեմ զձեզ, բայց կը սի-
րեմ զձեզ խելքս կորսնցնելու չափ : Տարօրինակ կ' թուի
ձեզ որ կին մը այսպէս խօսի, և այսպիսի յայտարարութիւն
մը ընէ զոր էրիկ մարդ մը հաղու պիտի համարձակէր ընել,
բայց թէ և իմ պարկեշտութեանս համար անուանի չեմ, իմ
համարձակութեանս համար ճանչցուած եմ :
- Եթէ աւելի կանուխ չ'կայ ձեզ՝ պատճառը այն է թէ այս
անգամ կ'զգայի թէ չ'բնածին հաճոյքիս չէի հնազանդէր .
այլ սրտիս : Այն ատեն, ինքզինքս փորձել ուզեցի : Առանձ-
նացայ, աւրուեցայ իմ սիրահարիս հետ զոր մինչև այն ատեն
կարծէի պաշտել : Ուզեցի տեսնել եթէ ճանձրութիւնը իմ
առջի զբաղումներու մէջ պիտի նետէր զիս նորէն, կամ թէ
ձեր վրայ ունեցած սէրս բաւական պիտի ըլլար, աշխար-
հիսմեացորդը ինձ անտարբեր ընելու, ինքզինքս շարա-
յարեց ծիւլիա ժպտելով և անոր նայեցաւ իր սև աչաց ա-
նուշ ակնարկով որ կը յայտնէր թէ այս փորձը երբեմն
յաւալի եղած էր իրեն, ինքզինքս երեք ամսուան այրիութեան
դատապարտեցի և երէկ իմ փորձիս վերջին օրին հասայ,
առանց յաղթուելու : Այսօր սրտիս վրայ վստահ եմ : Կը

սիրեմ զձեզ : Էմմանուէլի կայութիւնը շփոթիչ էր : Կուրաբար հաւատալ՝ Թիւլիայի ամէն ըսածներուն՝ խենթութիւն մը , իսկ մինչև այն օրուան ունեցած կիներուն պէս Նետը վարուիլ վատութիւն մը պիտի ըլլար , վասն զի վերջապէս կարելի է ճշմարիտ խօսէր նէ : Մարդ մը երբ երիտասարդ է , որչափ զրահաւորեալ իսկ լինի սիրոյ դեմ , իւր կամաց հակառակ երիտասարդութիւն և ունայնասիրութիւն կ'զղայ , այն՝ սրտի յաւիտենական առոյգութեան՝ իւր սրտի մէջ եռալը և Կիւր մտաց որոշմանց վրայ իշխելը կ'զղայ : Վերջապէս . Թնչ շահ ունէր Թիւլիա գալ և այսպիսի բաներ ըսել եթէ զանոնք զգացած չ'ըլլար , և լեթէ իւր փափաքներու և սիրոյ անհամբերութենէ մղուած չ'ըլլար , այս խոստովանութիւնները Թիւլիայի սովորութիւններն էին . բայց Էմմանուէլի լրածը այնքան անկեղծ ձայնով մը ըսուած էր , այնքան խելացի համարձակութեամբ և այնքան վստահացուցիչ նայուածքներով և ժպիտներով որ իւր կամաց հակառակ յանկարծ այս կնկան համար իւր սրտին մէջ բան մը զղաց և իւր ձեռքերը անոր երկնցուց :

— Ինչ որ ալ ըլլայ կ'ըսէր իւրովի , խաբուիմ թէ ոչ , մեծ պատասխանատուութիւն մը չեմ առնէր վրաս . և իւր խնդրածէն աւելին երբէք պիտի չ'ուզեմ : Եւ այսպէս խորհելով Էմմանուէլ Թիւլիայի կը նայէր . գեղեցիկէ աւելի հրապուրիչ կը գտնէր զայն :

Թիւլիա ուրախութեամբ հասկցաւ անոր վրայ ըրած տպաւորութիւնը , վասն զի անմիջապէս շարունակեց ,

— Մտիկ ըրէք Էմմանուէլ . առանձին էք . առանց ընտանիքի , առանց բարեկամաց , վասն զի ձեր վրայ զմայլողները բարեկամներ չեն , ոչ զքեզ կը սիրէք , ձեր փառասիրութենէ զատ , վասն զի փառասէր էք , բայց փառասիրութիւնը այն տարփուհիներուն կը նմանի որ Մեսալինի նման երբեմն կը յոգնին բայց բնաւ չեն յագեցնար , այս այն մեծ կիրքերէն մին է , որ կը սիրէ և բնաւ չ'ընկճիր , ուրեմն ձեր բարեկամներու և փառասիրութեան մէջ տեղ ձեզ սիրելի բան

մը հարկ է , բան մը որ զձեզ սիրէ , ձեր վրայ զմայլի , ձեզ հնազանդի և որու վրայ դուք իշխէք , անձ մը որ ձերը ըլլայ . ձեր գերին , ձեր շունը , զոր կարենաք թողուլ կամ առնուլ : ձեր կամաց համաձայն , որ զուարճացընէ զձեզ և մխիթարէ : վերջապէս ճշմարիտ տարփուհի մը , լաւ ուրեմն . ես պիտի ըլլամ այս ամէնը . կ'ուզէք :

Եւ սրովհետև Էմմանուէլ միայն նայուածքով կը պատասխանէր . Թիւլիա շարունակեց :

— Գիտեմ թէ այսպէս անմիջապէս չէք կրնար զիս սիրել , և նաև իմ այսօրուան ըրածս ձեր սէրը և վստահութիւնը պիտի ուշացընէ ինձմէ . բայց փորձեցէք զիս , խնդրեցէք ինձմէ որ և է զհոգութիւն մը և պիտի կատարեմ զայն ոչ միայն երջանկութեամբ այլ երախտագիտութեամբ իսկ :

— Լաւ ուրեմն , ձեզմէ բան մը միայն պիտի խնդրեմ , պատասխանեց Էմմանուէլ Թիւլիայի սպիտակ ձեռքերը իւր շըրթանց տանելով :

— Եւ այն պիտի ըլլայ . . . :

— Այն պիտի ըլլայ ինձ այս տեղ ըսածնիդ . այս իրիկուն ձեր տունը ձեզ ըսելու հրամանը առնուլ :

— Եւ պիտի մեկնիք հետևեալ օրը :

— Եթէ ինձ ընկերանաք :

Թիւլիայի նայուածքը ուրախութեամբ փայլեցաւ :

— Եկէք այս իրիկուն կրկնեց նէ :

— Ժամը իննին . բայց չ'ըլլայ որ ըսէք ինձ թէ զիս չէք սիրէր :

— Մինչև վաղը պիտի մնամ անոր հակառակը ըսելու ձեզ : Թիւլիա իբր միայն պատասխան իւր շըրթերը Էմմանուէլի երկնցուց որու սիրտը սաստկութեամբ կը բաղխէր , վասն զի այս կինը բան մը ունէր որ փափաք կ'ազդէր և որ կրնար պահ մը զզայարանքներով հողին խաբել և կարծեցընել թէ իւր զգացածը սէր էր :

— Այո . շատ լաւ կը հասկնաք ըսաւ Թիւլիա :

— Տեսե՛ք՝ որչափ տխար ենք մւմտաց Էմմանուէլ ժիւ-
լիան իւր դրկաց մէջ սեղմելով և զայն ծածկող քաշմիրին
տակէն անոր բոլոր մարմնոյն ջղաձգային աւիւնը զգալով՝ ես
որ երգում ըրած էի ընաւ կին մը չի սիրել, և եթէ սիրէի
իսկ ընաւ զայն իրեն չըսել, մինչև հիմայ խօսքս բռնած էի :

— Պատճառը այն է որ ցարդ չի գտար այնպիսի մէկը
որ սիրէ զքեզ ինչպէս որ ես կը սիրեմ, իմն Էմմանուէլ
ընդմիջեց թիւլիա . այն է որ և ոչ կին մը ըսած չէր
քեզ զայս . ինչպէս որ ես կ'ըսեմ, և մանաւանդ յարեց նէ
իւր աչքերը խոտացուած բերկրութեան յուսոյ տակ զոյցե-
լով . ինչպէս որ պիտի ըտեմ քեզ այս իրիկսն :

Պէտք էր թիւլիա տեսականի և գործնականի մէջ ունե-
ցած ըլլար ֆիզիքական և բարոյական այն ամէն պէտքերը
որոնցմով կրնար վայրկեանական կերպիւ խտրել մարդու մը
միտքը , և զայն կրքի իշխանութեան տակ դնել, ինչպէս բա-
զէն իւր բոլորչի թուիչքին մէջ կը շրջապատէ կաքար կամ
ճնճղուկը , որ իւր տեղէ չի կրնար շարժիլ և սակայն կը
տեսնէ իւր առջև գաշտին անհունութիւնը և ազատութիւնը :

Էմմանուէլ այնքան ստոյգ էր իւր կիրքերու միշտ հրամա-
յելու որ երբ թիւլիա դուրս ելաւ և զինքը առանձին թողուց՝
սոսկաց տեղի ունեցած տեսարանէն , ինքզինքը անընդդիմանակ
հմայքէ՛ մը քսչուած կը տեսնէր . և որ աւելի նուաստացու-
ցինչ այն է թէ կատարելագէս կը հասկնար իւր զգացածը
և ինքզինքը հաճոյքի հրապոյրէն բռնուած կ'զգար . ինքը ,
բարձր ուսմանց և գիշերային խիստ աշխատութեանց վարժ
մարդը : Այս այցելութենէ՛ որու դէմ այնքան անյաղթելի
կերպիւ զինուած կը կարծէր ինքզինքը , այն բարոյական յոգ-
նութիւնը կ'զգար՝ որ խելքին եռանդ և կամք չի թողուր :
Թիւլիա . իւր բոլորտիքը այնպիսի հեշտութեան անուշահո-
տութիւն մը տարածեր էր . որ օդը կը լեցընէր . և մին-
չեւ այն վայրկեանը՝ որ զայն պիտի տեսնէր իւր ընտրեալը
միայն կրակ կը շնչէր :

— Եթէ այս կնոջ սիրահարիմ . . . եղաւ Պ. տը Պրիննի :

առաջին բառը երբ թիւլիա մեկնեցաւ :

Իսկ թիւլիա երբ կառքը մտաւ , իւր հագուստին անկա-
նոնութիւնը բոլորովին շտկուած էր , իւր դէմքը հանգարտ էր
իբր թէ իւր նորաձեւութեան վաճառախանութեան տունէ մեկ-
նած ըլլար , և իւր կառապանին ըսաւ այնպիսի ձայնով մը՝
որու մէջ և ոչ իսկ ամենաթեթեւ յուզում մը կը նշմարուէր :

— Ներքին գործոց պաշտօնատուներ :

Քառորդ մը վերջ, կառքը կանգ կ'առնուր պաշտօնեային
ապարանին առջև և թիւլիա՝ ինք անձամբ դռնապանին կը
յանձնէր նամակ մը , զոր՝ սպիկայ շուտ մը Նորին Ասե-
մութեան մասնաւոր քարտուղարին տարաւ :



Էմմանուէլ մինչև իրիկուն իւր ընդունած այցելութեան իշ-
խանութեան ներքև մնաց և անոր արդիւնքին կ'սպասէր այն-
պիսի մարդու մը նման՝ որ որչափ զօրաւոր իսկ ըլլայ , կը
տեսնէ որ իւր ոյժը կ'սպաւի կնոջ մը կամքին առջև , ինչ-
պէս կը հալի մոմը տաքութեան առջև : Այսպէս Էմմանուէլ
կ'զգար յայտնապէս , և այս էր զինք վախընդող , թէ ինք
իւր սրտի յուզմանց մէջ նուաճելի և գիւրամատոյց կողմ մը
ուներ , զոր մինչև այն օր հեռացուցած էր իրմէ , վասն զի
մինչև այն ատեն՝ ինչպէս որ ըսինք իւր անցաւոր յարարե-
րութեանց մէջ չի գտած էր թիւլիայի նմանող արարած մը :
Այս առաջին անգամ էր որ կնոջ մը յիշատակը այսքան յա-
մառութեամբ իւր մտաց մէջ կը գրոշմուէր . և այս երկու
զգացումներու մէջ տեղ կը կուտէր , այսինքն , զայն ընդու-
նած ըլլալուն ցաւին և զայն նորէն տեսնելու յոյսին մէջ : Սա-
կայն իւր կամաց վրայ իշխելու այն զօրութիւնը՝ զոր Էմմա-
նուէլ այնքան համբերութեամբ ժողված էր . կնոջ մը առա-
ջին խոստովանելու առջև չէր կրնար կորսուիլ . և պարտաւոր
ենք ըսել թէ թիւլիան մոռնալու միայն մէկ միջոց կը գտնէր

այն էր՝ զայն ստանալ, իւր զղացածը տենչին կը վերադրէր և դեռ իւր հողին սիրոյ հարուածներէ կը պաշտպանէր :

— Երբ վերստին զինք տեսնեմ կ'ըսէր իւրովի . այս կէնը պիտի ըլլայ ինձ համար ինչ որ միւսները եղած են :

Երեկոյեան ժամը իննին ժիւլիայի տունն էր . Ջան թողածին պէս կը գտնէր . միայն թէ մետաքսեայ շրջազգեստին և քաղմիրին յաջորդած էր ճերմակ այցազգեստ մը :

Ժիւլիա Թէպու փողոցը կը բնակէր . ընդարձակ բնակարան մը ունէր . բոլոր Բարիզի մէջ իւր վայելչութեան և կենցաղաբարեկեցութեան համար անուանի էր , սքանչելի կերպիւ տեղեակ էր սիրային բաներու, կատարեւապէս զիտէր թէ առաջին ժամադրութեան եկող մարդ մը միայն կ'ընէր պիտի տեսնէ, և անոր անկումը բանաստեղծութիւններով կը շրջապատէր : Կէ պչոող մ'էր . բայց հիւսիսեայ պչոող մը , որ միայն իւր մարմնոյն գեղեցկութեանց վրայ չի վստահիր և իրեն օգնութեան կը կանչէ խելքին հնարքները և շուայլութեան հրապոյրները : Այն մարդը որ իւր սիրահարը պիտի ըլլար իւր տունը մտած ժամանակ յանկարծ ի նքզինքը աշխարհէս և ուրիշ կիներէ հեռի կը գտնէր :

Կա նոր օդ մը կը շնչէր և անգամ մը որ ննջարանին դուռը գոցուէր պիտի չի կրնար գիտնալ թէ ինչպէս դուրս ելլէ , և եթէ գիտնար իսկ՝ երթալ պիտի չ'ուզէր , ծաղիկներ , տանթէլներ , գորգեր , անուշահոտութիւններ . ամէն ատնք մի և նոյն նպատակաւ հաւարուած էին : Աղբային թէ հոն եկած էին երկրային հաճոյքներով զինովնալու . և ներս մտնող այն երջանիկ անձը բնաւ դուրսէն ձայն մը չէր լսէր, և առանց արձապանքի սենեակը իւր յաճախ լսած տարօրինակ խօսքերուն և ոչ մէկ վանկը կը կրկնէր :

Ժիւլիայի հագուստը սենեկին բովանդակութեան կը համաձայնէր : Երբ Էմմանուէլ հասաւ , նէ անկողնոյ մը նման փափուկ բազմոցի մը վրայ պառկած էր . իբր բոլոր հագուստ իւր շապիկը և մեծ ճերմակ այցազգեստ մը ունենալով : Ժիւլիա այս միջոցիս Արեւելքի կիներու անհոգ ձևն ունէր :

Պիտի հրաժարինք պատմելու ինչ որ անցաւ այս վայրկենէ մինչև հետեւեալ օրը , երբ Էմմանուէլ իւր տուն վերադարձաւ, ինչ որ պիտի ըսենք՝ այն էթէ երազէ ստուգութեան անցնելէ 'ի վեր Էմմանուէլ աւելի վախցած էր :

Իւր տուն վերադառնալէ ժամ մը վերջ՝ Պ. տը Պէյի դաւրուստը իմացուցին իրեն :

— Բարի լոյս ըսաւ Պարոնը ներս մտնելով , կը վախնայի որ զձեզ չի պիտի գտնեմ :

— Ինչո՞ւ հարցուց Էմմանուէլ իւր ձեռքը բարեկամին երկարելով :

— Վասն զի երէկ իրիկուն ժամը ինն ու կէսի մօտ եկայ և ձեր սպասաւորը ինձ ըսելու անխոհեմութիւնը ունեցաւ թէ զիշերը հոս պիտի չ'անցընէք , ուրեմն լմնցած բան մ'է, գեղանի ժիւլիա Լօվըլին յաղթուեցաւ . կամ գեղանի ժիւլիան ձեզի յաղթեց :

— Ափսոս :

— Ինչ կ'ըսէք . զմայելի արարած՝ մ'է նէ , հիմակ հանդպեցայ իրեն , յիրաւի ձեզ արժանի է :

— Հիմակ հանդպեցա՞ք իրեն :

— Այո . հիմայ :

— Ջարմանալի բան . ժամ մը չկայ իրմէ բաժնուիլս :

— Սակայն նոյն ինքն էր :

— Ոտքո՞վ :

— Ոչ . կառքով :

— Չեմ գիտէր . ճշմարիտը . . . :

— Ահ . միթէ կը նախանձիք :

— Հարկաւ ոչ :

— Ջգուշացէք սիրելիս . վասն զը լսածիս նայելով եթէ նախանձոտ ըլլայիք շատ գործ պիտի ունենայիք :

— Ո՞ւսկից գիտէք :

— Թողովակին մէջ իւր վրայ խօսեցայ :

— Կը ճանչնան զինք հոն :

— Ամէն մարդ , թերևս բոլոր ժողովակէն միայն ես էի :

զայն մասնաւորաբար չի ճանչցողը :

— Այսպէս . բոլորովին պահճու աղջիկ մ'է :

— Այո . միայն թէ ամենքն ալ կը հաւանին ըսելու թէ բո-
լոր Բարեղի պչրողներէն ամենէ խելացին , ամենէ փափաքելին
և ամենէ հարուստն է :

— Ուրեմն հարստութիւն ունի :

— Պէտք է որ ունեցած ըլլայ իւր վարած կեանքին նայելով՝
եթէ չ'ունենար ինչպէս պիտի կրնար ապրիլ առանց սիրահարի :

— Այսպէս . երեք ամիսէ 'ի վեր տուածքն կ'ապրի :

— Այո :

— Ուրեմն չի ստած էր ինձ :

— Գէթ այս զարմանալի բնաւորութիւնը ունի որ իւր բո-
լոր սիրահարները իրեն բարեկամներ ըրած է , և որովհետև
ամենէ բարձր ընկերութիւններէ կ'ընտրէ զանոնք . ասկէ կը
հետևի թէ չի կայ դբսուհի մը՝ ինչպէս որ տը՝ Նրիմ կ'ըսէր
մեզ որ իրմէ աւելի հիանալի շրջապատողներ և աւելի հանա-
պազօրեայ փառքըողներ ունենայ . բայց այս կինը բան մը
ունի իւր վրայ և ես եթէ ձեր տեղ ըլլայի պիտի զգուշանայի
իրմէ :

— Ինչ է ուրեմն այն :

— Իւր ունեցած արհեստին համար շատ զիտուն է , իւր
կացութեան համար շատ խոհեմ , իւր սիրահարներու սերունդը,
և անոնց կարծիքն իսկ կը ճանչնայ . պիտի վերլուծէ ձեզ զանոնք
իրարու ետև , և անոնցմէ և ոչ մին պիտի կարենայ ըսել
ձեզ , ոչ , թէ ոսկէ կ'ուզայ նէ . և ոչ՝ թէ ինչ ըրաւ իւր
սիրուհին եղած ժամանակն իսկ : Ամենէ երեւելի աստիճանի
կանանց բարձր խնդիրներու տեղեակ է : Աստահութիւն ազդե-
լու ձև մը ունի , այնպէս որ քիչ ժամանակէն աւելի խոր-
հրդակից մը կ'ըլլայ քան թէ տարփուհի մը : Կը հաւաստե-
ցընեն թէ իւր հարստութիւնը զաղտնիքներէ կ'ուզայ զօրս
զտնելու յաջողած է և թէ զանոնք՝ անոնցմէ շահ մը ունե-
ցողներու ծախած է , և որ աւելի տարօրինակն է անոնք ո-

րոնցմէ այնքան օգուտ քաղած է , իւր ամենէ սերտ բարեկա-
մները և իւր անկեղծ կողմնակիցներն են : Զգուշացէք Էմմա-
նուէլ , այս կինը իւր կարողութեան ներքև հինօրեայ հմայքներէ
մին ունի . Ասքասիի Սիրսէի . Մեսալինի և Կղէոպատայի կը
նմանի , ասով հանդերձ գիղանի է : Զգուշացէք , զձեզ
հաճոյքով և խելքով պիտի բռնէ , և ձեր կացութեան մէջ
պէտք չէ որ սյուպիսի կախարհուհւոյ մը հետ վստահութեամբ
վարուիք :

— Իրաւունք ունիք սիրելի Պարոն , և ձեր խրատէն
շնորհակալ եմ , Ձեր ինձ ըսածը արդէն նախազգացած էի
կը խոստովանիմ : Ձեմ վախնար որ իմ գաղտնիքս կ'իմանայ .
զաղտնիք չ'ունիմ . և նաև լուութեան սովորած եմ , բայց
կը վախնայի որ զիս շատ չըբաղեցընէ և ժամանակս ու
միտքս չ'զրուէ , բարեբաղդաբար շատ ուշ չէ և վաղը ամէն
ինչ լմնցած պիտի ըլլայ :

— Ահցցէ , սիրելի բարեկամ . հարիւր ոսկի խրկեցէք
անոր և իրմով մի՛ դբաղէք ալ : Պէտք չէ իսկ զիտնայ թէ
սովորական աղջիկ մը ուրիշ կերպ դատեցիք զինք : Երոշուե-
ցու :

— Այո :

— Գիտէք թէ որքան կը սիրեմ զձեզ , յաւելցուց Պարոնը
գործվաբար իւր ձեռքը Էմմանուէլի երկարելով , և այս
առտու միայն ձեզի այս բարի խրատը տալու համար եկայ : Այս
յարաբերութիւնը կրնայ դէշ մեկնուիլ անոնցմէ որ ձեր կե-
նաց ամենէ փոքր գործերը գէշ թարգմանելէ շահ ունին :
Ձեր աւջև մեծ և սքանչելի ասպարէզ մը ունիք . մի մոռ-
նաք զայն , ամենէ փոքր գայլախաղը կրնայ վար ձգել զձեզ :
Ղաւ նայեցէք ուրեմն թէ ուր կը դնէք ոտքերնիդ և միայն
զանոնք սիրեցէք՝ որ ձեր սիրոյն արժանի են . եթէ չէք
կրնար առանց սիրելու ապրիլ , ինչ որ սակայն լաւագոյն
պիտի ըլլար : Բայց պիտի մեկնիք այնպէս չէ :

— Անշուշտ :

— Վաղը :

- վաղը :
- Սքանչելի է , ինձ դէմ բարկացած չէ՛ այնպէս չէ :
- Խե՛նդ էք :
- վաղը ուրեմն կառքը պիտի գայ ձեզ առնելու :
- Ժամը քանի՛ն :
- Ժամը տասին , եթէ կ'ուզէք , այս ժամը կը յարմարի՛ ձեզ :

- Կատարելապէս :
 - Առանց ցաւի պիտի մեկնիք :
 - Անհոգ եղիք , արդէն՝ երբ եկաք որոշած էի մեկնիլ :
- Պ. աը Պէյ Էմմանուէլի ձեռքը վերջին անգամ սեղմեց և մեկնեցաւ : Քանի մը վայրկեանէ Պ. աը Պրիոնի սպասաւորը ներս մտաւ և նամակ մը տուաւ իրեն : Էմմանուէլ ճանչցաւ զիրը , նամակը ժիւլիայէ էր և այս խօսքերը կը պարունակէր .
- « Երէկուան և այսօրուան մէջ տեղ ձեզ համար կասկածի և ինձ համար վախի ամբողջ օր մը կայ . ժամը քանի՛ն պիտի գաք ըսելու ինձ թէ ալ չէք կասկածիր և թէ ես՝ ալ վախնալու տեղի չ'ունիմ : »

- Պատասխանին կ'սպասեն , հարցոց Էմմանուէլ իւր ծառային :
- Ոչ , պատասխանեցի թէ Պարոնը մեկնած էր . ինչպէս որ Պարոնը պատուիրած էր ինձ որ ըսեմ :
- Լաւ , գնա՛ , և Էմմանուէլ երկրորդ անգամ կարգաց ժիւլիայի նամակը յաւելցընելով :
- Պէտք է խոստովանիլ թէ անոնք՝ որ իրենց զգացմանց տէր են և չեն պարտաւորիր մեկու մը հաշիւ տալ՝ երջանիկ մարդիկ են :



Որպէս զի ընթերցողը աւելի զիւրութեամբ իմանայ թիւ-

լիայի՝ Էմմանուէլի վրայ ունեցած յանկարծական իշխանութիւնը , պէտք է որ Պ. աը Պրիոնի երիտասարդութեան քանի մը պարագայները զիտնայ :

Եւր Պ. աը Պրիոն կոմսը , ինչպէս որ կարծենք արդէն ըսինք . Լուի ԺԸ. է ատենակալ եղած էր : Այն ժամանակ ատենակալութիւնը աւելի վարձատրութիւն մ'էր քան թէ պաշտօն մը և Պ. աը Պրիոնի բոլորովին անկարողութիւնը ճանչնալ զիւրին էր . եթէ Լուի ԺԸ. ուզէր որ և է բան մը ճանչնալու ծանրութիւնը յանձն առնուլ :

Էմմանուէլ բան մը չ'ընելու որոշուած ազնուականի մը նրման մեծցած էր , և իւր հօր մահուանէ վերջ՝ Գաղղիոյ ատենակալ ըլլալ . ինչպէս որ իւր հայրը եղած էր : Էմմանուէլ սիրով ինքզինքը տուած էր երիտասարդի մը համար այս տեսակ հրապուրիչ դաստիարակութեան և աւելի բան մը չէ խնդրած էր : Իւր գեռահաս կենաց այն հաճոյիցմէջ նետուած էր՝ որոնցմէ գեռ չի ձանձրացած էր իւր հայրը , այսինքն խաղը , կիները և ձիերը : Սակայն ժամանակ առ ժամանակ կը յիշէր թէ օր մը քաղաքական պաշտօն մը պիտի վարէր և թէ պէտք էր ճշգրութեամբ վարել , վասն զի իւր հօր նման՝ ծառայութեանց և հաւատարմութեան մը վարձքը պիտի չ'ըլլար այն : Հասկցած էր թէ այս ժառանգական իրաւունքը առանձնաշնորհութիւն մ'էր . զեղծում մը ըլլալու պատրաստ , հետեւաբար օր մը կրնար ջնջուիլ եթէ անոնք՝ որոնց շնորհուած էր այն իբր առանց հողի պաշտօն մը նկատէին զայն , և այս տիտղոսը իրենց անուան միացընէին առանց այն տիտղոսին պահանջները կատարելու : Այս միջոցէս սկսեալ Էմմանուէլ իւր որոշումները ըրած էր , առանց ցաւի հրածարած էր իւր առջի կեանքէն և գեռ բոլորովին երիտասարդ քաղաքականութեան , մարդոց և գործոց փշալից շաւղին մէջ մտած էր : Ասկէ կը հետեւէր իւր կենաց հիմը եղող այն կամքին զօրութիւնը և միանգամայն շոսյուութեան այն պէտքը՝ որմէ չկրցած էր ազատիլ և սակայն ազատելու հարկ իսկ չի կար :

Կը կրկնենք ուրեմն , խղճմտանքի մասին Էմմանուէլ պար-
 զակրօն մ'էր , բայց սիրոյ մասին ոչ : Սիրտ բառը Պոփլէրի
 թարգմանածին պէս կը թարգմանէր և կը շնորհէր անոր այն
 ամէն պահանջումները զորս կը շնորհէն ուղեղի և ստամոքսի ,
 այս մասին ոչինչ աւելը կը խորհէր : Ինչպէս արդէն ըսինք
 կիները իրեն համար միայն ազուր բաներ էին և երբէք փոր-
 ձած չէր քննելու անոնց սրտին քաղաքականութիւնը որ թա-
 դաորութիւններէ և ժողովուրդներէ շատ աւելի դժուարին և
 խորհրդաւոր քաղաքականութիւն մ'է : Անշուշտ ամէն լրագիր-
 ները , ամէն երեւելի զիւրքերը կը կարդար , առաջին նամակէն
 մինչև յետինը ամբողջ գիշերներ անսնցմով կ'անցընէր ,
 բայց Պալգադի վիպասանութեան առաջին զլխին վրայ պիտի
 քնանար : Եւ սակայն կարծէր թէ մարդկային սիրտը կը ճանչ-
 նար . խենդը . որ չէր գիտէր թէ կիներու սիրտը ուսնելով
 միայն մարդիկը կրնան ճանչնալ :

Ուրեմն Ժիւլիա Էմմանուէլի բոլոր խելացի տեսականութիւնը
 վէր 'ի վայր շրջած էր . և ասոր համար բաւական եղած էր
 միայն իրեն հետ խօսիլ . սեպէ թէ Ժիւլիա իրօք Էմմանուէլը
 կը սիրէր . ինչ որ քիչ ատենէն պիտի իմանանք . սեպէ թէ
 անորմէ սիրուելու որ և է շահ մը ունէր , անոր հաճելի ըլ-
 լալու համար բոլոր ֆիզիքական և բարոյական հրապոյրները
 դործածած էր , որոնցմով զարգարած էր զինք բնութիւնը և
 քաղաքագիտութիւնը : Գուք որ կը կարդաք այս զիւրքը , եթէ
 մինչև հոս հասաք ձեր կենաց մէջ չի պատահած է որ կին մը
 տեսնէք , զայն սիրէք , անորմէ ժամադրութիւն մը կնդրէք և
 ստանաք զայն : Հետեւեալ օրը ամուսնոյ մը նախանձը , վախեր՝
 զորս գուշակած չէիք առջի օր , բաժանում մը , վերջապէս
 ինչ որ կրնայ հանդուրդ այն կնոջմէ բաժնած ըլլան զձեզ , և
 անորմէ ծագիկ մը , փոքր իր մը և զուցէ յիշատակ մը միայն
 մնացած ըլլայ : Լաւ ուրեմն , միթէ այս կնոջ վրայ անուշ և
 քաղցր յիշատակ մը պահած չէք : Երբ առանձին էք , միթէ
 անոր անուշը չի դար ձեր միայնութեան և երեակայութեան
 այցելել : Չեղի համար չէ՞ այն ինչ որ է ճամբորդի մը համար

անդամ մը միայն ճաշակած պտուղը , կամ անդամ մը միայն
 տեսած տեղը : Ինչ կացութեան մէջ որ դանուիք , չունիք
 յանկարծական աւելներ որ զձեզ պէս 'ի անոր կը տանին և
 զայն նորէն տեսնելու և սիրելու անխոնջելի պէտք մը , բարե-
 բաղբաբար այս պէտքը չի յաղենար այնպէս որ հասարակ իրա-
 կանութիւն մը գիշերուան երազը չի լրացընէր , և ձեր սրտին
 մէջ բացուած գերեզմանը միշտ նոր ծաղիկներով ծածկուած է :
 Սակայն եթէ քանի մը տարիէ վերջ դիպուածը զձեզ այս կը-
 նոջ դիմացը հանէ , եթէ զձեզ բաժնող սրտնէջը բաւցած
 է , իւր ձեռքը բռնեցէք բարեկամի մը նման , բայց մի աշխա-
 տիք ձեր երազներու կցել իրականութիւնը : Ասիկայ՝ գեղեցիկ
 բանի մը գուեհիկ վախճան մը տալ է : Զինքը՝ իբր հին ատեն
 ուան կինը սիրեցէք միայն , իւր վրայ՝ ձեր բանաստեղծական
 սէրը պաշտեցէք : Ամէն անգամ որ անսր հանգստիք ձեր որտի
 երիտասարդութեամբ բաղխելը պիտի զգաք , յախտեանական
 ժպիտ մը պիտի ըլլայ այն , որու պիտի պատասխանէք : Պիտի
 պառաւնայ նէ , առանց ձեր սրտին առաջին ասպարուութիւնը
 ծերացընելու : Ձեր աչքը՝ որք յաղեցած պիտի ձըլլան ,
 միշտ պիտի տեսնեն զայն իբր այն թարմ և գեղեցիկ արարածը
 որ անգամ մը միայն ինքզինքը ձեզ յանձնած է : Այն ծաղ-
 կին պիտի նմանի՝ որ երջանիկ օր մը պիտի յիշեցընէ ձեզ , իւր
 տերեւները կրնան թողմիլ , իւր հոսքը կրնայ աներևոյթ ըլլալ ,
 ունի անուշահոտութիւն մը որ երբէք չ'կորսնցընէր , այն է
 իւր յիշեցուցածը : Այս յիշատակները ադամանդներ են , դա-
 նոնք պահող շրջանակը իւրնայ հիննալ , անդամանդները միշտ
 նոր են : Եթէ վերքը տեսնելով բաւական ուժեղ էք հակառակելու
 այն տեսչին որ զձեզ բնականաբար դէպ 'ի անոր կը մղէ , բը-
 նաւ ձեր անուշները պիտի չի կորսնցընէք : Հաւաստի պիտի
 ըլլաք թէ ձեր անաստ կենաց մէջ հանդէսը համար կանաչ
 ուլախաճմը , ձեր հօգույ դատարկութեան մէջ մխիթարիչ և
 անուշ անուշ մը պիտի գտնէք : Աչինչ պիտի նսեմացընէ ձեզ
 համար այս մէկ օրուան տարփուհի նէ կրնայ ուրիշ մարդիկ սի-
 բել , ինքզինքը ուրիշներու յանձնել , անպատուիլ կսի , բայց

իւր սրտին մէջ անկին մը պիտի դտնուի , ուր ոչ ոք պիտի կարենայ Վհասնիլ : Այս երկրորդ կնոջ տակ առաջին կինը պիտի դտնուի և ասիկայ այնքան ճշմարիտ է որչափ մոլորեալ իսկ ըլլայ նէ բաւական է միայն իրեն մօտե՛նալ և անոր սրտին մէջի այն քնացած յիշատակը արթնցընել՝ զինք թպտեցընելու կամ լացընելու համար , և որչափ որ կին մը կը ժպտի կամ կ'արտասուէ , պէտք չէ յուսահատիլ անորմէ : Ուրեմն եթէ երբեմն կամաւ ընէին ինչ որ զիպուածը ընել կ'ուտայ , մի և նոյն արդիւնքին պիտի հասնէին , բայց կը խոստովանիմ թէ զժուարին պիտի ըլլար կնոջ մը հասկցընել թէ զինք յաւիտենապէս սիրելու համար անմիջապէս բաժնուիլ պէտք է իրմէ : Անտարբեր , ասպերախտ պիտի կոչէր և պիտի ատէր այն մարդը՝ որ իրեն հետ այսպիսի չսակարկութիւն մը պիտի ընէր , վասն զի պիտի կարծէր թէ մոլորեալ աղջկան մը նման կը վարուի հետը : Եւ սակայն այն մարդուն խնդրածը իւր երջանկութիւնը պիտի ըլլար , տեսէք ինչպէս կը վերջանան սիրոյ ամուսնութիւնները : Հիմակ որ սիրոյ վրայ խօսիլ սկսանք պիտի շարունակենք զայն կատարեալ ընելու համար , և քանի որ մեր պատմութենէ շեղեցանք , ամբողջապէս պիտի խանցինք սիրոյ խօսակցութեան վրայէ :

Սիրոյ մեծ պատճառը և մեծ սկզբունքը հետաքրքրութիւն է : Այս մարդը իմ ամուսնէս տարբեր կերպիւ պիտի սիրէ զիս կ'ըսեն կինները երբ սիրահար մը կ'ուզեն ունենալ : Այս կինը պիտի ըսէ ինձ ինչ որ միւսները կ'ըսեն կը հարցընեն իւրովի մարդիկ՝ որ նոր յարաբերութիւն մը կը փնտռեն : Միշտ երկուքին ալ կրնային պատասխանել ճիշդ մի և նոյն սերն է , որ կնոջ համար զաղանկիքի և մարդուն համար փոփոխութեան հրապոյր պիտի ունենայ : Այս սկզբունքը ընդունելէ ետք , թէ մարդիկ և կանայք հետաքրքրութեամբ կը խարուին , քանի որ միմակ այս մեղքով է որ Սուրբ Գիւրջը Եւան յաղթել տալու համարձակեցաւ կանանց և մարդոց համար դիւրին է այս սկզբունքին յաղթելը մի և նոյն միջոցներով :

Տարփուհիք կը սիրէ փոփոխութիւնը , և դու կը սիրես քու

տարփուհիք : Լաւ ուրեմն , բնաւ մի և նոյն մարդը չ'ըլլալով իւր ճաշակը շողքորթի : Միշտ տարբեր կերպերով երեցիր իրեն , այնպէս ըրէ որ շուտ մը զքեզ ամբողջապէս չի ճանչէ , ինչպէս անտես մը՝ որ իւր ստակը կը խնայէ դու քու յատկութիւնները խնայէ : Միշտ անթափանցելի կողմ մը ունեցիր : Զարմացուր զինքը , իւր բնութեան խնդրած ամէն ձեւերը և զանազանութիւնները առ , ինքզինքդ Բրօթէի նմանցուր սիրոյ մէջ : Այնպէս ըրէ որ ռփիշի մը քով փնտռածը քու վրայ գտնէ : Աչքով և սրտով հետեւէ անոր կարգաւորութեան պէտքերուն , վերջապէս գուշակէ զայն , բաւական վտահացուցիչ եղիր քու սէրը անոր յայտնելու համար , զինքը փորձելու ամէն առիթները առանց խտրութեան հեռացուր իրմէ : Երբէք շատ ծանր մի ըլլար , այս պիտի ձանձրայընէ զինք , և ոչ շատ թեթեւ , ասիկայ քու վրայ գէշ դաղափար մը պիտի տայ : Սակայն յիշէ Խրբեմն թէ կին մը մա՛նուկ մ'է , և խաղալիկներու կը կարօտի ինչպէս պաշտպանութեան : Յիշէ ճարպիկութեամբ թէ սիրտ մը ունի նէ , և անոր անցեալին վրայ զգուշութեամբ հարցափորձէ : Սովորեցուր իրեն այն դաղափարին՝ թէ իր ապագան քու կինիդ պիտի միանայ : Շողքորթի իւր հագուստին վրայ իբր թէ դու անոր քննէիր : Շատ անգամ սէրը սրտին մէջ ամեն թեթեւ թեւերով բըռնուած է , իւր առջև քարոզներ մի կարգար , հաճոյք մը պիտի զգար զանոնք ՚ի գերեւ հանելու : Աերջապէս կեանքդ իրեն ընթացքին թող տուր և եթէ ամէն բանէ վերջ զքեզ խաբէ՝ պատճառը այն է թէ սիրտ պիտի չ'ունեցած ըլլայ :

Բայց , պիտի ըսէք ինձ թերեւս քու խրատածը ամէն վայրկենի զբաղում մը պիտի ըլլար , ալ աարփաւոր մը ըլլալ պէտք չէ այլ պահնորդ մը , և միայն այս դործը ունենալ պէտք է :

Այն մարդոց կ'ուզղեմ խօսքս որ իրենց կենաց մեծ խընդիրը սէրը կ'ընեն և անոնք պիտի հասկնան ինձ : Իսկ անոնք որ սիրոյ մէջ հաճոյք մը , զբաղում մը կամ պէտք մը կը տեսնեն՝ և ոչ մէկ խրատի պէտք ունին , իրենց

երիտասարդութիւնը կամ ստակը ունին , իրենց համար ա-
մէն պէտք եղածը այս է :

Կատարելագէտ կը հասկնանք թէ Էմմանուէլ մեր խօսե-
ցած սիրոյ սկզբունքները ունենալէ շատ հետու էր , քանի
որ սիրոյ վրայ մեր ըսած տեսականութիւնները ունէր , կը բ-
նային իսկ զինքը վերջի կարգի խօսեցած անձերնուս բնու-
թեան տէր դասել : Բայց պարտաւոր ինձ խոստովանիլ թէ
մեր ըրած առաջին խորհրդածութիւնները իւր միտքը եկած
էին . և զանոնք ընդունած էր իբր իւր երկնչած վտանգէն
խուսափելու աղւոր միջոց մը ,

Թիւլիա , կ'ըսէր իւրովի , այն միակ կիներ է որ՝ ինձ
փափաք մը ներշնչած է , և որ զիս իւր վրայ մտածել կ'ու-
տայ , երբ փափաքս կատարուի՝ եթէ զինքը տեսնելս շա-
բունակեմ կրնամ սիրահարիլ անոր , և որովհետև ուշ կամ
կանուխ պէտք է որ այս յարաբերութիւնը խորտակուի ,
ինձ համար ցաւեր կամ գոնէ ձանձրութիւններ պիտի պատ-
րաստէի , ուժեղ ըլլանք , Թիւլիա մտացի կին մ'է՝ և
մեր յարաբերութեանց դադարման վրայ պիտի չի բարկանայ :
Ուրեմն անմիջապէս բաժնուինք առանց մէկզմէկու յանդիմա-
նելու բան մը ունենալու , իւր բոլոր սիրահարները խաբած
է , ըսին ինձ , լաւ ուրեմն ես պիտի ըլլամ միակ այն
անձը զոր խաբած պիտի չ'ըլլայ , և պիտի դայ օր մը՝ որ
հաճոյքով պիտի յիշենք այն միատեղ անցուցած զիշերնիս :
Յետոյ , վաղը կը մեկնիմ , և իմ բացակայութիւնս մնացորդը
պիտի կատարէ :

Էմմանուէլ այս վերջին խորհուրդին վրայ կը վստահէր ,
զոր լաւազոյնը կը կարծէր , սակայն կը դուշակէր թէ իւր
կարծածին նման ամէն ինչ պիտի չ'ըմնար , և ինչ ձեռով
իսկ ըլլար , այս փափաքը՝ որմէ յաղթուած էր . իւր կեան-
քին վրայ շուտ մը կամ կանուխ ազդեցութիւն մը պիտի ու-
նենար , թերևս ցնորական նախազգացում մ'էր այն , վա-
ռոն զի Թիւլիա առաջին կիներ էր որ վայրկեան մը իւր աշխա-
տութենէ և իւր նպատակէն շեղելու յաջողած էր զինք :

Իր ընդունած նամակին պատասխանելու համար ծանրապէս կը
մտածէր , և բաժանումի աղւոր իրաւունքներ տալ կ'ուզէր :
Զինքը պիտի թողունք այն բոլոր մտածմանց՝ որք իւր վրայ
կը խուժէին . և պիտի տեսնենք թէ ինչ կ'ընէր Թիւլիա այն
միջոցին , և ինչո՞ւ այնչափ շուտ դուրս ելած էր իւր նոր սի-
րահարին մեկնելէն վերջ : Թերևս ասիկայ մեր ընթերցողնե-
րուն համար անկարևոր պիտի չ'ըլլայ :

ԵԱ

Ինչպէս որ կը յիշեն Թիւլիա առջի օրը Էմմանուէլի տու-
նէն ելնելով ներքին գործոց պաշտօնատունը դացած և ձգած
էր նամակ մը , որ պաշտօնէին քարտուղարին՝ յանձնուէր
էր : Այս նամակը՝ եթէ զիտնալ կ'ուզեն՝ միայն այս բա-
ռերը կը պարունակէր :

« Այս իրիկուն : Վաղն »

Բաւական խորհրդաւոր էր այս . և սակայն հասկըցընելու
համար ամէն պէտք եղածն էր . վստն զի պաշտօնեայն այս
տոմսակը կարդալէն վերջ՝ գոհ երեցաւ , և երկրորդ ան-
գամ կարդալու պէտք չ'ունենալով՝ կրակը նետեց զայն :

Հետեւեալ օրն ուրեմն , երբ Էմմանուէլ մեկնեցաւ , Թիւ-
լիա աճապարանօք ելաւ իւր կառքը լծել տուաւ և նորէն
պաշտօնատունը գնաց , այն միջոցին էր որ Պարոնին հանդը-
պած էր :

Ժամը 10 կը զարնէր երբ պաշտօնէին բնակարանին սեմէն
կ'անցնէր , ատարձաններէն վեր ելաւ . իւր գտնուած տունը
բնակողները ճանչցող կնոջ մը նման , զրատեսնեակին տղաք-
ներուն սենեկին դուռը բացաւ որք՝ օտք ելան անոր ներս
մտնելու տեսնելով և յարգանք բարեեցին զինք :



— Տիկինը կ'ուզէ որ իմաց տամ իւր զաւուսորդ հարցոց ա-
նոնցմէ մին :

— Անօգուտ է . պատասխանեց ժիւլիա և անցաւ :

Ընտանեբար՝ նրբադաւթին մէջ գտնուած տուներէն մին
բացաւ որ քարտուղարին թանդարանը կը տանէր : Այս վեր-
ջինը որ երիտասարդ մ'էր , ձայն լսելով զլուսը վեր-
ցուց և ժիւլիան ճանչելով անոր դիմացը ելաւ և իւր ձեռ-
քերը անոր երկնցընելով ըսաւ :

— Ի՞նչպէս ես գեղանի վաղայարոյց :

— Աղէկ . իսկ պաշտօնեմոյդ :

— Պաշտօնեայս քեզ կ'սպասէ :

— Գնա ուրեմն իմաց տուր զաչս :

— Շատ կ'աճապարես ուրեմն ըսաւ երիտասարդը ժիւլիա
ձօլըլիի ձեռքերը սեղմելով . և անոր այնպիսի կերպով նա-
յելով որ լեզուով չ'ըսածը կ'ուզէր հասկցընել :

— Ա՛հ . այս առտու պատասխանեց նէ ժպտալին կամաց
մը զայն հրելով , կորսնցընելու ժամանակ չ'ունիմ :

— Ա՛յդ է վերջին խօսքդ :

— Այո :

— Իսկ լուրերը :

— Աղէկ են :

— Պ . տը Պրիծն :

— Աւելի ուշ պիտի իմանաս . գնա իմաց տուր զիս և
աճապարէ :

Երիտասարդը դուռ մը բացաւ և աներևոյթ եղաւ . ժիւ-
լիա մեքենայաբար նայեցաւ իւր մտած միջոցին անոր զրածը և
տեսնելով թէ կարևոր բան մը չէր , հայելոյն դիմացը նըս-
տաւ իւր զեղեցկութեան ժպտելով , յետոյ . իւր զլուսը
ձեռքերէն մեկուն կը թնցուց և սիսաւ մտածել ինչպէս որ
միշտ կ'ընէր առանձին եղած ատեն :

— Ի՞նչ կրնար ըլլալ իւր խորհրդածութեանց առարկան
ինչ բանի կրնար մտածել կին մը՝ եթէ քսան և չորս ժամ-
ի վեր ժիւլիայի հանդպածը իրեն պատահէր : Արդևօք այս

սէրը թէ այս նոր սիրահարն էր զինք այսպէս զրաղեցընողը
մեր ամէն ըսել կրցածը այն է թէ երբ քարտուղարը ներ-
մտաւ , այնքան խորին կերպով ընկրմամ էր իւր մտածմանց
մէջ որ չի լսեց անոր զաւուսորդ :

— Մտիր ըսաւ անոր ուսին դաշնալով , և զայն՝ այնքան
զրաւեալ տեսնելով — ինչ սատանայական բանի վրայ կը մտա-
ծես յաւելցուց :

— Քեզ պէտք չէ . պատասխանեց ժիւլիա :

— Միթէ գիպուածով սիրահար ես :

— Ով դիտէ :

— Պիտի պատմես ինձ զայն :

— Կը հասնէք :

— Ասկէ պիտի անցնիս նորէն :

— Այո :

— Երբ ժիւլիա պաշտօնէին դահլիճը մտաւ պաշտօնեայն նըս-
տած էր : Յիսուն տարեկան մարդ մ'էր նա . իւր մազերը կը ձեր-
մկէին , իւր դէմքը ծանր և հպարտ էր , աչերը եռանդուն և աղ-
նիւ , բերանը չոր , ակույնները փոքր և ձերմակ : Այս մար-
դուն զծագրութեան մէջ հանդարտութիւն , փառասիրութիւն ,
կամք և հեղնութիւն կար : Առաջին նայուածքով կը հասկը-
նային թէ գործերնին բարձր մարդու մը հետ էր :

— Բարի լոյս ժիւլիա ըսաւ , իւր գահլճին երկրորդ զը-
րան նիզը գնելու երթալով :

— Բարի լոյս Պ , պաշտօնեայ պատասխանեց ասիկայ նստե-
լով այնպիսի համարձակութեամբ մը իբր թէ իւր տունը եղած
ըլլար , ինչպէս զուարթ դէմք մը ունիք այս առտու :

— Աղէկ դիտէք ժիւլիա թէ միշտ զուարթ եմ՝ երբ զքեզ
տեսնեմ :

— Եւ ինչո՞ւ :

— Վասն զի միշտ բարի լուր մը կը բերէք ինձ ,

— Եւ վասն զի ձեզ համար բարի լուրերը սակաւ են այն-
պէս չէ : Չէր մասնաւոր քարտուղարէն զո՞չ էր :

— Միշտ :

գանուող սիրուհւոյն դերին նման դէր մը խաղալու համար ,
Օրէլիի՝ դեսպանին հետ խաղայած դերին նմանը ձեզի հետ
սակայն՝ խաղալու համար՝ շատ իմացականութիւն և խելք ունիմ :

- Կը կարծէք ուրեմն թէ անոր կը նմանիմ :
- Յիսուս տարին անցնելէ վերջ՝ ամէն քաղաքագէտները սիրոյ մէջ իրարու կը նմանին :
- Կը սխալիք իմ մասին :
- Կարելի է, ինչ որ ալ ըլլայ լաւ ևս ունիմ սխալս, քան թէ իրականութիւնը : Գանք ծանր խնդիրներու : Գիտէք Պ. պաշտօնեայ թէ ընդունած պաշտօնս կատարելը երբեմն դժուար է :
- Ձեզի համար դժուարութիւն չի կայ :
- Իմ բոլոր բարեկամներս կը մատնեմ :
- Նախ, միթէ բարեկամներ ունի մէկը :
- Այդ ճիշդ է , բայց կրնան սիրահարներ ունենալ երբ կին են :
- Լաւ ուրեմն , եթէ զիրենք քիչ մը մատնէք , անոնց զաղտնիքները պիտի իմանաք , ահա այս է ամենը :
- Սակայն աղէկ բան մը չէ :
- Ռւրկէ յառաջ կ'ուզան այդ անծանօթ խճի խայթերը :
- Ահ , պատճառն այն է թէ կան մարդիկ՝ որ ուրիշներու չեն նմանիր :
- Որո՞ւ վրայ կը խօսիք ուրեմն :
- Աղէկ գիտէք , վասն զի դուք իսկ Պ. պաշտօնեայ, հաւաստի էք թէ միւս մարդոց նման չէ ան :
- Ձինքը յաղթելու համար ձեզ զիմելուս պատճառը այդ է :
- Եւ եթէ թշնամոյն կողմը բռնէի :
- Անկարող էք այդ բանին :
- Սակայն կրնայ ըլլալ : Յիսուս տարեկան չէ ան ,
- Ուրեմն զձեզ կը սիրէ այս մարդը , որու համար կ'ըսեն թէ ոչ զքե սիրած է :
- Այդ չեմ ըսէր :
- Ուրեմն դուք զինքը կը սիրէք :

- Ապագային համար պատասխանատու ըլլալ՝ պէտք չէ , սակայն կրնայ պատահիլ :
- Ստոանայ , այս բանս զժբաղդութիւն մը պիտի ըլլար ինձ համար :
- Եւ ինձ համար :
- Տեսնենք , խնդրոյն զանք , տեսա՞ք Էմմանուէլը :
- Այո՞ :
- Ձեր տունը եկա՞ւ :
- Այո՞ :
- Ե՞րբ :
- Երէկ :
- Եւ երբ մեկնեցաւ :
- Այս առտու :
- Աղոթ դէր մ'է այդ :
- Պաղարիւնութեամբ կը խաղամ և կը վախնամ :
- Ուրեմն ամէն ինչ այս մարդուն կողմը կը բռնեն :
- Այո՞ , ապա մենք կանայքս վառօղի կը նմանինք , կայ ծի մը միայն կը կարօտինք բորբոքելու համար :
- Կը վախընէք զիս Ժիւլիա , երբէք այսպէս չի տեսած էի զձեզ :
- Վերջապէս Պ. Պաշտօնեայ , ամէն կրցածս պիտի ընեմ տուած խօսքս կատարելու համար , բայց այս յաղթութիւնը երկու հաշուի տեղ պիտի բռնէ , վասն զի եթէ զինքը յաղթեմ ինքզինքս յաղթած պիտի ըլլամ :
- Մտիկ ըրէք Ժիւլիա , ծանրութեամբ խօսինք . վասըն զի կացութիւնը ծանր է : Այս մարդը ուժով է , այս մարդը ինձմէ ալ ուժով է : Ձինքը կորսնցընելու համար՝ ամէն միջոցները փորձեցի առանց յաջողելու , յոյսս ձեր վրայ է : Պէտք է որ Էմմանուէլ զձեզ սիրէ , ապա թէ ոչ կորսուած ենք :
- Պիտի սիրէ զիս : Սակայն մտիկ ըրէք Պ. պաշտօնեայ, չեմ ուզէր զձեզ մատնել, բայց կարծեմ թէ զինքն ալ մատնելու քաջասրտութիւնը պիտի չ'ուենանամ : Ամէն կրցածս պիտի

ընեմ զինքը՝ սիրահարեցընելու, դործերէ հեռացընելու, քաղաքականութիւնը ձգել տալու համար: Պիտի ճամբորդել տամ, պիտի սպաննեմ զինքը եթէ հարկ ըլլայ, ինչպէս սիրուհի մը իւր սիրած տարփաւորը կ'սպաննէ: Այս կացութեան օգուտ պիտի քաղէք, իւր քունին մէջ պիտի յաղթէք իրեն, թերևս այդ դաղափարին մէջ ձեր մեղսակիցը պիտի ըլլամ, բայց դործողութեան մէջ պիտի ոչ, Էմմանուէլ բնաւ չի սիրած է, սէրը իւր միակ նուաճելի կողմն է քանի որ կասկածած է սէրէ, պիտի սիրէ զիս, ահաւասիկ ձեզի համար բոլոր կրցածս:

- Այդ բաւական է:
- Եթէ զիտնայիք Պ. Պաշտօնեայ, ինչ մարդ է նա:
- Շատ աղէկ կը ճանչնամ զայն:
- Ինչ զգայման անուշութիւն, ինչ սրտի փափկութիւն:
- Ո՛հ. ձեր եռանդով զիտածին չափ վախով կը տեսնեմ զինք:
- Օր մը ձեր պաշտօնակիցը պիտի ըլլայ:
- Շատ երջանիկ պիտի ըլլայի եթէ միայն պաշտօնակիցս ըլլար. կը վախնամ որ ինձ չի յաջորդէ: Սակայն ձեր շահն այն է թէ պաշտօնատունը չի հասնի, այնպէս չէ:
- Ինչո՞ւ:
- Վասն զի եթէ ինձ յաջորդէ, ձեր հարստութիւնը կ'որստուած է:
- Ըսել կ'ուզէք թէ կրկնապատկած է:
- Պաշտօնեան շրթերը խածաւ:
- Ենթադրեցէք թէ զձեզ մատնեմ զինքը յառաջացընելու համար, կը կարծէք թէ այս բանս մոռցող մարդ մը ըլլայ ան:
- Ուրեմն ձեր անոր համար ունեցած զգայման մէջ սիրոյ չափ փառասիրութիւն կայ:
- Կարելի է: Միթէ երբէք իմ գէշ մտածումներս ձեր սոջն ուրացոյ՞. բայց միւս կողմէն, երախտապարտ եմ, զիտէք, և ձեզ պարտաւորածս պիտի չի մոռնամ երբէք:

Իմ հին սիրահարս Ս. . . կոմսը հիւպատոս ըրիք, որ այն ժամանակէն ՚ի վեր 1,000 խկուտ եկամուտ կ'ուտայ ինձ: Մ. . . ի ընդհանուր բաժին մը տուիք որ 50,000 ֆրանք տուաւ ինձ: Փոքր Հանրի աղ. . . դեպքանութեան քարտուղար անուանեցիք, որ բան մը չի տուաւ ինձ, սակայն սրտով հոգ կը տանէի անոր: Այն խոշոր գերկոմսին պատուոյ նշան տուիք որ կարծէ՛ կամ լաւ ևս կարծեցընել կ'ուզէ թէ առաջին ցեղի թագաւորներէ կը սերի, և այս խաչին համար 25,000 ֆրանքնոց անդամանգներ տուաւ, անդամանգներ՝ որ զբաւով առած է, բայց անշուշտ ինձ չի վերաբերիր այդ: Մասնաւոր քարտուղար ըրիք մարդ մը՝ զոր կը սիրէի, իմ անկէ կերած դումարիս տարեկան շահը տալու շարունակեցիք: Եթեկաթուղիի պաշտօն մը տուիք իմ առաջին սիրահարիս որ՝ այս շնորհքին առջի օրը 200 դալանիքներ հաղորդեց ինձ, զորս հետեւեալ առտու ծախեցի ամէն մէկը 400 ֆրանքի: Դուք իսկ ժամանակ առ ժամանակ ինձ՝ ձեր զաղտնի դրամադրութէն քանի մը 1,000 ֆրանք խրկելու վեհանախարհութիւնը կ'ունենաք, իմ եղբորս պաշտօն մը տուիք, գրեթէ ձեզ հարկաւոր եղած եմ ես ալ, և ներկայ բողոքս ձեզ կը պարտաւորիմ: Ոչինչ կը մոռնամ, Էմմանուէլ աը Պրիտն գձեզ կը նեղէ, զօրաւոր թշնամի մ'է նա, անոր յաղթելու համար օժանդակ մը պէտք է ձեզ, ինձ մտածեցիք, և ըսիք ինձ, « Այս մարդուն սիրուհին եղիք, և միջոց մը գտէք որ մեզի դէմ բան մը չի կարենայ ընել: Սիրեցէք զայն ինչպէս Մեսալին՝ կը սիրէր Շէրէտոր, զայն կ'որսնցընելու համար: Եթէ զաղտնիք ունի, իմացէք զանոնք, և եթէ գեռ չ'ունի՝ այնպէս ըրէք որ ունենայ: Այս ամէնը խոտաքայ ձեզ կը խոստովանիմ, վասն զի երկար ժամանակէ ՚ի վեր ձեզ կը վերաբերիմ, ինքզինքս կը ծախէի, կ'ուզէի որ իմ անպատուութիւնս մեծ բաներու ծառայէր: Ասիկա ունայնասիրութիւն մ'է: Էմմանուէլի տարփուհին եմ, առաջին քայլը առնուած է, բայց կը կրկնեմ, այս մարդուն վրայ այնպիսի բան մը կայ, կիս մը այնքան հրապար

կղզայ երբ կը մտածէ թէ անոր նման մարդէ մը սիրուած է՝ որ չհիմակ, ալ խօսքս բռնելու վտահ չեմ, և եթէ ունենայ շմեծ գաղտնիք մը՝ զոր իմանալով կարենաք իրեն գէմ գործածել, և ես եթէ դայն ձեզմէ առաջ տեղեկանամ, կը վախնամ որ ձեզ պիտի չըսեմ զայն :

— Լառ ուրեմն, բան մը միայն կը խնդրեմ ձեզմէ ժիւլիա, այն է զինքը սիրել, պիտի սիրէ նա զձեզ :

— Կարծեմ :

— Եթէ երբէք իւր առողջութիւնը վտանգուի, յաւելցուց պաշտօնեան բացատրիչ նայուածքով մը, հասկցուցէք իրեն թէ ճամբորդութիւն մը հարկաւոր պիտի ըլլայ իրեն և տարէք զինքը, ձեր կանացի յաշիւթութիւնը աւելի մեծ պիտի ըլլայ թիւլիա, եթէ վերցընէիք քաղաքականութեան մէջէ այս մարդը, որ՝ ցարդ անոր համար ապրած է, քնն յաշիւթութիւն սիրոյ համար :

— Կը ծագրէք Պ. Պաշտօնեայ, բայց և ոչ բանի մը վրայ երդնուլ պէտք է :

— Փորձեցէք :

— Ուրեմն շատ ահարկու է նա ձեզի համար :

— Այո, շատ :

— Եւ ինչո՞ւ :

— Վասն զի փառասէր և միանգամայն առաքինի է, և իւր կիրքերուն առաքինութիւնը ունի : Այս խտեսակ մարդիկ սոսկալի են :

— Այս առաջին անգամ է որ ձեզի համար ըրած ծառայութեանցս մէջ սրտի շահ մը կը գտնեմ :

— Այդ գէշ նշան է :

— Ձէ թէ ինձ համար, վասն զի պիտի վաստկիմ, զով որ մատնեմ :

— Միայն թէ, եթէ ձեր մտնութեանց հակառակ Խմանուէլ չի յաջողի :

— Անոր համար զձեզ միայն կիսով չափ պիտի մատնեմ :

— Գնաք բարեաւ Պ. Պաշտօնեայ իմ վրայ վտահեցէք, Գե-

բևս իմ սիրոս անոր տամ բայց զլուխս ձեզի համար կը պահեմ :

— Երթաք բարեաւ ժիւլիա, և քիչ ատենէն տեսուինք : Պաշտօնեան Լովրլիի ձեռքը համբուրեց, որ պաշտօնատունէն մեկնեցաւ մասնաւոր քարտուղարէն հետ հինգ վայրկեան ևս խօսակցելէ յետոյ :

Ժիւլիա ճշմարիտ ըսած էր, Խմանուէլի համար կ'զգար, ինչ որ և ոչ մէկու համար զգացած էր, ինչպէս որ ամեն գէշ կիրներն իսկ իրենց առաջին տպաւորութեանց կը յանձնեն ինքզինքնին, բոլորովին զուարթ էր սուս գառնալու միջոցին, վասն զի մեկնելու ատեն Խմանուէլի զրած էր և իւր վերադարձին պատասխանի մը կ'սպասէր :

Բան մը չի կար :

Մինչև իրեկուն ժիւլիա սպասեց, այս լռութենէ բան մը չի հասկնալով : Գրիթէ փամբ ծին նամակ մը և սուփ մը ընդունեցաւ : Տուփը անգամանդէ ասպարանջան մը կը պարունակէր, և նամակը այս բառերը :

« Իմ դեղանի ժիւլիաս :

« Բարիդէ կը մեկնիմ : Երէկուան անցքին վրայ հասարակ կին մը իմ կողմէս անտարբերութիւն մը պիտի կարծէր, գուք որ ինքզինքնիդ կը ճանչէք, իրաւունք ունիք հաւատալու թէ կը վախնամ : Եթէ զձեզ չի սիրէի պիտի մնայի :

Նիրեցէք ինձ այս ասպարանջանը ձեզ ընծայել : Կուէր մը չէ այն այլ յիշատակ մը :

« ԷՄՄԱՆՈՒԷԼ ՏԸ ՊՐԻՈՆ »

— Եւ ես որ կը սիրէի զինքը մրմուաց ժիւլիա դեղնելով այս տոմսակին ընթերցումէն :

Ա՛հ Պ. այդ Պրիոն չէք գիտէր թէ որո՞ւ հետ է գործերնիդ ժիւլիա կառքը լծել առաւ, պաշտօնէի քարտուղարէն տունը վաղեց և ըսաւ անոր :

— Պաշտօնեան պիտի տեսնես այս իրեկուն :

— Այո :

— Յոյց տուր իրեն այս նամակը, և ըսէ իրեն թէ չիմայ

կրնայ իմ վրայ վտասել :

— Եւ ինչ պիտի ընեմ նամակը :

— Զայն ինձ պիտի բերես . եթէ կ'ուզես :



Հետեւեալ օրն Պարօնը՝ առնելու եկաւ Ղլմմանուէլ , որ առջի օրէն 'ի վեր պատուիրած էր ըսել ամենու թէ մեկնած էր , անօգուտ զգուշութիւն սակայն . վասն զի Թիւլիա իւր տունը չի ներկայացաւ և ոչ իսկ զրեց :

Պ. աը Պրիօն և Պ. աը Պէյ մեկնեցան : Իմմանուէլ՝ Թիւլիայէ այս կերպիւ բաժնուելուն վրայ սքանչած էր : Օգը աւուր էր . ճամբան զեղեցիկ , կառքը լաւ , սիրուն ճամբորդութիւն մը ըրին :

— Զձեզ կոմսին պիտի ներկայացընեմ , ըսաւ Պ. աը Պէյ Իմմանուէլի , ձեր տեսութիւնէ պիտի ախորժի : Գեղեցիկ տուն մը պիտի տեսնէք հոն , խելայի մարդ մը , պաշտելի կին մը , երկու փոքր զեղզեղող աղջիկներ թուշուներու նըման և աղւոր որսորդութիւն :

Իմմանուէլ պարագ սեղ կ'ըսէր թէ գաւառ կ'երթար աշխատելու համար , պէտք եղաւ որ Պարօնին ուղածը ըլլայ , և որոշուեցաւ որ իւր գալստեան հետեւեալ օրը ներկայանայ : Պարօնը ա'էրմի տունը գնաց , մինչդեռ Իմմանուէլ իւր փոքրը գլխակը կ'երթար , կոմսին գլխակէն զրեթէ կէս մղոն հեռու : Պ. աը Պէյ ուրախութեամբ ընդունուեցաւ , նաև երկու օրիորդներէն , և իմացուց կոմսին հետեւեալ օրը Իմմանուէլը իրեն ներկայացընելու ազատութիւնը ունեցած ըլլալը . Բոլոր իրիկուն Պ. աը Պրիօնի վրայ էր խնդիրը : Աը խօսէին իւր կացութեան , իւր հարստութեան , իւր ընտանիքին , իւր տաղանդին , իւր անարատութեան , իւր քաջասրտու-

թեան , վերջապէս այն ամէն առաքինութիւններու վրայ՝ որով կը զարգարեն սիրած անձ մը : Հետեւեալ օրը ժամը Ալին Իմմանուէլին զալուստը իմացուցին :

ա'էրմի կոմսը գիտնալով թէ Պ. աը Պրիօն իրեն պիտի ներկայացուէր իւր սպասաւորներէ մին ձին հեծցուցած և խրկած էր Պ. աը Պրիօնի նախաճաշի հրակերի նամակ մը տանելու , և իմացընելու նաև թէ երէի որսորդութեան համար ձիօրը պատրաստել տուած էր :

Ներկայացումը եղաւ , և սեղան նստան : Կոմսը ու Կոմսուհին ուշագրութեամբ կը դիտէին այս անձը , որու վրայ այնքան բանբու պատմուիլը լսած էին , և ինչպէս որ այսպիսի պարագաներու մէջ կը պատահի խօսակցութիւնը Ղլմմանուէլ զբաղեցընող խնդիրներու վրայ դարձաւ , որոնց վրայ՝ կոմսը անոր խօսիլը լսել կը բաղձար :

— Ի՞նչ ըրիք հարցուց անոր Պ. աը Պէյ :

— Աշխատեցայ , պատասխանեց Իմմանուէլ :

— Արդէն , գէթ քիչ մը հանգիստ չ'առած :

— Ահ , Աստուած իմ , այո զրեցի , — բառեր — բառեր ինչպէս կ'ըսէ Համլէթ :

— Այո , բայց պիտանի բառեր :

— Ո՞վ գիտէ , քաղաքականութեան մէջ երէկուան հարկաւոր բառերը վաղուան համար անօգուտ են :

— Աչ անոնց համար որ ձեզի նման անցեալին մէջ յաղթելով , ապագային տէրերն են :

— Սքանչելի յաղթութիւն , — իրաւ է — ուժեղ եմ , վասըն զի առանձին եմ , վասն զի երկտասարդ՝ իմ երկտասարդութեանս երեակայութիւններու յաղթած եմ , և աշխարհ որ զիս պատուաւորանի մը վրայ կը տեսնէ , հօզը չէ գիտնալու թէ այս պատուաւորանը խորանի մը քարերով . թէ զերեզմանի մը մաքմարով շինուած է , — կը յաղթանակեմ — բայց զիտեմ թէ այդ յաղթութիւնը ինչ կ'արժէ ինձ , և թէ որչափ անուշ զգացումներ և սուրբ առաքինութիւններ զուհել պէտք եղած է ինձ անոր հասնելու համար :

— Օն սիրելիք, իմ Էմմանուէլ, անիրաւ տեղը կը գտնուի քաղաքականութեան փառքը արհամարհելի բան մը չէ և ահա Պ. կոմսը որ շատ անգամ տենչացած է անոր :

— Լաւ ուրեմն, եթէ կ'ուզէք բարի խրատի մը հետեւիլ, թող տուէք այս կեանքը՝ որու միայն մէկ կողմը կը տեսնէք, ըսաւ Էմմանուէլ Պ, ա' Էրմի: Թող տուէք փառասիրութիւնը՝ որ կիրքէ մը աւելի է, որ մոլութիւն մ'է անոնց՝ որ չ'ունին ոչ ընտանիք, ոչ բարեկամ, ոչ բաղդ, անոնց՝ զորս ճակատադիրը առանձին երկրի վրայ նետած է, որք սիրել չի կրնալով կ'ուզեն գէթ աւրել, վասն զի ամէն կիրք և մանաւանդ ասիկայ ատելութեան մը վրայ հիմնեալ է: Միայն ուրիշները խոնարհեցընելով կը բարձրանան: Սիրարը սակաւ առ սակաւ կը սեղմուի մինչև որ բոլորովին աներևութանայ հաւատացէք ինձ Պ, կոմս, ձեր հանդստութիւնը, ձեր հարստութիւնը, ձեր ընտանիքը պահեցէք, կին մը և աղջիկ մը ունիք որք կը սիրեն զձեզ, արքայական դղեակ մը ունիք, ասկից աւելի ինչ կրնաք սիրել, թշնամիներ, նախանձոտներ, թերևս խղճի խայթեր: Ո՛հ. հաւատացէք ինձ, փառասիրութիւն կրչուած այս նեոսիսի հագուստը հաղնելուն պէս՝ որ կը փայլի և կ'այրէ, հոգին կը կորսուի.

— Եւ սակայն . . . :

— Եւ սակայն պիտի ըսէք շարունակեց Էմմանուէլ, ինչո՞ւ չէք հրաժարիր այս կեանքէն՝ որմէ ուրիշներ հրաժարեցընել կ'ուզէք, ինչո՞ւ ծովը խնող մարդ մը շուտ մը չ'ելլէր, պատճառը այն է որ ծովեզր մը չի գտնէր, և պէտք է իրեն որ կուռի կամ մեռնի իւր ընկած տեղը, այն է թէ երբ անդամ մը ոտքերնին կը դնեն այն կիզիչ մթնոլորտին մէջ ալ չեն կրնար զայն թողուլ, և միւսներուն ծնած օդը իրենց համար անբաւական կ'ըլլայ, այն է թէ սիրար՝ այս ամենօրեայ յուզումներու, այս փառասիրութիւններու, այս նախանձնեաներու, այս ատելութիւններու կը սովորի, և եթէ այս տեսակ կեանքը ձգէին՝ ձանձրութենէ պիտի մեռնէին: Սակայն եթէ իմ հօրս փառասէր գաղափարները չի ժառանգէի, եթէ

ի վաղուց առանձին չի հսկէի զիշերները, եթէ՞ ճշմարիտ գորով մը ճանչցած ըլլայի, երբեք պիտի չ'ուզէի այս կիրքերու լափիւրինթոսին մէջ մտնել: Գոթաղբաբար այն մարդոց կարգէն էի որ՝ գեղեցիկ խօսուածքէ մը կը յափշտակուին: Երբ մտիկ կ'ընէի մեր մեծ ճարտասանները, իւրովի կ'ըսէի թէ օր մը իրենց նման մի և նոյն ատեանին վրայ պիտի ելլէի, մի և նոյն ճարտասանութիւնը ունենալու համար կ'այրէի: Այն ատեն չէի քննարար, զիշերները ընթերցանութեամբ և ուսմամբ կ'անցընէի: Այն երիտասարդութիւնը զոր ուրիշներ՝ զորս խենդ կ'անուանեն, և սակայն ինձմէ նուազ խենդ էին, ուրախ զուարճութիւններով և սէրով կ'անցընէին, մթութեամբ կանթիղի մը և գրքի մը մէջ տեղ կը վատնէի ես զայն: Սիրտս, մեծ զգացումներու բացուելով անուշ զգացումներու կը զոցուէր, և նոյն ինքն իւր հուրով կ'ըսպառէր, առանց և ոչ մին լուսաւորելու և առանց ինքզինքն իսկ տաքցընելու: Շատ զուարթ չէի բարեկամ մը ունենալու համար, շատ միայնակ էի բարեկամուհի մը ունենալու համար: Գէպ ՚ի մտածում մը կը քալէի առանց կանգ առնելու, Աստուծոյ անիծուած Հրէին պէս, և կարծեմ թէ հօրս մեռած օրը գոչեցի, վերջապէս: Արդարեւ, այն օրէն սկսեալ իմ երազս յայտնի և զգալի էր, քան յը պիտի ըլլայի, երկար ժամանակ մէկը ըլլալէս վերջը:

Այն տէրութեան խնդիրները զորս կարդացած էի. անարգար կը թուէին ինձ: Նոր գաղափարներով ժողովատունը հասայ, և կարծեցի թէ իմ կարգիս պիտի կարենայի ջնջել և վերաշինել: Սարսափելի կուռներ անցուցի, բարեբաղդաբար, խղճմտանքս ձայնիս չափ աղբու էր: Յաղթանակեցի բայց անկարելի է ըսել թէ որքան տքնութիւնները ունեցայ, և թէ և կը յարգուէի՝ սակայն կը խոստովանիմ թէ, մարդոց ինձ տուած այս գեղեցիկ կացութենէն նախադաս պիտի համարէի այն՝ զոր Աստուած կ'ուտայ անկախ և ազատ պատանիին երբ ուրախութեամբ կ'անցնի իւր նշանածը թեր և սէրը քրտին մէջ

— Աղէկ կ'ըսէի ձեզ իմ սիրելի կոմս ընդմիջեց Պարոնը ժպտելով, Էմմանուէլ մանրազննին եղած է :

— Բնաւ, սիրելի բարեկամ, երբ նոր ճանչնան մարդիկը, կ'ատեն զանոնք, երբ բոլորովին ճանչնան՝ կը մոռնան իրենց ատելութիւնը : Աւելի յիմար են անոնք քան թէ չար, անոր համար չեմ ատեր զանոնք, անոնց հետ ունեցած կռիւններու մէջ, իբր մարդ չեմ նկատեր զանոնք այլ գաղափար մը, չէ թէ սիրտ մը՝ այլ գլուխ մը որու կ'ուտամ յանցանքը : Նախ . մեր բնաւորութենը այնքան փոփոխուն, մեր մտածումները այնքան շարժուն են, որ նոյն իսկ Աստուած ըլլալ պէտք է ուրիշներէն զանդատելու իրաւունք ունենալու համար, ապա, աշխարհիս մէջ յիրաւի մեծ և զեղեցիկ եղած բանը, այն արհեստական փառքը չէ որու ետեւէն կը վազեն, ոմանք ճամբայներէ, ոմանք ահեսներէ, այն համբաւը չէ, որ երբ անցնին միւսները ետեւին կը դառնան և կը դիտեն քեզ գուցէ սքանչացմամբ և թերևս տենչանօք, կոճակնոցին վրայ կարմիր ժապաւէն մը ունենալու համար չէ որ նախանձը ամէն կողմէն կը յարձակի քու սրտիդ մէկ կտորը խլելու յոյսով, Աշխարհի մէջ եղած ճշմարիտ վեհութիւնը, նոյն ինքն Աստուծոյ ըրածն է, մեր աչաց առջև տարածուած այս եռանդուն և անձայն զիւղական տեսարանն է, այս ծաղիկներն են, այս դաշտերը, այս թռչունները, որոնց ամենքն ալ սքանչելի երաժշտութիւն մը կը կազմեն, զոր մեր քաղքին մէջ ապրողները չեն լսէր, կը կրկնեմ Պ. կոմս, պահեցէք ձեր անդորրութիւնը, տեսէք թէ քննութեան մէջ կ'ապրիք, լաւ, այս կապոյտ հորիզոնէն դուրս ելլելով աւելի աղւոր բան մը գտնել կը յուսաք, ձեր քնն հոգ թէ անոնց ետեւ ուրիշ մարդիկ գտնուին որք ինքզինքնին աւելի խելացի կը կարծեն բոլոր կեանքերնին գետին փորելով անցնող այս խեղճ գիւղացիներէն և որք երկրէն ուրիշ բան չեն խնդրէր բայց միայն ինչ որ կրնայ տալ : Ձեր քնն հոգը բազմութեան ազմուկը, բան մը կը համսի ձեզ անկէ, երբ մեծ փառասիրտութիւն մը կ'իրանայ հոն, երբ մեծ քաղաքականութեան

կռիւ մը կ'ըլլայ, միթէ իրիկունը բնութեան և հորիզոնին մէջ փոփոխութիւն մը տեղի կ'ունենայ, երկինքը նուազ աղւոր կ'ըլլայ, աստղերը նուազ փայլուն, օդը նուազ մաքուր, Ոչ, ոչ, անդ ամէն ինչ ունայնասիրութիւն է, հոս՝ ամէն ինչ երջանկութիւն, և սակայն ձեզ խրատած այս երանութիւնը վայելել չեմ կրնար, վասն զի զայն ինձ հետ քաժնելու համար ոչ զոք ունիմ, և ծիրական հիւանդութիւն մը ունեցողներու նման, միայն տենդով կ'ապրիմ : Ամէն օր փոխանակ արժեքնալով երթալ Աստուծոյ զարթումը տեսնելու ըրադիրներ կը խնդրեմ զքոս կը կարգամ աճապարանօք : Նամակներու կ'սպասեմ, կը կասկածիմ, կը վախնամ, կը յուսամ, քնն զիտնամ ես, և հաւանական է որ պիտի մեռնիմ առանց ուրիշներու գործոց բան մը աւելցընել կարենալու : — Բայց, ներեցէք, Տիկիններ շարայարեց Էմմանուէլ, խիստ ձանձրացուցիչ վարդապետութիւններ կը մեկնեմ, զքոս քիչ մը ուշ կը վերջացընեմ, վասն զի իմ կլամացո հակառակ, յափշտակուեցայ :

Մարի որ մեծ զարմացմամբ մտիկ ըրած էր այս մարդուն որ իրեն համար այնքան նոր բաներ կը խօսէր, չի կըցաւ ինքզինքը զսպել և քիչ մը կարմրելով՝ ըսաւ,

— Ընդհակառակն Պարոն, շարունակեցէք, կը փափաքէի զիտնալ թէ ինչ է քաղաքականութիւնը :

— Ո՛հ, Օրիորդ պատասխանեց Էմմանուէլ, քաղաքականութիւնը ձեզ պէս դեռատի օրիորդի մը համար ձանձրացուցիչ բան մը պիտի ըլլար :

— Բայց վերջապէս ինչ է այն :

Մարի և Քլէմանթին ժպտելով իրարու նայեցան և Պ. սըր Պրինս անգամ չի կըցաւ ժպտիլ այս լանմեղ հետաքրքրութեան խօսուածքէն :

— Լաւ ուրեմն Օրիորդ կրկնեց Էմմանուէլ, ահա քնն է քաղաքականութիւնը ինձ համար և ինչ որ պէտք էր ըլլար ձեզ՝ եթէ անով զբաղէիք : Տեսնձ էք, երբ Պ. կոմսին հետ դաշտերուն մէջ կը պտտէիք բաղէի մը . քառորդի մը չափ բո-

լորակի թուիչը , և վերջապէս խեղճ կաքաւի մը վրայ յարձա-
կիլը որ անորմէ հմայուած չի կոցած էր փախչիլ և անոր
աղիքները բանալը : Քաղաքականութիւնը ոմանց համար բազէ-
լլալ է , և ուրիշներու համար կաքար պաշտպանել ,
ուրիշ կերպիւ ըսենք , քաղաքականութիւնը կը բովանդակե-
իւր մէջ դէշ բնութիւններու համար՝ խեղճ դասուն վը-
րայ ունեցած իշխանութիւնը չարաչար գործածել , և բարինե-
րուն համար՝ խեղճերը պաշտպանել : Այս վերջին քաղաքա-
կանութիւնը պիտի ընէիք Օրիորդ զոր ես՝ իմ կենացս հիմը
ընել աշխատեցայ :

— Բողոքովին մանկան մը նման կը վարուիք հետս Պարոն ,
կրկնեց Մարի , և Յիսուսի՝ տկար մտքերու համար ըսած ա-
ռակներուն պէս առակներ կը գործածէք : Մեծ քաղաքակա-
նութեան վրայ կ'ուզեմ ձեր խօսելը լսել , թագաւորներու և
ժողովրդոց , աղերսու և աշխարհի քաղաքակրթութեան և
յառաջագիւմութեան նկատող քաղաքականութեան վրայ :

Այս մեծ բառերը հօրս լրագիրներուն մէջ կարգացի և
կ'ուզէի գիտնալ թէ ինչ կը նշանակեն անոնք :

- Խենդ , մրմոաց Պ . ա' Էրմի :
- Մանուկ , ըսաւ կոմսուհին իւր աղջիկը գրկելով :
- Ուրեմն Օրիորդ , յաւելցուց Պ . տը Պրիոն , որ
կարծես թէ հետաքրքիր աղջկան նման՝ այս խօսակցութենէ
կ'ախորժէր , և անոր՝ հասկնալու համար ունեցած փափաքը
գինքը կը շողջորթէր : Ուրեմն Օրիորդ , պիտի ջանամ ըզ-
ձեզ քաղաքականութեան մեծ գաղտնիքներու և մեծ տեսարան-
ներու միջամուխ ընել : Երեք մեծ սկզբունք կան որ աշխարհի
գլխաւորներն են , Աստուած , թագաւորը և ժողովուրդը :
Յիշին ժողովուրդը , Գաղղիայի ժողովուրդը , որ ուրիշ կերպ
չենք կրնար ընել , բայց միայն իբր օրինակ առնուլ , քանի
որ միշտ գործի և սկզբունքի ժողովուրդը եղած է . Գաղղիոց
ժողովուրդը կ'ըսեմ , այս երկու մեծ սկզբունքները ուզեց ու-
րանալ , և կարծեց թէ ինքնիրեն միայն պիտի բաւէ : Թա-
գաւորութիւնը կործանեց և թագաւորը գլխատեց , իւր Աստ-

ուածը եղծանեց և քահանայները գլխատեց , վերը զեղծում
եղած էր նոյնպէս և վարը , Հիմակ որ անցած է այն՝ կըր-
նանք ըսել թէ այս յեղափոխութիւնը մեծ բան մը եղաւ և հար-
կաւոր էր : Աստուած՝ այս անվերջ և յաւիտենական տարրը
նորէն կազմո եցաւ , վասն զի մարդոց ձեռքը անոր չէր հաս-
նէր , թէ և դահր ուժով տատանեցաւ , Յի է՛ի վեր թա-
գաւորութեան ամէն մէկ շարժումին կ'զգայ թէ ինչալու մօտ է ,
ժողովուրդը ալ տղետ չէ , և կ'սկսի նորէն հաշիւ պահանջել
թագաւորէն և պաշտօնեայներէն իւր թշուառութեան և լը-
քումին համար : Հոս կ'սկսի քաղաքականութիւնը : Ոմանց
համար պէտք է ժողովուրդը համբերել տալ և թագաւորները
խրատել , միւսներուն համար պէտք է ժողովրդային ծովը դա-
հին վրայէն անցընել և արքայական սկզբունքին տեղ հաւա-
սարութեան սկզբունքը հաստատել զոր ընկերական կոչուածները
կը քարոզեն : Ո՛վ իրաւունք ունի այս երկուքէն , այն՝ որ
կ'ուզէ թէ ժողովուրդը տէր մը ունենայ և զինքը կառավարէ :
Ինչպէս որ մանուկները հայր մը ունին որ կ'առաջնորդէ՝ զի-
րենք , թէ անոնք՝ որ կ'ուզեն թէ ժողովուրդը ինքը իւր
տէրը ըլլայ և ինքզինքը կառավարէ : Ժողովուրդք մարդոց
նման են : Քիչ անգամ կը տեսնուի մարդ մը որ մինչև իւր
չափահասութեան տարիքը հասնիլը խելացիութեամբ վասնէ
իւր ընտանեաց ժառանգութիւնը , և օգտակար կերպիւ քոր-
ծածէ այն ազատութիւնը՝ որ իւր քսանումէկ տարին իրեն
կ'ուսայ : Եթէ ուշ կամ կանուխ ինչ որ անպատճառ պիտի
ըլլայ , ժողովուրդը իւր յեղափոխութիւնը վերանորոգէ , վեր-
ջապէս եթէ ինքզինքը չափահաս կարծէ մեծ խենդութիւններ
պիտի ընէ , և պիտի ստիպուի թագաւորի մը դառնալ , այսինքն
միապետութեան , և որչափ այս թագաւորը ինքնիշխան ըլլայ՝
այնքան ժողովուրդը երջանիկ պիտի ըլլայ : Այս յեղափո-
խութիւնները՝ որք գաղափարի անունով կ'ըլլան , ստամոքսի
խնդիրներ են միայն , ժողովուրդը անօթի է , ժողովուրդը
կը կուռի : Այնպէս ըրէր որ ժողովուրդը , գործաւորը ,
ապրիլ կարենայ , ինքը և իւր ընտանիքը , մի և նոյն

միջոցին ճանչցէք իրեն պէտք եղած ճանաչումները , և բար-
ւոյն և չարին զիտութիւնը , զոր դեռ չ'ունինք ինչ որ ալ
ըսէ Աւետարանը , և յեղափոխական աւանդութիւնները
պիտի կորսուին : Ժողովուրդը այս կամ այն կառավարու-
թիւնը չի խնդրէր , աշխատելու , մտածելու և ապրելու
ազատութիւնը կը խնդրէ : Կառավարութեան գլխաւորը անդ-
րանիկ սերունդէն Պուրպոն մը կամ կրտսեր Ճիւղէն Պուրպոն
մը ըլլայ , հողը չէ , բաւական է որ գլխաւորը վեհանձն
ըլլայ և զինքը սիրէ : Իսկ հասարակապետութիւնը , այն
ցնորքը զոր վարել կ'ուզեն քանի մը խենդեր Գաղղիոյ մէջ , ան-
կարելի է ապագային մէջ ինչպէս անկարելի եղած է անցեա-
լին մէջ : Իւր փնտռած հանգստութիւնը գտնելէ առաջ մեր
երկիրը այս տեսակ կառավարութիւնն ալ պիտի փորձէ , ինչ-
պէս հիւանդ մը որ բոլոր ճանչցուած դեղերը մի առ մի կը
փորձէ , բայց շուտ մը զանոնք մէկդի կը չնտէ , վասն զի
ինքնահաճ տգէտներու ձեռքը պիտի իյնայ , որք զինքը պէտք
եղած ձամբէն պիտի հեռացընեն : Կան մարդիկ որ եկամուտ-
ներ ունին , և իրենց դուռը ուրիշներ կան որ անօթութենէ
կը մեռնին : Ինչ ըրին անոնք հարուստ ըլլալու համար
ինչ շքերթի քմիւսները որ աղքատ ըլլալու դատապարտուե-
ցան , բոլոր խնդիրը հոս է : Որչափ որ ընկերական անիրա-
ւութիւն պիտի ըլլայ . հրաբուխի մը վրայ պիտի ըլլանք ,
և դժբաղդաբար երկար ատեն պիտի տևէ այն :

— Ինչու պատասխանեց Մարի , շատ պարզ բան մը կ'երևի
ինձ որ ունեցողները չ'ունեցողներուն տան :

— Այդ շատ պարզ կը թուի ձեզ Օրիորդ , որ բարի էք ,
թէ հարուստները աղքատներուն հետ բաժնեն իրենց ունեցածը ,
բայց ամենու համար այսպէս չէ , ապա մէկ կողմ դնել պէտք
է նաև կիրքերը ժողովուրդեան մէջ , կան մտացի անձեր , ո-
րոնց խելքը իրենց ատելութիւն և փառասիրութիւն կ'ուտայ :
Այս մարդիկ շարունակ տառապող դասին կ'ըսեն , « Աստ-
ուած անարդար է , և մարդիկ չար , մինչդեռ հարուստները
չուայլութեան մէջ կ'ապրին , դուք թշուառութեամբ կ'անցընէք

ձեր կեանքը , այս պէտք է որ ըլլայ , և վասն զի չեն ու-
ղէր տալ ձեզ իրենց ունեցածէն՝ պէտք է աւնուլ : »

Այս չորս գծեր կը բաղկանայ այն շրջանակը որու մէջ
կ'ըլլան ամեն յեղափոխութիւնները : Գժբաղդաբար , եթէ
մէկը կ'ուզէ աւնուլ , միւսը կ'ուզէ պահել , և ո՞վ աւելի կը
տառապի , միշտ ժողովուրդը , որ չի տեսներ թէ ինքը ա-
տելութեան և փառասիրութեան գործիքն է , և թէ այս
բուռն միջոցներով իրմէ կը հեռացընէ համակրութիւնը և
վստահութիւնը :

— Ինչ ընել պէտք է ուրեմն :

— Ահա այդ է խնդիրը : Եթէ գիտնային այդ Օրիորդ ,
շատ երջանիկ պիտի ըլլային , ինչ ընել պէտք է դուրսէն
երկրի մը պատիւը և բարձրաստիճանութիւնը և ներսէն վստահու-
թիւնը և հանգստութիւնը պահելու համար : Անոնք որ այս
առակը ըրած են , « Թագաւորի մը նման երջանիկ » իրօք
չէին գիտած թէ ինչ կ'ըսեն : Գործը դժուարին է , և
թերևս մեր կեանքը և սքնութիւնները պիտի պարապ տեղը
վատնենք : Ես կը սիրեմ ժողովուրդը , ինչպէս կը սիրեմ
Ովկէանը աւելի իւր փոթորիկներուն քան թէ հանդարտութեանց
համար , վասն զի ինձ կը թուի թէ նաւաստին աւելի մեծ է
երբ ալիքներուն դէմ կը կռուի , քան թէ երբ հանգարտու-
թեամբ գիւտնախոս պայծառութեան մէջ կ'երգէ : Բոլոր այս
կիրքերը որ մը հանարտեցընելու փառասիրութիւնը ունիմ , բո-
լոր այս զանազանութիւնը հասարակելու , բոլոր այս ատելու-
թիւնները սա՛ձելու : Աղւոր և մեծ գործ մը պիտի ըլլար
այս որու ծանրութեան ներքև պիտի ընկնիմ՝ անշուշտ , բայց
բոլոր ոյժովս և բոլոր կամքովս պիտի փորձեմ :

— Չէի գիտէր թէ այսչափ ահարկու էր այս , ըսաւ Մարի
ժպտելով , դժբաղդութիւն մ'է որ կանայք քաղաքականութիւն
չեն կրնար ընել , այ՛պիտի եռանդով կը խօսիք : որու քիչ
մը խառնուել պիտի ուզէի :

— Կանայք շատ աւելի անուշ և դիւրին քաղաքականու-
թիւն մը ունին , վասն զի իրենց սրտէն կ'ուզայ : Կնոջ մը

ամէն քաղաքականութիւնը իւր սիրոյ և սրտին մէջ կը բախանա-
րակուի . Աստուած՝ այս խնդիրը իրենց համար հարթեցուցած
է , և ձեր մանկութենէ ՚ի վեր՝ Օրիորդ , քաղաքականու-
թիւն կը գործածէք :

Այս խօսակցութիւնը տեւած բոլոր միջոցին , Մարի իւր
աչքերը Էմմանուէլի վրայ յարած էր : Այն աշխարհը՝ որու
վրայ չէր կասկածէր և որու՝ ամէն թշուառութիւնները
և ամէն մեծութիւնները կը ցուցնէր Պ. տը Պրիտն , այս յե-
ղափոխութիւնները՝ որ մինչև այն ատեն եղելութեանց պէս նը-
կատած էր , և յանկարծ իրենց պատճառներով և արդիւնք-
ներով երեցած էին իրեն , իրենց նպատակով և պարագանե-
րով , երազել կ'ուտային անհոգ աղջիկը , Ապա պէտք է
ըսել թէ , եթէ պատմութիւնը հաճելի էր իրեն պատմիչին վը-
րայ մեծ գեղ մը կը դտնէր , որու ազդու և անուշ ձայնը
ներդաշնակութեան կը նմանէր : Մատաղ մտքերու յատուկ
եղած չափազանցութեամբ Մարի՝ Պ. տը Պրիտնը կը բարձրա-
ցնէր , զինքը զիշերային կանթեղին տժոյն լոյսով լուսա-
ւորուած տեսնել կը կարծէր որ զիշեր ցորեկ կ'աշխատէր ,
թշնամիներէ շրջապատուած անդադար կը կուռէր , և անոր
կեանքը իւր կեանքէն այնքան տարբեր էր որ իւր միտքը կը
զրուէր , ինչպէս կը զրուէ ամէն ինչ՝ որ անծանօթ է և
կ'զգան թէ չեն կրնար իմանալ ոչ անոր խորը և ոչ մթու-
թիւնները : Էմմանուէլի այս քառսէն ժայթքեցուցած քանի
մը լոյսերը այնքան նոր բաներ յայտնած էին Մարիի որ չէր
կրնար չի զարմանալ այն անձին վրայ՝ որ այս քաղաքական և
յեղափոխական կիզիչ մթնոլորտին մէջ շարունակ կ'ապրէր :
Սակայն Քլէմանթինէ զատ ամէն մարդու Էմմանուէլի մտիկ
ընելու համար ունեցած հաճոյքին հակառակ սեղանէն ելան և
պատրաստուեցան որսը սկսելու : Էմմանուէլ և Պարոնը խօ-
սակցութիւնը շարունակեցին մինչդեռ կոմսուհին Քլէմանթին
և Մարի իրենց ձիւ զգեստները հագնելու դային :

— Միթէ այս Պարոնին բոլոր ըսածները զբոսցուցին զքեզ
հարցուց Քլէմանթին իւր բարեկամուհւոյն :

— Այն . պատասխանեց Մարի , խիստ շատ :
— Շատ երջանիկ ես , յորանջելու փափաքես կը մեռնէի
ես , շատ տաղտկացուցիչ կը իգտնեմ ես , մէծ մարդերը :
Կոմսուհին և երկու օրիորդները քիչ ատենէն վար իջան
և ձի հեծան մինչդեռ կոմսը և Պարոնը խոհեմութիւն կը
կը պատուիրէին , որք քիչ ատենէն Էմմանուէլի նման մեկ-
նելու պատրաստ էին :

Պահապաններէն զսպուած շունները կը հաչէին : Սքան-
չելի օր մ'էր , փոքր խումբը մեկնեցաւ : Կոմսը և Էմմա-
նուէլ առջևէն կը քայլէին , ապա կ'ուզային Պարոնը և
կոմսուհին , վերջին կարգը Քլէմանթինէ և Մարիէ կը բաղ-
կանար , երկու խենդ պատանուհիներ : Պահապանները ան-
տառը մտան շուներուն հետ , և քառորդ մը վերջ կենդան-
ւոյն երևման նշանը կ'ուտային : Զինուորները ուշադրութեամբ
կայ առին , Մարի և Քլէմանթին որք որսորդութիւնը առա-
ջին անգամ կը տեսնէին խիստ յուզուած էին , եղջերուն
հոգի արագութեամբ անցաւ , կոմսը խթանները ձիուն փորը
մղեց , Էմմանուէլ նոյնը ըրաւ և ամենքն ալ , պահապան .
եղջերու , և ձիաւոր ոսկեգոյն փոշիէ ամպի մը մէջ աներե-
ւոյթ եղան , ուրախական ձայներով և փողի ընկերակցու-
թեամբ , Էմմանուէլ կարծես թէ ձիով կը թռչէր , որու
սրունգները պողպատի պէս դիւրակոր արգելք մը Պչէին ճանչ-
նար , խրամներէ կ'անցնէր՝ եռապատիկ արշաւով զառի-
թափներէ կ'իջնէր Պերմանական երգերու երևակայական ձիա-
ւորներու նման , որոնց ձիերը կրակ կը ցայտեն , և այն-
չափ շուտ կ'ընթանան որ կարծես թէ երկիրը չեն կոխեր : տ'էրմի
կոմսը նաև սքանչելի կերպիւ ձի կը հեծնէր և սակայն Պ.
տը Պրիտնի հետեւելու նեղութիւն կը քաշէր , վասն զի առա-
ջինին համար ձին սովորութիւն մ'էր , մինչդեռ Էմմանուէլի
համար դեռ հաճոյք մ'էր : Ամէն բանի մէջ եռանդուն մարդը
կը ճանչցուէր , որ ամէն ֆիզիքական և բարոյական պայթաւ-
ներու մէջ մի և նոյն ոյժը և մի և նոյն շնորհքը ունէր ,
իւր ձին առաջնորդածին պէս : Այս արշաւէն զինովցածի

պէս էր , և անշուշտ եթէ մէկը այս միջոցիս դար թիւլիա
 Լօվըլիի վրայ խօսէր իրեն հետ , երկար ժամանակ պիտի չի
 կրնար անոր ըսածը հասկնալ : Ասիլայ բան մը կը յայտնէր ,
 այն է թէ այս մարդը , տաս տարիէ 'ի վեր իւր կիրքերուն
 մէջ ապրելով որք իւր աչքերը խոռոչաւորուած և քանի մը
 զգացումներու մէջ իւր սիրտը չորացուցած էին , մանկան մը
 սրտին կը զոտնէր և անմեղ ճաշակները պահած էր , վասն զի
 ժամանակ չ'ունեցած էր մանուկ ըլլալ : Մի կ'սոսորով կը
 զուարճանար , և երբ առաջին անգամ գաղար առն իւր ձիւ
 ուն նման քրտնած էր , և միջոցեւ մէկ ձեռքով իւր երեսը
 կը սրբէր , միւսը տ'երմիի երկնցուց և ըսաւ ,

— Ընորհակալ եմ Պ. կոմս երկար ժամանակէ 'ի վեր այս
 քան երջանիկ չեղած էի :

Կոմսը Իմմանուէլի ձեռքը սեղմեց և իւր հրաւերները
 անոր կրկնեց : Այս միջոցիս Պ. տո Պէյ որ աւելի խոհե-
 մութեամբ կանանց պահպանութիւնը իւր վրայ առեր էր ,
 որսորդի փոքր արշաւով կը հասնէր ետեք ամառը անոր
 րակցութեամբ , Պորթ Քիթոնիոս ' հազուադէպ աւերած ,
 հերարձակ և իրենց բարեբաղդաբար առանց արդարեք հազար
 և մէկ դիպուածները իրարու կը պատմէին :

Իմմանուէլ կոմսին վրայ ճշմարիտ տպաւորութիւն մը ըրեր
 էր , վասն զի անոր վրայ իւր բնութեան նմանող բնութիւն
 մը գտեր էր , և ստիպուած էր անոր տալան ին և կայու-
 թեան վերադոյն ըլլալը ճանչնալու : Ասոր համար Պ. տ'երմի
 իւր հիւրին վրայ կը հիանար և զայն բարեկամ մը ընելու
 պատրաստ էր : Որսորդութիւնը տեւած բոլոր ժամանակը մէկ-
 մէկէ չի զատուեցան : Սակայն , եղջերուն յաղթուեցաւ ,
 ինչպէս որ ամէն պատուաւոր որսորդութեան եղջերու պարտա-
 ւոր է յաղթուիլ : Հինգ ժամէ 'ի վեր որ ալէ 'ի վերջ երբ
 ժամը յառաջացաւ ուրիշ բան չի մնաց բայց միայն շուներուն
 անոր վրայ ալե՛ծուփ ծովու յորդումի մը պէս հասնիլը : Պա-
 հապան մը մտտեցաւ այն ատեն կոմսին , և հրապէն մը ներ-
 կայացուց անոր , Կոմսը անցուց զայն Իմմանուէլի որ ' իբր

չնորհակալութեան նշան խոնարհելէն վերջ , ծանրութեամբ
 նշան առաւ , թշուառ եղջերուն գլուխը վեր կը վերցընէր ,
 հազիւ շուները գնտակին տեղ կը ձգէին , Ամէնու աչքը
 Պ. տը Պրիոնի վրայ էր , Հարուածը տրուեցաւ , գնտակը
 եղջերուն ճակտին զարկած էր : Մարի հիացման և երկիւղի
 աղաղակ մը արձակեց : Չօհէն շուներու ինկած բաժինը տուին ,
 զոհը սայլակի մը վրայ դրին և փոքր խումբը դէպ 'ի դրեակ
 յառաջացաւ , որու շէնքը քիչ մը վերջ արեւմտեան կողմէ
 սկսան նշմարել :



Իրիկունը ճշմարիտ մտերմութիւն մը կը արիւրէր Կոմսի և
 Իմմանուէլի մէջ , չէ թէ այն բառերով մտերմութիւնը որ
 շատ անգամ դոյութիւն չ'ունեցող զգացման մը առաւելաբա-
 նութիւնն է , այլ այն սրտի մտերմութիւնը որ մինչև նայ-
 ուածքին և ձայնին մէջ կ'երևի : Հետեւաբար , իրիկունը
 ճաշէն վերջ երկուքնին միատեղ դուրս ելան երկու աղջիկները
 և կոմսուհին Պարոնին հետ ձգելով և պարտէզին մեծ անց-
 քերու տակ առանձնացան , ինչպէս որ յայտնի է առտուան
 խօսակցութիւնը շարունակուեցաւ , կոմսին կողմէ հարցու-
 մներ , խրատներ , և Իմմանուէլի կողմէ ցաւեր :

— Ահնայս ամէնէ երջանիկ օրերէ մին ձեզ կը պարտա-
 ւորիմ Պ. Կոմս կ'ըսէր երիտասարդը :

— Օն , կը շողբորթէր զիս , կը կրկնէր Պ. տ'երմի ,
 խոստովանեցէք թէ երբ ատենակալաց սենեակը ընցուն է , և
 դուք ատենը կ'ելլէք , համակրական և լեռանդուն բազ-
 մութեան մը առջև , խոստովանեցէք թէ այս օրուրնէ շատ
 աւելի երջանիկ օր մը կ'անցընէք :

— Ոչ , վասն զի միայն ունայնասիրտութեան հանդէսն է

այն մինչդեռ այսօր ներեցէք ինձ ըսել թէ սրտին հանդէսն էր : Այնպիսի գորովալի հիւրնկալութիւն մը ըրիք ինձ որմէ յիրաւի յուզուած եմ, իմ դտնուած կացութեան մէջ մարդիկ միայն իբր կառավարութեան մարդ մը կը նկատեն շիտ , չի կայ մէկը որու մտքէն անցնի թէ սիրտ մը ունիմ , Ուրիշ բան չեմ բայց միայն տեսակ մը փառասիրութենէ բարձրացած ինքնաշարժ մեքենայ մը : Աերջապէս ամէնու համար Պ. Թոր Պրիոն եմ . Գաղղիոյ ատենակալ , բայց և ոչ մէկու համար եղբայր մը , հայր մը , բարեկամ մը : Ար յարգեն զիս բայց չեն սիրէր , կ'սպասեն ինձ , բայց չեն ցաւիր վրաս երբէք , այս ժամուս որ ձեզի հետ կը խօսիմ թերևս անուս կ'արտասանուի , բայց զայն խորասանողներու մէջ ոչ որ գորովով կ'արտասանէ զայն :

— Տեսնէք , կրկնեց Պ. տ'Էրմի ժպտելով , դուք իսկ , ձեր սրտին խորը անուան մը յիշատակը չ'ունիք : Այն մեծ քաղցին մէջ , որու վրայ այնքան դէշ կը խօսիք , չի կայ տուն մը՝ ուր բնակի անձ մը , որ թերևս ձեր անունը մէկու մը չ'ըսէր սակայն իրիկունը աղօթքի մը նման զայն կը կրկնէ : Օն , ձեր այսքան ազնիւ և այսքան մեծ հոգին որ և է տեղ մը քոյր մը չ'ունի : Սիրահար չէք , անկարելի է :

- Եւ սակայն այնպէս է :
- Ոչ զո՞ք :
- Ոչ զո՞ք :
- Շատ համեստ կամ խիստ դաղտնապահ էք :
- Ոչ զո՞ք Պ. Կոմս , կը կրկնեմ զայս :
- Ուրեմն կը ցաւիմ ձեր վրայ :
- Եւ իրաւունք ունիք :
- Բարեբաղդաբար դեռ երիտասարդ էք , ինչ որ կեանքը ներկային մէջ չ'ընծայէր ձեզ թերևս ապագային մէջ կը պահէ ձեզի :
- Գուցէ :
- Այդ յոյսի խօսքն է :
- Եւ կասկածի :

— Ստուգիւ մանրադնին էք , պիտի բժշկեմ զձեզ :
 — Սքանչելի բժշկութիւն մը պիտի ընէք Պ. Կոմս , և այն օրը որ նոր առողջացած պիտի ըլլամ , խիստ անձնուէր բարեկամ մը աւելի պիտի ունենաք :

— Պիտի փորձենք , արդէն հիւանդիս վիճակը դիտեմ , և կը ճանչնամ անոր բնութիւնը , ասիկայ մեծ կէտ մ'է : Արդ , ներկային վրայ խօսեցայ ձեզի , պէտք է որ անցեալին վրայ հարցաքննեմ զձեզ : Այս մեղամաղձոտութիւնը մեծ վշտի մը արդիւնքն է թէ սիրոյ մը անգիտութիւնը :

- Սիրոյ մը անգիտութիւնը :
- Երբէք սիրած չէք :
- Երբէք :
- Ակամայ :

— Այո , բայց չէ թէ ինձմէ : Յարաբերութիւններ ունեցայ բայց ապարդիւն յարաբերութիւններ : Սակայն կարծեմ թէ եթէ անկեղծ գորով մը դտած ըլլայի ամէն ինչ անոր համար պիտի ձգէի , բայց համարձակապէս , այս շրջարշի նման թեթև սէրով , սիրուն դեմքով , երկդիմի հոգիով կիները մանկութենէս 'ի վեր երազած ապագան զոհելու արժողութիւն չ'ունէին : Ոչ , բնաւ չի սիրած եմ :

— Եւ բարեկամներ :

— Բարեկամներ , իմ սրտէս ջնջուած բառ մ'է այդ , բարեկամներ , ինձ նման մարդ մը չ'ունի անոնցմէ : Տեսայ մարդեր որոնց Ֆիառասիրութեան Ար ծառայէր իմ հարստութեանս , և որք ձեռքս կը սեղմէին մինչև մէջը բան մը գրտնելին : Տեսայ մարդիկ որք իմ սրահիս մէջ կը շողորթութին և իրենց լրագիրներուն մէջ կը թշնամանէին զիս , և ուրիշներ՝ և միայն անոնց էր որ աւելի շուտ կը ներէի , որք ինձմէ փոխ ստակ և տարփուհիներս կ'առնէին : Ամէն անոնք որոնց վրայ կը խօսիմ , իմ լաւագոյն բարեկամներս կը կոչուէին ինքզինքնին վասն զի այս անունը առնելով բան մը կը վաստկէին , և ինչպէս որ կ'իմանաք իրենց ըստ-

ծին չէի հաւատար :

— Եւ այդ ամէնուն արդիւնքը :

— Այն է թէ աւանց պարած ըլլալու տկարացած եմ, տեսականով և ոչ գործնականով, այն է թէ միայն մէկ զբա-
ցում մը՝ մարեցուց սիրտս և միւս բոլոր զբաղումներս, որոց
մով ուրիշներ երջանկութիւն կը գտնեն :

— Պէտք է սիրել :

— Զո՞ւլ :

— Առաջին հանգպած կիներնիդ, և լաւ ևս է անոր հա-
մար կործանիլ քան թէ այդ տեսակ կեանքը շարունակել, որ
ձեր սիրտը և իմացականութիւնը պիտի փճացընէ :

— Շատ դիւրին է ձեզ այդ ըսելը՝ Պ. Կոմս, դուք՝ որ
երջանիկ էք, դուք որ պաշտելի կին մը, հրեշտակի կեր-
պարանք ունեցող աղջիկ մը, հարստութիւն, աւուր-
ջութիւն, սպաննիչ կիրքերու մոռացում և վեհ զգա-
ցումներ ունիք, դուք որ ամէն նայած ստեղծերնիդ կը գտնէք
մէկը որ ձեր տիրութիւնը և ուրախութիւնը բաժնէ, և զի-
տէք վերջապէս թէ ամէն առտու և իրիկուն աշխարհիս վրայ
կայ անարատ բերան մը և հրեշտակային սիրտ մը որ ձեզ
համար կը խօսի Աստուծոյ : Սակայն չեմ գիտէր թէ այս աս-
մէնը ինչո՞ւ կ'ըսեմ ձեզ, վասն զի վերջապէս դժբաղդ չեմ :
Այս տեղ Աւերթէրի գէրը կը խաղամ և անիրաւ եմ : Այս
երեկոյեան մեղամաղձոտ օդն է որ այսպէս խօսիլ կ'ուտայ ինձ :
այսօր սովորականէս աւելի երջանիկ ըլլալուս համար է որ այս
իրիկուն բնականէս աւելի տրտում եմ. այն անձանց նման
որ շատ կը խնդան և վերջապէս կ'ուլան : Տեսէք Պ. Կոմս,
խենդ մ'եմ ես. որու վրայ ծիծաղել պէտք էք ոչ թէ
ցաւիլ :

— Սակայն բժիշկնիդ ըլլալէ պիտի չի դադորիմ :

— Ինչպէս որ կ'ուզէք :

— Եւ իմ պատուէրներուս պիտի հետեւիք :

— Ը՞ղբի :

— Ահա ասիկ առաջինը :

— Մտիկ կ'ընեմ :

— Վաղը պիտի գաք մեզ հետ ճաշել :

— Բայց Պ. Կոմս . . . :

— Եթէ բաւ մը աւելցընէք, կը կրկնապատկեմ գեղե-
բուս չափը : կը յաւելցընեմ նախաձաշ և ճաշ :

— Օն :

— Կը հպատակի՞ք :

— Այո : Եւ երկրորդ պատուէրը :

— Վաղը պիտի տամ :

— Գրաւ մը կը դնեմ :

— Ի՞նչ բանի :

— Այն է թէ երկրորդը առաջինին պիտի նմանի :

— Գուցէ, գիտէք թէ ամական հիւանդութիւններու հա-
մար շարունակ, պարզ և միօրինակ դեղեր պէտք են : Կը
բժշկեմ զձեզ, թող տուէք որ դիտցածս ընեմ, զուարճութիւն-
ներ կը պակսին ձեզ, պիտի տամ. բնութենի մը կը պակսի ձեզ,
ինս պիտի նուիրեմ. ձեզ բարեկամ մը պէտք է և ես պիտի ըլ-
լամ այն և անկեղծ, և յաւիտենական : Ե՛հ, սատանայ, եթէ
այս քանով չի բժշկուիք այն է թէ բժշկուելու կամք պիտի
չ'ունենաք :

— Որչափ բարի էք :

— Ե՛հ. Աստուած իմ, ոչ, կ'ընեմ ինչ որ պարտաւոր
եմ ընել. այս ամենու խորը քիչ մը ինքնասիրութիւն կայ,
վասն զի մեր ամեն բարի գործերուն մէջ ինքնասիրութիւն կը
դանտի : Դուք ազնիւ և զօրաւոր բնութիւն մը ունիք, հա-
մակութիւն մը կ'զգամ ձեզի համար, և թէ և միայն այս
առտուրնէ 'ի վեր կը ճանչեմ զձեզ, չեմ գիտէր, եթէ բաժ-
նուելնէս վերջ ձեզ պիտի պակսիմ ես, բայց ես պիտի 'ցաւիմ
ձեր վրայ : Այսպէս, դուք պիտի չ'ըլլաք ինձ շնորհապարտ,
այլ ես՝ ձեզ : Պարօնը շատ սիրուն է, բայց միշտ յոգնած
է, հանգստութիւնը կը սիրէ, և նաև աւելի շատ կ'ոմնու-
հեն կը սիրէ քան թէ զիս, այս սիրելի Պարօնը : Լաւ ու
րե՛մն, զանոնք, միասին պիտի թողունք, և մեր երկուքս

նիս պիտի թափառինք , ձի պիտի հեծնենք , պիտի որսանք , գաւառին մէջ արշաւանքներ պիտի ընենք , վերջապէս ինչ որ կամիք , և այս ձմեռ կրնայ ըլլալ որ դեռ բոլորովին առողջացած չ'ըլլաք , այն աստի գարմանները Բարիզի մէջ պիտի շարունակենք : Ասիկա ձեզի կը յարմարի :

— Ինքզինքս ձեզ կը յանձնեմ :

— Շատ լաւ : Հիմակ եթէ կ'ուզէք , պիտի ներս մտնենք , տեսնելու համար թէ մանուկները ինչ կ'ընեն , վասն զի ուշ է :

— Յօժարակամ :

Երկու նոր բարեկամները դէպ 'ի այն սրահը գիմեցին ուր կը գտնուէին Պարօնը , Երկու օրիորդները և կոմսուհին : Այսինչ ցան և հեռուէն նայեցան սրահին մէջի անցածը : Քլօթիւտ և Պ. տը Պէյ , քովէ քով նստած կը խօսակցէին , մինչդեռ Քլէմանթին և Մարի մին նստած և միւսը կայնած դաշնակ կ'ածէին :

— Երջանիկ էք , ըսաւ Էմմանուէլ՝ կոմսին , այս տեսարանը գիտե՞լով :

— Ար գտնէք , հարցուց նա :

— Անշուշտ :

— Թերևս ուրիշ մը իմ տեղ երջանիկ պիտի չ'ըլլար :

— Խիստ պահանջող պէտք էր եղած ըլլալ :

— Կամ շատ կասկածոտ , ըսաւ Պ. ա'էրմի ժպտելով :

— Ձեմ իմանար մտքերնիդ :

— Բայց ես կ'իմանամ ըսածս , կը տեսնէք երջանկութիւնը հոն է ուր որ կը գնեն զայն , իսկ նոյն իսկ երջանկութիւնը ստուածը՝ զոյուծիւն չ'ունի :

— Ահ . Պ. բժիշկ , միթէ պիտի հիւանդանաք : Այն ատեն , կ'իմացնեմ թէ զձեզ բժշկելը յանձն չեմ առնուր :

— Անհոգ եղիք , եթէ ունեցած հիւանդութենէս մեռնէի , երկար ժամանակէ 'ի վեր մեռած պիտի ըլլայի :

Եւ կոմսը ժպտելով Էմմանուէլի հետեցեալ որ սրահը կը մտնէր , Զանոնք տեսնելով Պ. տը Պէյ ոտք ելաւ :

— Անհանգիստ մի ըլլաք սիրելի Պարօնս , ըսաւ կոմսը :

— Պարօնը նորէն նստաւ , Մարի վաղեց իւր հայրը զրկելու :

— Շատ յոգնած պէտք ես ըլլալ , իմ սիրելի գաւառս , շարունակեց կոմսը :

— Անոր համար , ձեր վերադարձին կ'սպասէինք սենեակինս քաշուելու հրաման խնդրելու համար :

— Հիմակ պիտի շնորհուի քեզ , բայց նախ . . . :

— Նախ . . . :

— Գիտե՞ս , կրկնեց ա'էրմի կամաց մը և իւր աղջիկը դըրկելով , թէ այսօր մատուօր չի գացինք , ուրեմն ինձ հատուցում մը պարտաւոր ես :

— Ճիշդ է :

— Նստիր դաշնակին առջևը և բան մը նուազէ :

— Պատրաստ եմ , ինչ եղանակ կ'ուզէք :

— Ինչ որ կ'ուզես :

Մարի նստաւ , և նախերգ մը ըրաւ մինչդեռ իւր հայրը կ'երթար սրահին խորը Էմմանուէլի մօտ նստելու : Երածը՝ տուծիւնը շուքի մէջ լսուելու պէտք ունի :

Գեռատի աղջիկը Մ. Գ. Ե. Ա. Ե. Ե. նուագեց , և այնքան եռանդով՝ որ ինքն իսկ յուզուեցաւ , և երբ հոն գտնուող քանի մը անձերու ծափահարութեանց մէջ տեղ իւր հօր թեոյ մէջ նետուեցաւ արտասուք մը ինկաւ զայն բռնելու աշխատող կիսափակ աչերէն : Էմմանուէլ իսկ չի կրցած էր գիմազը բաւել այն սարսուռին՝ որ ամեն այս միակ կտորը լսողներուն կ'ազդէ և երբ Մարի անոր մօտ եկաւ Էմմանուէլ ճշմարիտ յուզմամբ մը գոլեց զայն : Ապա , աւելի ուշադրութեամբ նայեցաւ անոր : Յարբ . իբր մանուկ նկատած էր զայն , սակայն անոր՝ երաժշտութեան մէջ ունեցած տպաւորութենէ իմացած էր թէ կին . մ'էր : Ուրեմն սկսաւ քննել զայն , և այս նոր տպաւորութիւնը Էմմանուէլի մտքին մէջ Մարիի գեղեցկութեան նոր փայլեր տուաւ , այնպէս որ երբ Մարի Քլէմանթինի հետ սրահէն մեկնեցաւ քաղցր զմայլմամբ լի նայուածքով մը հետեւեցաւ անոր և կոմսին դառնալով ըսաւ .

- Ինչ սիրուն զաւակ :
- Կը սիրէ՞ք երաժշտութիւնը , հարցուց կամար Էմմանուէլի :
- Այո՛ . զայն որ կը յաջողի լացընելու : Արտուօքը հոգ-
ւոյն քերտն է որ միշտ բան մը կը բռնէ :
- Լաւ ուրեմն , վաղը ձեր սիրած երաժշտութիւնը պիտի
լսէք :
- Ո՛ր :
- Հոս :
- Եւ ո՞վ պիտի ընէ այդ երաժշտութիւնը :
- Աղջիկս :
- Օո՛, ստուգիւ Տօթթէօր, կարծեմ թէ պիտի բռնէք դիս :
- Կ'ուզեմ ձեր հոգին նորոգել , ինչպէս կը նորոգեն արեւնը ,
կ'ուզեմ որ ձեր սրտին մէջ ունեցած բոլոր տիրութիւնը արտ-
սուքով դուրս հոսէք , մինչև որ Աստուծոյ զայն ձեզ տուած
օրուտնին պէս ընէք զայն : Մարի իմ օժանդակս պիտի ըլլայ :
- Պարզապէս հրեշտակ մը կ'առնուք իբր դաշնակից ,
ինչպէս այն հինօրեայ մեծ դիւցազունները որք առանց աստու-
ծոյ մը կամ աստուածուհիի մը միջնորդութեան չէին կրնար
կուռիլ : Եթէ ձերինն իման զաւակ մը ունենայի : Աստուած իմ՝
- Ամուսնացէք :
- Եւ որո՞ հետ :
- Ձեր հանդպած առաջին կնոջ հետ :
- Նախ պէտք է գիտնալ եթէ պիտի ուզէ զիս :
- Աղբոր բան մը պիտի ընէ ձեզ պէս մարդ մը մերժելով :
- Եւ եթէ կինս սիրէ՞ :
- Այդ դժբաղդութիւն մը պիտի ըլլար , զոր շուտ պիտի
դարմանէիք , և սակայն հաւանականաբար հոգ պիտի տանէր
դձեզ այն սերէն ազատիլու համար : Երբ կ'ըսեմ ձեզ որ
կարգուիք , չեմ ըսեր թէ ձեր կինը սիրէք , ըսածս զէջ հաս-
կցաք : Կարգուեցէք ընտանիք մը՝ զբաղումներ , զաւակներ և
մանաւանդ սովորութիւն մը ունենալու համար :
- Իբրաւոնք ունիք , պիտի խորհիմ ասոր վրայ :
- Սակայն , այս զեզը իբր վերջինը կուտամ ձեզ :

- Կ'իմանամ , զո՞ն պարոն կոմս , առաջին խորհուրդը
լաւ էր , և շատ սիրելի յիշատակ մը կը պահեմ : Ներքեցէք
ինձ որ մեկնելու հրաման առնում ձեզմէ , մինչև վաղն
այսինքն մինչև երկորդ խորհուրդին :
- Բնաւի՛ն , հոս պիտի մնաք :
- Ձեմ կրնար ընդունիլ :
- Ձեր ձին յոգնած և ախոռն է , մեղք է զայն նեղելը :
Ապագրեցի ծառայներուն որ իմ սենեկիս քով սենեակ մը
ունենաք :
- Պէտք է միշտ հնազանդիլ ձեզ :
- Սեպեցէք թէ ձեր տան մէջ կը գտնուիք , ուզած ժա-
մբնուդ հանդստանալու ազատ էք :
- Լաւ ուրեմն Պ. Կոմս , այս հրամանէն օգուտ պիտի
քաղեմ : այս օրուան նման՝ օրերու սովորած չեմ և հան-
դստանալու շատ պէտք ունիմ :
- Ես ինքս պիտի առաջնորդեմ ձեզ :
- Էմմանուէլ՝ Կոմսուհին : և Պարօնը բարեկեց և Պ. տ'Էրմի
հետ դուրս ելաւ :
- Հետեւալ օրը , առաւօտեան ժամը վեցին Էմմանուէլ
գրեկէն կը մեկնէր ուր ժամը չորսին յվերազարձեր էր .
Կոմսը իւր ձեռքը անոր երկնցուց ըսելով :
- Ձեզ կ'սպասէի :
- Էմմանուէլ եկաւ տիկին տ'Էրմին բարեկեց և կոմսին հե-
տեւեցաւ որ անոր կ'սպասէր :
- Ո՛ր կը տանիք զիս , կ'ըսէր Էմմանուէլ :
- Մոռաց'՛նա , ձեր սիրած երաժշտութիւնը լսել տալու
կը տանիմ զձեզ :
- Մատուր իջան , և խորանին ետև սահեցան : Քանի
մը վայրկեան վերջ Մարի եկաւ և ստոյգ ըլլալով թէ
իւր հայրը տեղ մը պահուրտած է , երդեանը հնչեցուց .
և երբեմն երբեմն իւր ձայնն այս գործիքին հառաչանք-
ներուն խառնեց , Էմմանուէլ մտիկ կ'ընէր , գլուխը պա-
տին կոթնած , աչերը անորոշապէս՝ պատահանէն տեսած
հանդարտ տեսարանին յաւած : Պատանուհիին ձայնը այն-

քան սքանչելի կերպիւ անուշ էր, որ հոգւոյն մէջ՝ բուրման մը նման կը սահէր : Երիտասարդ ատենակալը ամբողջ ժամեր այս համը յափշտակութեան մէջ պիտի մնար, եթէ յանկարծ լուսեան մէջ չի գտնէր ինքզինքը, զբամայած այն մարդուն նման որ երկինքը կ'երագէ և երկրի վրայ կ'արթըն նայ : Կոմսին հետ երիտասարդուհիին մտեցաւ, և արտասուակց անոր ձեռքերը համբուրեց : Պ. տ'Էրմի Մարիի ճակատէն պզգաւ որ կը կարմիր իւր հայրէն զատ ուրիշ մը լսուելուն համար :

Այն օրէն սկսեալ Էմմանուէլ տան սեղանակիցը եղաւ, կոմսը առանց անոր չէր կրնար ըլլալ, այնչափ որ Պ. տը Պէյ սկսաւ նախանձիլ : Բայց և այնպէս, Պ. տ'Էրմիէ նախագուշակուած բժշկութիւնը տեղի կ'ունենար, և այլակերպութիւնը եղած էր : Էմմանուէլ միշտ մտախոհ էր, բայց երբեք տխուր, և նաև իւր մտախոհութիւնը նկատողութեան կը նմանէր, միշտ կ'աշխատէր, բայց զուարթութեամբ : Կոմսը բոլոր այս փոփոխութեան պատիւը ինքզինքին կը վերագրէր, և Պ. տ'Էրմիի ընտանեաց և Էմմանուէլի մէջ տեսակ մը ընտանութիւն հաստատուած ըլլալուն համար, Պարոնը իւր սիրոյ համար վախճալէ հեռու չէր : Կոմսուհին արդարև իւր զուարթ խելքով և բնական շնորհքով իւր հիւրին համար շատ աղէկ կը վարուէր և անոր տուած ասպնջականութիւնը կարելի եղածին չափ զուարճալի կ'ընէր : Արեմն կար վայրկեաններ որ Պ. տը Պէյ կը զջար գլխամանուէլ Պ. տ'Էրմիի ներկայացընելու :

Օր մը, որոշուած էր որ երիտասարդին բրած ամեն այցելութեանց փոխարէն մի անդամով պիտի երթային հատուցարելու : Արեմն կառքով Էմմանուէլի փոքր գղեակը երթալու համար մեկնած էին, որ իւր թիւը կոմսուհիին ընծայեց զայն պոլտայընելու համար : Քլէմանթին և Մարի ժամանակ մը պարտէրը մնային այս փոքր գղեակին վայելուչ շէնքը նկատելու համար, որ իւր աշտարակիկներով և արձանիկներով՝ Շարլ Թ.ի ժամանակակից ճարտարապետի մը գործը կը թուէր : Ապա, աղէկ նայելունէն վերջ՝ ներս մտան միտներու միանալու : Առաջին դատիկոնը խիստ, միանգամայն ճոխ ճաշակով սրահ մը դտան, և նորէն կայ

առին : Տըլադրուայի և Տըքանի պատկերները նայելու համար, որ այս միջոցիս՝ իրենց բոլոր երիտասարդութեան և աշխոյժին մէջ էին, Սրահին անկիւններէն միայն մէջ, դուռ մը բացուած էր, որ տեղոյն և խորհրդաւոր լայտով մը լուսաւորուած սենեակ մը կը տանէր : Մինչդեռ Քլէմանթին կը նրկատէր այն հաղարաւոր իրերը որովք սրահը լեցուն էին, Մարի այս դրան մտեցաւ, և հետաքրքրութեամբ զլուսիք ներս երկնցուց : Սենեակը թափուր էր, ներս մտաւ : Էմմանուէլի ննջարանն էր այն, բայց Մարիի աչքին զարնող և պինքը ներս մտցընող բանը՝ պատերը ծածկող սքանչելի կանաչ օթոցը չէր, և ոչ պատուհանները զարդարող աղւոր ապակիները, ոչ քանդակեալ կաղնիէ կարասիները, որք այս սենիեակը վեհափառութեամբ կը սքնէին, այլ անկողնոյն խորը գանուող խիստ զեղեցիկ կնոջ մը պատկերն էր : Մարի ուրեմն կրցածին չափ այս պատկերին մտեցած էր, և անձայն զայն կը նկատէր, իւրովի հարցընելով թէ ո՞վ կրնար ըլլալ այսքան մասնաւոր խնամքի առարկայ եղող այս չքնաղ կինը : Գեռ կը նայէր, երբ իւր ետեւը ոտքի ձայներ լսեց, Աշխուժի գլուխը ետին դարձուց իւր հետաքրքրութեան մէջ տեղ բռնուելուն վրայ ամչցած : Էմմանուէլն էր այն :

— Ջձեզ կը փնտռէի Օրիորդ, ըսաւ նա, Տ. կոմսուհին զձեզ կը խնդրէ :

— Ահաասիկ եմ Պարոն, պատասխանեց մանկուհին քիչ մը շփոթելով : Կը նայէի այս պատկերին իւրովի ըսելով թէ երջանիկ պիտի ըլլայի եթէ անոր նմանէի :

— Անօգուս իղձ մ'է այդ, գուք այդ պտկերէն աւելի աղւոր էք :

— Ոհ, Պարոն, կը շողքորթէք զիս, հաւասարելով զիս այնպիսի անձի մը հետ որու յեշտակը սիրելի կը թուի ձեզ :

Այս խօսքին մէջ յանդիմանութեան նման բան մը կար :
 — Իմ մօրս պատկերն է այն Օրիորդ, ըսաւ Պ. տը Պրիսոն :
 — Երբ գեռահաս էր :

- Իւր մեռնելէ տարի մը առաջ :
- Փոքր տղայ մ'էիք այն ատեն :
- Հազիւ տարու մը կայի :
- Այնպէս որ զինքը չի ճանչցար :
- Ո՛չ, Օրիորդ :

Եւ այս պարզ խօսքին մէջ վշտի երկայն անցեալ մը կար :

— Ո՛հ . ներեցէք ինձ Պարոն , այս սենեակը մտնելու համարձակելուս համար , որ սրբարանի մը նման նուիրական պէտք էր ըլլար , ըսաւ Մարի , և Էմմանուէլի թեք մտնելով , անոր հետ վար իջաւ՝ առանց բառ մը աւելցընելու , մինչև իւր մօր դռնուած սենեակը :

ՅԳ

Այս մեր պատմած վերջին պարագան՝ Էմմանուէլի և Մարիի մէջ արագընթաց համակրութիւն մը հաստատած էր : Պինները կը սիրեն գթալ , ասիկայ մտիթարելու կը տանի զանոնք ինչ որ աւելի կը սիրեն , և մեր դիւցազնուհին միւս կիններէ բնաւին տարբերութիւն մը չ'ունէր : Երիտասարդին ըսած այս « Մայրս է » խօսքին մէջ ցաւի ու վշտի այնպիսի շեշտ մը ըմբռնած էր , որ իւրովի ըսած էր « Այն մարդը որ կը ցաւի և կը տառապի այսպէս ազնիւ սիրտ մը ունի և իւր կրցածը ըրած էր մոռցընելու անոր իւր տրտմութիւնները , որոնք ամպերու նման երբեմնակի անոր ճակտին վրայ ըստուէրներ կը ձգէին : Կանայք և մանաւանդ գեռահաս քաղջիկները իրենց բնական շնորհքին մէջ՝ սքանչելի դատողութիւն մը ունին և միշտ մտիթարելու բառերը գիտեն : Աստուած տուած է անոնց բարակ մատեր և անուշ ձայն մը՝ որպէս զի կարենան թէ մարմնոյն և թէ հոգւոյն վերքերը գարմանել առանց ցուցընելու : Էմմանուէլ տան յաճախող հիւրը և սիրելի բարեկամը ըլլալով՝ Քլէմանթինի և Մարիի

հետ ամբողջ ժամեր կ'անցընէր : Այն ատեն Օրիորդ տ'երմի անոր այն անուշ հարցումները կ'ընէր՝ որք յոյս մը աւելցընելու համար կ'ըլլան : Էմմանուէլ թոյլ կու տար ինքզինքը յիշատակաց հաճոյքին , այս ահագին սանդուղը՝ որու ամեն օր աստիճան մը կ'աւելցընեն , և որու միջոցաւ ծերունին իւր մանկութեան մէջ կ'իջնայ : Էմմանուէլ՝ պատանուհիին կը պատմէր իւր կեանքի առաջին ցաւերը և առաջին յուզումները , կ'ըսէր անոր թէ ինչպէս իւր մօրմէ այնքան կանուխ զրկուած՝ անորոշ բնազգմամբ մը իւր որորոցին և երիտասարդութեան բոլորտիքը փնտուած էր , առանց գիտնալու թէ ինչ անուն տար իրեն պակասած այն սիրոյ , կ'ըսէր անոր թէ որչափ նախանձած և տառապած էր երբ զգալու տարիքը հասած և ուրիշ տղայոց հետ ապրիլ սկսած էր : Միւս տղայոց շատերը ունէին այն սրտին կէտը որմէ Աստուած զինքը զրկած էր , և երբ կը տեսնէր դպրոցին մէջ մօր մը իւր որդին գրկելը , առանձին անկիւն մը կը քաշուէր և կ'արտասուէր : Ասոր համար երբ դպրոցէն կ'ելլէր և կու գար իւր հօր քով՝ անցընելու արձակուրդի օրերը , Մարիի տեսած այն պատկերին առջև կը կենար և կը նկատէր զայն յափշտակութեամբ ու կ'աղօթէր : Ապա կ'ըսէր Մարիի ինչ որ զգացած էր այն առաջին օրը , երբ իւր հայրը ձեռքէն բռնելով տարած էր՝ զինքը գերեզմանատուն և հոն՝ ցուցուցած էր իրեն այն շիրիմը որ իւր որորոցին մօտ բացուած էր , շատ լացած էր այն օրը խեղճ տղան , պաղ և անկարեկիր մարմարին տակ կը տաւին իրեն ցուցուցած գծերը՝ հոգւոյն աչքերով ճանչնալու աշխատելով :

Չեն կրնար հաւատալ թէ որչափ անուշութիւն կը գտնէր Էմմանուէլ , Մարիի հետ խօսելով՝ նա՛ որ միշտ իւր արուեստիւ և սովորութեամբ ամեն մարդէ կ'ակամած էր , կը գտնէր վերջապէս հոգի մը՝ որու մէջ կրնար իւր հոգւոյն մնացորդ թափել առանց վախի : Մեկամաղձաւ ժպիտով կը պատմէր այս ամեն բաները՝ որ անցեալին նշոյլն են և ասոնք այնպիսի բաներ էին՝ զորս Օրիորդ տ'երմիի սիրտը կը հասկնար : Այն

ատեն խոստովանութիւններ եղած էր , և երկուքնին միասին ըրած էին , անարատ հոգիներու վստահութեամբ և անմեղութեամբ իրենց օրոյր տպաւորութիւնները իրարու հաղորդելով : Իրենց սրտերը իրարու առջև կը բացուէր և շատ անգամ երիտասարդին պատմութենէ պատանուհիին խարտեաշ արտեանանց մէջ գաղտնի արտուքներ կ'երևէին : Էմմանուէլ կը կրկնէնք , մարդու փառասիրութեան և կիրքերու ներքև մանկան մը զգացումները և պարզութիւնները պահած էր , այնպէս որ բառ մը բառ էր զանոնք ապրեցընելու համար . սովորաբար մայր մը կ'արտասանէ այս բառը , եթէ մայրը չէ սիրուած կիներն է , սակայն զիտենք , որ Էմմանուէլ չի զրտած էր բաւական անարատ կին մը , որպէս զի անոր նայուածքը , անոր ձայնը կամ անոր սէրը դպած ըլլալին իւր անմեղ յիշատակաց նշող թելերուն : Ուրեմն Մարին՝ առաջին կինն էր զոր դիպուածը իւր ճամբու վրայ կը գնէր իբր կենդանի միջթարութիւն մը : Մի կարծեք սակայն թէ Էմմանուէլ Մարիի համար ունէր այնպիսի մղում մը՝ զոր կ'ունենան կնոջ մը համար երբ իրենց տարիուհին ընել կ'ուզեն զայն : Ար սիրէր Մարին ինչպէս որ պիտի սիրէր իւր աղջիկը , կամ իւր քոյրը , և այս սէրը երախտագիտութեամբ լի էր , վասըն զի Մարի անոր խօսքերը մտիկ ընել կ'ախորժէր , և ինքը Մարիի կը պարտաւորէր անուշ խօսակցութեան մը հաճոյքը զգացած ըլլալը : Էմմանուէլ կ'սկսէր ունենալ այն սրտի սովորութիւններէ մին՝ որու այնքան դիւրութեամբ անձնատուր կ'ըլլան , և երբ ջնջուին անոնք , կեանքէն մաս մը հետերնին կը տանին : Այսպէս գրեթէ մուսուս էր Ատեանը և մարդիկ , իւր ժամանակը՝ Օրիորդ տ'երմիի երգելը կամ նուագելը լսելով կ'անցընէր , ապա երբ ժամ մը կամ երկու ժամ անոր մտիկ ընելով երազած էր , ճակտէն կը համբուրէր զայն և ամեն ինչ կը լմնար : Սակայն Էմմանուէլ երիտասարդ էր , կան մարդեր զորս բանականութիւնը տարիքէն առաջ հասունցուցած է , այնպէս որ գրեկին մէջ ամենու համար Էմմանուէլ՝ Պ. տ'երմիի տարիքը ունէր : Ամսը՝ որ

Էմմանուէլի բնական մեղամաղձոտութիւնը անյրնելը յանձն առած էր , իւր բժշկութեան յառաջագիմութեան վրայ կ'ըսքանչանար , և որովհետև մէկ նայուածքով երիտասարդ ատենակալին բոլոր ուղղամտութիւնը զուշակած էր , առանց վախի զան Մարիի հետ կը թողուր , քանի որ՝ ինչպէս ըսինք , շատ անգամ՝ ֆլէմանթին անոր հետ էր :

Երբ ֆլէմանթին ներկայ էր , խօսակցութիւնը մի և նոյնը ըլլալէ շատ հեռու էր , խենդ պատանուհոյն զուարթութիւնը՝ սովորական մտախոհութեանց մէջ տեղ կու գար թուշտիլ և ուրախ ժպիտներ վայրկեանական կերպիւ կը յաջորդէին Մարիի սիրուած՝ զգայուն խօսքերուն : Երկու մանկուհիները մեկզմէկով կ'ամբողջանային և Էմմանուէլ երկուքն ալ կը սիրէր : Արդարև , երկուքն ալ իրեն՝ մինչև այն ատեն անձանթ տղպաւորութիւններ կ'ընէին , միայն թէ ֆլէմանթինի հետ մանկան մը պէս կը խաղար , իսկ Մարիի հետ իբր կին մը կը խօսակցէր : ֆլէմանթին վառվուռն և զուարթ , կարծես թէ տարիներէ 'ի վեր կը ճանչնար զԷմմանուէլ . կը վազցընէր զայն . ձի հեծնել կու տար , վերջապէս ճշմարիտ աշակերտուհիի նման կը վարուէր , ամենուրեք իւր անմեղ վառվուռնութեամբ կը ցոլացընէր : ֆլէմանթին՝ ամենօրեայ և փոխփոխական տեսարան մ'էր , Էմմանուէլի նման մտախոհի մը տեսքը հանգչեցնելու համար շատ յարմար : Անկարելի էր հինգ վայրկեան հետը խօսակցիլ , անոր թափառական միտքը ամեն խրնդիրներու կը դպնար , և ամենամեծ ուրախութենէ խիստ մեծ տրամութեան կ'անցնէր առանց պատճառի , առանց յիշատակի առանց կցորդութեան : Խօսակցութեան մէջ տեղ՝ պարտէզի մը մէջ վազելու պէս կը վազէր , ցատկելով , ամէն ինչ աւերելով . և սակայն միշտ մեկնած կէտին վերագառնալով , անփոյթ : Ուրեմն անկարելի էր տրտում ըլլալ անոր մօտ , և երբ կը տեսնէր Էմմանուէլի և Մարիի այն մտերիմ խօսակցութիւնները սկսիլը , որք բնաւ չեն լմնար , ուրախութեամբ սրահը կը մտնէր , իր բարեկամահին կը համբու

բէր , անոր թեւը կը մտնէր , կը խնդրէր Էմմանուէլէ որ իրենց ընկերանար և երեքնին միատեղ կ'երթային պարտէզին մէջ քլաղելու , հաւերուն կերակուր տալու կամ ծաղիկներ ժողվելու :

Ուրեմն Էմմանուէլ՝ այս երկու մատաղ եակներու կը մտածէր երբ առտու կ'արթննար : Իւր կեանքին մէջ սովորութեան շնորհիւ տեղ գտած էին անոնք . և միայն անոնց շքնչած օդով կրնար ապրիլ : Առտու կանուխ դղեակը կը հասնէր , և զանոնք երբեմն պատէզին մէջ կը գտնէր և երբեմն օթոց բանելով : Շատ անգամ գալու ատեն հեռուէն պատուհանը անոնց շնորհալի գլուխները կը նշմարէր . և անոնց ժպտոնները կը գուշակէր , կը տեսնէր իրեն ուղղուած բարեկի նշանները . այն ատեն առանց զանոնք աչքէ հեռացընելու իւր ձին արշաւել կուտար , և միայն դրան առջև կը կայնէր : Առմտուհին նաև ատենակալին հետ շատ սիրով կը վարուէր : Առմտուհին ինչպէս ամեն անկասութեան իրաւունքով երջանիկ կին՝ բանաստեղծական , զգայուն և խոհուն եղած ըլլալու ինքնահաճութիւնը ունէր : Արդ եթէ աշխարհիս մէջ այս երեք յատկութիւնները չ'ունեցող անձ մը կար՝ ինքն էր , և սակայն Էմմանուէլի թեւը կը մտնէր և անոր հետ ծառերուն տակ մտնելով մեր խեղճ գոյութեան վրայ առակներ և վարդապետութիւններ կ'ըսէր , բայց երիտասարդը շուտ մը իմացած էր թէ աղջկան համար բնական եղածը մօր համար ջանք մ'էր , և ինքզինքը չի չձգած էր կոմսուհոյն հետ , Մարիի քով ունեցած լքումով :

Իսկ կոմսը ամեն ինչ կը տեսնէր առանց . բան մը ըսելու , ունէր , կամ դէթ ունեցած կ'երևէր մտածում մը , որ մինչև հոգոյն խորը կը թափանցէր , և ուրիշներու ոչ ուրախութեանց և ոչ արտաութիւններու չի միացող անձի մը ստոյգ նայուածքով և պայծառ իմացականութեամբ կը դիտէր : Ար մնար Պարօնը , որ կը կրկնէր , քիչ մը զգլացած էր զԷմմանուէլ ներկայացընելուն համար : Պ. տը Պէյ իրաւ կը կարծէր կոմսուհոյն և իւր բարեկամին պտոյտները , և կը զողար որ չ'ըլլայ թէ քլթիլտ իւր և Էմմանուէլի մէջ եղած տարբերութիւնը տեսնէ : Գիտենք ,

որ Պ. տը Պէյ ամեն բանէ առաջ կը վախնար , տարիէ մ'ի վեր սկսուած սովորութիւնը կորսնցընելէ , և քսան անգամ երիտասարդը հարցափորձելու կէտին հասած էր , զիտնալու համար թէ տիկին ա'էրմիի հետ ունեցած յարաբերութիւնը մինչև և՛ որ հասած էր , աւելի առաջ երթալէ արդիւնելու համար եթէ ժամանակն էր սակայն : Բայց խորհելով՝ լռած էր . ինչ որ կը յայտնէ թէ աղէկ ըրած էր մտածելով , սակայն անօդուտ խոստովանութեամբ մը պիտի ըլլար , վասն զի Էմմանուէլ ամեն ինչ գուշակած էր . կոմսուհոյն սէրէն մինչև կոմսին անսարբերութիւնը , և Պարօնին քանի մը նայուածքներու մէջ հողատարութիւն և նախանձ գտած էր : Լռած էր առանց իսկ հարցընելու իւրովի եթէ լռել հարկ էր : Ար թողուր ուրեմն որ ամեն մէկը իւր կեանքը շարունակէ ինչպէս որ էր իւր գալտէն առաջ և հանդարտաբար կը վայելէր այն անակունջալ երջանկութիւնը որ իրեն գալու վրայ էր :

Ամեն բան ասանկ երթալու վրայ էր , երբ իրկուսն մը ճաշէն վերջ պարտէզին մէջ պտրտելու ելան , ինչպէս որ սովորութիւն ունէին ընելու ամեն գիշեր մի և նոյն ժամուն : Պարօնը իւր թեւը կոմսուհոյն տուաւ , կոմսը Էմմանուէլինը առաւ , և երկու աղջիկները առանձին մնացին : Ա'երևէր թէ այս վեց անձինք իրարու հաղորդելու բան մը ունէին որ պատրաստութեան կը կարօտէր , վասն զի զրեթէ տաս վայրկեան շրջապայեցան առանց մէկ կամ միւս կողմէն բառ մը փոխանակուելու : Ա'երջապէս ամեն խումբ , սեպէ զիպուած ծով , սեպէ կամուս , իրարմէ հեռացան և խօսակցութիւնը սկսաւ : Անօդուտ բան է Պարօնին և կոմսուհոյն մտիկ ընելը : Գիւրութեամբ կը գուշակուի թէ ենչ կ'ըսէին իրարու : Պարօնը իւր վախերուն վրայ կը խօսէր , կոմսուհին կ'ապահովէր զայն : Պարտէզին միւս կողմէն կու գային կոմսը և Էմմանուէլ թե թեկ անցուցած :

— Լաւ ուրեմն , կը հարցընէր Պ. տ'էրմի , խոստացած ըլլած իութիւնը :

— Տեղի կ'ունենայ , կոմս , և յուսացածէս աւելի արագ :

- Ըսած էի ձեզ :
- Գժբաղբաբար վերանկումէ մը կը վախնամ :
- Եւ ինչո՞ւ :
- Վասն զի քիչ ատենէն այս երկիրը պիտի թողունք :
- Միթէ մեզ պէս Բարիզ չէք վերադառնար :
- Այո՛ , բայց Բարիզ իւր պահանջումները և առանձնաշնորհութիւնները ունի , պիտի չի կրնամ միշտ ձեր քով մնալ ինչպէս եմ հիմայ . ինչ որ հոս պարզ բան մ'է , հոն՝ անյարմար պիտի ըլլայ , և առանձին մնալով անցեալին պէս արտում պիտի ըլլամ նորէն :
- Առանձին չ'ըլլալու միջոց մը կայ :
- Ո՞րն է :
- Ամուսնացէք :
- Էմմանուէլ կոմսին նայեցաւ :
- Իբր վերջին գեղ ըսիք ինձ զայն , կրկնեց նա :
- Ալ ուրիշ չեմ տեսներ , նաև այսօր ձեզ խօսեցած ատենուան պէս չէ , հիմայ եթէ կին մը առնուլ ուղէիք անմիջապէս պիտի գտնէիք :
- Որո՞ւ վրայ կը խօսիք :
- Տեսնենք , համարձակ ըլլանք , միթէ մասնաւոր մէկու մը համար չէք դար հոս :
- Եւ այս ըսելով Էմմանուէլին կը նայէր :
- Ոչ , կոմս , կու գամ ամենու համար և մանաւանդ ձեզ համար :
- Օ՛ն . ծն . գաղտնապահ էք , բայց ես ամեն ինչ կը տեսնեմ :
- Ուրեմն բացատրեցէք ինձ թէ ինչ կը տեսնէք :
- Ո՞վ զձեզ այսքան զուարթ ըրաւ հոս , ո՞վ կարողութիւն տնի ձեզ նման ծանրաբարոյ մարդը՝ թիթեռնիկներու ետեւ վազընել և մանկան մը նման խաղընել :
- Օրիորդ Քլէմանթին :
- Որո՞ւ հետ աւելի յաճախ պարտեղէն մէջ կը պտուտիք :
- Անոր հետ :

— Լաւ ուրեմն , կարգուեցէք անոր հետ , թերևս աղւոր ամուսնութիւն մը չէ այս , բայց բարի դործ մ'է , Քլէմանթին կը սիրէ զձեզ , կամ պիտի սիրէ , ազնիւ օրիորդ մ'է նա , և գոնէ ալ առանձին պիտի չ'ըլլաք :

Էմմանուէլ կոմսին կը նայեր անոր դէմքին վրայ այս խրատը ներշնչող զաղափարին խորը իմանալու համար :

- Անկատակ կը խօսիք , կոմս . հարցուց անոր :
- Անկատակ :
- Ե՞ս կարգուիմ :
- Եւ ինչո՞ւ չէ , պատուոյս վրայ , կարծեմ թէ ձեզ յարմարող կինն այս է :
- Ար կարծէք , կրկնեց մեքենաբար Էմմանուէլ , որ բոլորովին նոր մտածումով համակուած տկար կերպիւ մտիկ կ'ընէր Պ . տ'Էրմիի :
- Քլէմանթին իրաւամբ ձեր բնութեան հակառակը ունի . Գուք ուսումնական և մտածկոտ անձմ'էք , Քլէմանթին զուարթ է , ձեր մեղամաղձոտութենէ . քիչ մը պիտի առնու , և դուք անոր զուարթութենէ , ու երջանիկ պիտի ըլլաք , ըստոյց եմ : Սակայն , չեմ գիտեր ինչո՞ւ կ'ըսեմ ձեզ այս բաները զորս իզմէ աղէկ գիտէք : Յայտնի է ձեր՝ իրիկունը անոր ձեռքը համբուրելէն և հետեւեալ օրը անոր ուղղած ժպիտէն թէ ինքն է նախազուշակուած կերպարանափոխութիւնը գործողը , և կամ երախտագիտութենէ կամ սէրէ՝ անոր համար հոս կուգաք :
- Արդարև , եթէ Էմմանուէլ բանի մը կ'սպասէր , ոչ այս խոստովանութեան և ոչ կոմսին կողմէ այս խրատինն էր : Երբ լսեց տ'Էրմիի « կարգուեցէք » ըսելը իւր սիրտը բաբախած էր , և Քլէմանթինէ զատ ուրիշ անուն մը եկած էր սրաւէն դէպ 'ի շուրթերը , բայց երբ Մարիի հօր՝ ծանրաբար իրեն Քլէմանթինը առաջարկելը լսած էր , պատասխան չի կրցած էր տալ և Օրիորդ տ'Էրմիի համար զգացածին վրայ ինքն իսկ կասկածած էր : Նախ կարծած էր թէ կոմսը շրջաններ կը դործածէր զինքը խոստովանութեան մը մղելու համար , և ինչպէս որ ըսինք՝ իրեն այսպէս խօսողին դէմքէն բան մը իմանալ

աշխատած էր, սակայն գէմքը խօսքերը սուտ չէին հաներ, և յայանի կ'երևեր թէ կոմսը իւր ըսածներուն վրայ համոզուած էր: Եթէ կոմսը այս բացատրութիւնը չի գրդէր, հաւանա- կան է թէ երկուստարդը երկար ժամանակ կ'սկսածի մէջ պիտի մը- նար, և թէ Մարին իւր կինը կարենալ ըլլալու զաղափարը դեռ պիտի չի գար իրեն, բայց վայրկեան մը կարծեց թէ կոմսը իւր ըզ- գացածը գուշակած էր, և դեռատի աղջկան չէտ կարդուելու յոյսը յանկարծ իրեն երեցած էր: Ապա այս յոյսը երեցա- ծին նման շուտ մը աներևութացած էր և Էմմանուէլ ու Պ. ա'էրմի անմոռունչ ծառերուն տակ մտած էին: Յետոյ կ'ուզային ֆլէմանթին և Մարի:

- Մարի կ'ըսէր ֆլէմանթինին, ինչ կը մտածես Պ. տը Պրիօնի վրայ:
- Ինչո՞ւ կը հարցընես ինձ այս:
- Ինչո՞ւ չես պատասխանէր:
- Ասան զի այդ հարցումը տարօրինակ շեշտով կ'ընես:
- Պատասխանէ:
- Լաւ ուրեմն, կը մտածեմ թէ սիրուն մարդ մ'է նա, և շատ կը սիրեմ գինը:
- Եւ ինչպէս կը սիրես:
- Բարեկամի մը պէս, անշուշտ զքեզ սիրածէս նուազ:
- Կը ստես, կրկնեց ֆլէմանթին խնդալով:
- Կը ստեմ:
- Այո:
- Եւ ինչ շահ ունիմ ստելու:
- Միթէ ինձմէ պէտք ես պահել այդ բաները:
- Բայց չեմ հասկնար, սիրելի ֆլէմանթին:
- Ինչո՞ւ տրտում ես:
- Միթէ միշտ քիչ մը խոհուն չե՞մ:
- Հիմակ քիչ մ'աւելի:
- Շատ բնական է այս, քիչ ատենէն պիտի բաժնուինք:
- Շողոքորթուհի, իրօք իմ վրայ կը ցաւես:
- Ալ ամենին չեմ հասկնար քեզ:

— Մտիկ ըրէ. Մարի. ինձ համար զազանիք ունիս, այդ գէշ է, որո՞ւ հետ կը խօսիս ցորեկը, և որո՞ւ քով դաշ- նակ կ'ածես:

- Պ. տը Պրիօնի հետ, Պ. տը Պրիօնի մօտ:
- Որո՞ւ կը պատմես այն սրտի բաները, զորս երբեք ինձ կը պատմէիր և որո՞ւ հետ քսան անգամ արտասուայի աչքե- րով դտայ զքեզ:
- Անոր հետ, իրաւ է:
- Լաւ ուրեմն:
- Լաւ ուրեմն:
- Լաւ ուրեմն, կը սիրես զայն անանկ չէ՞:
- Կը սխալիս:
- Կը սխալիմ:
- Կերգնում քեզ, Պ. տը Պրիօնը եղբօք մը պէս կը սիրեմ: Չեմ գիտեր ինչպէս կ'ըլլայ այս, բայց սիրտս դէպի իրենը կը մղուի, ինչպէս որ ամեն տխրութեան կը մղուի: Հաճոյք մը կ'ըզամ զայն տեսնելու, և երջան- կութիւն՝ զայն մոխթարելու, վասն զի կարծեմ թէ կը տա- ուպի: Ինքն ալ զիս քորջ մը պէս կը սիրէ, բայց ասկէ կարծել պէտք չէ թէ իրեն համար սէր ունիմ, վասն զի չ'ունիմ. կը հաւաստեմ քեզ:
- Քեզ համար խօսէ, բայց անոր համար մի' խօսիր, վասն զի նա կը սիրէ զքեզ:
- Գարձեալ կը սխալիս:
- Չէ, ստոյգ եմ թէ քեզ համար կու գայ հոս, միայն քեզ համար:
- Բայց ճշմարիտ, չեմ գիտեր ինչ բանի կը մտածես այս իրիկուն:
- Քեզ կը մտածեմ. իմ սիրելի Մարի:
- Պ. տը Պրիօն մեր երկուքին համար մի և նոյնը չէ՞: Միթէ քեզ ինչպէս ինձ մի և նոյն զգուշութիւնները, մի և նոյն հոգերը, մի և նոյն գորովը չ'ունի՞: Յերաւի լեւնդ ես, և ո՞վ կ'ըսէ թէ դու չես իւր սիրածը:

- Ստոյգ եմ թէ այնպէս չէ :
- Եւ ինչո՞ւ :
- Վասն զի ինձ հետ կը ծիծաղի միայն , մինչդեռ դու , կու լաս անոր հետ , և սիրոյ մէջ արամութիւնը զօրաւոր օժանդակ մ'է կ'ըսեն , օ՛ն , խոստովանէ՛ թէ հաճոյք մը կ'զգաս երբ անոր դայը տեսնես :
- Կը խոստովանիմ :
- Խոստովանէ՛ թէ կը արտմիս երբ կը յիշես թէ այսուհետեւ այսքան յաճախ պիտի չի տեսնես զինքը :
- Ճիշդ է :
- Լաւ ուրեմն , կը սիրես զայն :
- Եւ ես կ'ըսեմ քեզ թէ խենթ ես կամ նախանձոտ :
- Թերեւս դու կը սիրես զայն :
- Ես կը սիրեմ զայն , ինչպէս բոլոր աշխարհ կը սիրեմ :
- Ես ալ :
- Աւելի դէ՞շ :
- Ինչո՞ւ աւելի դէ՞շ :
- Վասն զի լաւագոյն էր որ զայն սիրէիր , եթէ սիրէիր՝ պիտի կարգուէիր հետը , և եթէ կարգուէիր՝ երջանիկ պիտի ըլլայիր :
- Ի՞նչ գիտես :
- Գժուար չէ տեսնելը . այնպիսի մարդ մ'է որ կին մը երջանիկ կրնայ ընել : Բարի , ազնիւ , հարուստ , վեհանձն է . ասկէ աւելին ինչ պիտի ընեմ ես :
- Արեւմտ , գուն ինչո՞ւ չես կարգուիր հետը :
- Շատ սիրուն ես , միթէ կրնամ երթալ այս պարոնին ըսել , « Պարոն , ինձ կը թուի թէ շնորհքով ամուսին մը պիտի ըլլաս , կարգուէ՛ հետս : »
- Եւ եթէ ինքը քեզ ուզէ՞ր :
- Անմիջապէս պիտի ընդունէի :
- Եւ պիտի սիրէի՞ր զայն :
- Բոլոր կենացս մէջ :
- Ուրեմն , իւր երջանկութեան քովէն կ'անցնի նա :

— Այ , վասն զի իրեն յարմար կինը չեմ ես , իրեն համար շատ մարդկային բնութիւն ունիմ ես , այնպիսի մարդ մ'է նա՛ որու իտէական և բանաստեղծական սէր մը պէտք է , չեմ ըսեր թէ պիտի ատեր զիս , այլ ես անտարբեր պիտի ըլլայի և օր մը պիտի ձանձրացընէի զինքը :

Մարի կը մտածէր , և բոլոր գիշերը մտածեց Բլէման-թինի իրեն ըսածին վրայ :



Այս խորհրդածութեանց արդիւնքը այն եղաւ որ Էմմանուէլի հետ աւելի ցուրտ և աւելի զզուշաւոր կերպիւ վարուիլ պէտք էր , քանի որ իւր ընթացքը Բլէմանթինի այնպիսի ենթադրութիւններ ընել տուած էր , զորս գուցէ կոմսին աւելի ճարտար միտքը արդէն ըրած էր , անոր համար , երբ հետեւեալ օրն Էմմանուէլ , առջի օրուան Պ. ա' Էրմիի հետ ունեցած խօսակցութեանէ զբաղեալ՝ գրեական ներկայացաւ , շատ զարմացաւ երբ Մարի իւր ամենօրեայ ժպիտին տեղ խիտ յարգական և բնաւ իրենց մէջ չի գործածուած բարեով պատասխանեց :

Այս ցրտութեան պատճառը նախ ինքզինքին հարցուց , և երբ դեռատի աղջկան հետ առանձին գտնուեցաւ , անոր հարցուց զայն , բայց Մարի պատասխանեց թէ միշտ այսպէս եղած էր և պէտք էր ըլլար ապագային մէջ :

Թէև Մարի ճշմարիտ յուզում մը զգաց , և հարկաւ ինքզինքը բռնեց այս կերպիւ պատասխանելու համար , Էմմանուէլ հաւատաց այս խօսքերուն և անոնց միտքը խորագննել չի ջանաց : Երիտասարդ տեսնակալը քաղաքականութեան մէջ խելացի մարդ մ'էր , սակայն սիրոյ մէջ այս գիւրիմայութիւնը և այս կըրկին տեսութիւնը կը կորսնցընէր : Մարդոց սրտի ձանաչումը

և կանանց սրտի գիտութիւնը , իրարմէ շատ կը տարբերին :
 Լավաթէր՝ որ մարդիկը ճանչնալ կը կարծէր , խոստովանե-
 ցաւ թէ ոչինչ կրնար ըսել կանանց համար : Արդ Պ. տը
 Պրիօն հաւատաց պատանուհիին իրեն ըսածներուն , և իւր
 սիրտը սեղմուեցաւ , և որովհետեւ Մարի հասկցուցած էր ի-
 րեն թէ իրենց յաճախակի առանձնութիւնները կրնային նշմար-
 ուիլ , ոտք ելաւ և սրահէն մեկնելով պարտէզը իջաւ : Մարի
 այս երթին չէր սպասէր , այնպէս որ , եթէ Էմմանուէլ սիրտը
 ցաւով լի հեռացաւ անկէ՝ գեռահաս աղջիկը արտասուալի
 թողոց : Բայց Մարի իւր վրայ ունեցած այն իշխանութեամբ՝
 զոր կանայք այնքան լաւ կը պահեն իրենց ֆիզիքական տրկա-
 բութեան տակ , իւր արտուքը ցամքեցուց , և իւր կարգին
 ոտք ելլելով՝ վարադոյրը կէտով չափ բացաւ և նայեցաւ թէ
 ո՞ւր կ'երթար Էմմանուէլ : Անոր պարտէզէն անցնելը և իւր
 գտնուած պատահանին կողմը նայելը ասեալ , այս նայուածքը
 վարադոյրին շարժում մը պատճառեց , զոր բարեբաղդաբար
 Էմմանուէլ չի նշմարեց , յետոյ կարծելով թէ չէր կրնար
 տեսնուիլ Պ. տը Պրիօն քսան անդամ ետև դառնալէն վերջ՝
 ծառերուն տակ աներեկոյթ եղաւ :

— Գլխամթին կը սխալէր , ըսաւ Մարի նորէն նստե-
 լով , զիս չի սիրեր նա :

— Այլ սխալէի , կ'ըսէր Էմմանուէլ , այս փոքր աղջիկը իմ
 վրայ չի մտածեր . խենդ էի :

Իրաւ է որ Օրիորդ տ'Էրմի՝ ժիւլիայի նման վիղը չի ցատ-
 կած էր , ըսելով « Այ սիրեմ գրեզ » և ոչ իսկ անոր զրած
 էր , սակայն իւր սիրոյ բաւական ստոյգ ապացոյցներ տուած
 էր , զորս չի տեսնուի համար կոյր պէտք էր ըլլալ : Էմմա-
 նուէլ երիտասարդ էր . Մարի ժամերով իրեն հետ կեցած
 էր , ցած ձայնիւ խօսելով ամեն սրտի զգացումներուն վրայ ,
 իւր նորածիլ մտածմանց և աւաջին յիշատակներուն զազա-
 նապահը ըրած էր զինքը , իւր ցաւերուն վրայ յուզուած էր ,
 իւր ձեռքը երկնցուցած էր անոր , և ինքը բան մը չի գու-
 շակած էր : Իւր գոյու ժամանակ տեսած էր անոր պատու-

հանը կենալը և իրեն ժպտիլը , երբեմն իւր մտ կէս ժամ
 նստելով չի խոսիլը , վախնալով որ յանկարծ իւր խօսքը
 կամ ձայնը իւր կամայ հակառակ սիրտը չի մատնէր , և
 ինքը բան մը չի հասկցած էր : Աւերջագէս տեսած էր յան-
 կարծ մէկ օրուան մէջ անոր փոխուիլը , իրարու մէջ պատ-
 շաճութեան պատնէշը գնելը , և իրենց մտերմութեան շատ
 հեռու երթալը նախ ինքը նշմարելը : Հաւատար էր թէ Մարի
 իրեն չէր մտածէր : Մակայն Մարի իսկ չէր գիտեր եթէ
 Էմմանուէլը կը սիրէր : Միթէ նորատի աղջիկները գիտեն
 թէ երբ և ինչպէս կը սիրեն : Ասկից զսո , կ'սոջ մը սիրտը
 բաւիլ մ'է , որու ճամբայները շատ անգամ ինքը իսկ չ'գի-
 տեր , երբեմն հոն քայլող մտածման մը կը հետևի , յետոյ
 յանկարծ անոր հետքը կը կորսնցնէ և շատ ճամբաներ անց-
 նելէ վերջ՝ կը գտնեն զան : Շատ երջանիկ բան մ'է , որ
 կինը այսպէս եղած է : Այս կերպիւ յիմարներուն և իմաս-
 տուններուն կը ծառայէ , տաղքիներուն համար կիրք մ'է ,
 երկրորդներուն համար ուսում մը : Իրաւ է որ շատ անգամ
 խենթերը տակի լաւ կը ճանչնան դանոնք , բայց քանի որ
 դանոնք ճանչնալէն յետոյ խելացի կը դառնան՝ մի և նոյն
 բանը ըսել է : Կարծեմ ուրիշ տեղ մը ասիկայ ըսած եմ ,
 բայց հոգ չէ , ըստեւոյ արժանի բանը կրկնելը աղէկ է :

Արեմն երկուքնին ալ այսպէս կ'երթային , Էմմանուէլ
 կ'ըսէր իւրովի . « Եթէ ինձ համար քիչ մը գորով ունենար
 ինձ ըսածը պիտի չ'ըսէր , » և Մարի կ'ըսէր . « Եթէ զիս
 սիրէր , այսպէս շուտ մը ըսածս յանձն պիտի չ'առնէր , և
 պիտի չի հեռանար քովէս ինչպէս որ հեռացաւ » և երկուքն
 ալ կը սխալէին : Տառնուկեց տարեկան մանուկ մը և մեծ
 քաղաքադէտ մը սիրոյ մէջ մի և նոյն ոյժը ունին : Այս
 խեղճ Էմմանուէլը , եթէ այն օրը տեսնէիք , պիտի չի կըր-
 նայիք ճանչնալ այն ծանր մարդը՝ զոր դրբին սկիզբները նկա-
 բարեցիցիք : Անշուշտ , եթէ կամք ունեցող մարդ մը կար
 ինքն էր , եթէ երբէր այս կամքը ստուգութեամբ կեանքին
 հիմ կամ վերջ գնէր , իրը պիտի ըլլար : Կրթութեան արժեքը



ունենալէ՛լ վեր անոնց գէմ մաքառած և բնաւ չի յաղթուած էր :
Թիւլիան էր այն միակ կինը որու ազդեցութենէ վայրկեան մը վախցած էր , և տեսանք թէ ինչպէս շուտ բաժնուած էր անորմէ , և ինչպէս շուտ մոռցած էր զայն : Աերջապէս Էմմանուէլ էր՝ ինչ որ կը կոչեն ուժեղ և իւր վրայ վստահ եղող մարդ մը :

Անմիտ , հազար անգամ անմիտ այն մարդը որ Էմմանուէլի նման կը մտածէ , և կը կարծէ թէ պիտի կրնայ բռնութեան և մարդկային զգացումներուն հրամայել : Թող իւր զոհերը կամ լաւ ևս յաղթութիւնները հաշուէ , թող Ղդիսէսի նման տասնուհինգ տարի փորձուած ըլլայ , թող յաւերժահարսներու դիմադրուած ըլլայ , որչափ ճարտար և որչափ հմայիչ որ եղած ըլլան անոնք , թող Էմմանուէլի պէս թիւլիայէ ազատած ըլլայ , այսինքն իրական նենդութիւններու օրինակը , և աղւոր օր մը աշակերտի մը պէս տասնուվեց տարեկան ազջլան մը անկեղծ անմեղութենէ պիտի բռնուի , որ միայն իւր մեծ կապոյտ աչքերով նայած պիտի ըլլայ զինքը , որ միայն աշակերտուհի շնորհքը պիտի ուժենայ , և պիտի չի գիտնայ թէ ինչ կ'ընէ անոր սիրահարելով ինչպէս որ նա պիտի չի գիտնայ թէ ո՛ւր կ'երթայ անոր մտիկ ընելով : Ստուգիւ , կանանց ամենէ վտանգաւոր զէնքը իրենց անարատութիւնն է :

Այս միջոցիս Մարիի սիրտն էր մտածողը և երբ սիրտը կը խորհի՛ այն է թէ լռուուած է սիրով , վստահ զի միայն ինքզինքը պաշտպանելու կամ յանձնելու կը խորհի , ինչ որ կանանց քով մի և նոյնը ըսել է :

Էմմանուէլ կը պտըտէր . իւր խեղճ հողին տանջելով և վայրկեան առ վայրկեան անորմէ ցնորք մը կամ յոյս մը խըլելով :

Աերջապէս ասիական ըրաւ որ հաւաստի եղաւ կամ ըլլալ կարծեց թէ Մարի ստուգիւ զինքը չէր սիրէր : Մարի ևս նոյնը կը մտածէր : Էմմանուէլ պարտիզին մեջ պտըտելու ժամանակ կոմսին հանդպած էր :

— Օ՛ն , ըսաւ Պ. տ'Էրմի զայն կեցընելով և իւր ձեռքը մարդագետնին կողմը երկնցընելով , նայեցէ՛ք :

— Լաւ ուրեմն :

— Զո՞վ կը տեսնէք :

— Քլէմանթինը կը տեսնեմ , որ ծաղիկ կը ժողվէ :

— Ի՞նչպէս կը դանէք զինք :

— Պաշտելի :

— Այ՛ն աւելի սիրուն բան մը : Տեսէ՛ք զինքը իւր մեծ յարդեայ գլխարկով , սև մազերով , փայլուն նայուածքով և փոքր ոտքերով , ինչ հիանալի կին մը պիտի ըլլայ օր մը :

— Կը կարծէք :

— Ստոյգ եմ , խոստովանեցէ՛ք թէ զինք կը սիրէք :

— Այո՛ , շատ կը սիրեմ զինքը . բայց միայն բարեկամութեամբ :

— Աւելի մեծ պատճառ մ'է այդ հետը կարգուելու համար . մոմանացած ժամանակ իւր կնոջ սիրահար ըլլալը միշտ դժբաղդութիւն մ'է :

— Եւ ինչո՞ւ :

— Ասան զի այս սիրոյ կը խառնուի , զգացման խնդիր մը , և երբ զգացումներ զոհանան , կինը կ'ըլլայ ինչ որ եղած են տարփութիւնները , մինչդեռ պարզ սրտի գորով մը աւելի երկայնատև և ստոյգ է , առանց հաշուելու թէ միւս սէրը անոր կցելու ազատ ես :

— Իբաւունք ունիք , միշտ իբաւունք :

— Կարգուեցէ՛ք Քլէմանթինի հետ , հաւատոցէ՛ք ինձ :

— Արդարև կարծեմ թէ լաւագոյն բանն այդ է , մոմուաց Էմմանուէլ , զոր տ'Էրմի իւր խելացի և հեռատես աչք կը քննէր :

— Ասիկայ ես պիտի կարգադրեմ , անհոգ եղիք , կրկնեց Պ. տ'Էրմի :

Էմմանուէլ չի պատասխանեց :

— Այո՛ , այս մանուկը ինձ կին պիտի առնում , կ'ըսէր իւրովի , ամեն ինչ ինձ պիտի պարտաւորի , առ երախտա-

գլխու թեան պիտի սիրէ զիս , այսպէս պէտք է սիրուած ըլլալ . . . ինչո՞ւ հոս եկայ ես , ալ ինքզինքս չեմ ճանչնար , է՛նչ կ'անցնի իմ մէջ : Կոմսին ինձ առաջարկած այս անօգուտ ամուսնութիւնը մերժելու իսկ ոյժ չեմ զգար վրաս :

Կորսնցընելու ժամանակ չի կար : Արձակուրդի օրերուն վերջը կը մտնեմար , և պէտք էր որ ամեն ինչ կարգադրուէր : Քլէմանթինի դպրոց մտնելէ առաջ , իսկ պատանուհին՝ իւր բոլորտիքը անցածին վրայ կասկած մը չ'ունէր : Պ. տ'Էրմի այս ամուսնութեան նպատակին վրայ չի կարենալով Քլէմանթինի հետ խօսիլ . կոմսուհոյն զիմեց , Ըսաւ թէ Էմմանուէրի երջանկութիւնը այս միաւորութենէ կախում ունէր , իւր վրայ թողուց Էմմանուէրի և զեղեցիկ մանկան միջնորդութեան հոգը , ըսելով նաև թէ սովորականէն աւելի ծանրադէմ պէտք էր ըլլալ , քանի որ երկու զոյուծիմաներու երանութիւնը իրմէ կախեալ էր , Տ. տ'Էրմի հանդիսաւոր ձև մը առաւ և Քլէմանթինի քով երթալով ըսաւ :

— Արդեակ իմ , ձեզ ըսելիք ունիմ , ձեր սեռեակը ելնենք : Կը տեսնեն թէ ամեն ոք զղէկին մէջնոյն սխալման մէջ էր , կամ ըլլալ կը ձևացընէր , կոմսը Կոմսուհին , Էմմանուէր և Մարի կը տեսնէին ինչ որ չկար , և չէին տեսներ ինչ որ կար : Միայն Քլէմանթին վայրկեան մը ճշմարտութեան վրայ կասկածած էր , բայց ինչպէս որ տեսանք . Մարի շուտ մը իւր սխալը ուղղած էր : Անօգուտ է երիտասարդ , հարուստ , աղնիւ և խելացի ըլլալ . կան բաներ՝ զորս բնաւ չեն կրնար գուշակել , կրնան աշխարհակալի նման երկիր մը շարժել , բայց պիտի չի կրնան կնոջ մը սրտին մէջ կարդալ : Ահապէն ոյժեր՝ այս անքննելի տկարութեան առջև կը նուաճին , ինչպէս մարդոց զիտութիւնը Սփինքսի մը հանելուկին առջև : Ծեր կամ երիտասարդ , եթէ իրենց երիտասարդութեան կամ փորձառութեան ունայնասիրութիւնը ունենան , մի և նոյն նայուածքներէ և ժպիտներէ կը խտրուին :

Քլէմանթին կոմսուհոյն առջի անցաւ և երկուքնին միա-

անդ վեր ելան :
— Արդեակ իմ , ըսաւ տիկին տ'Էրմի նստելով և իւր սիրուն դէմքին կեղտարանափոխութիւն մը տալով , ձեր ասպդային վրայ կ'ուզեմ խօսիլ ձեզ հետ :

— Ձեզ մտիկ կ'ընեմ . Տիկին :
— Բաւական խելացի էք . որպէս զի կարենան ձեզ հետ իւր կին մը խօսակցիլ , ամբողջ կեանքը տ'ուող որոշումներու մէջ , ըստ իս , պիտաւոր անձէն պէտք է նախ խորհուրդ հարցընել , ոչ հայր ունիք և ոչ մայր , այլ միայն հօրաքոյր մը որ ձեր ուզածին պիտի հաւանի , այնպէս չէ :

— Կարծեմ :
— Մտիկ ըրէք ուրեմն , պէտք է որ ուշ կամ կանուխ աղջիկ մը կարգուի , կը ժպտիք և կը մտածէք թէ աւելի լաւ է կանուխ քան թէ ուշ , և օրինակի համար , եթէ դուք հիմակ կարգուիք , ոչ միայն ամուսին մը պիտի ստանաք , այլ տարուան մը դպրոցէն պիտի ազատիք :

— Աւրեմն իմ վրայ է խնդիրը , Տիկին :
— Այո՛ , ձեր վրայ :
— Ա՛հ , խօսեցէ՛ք , մտիկ կ'ընեմ :
— Նաւ ուրեմն սիրելի զաւակս , զիս ձեր մօր տեղ գնելով պատասխանեցէք ինձ . վասն զի ես ալ ձեր մօր նման կը փափաքիմ որ երջանիկ ըլլաք , ամեն աղջիկներու պէս միթէ երևակայական ամուսին մը երազած էք և ճշմարիտը իտէականին սիրոյն համար պիտի մերժէք :

— Ոչ , Տիկին , պատասխանեց Քլէմանթին ժպտելով , և շատ անդամ նաև ըսած եմ Մարիի թէ իմ յուսացած ամուսկնըս գաւառական մը պիտի ըլլայ , ինչտ հասարակ և անշուշտ թանձրամիտ :

— Այսպէս պիտի ընդունէիք աղնիւ և հարուստ երիտասարդ մը որ պիտի սիրէր զձեզ և անոր երջանկութեան պատասխանատուութիւնը կրցածնուդ շափ լանձն պիտի առնէիք :

— Ա՛հ , այո՛ , Տիկին :

— Լաւ ուրեմն , որդեակ իմ , կարծեմ թէ Տիկին Տրովբանի տունը պիտի չի վերադառնար :

— Ի՞նչ կ'ըսէք :

— Ճշմարտութիւնը :

— Ուրեմն Տիկին , կրկնեցէ՛ք ինձ զայն :

— Կը կրկնեմ աղւոր աղջկիս թէ , եթէ առաջէն որոշում մը չ'ըրած էք , և եթէ ձեր հօրաքոյրը կը հաւանի , ամսէ մը կարգուած պիտի ըլլաք :

— Եւ կը ճանչնամ իմ ամուսինս :

— Այո՛ :

— Երիտասարդ է :

— Այո՛ :

— Աղւոր աղայ :

— Այո՛ :

— Բարի՛ :

— Այո՛ :

— Եւ Բարիդ պիտի մնայ :

— Միշտ :

— Ո՛հ . Տիկին , կ'ընդունիմ , կ'ընդունիմ :

— Եւ որ աւելին է , հարուստ է , այս բան մը չ'աւրեր :

— Բայց , ես հարուստ չեմ :

— Հող չէ , քանի որ ինքը է :

— Եւ իւր անունը՞ :

— Գուշակեցէ՛ք :

— Ձեմ պիտի :

— Ի՞նչպէս . մէկը զոր ամեն օր կը տեսնէք :

— Պ. ար Պրիժն :

— Նոյն ինքն :

— Բայց զիս չի սիրեր :

— Կը պաշտէ զձեզ :

— Բնաւ չ'ըրած է ինձ այդ :

— Չեղ չ'ըրած է , բայց Աոմիին ըստ և նա ինձ յանձն

նեց ձեր խորհուրդը հարցընելու հողը :

— Ո՛հ , որչափ բարի էք , այն է թէ , ես ալ շատ կը սիրեմ զինքը :

— Այդ է իւր ամեն գիտնալ ուզածը , արդ լուռութիւն պահեցէ՛ք , այսօրուան ըսածս չի գիտնալ ձեռացե՛ք , և սպասեցէ՛ք որ զձեզ ձեր հօրաքոյրմէ խնդրէ : Կը խոստանա՞ք ինձ բան մը չ'ըսել :

— Կը խոստանամ :

— Նոյն իսկ Մարիի՞ :

— Նոյն իսկ Մարիի :

— Կը հասկնաք , որդեակ իմ , թէ իմ ըրածս ձեր երջանկութեան համար է : Պ. ար Պրիժն սքանչելի բաղդ մ'է , համբերութիւն և խոհեմութիւն : Հիմակ զրկեցէ՛ք զիս :

Գեուհաս աղջիկը ճակատը կոմսուհին երկնցուց , որ վար իջաւ այսպէս ծանր պաշտօն մը իրեն յանձնուած ըլլալուն համար սքանչացած և անոր՝ աղւոր վերջ մը տալուն համար հպարտացած :

— Լաւ ուրեմն . հարցուց կոմսը . իւր կնոջ դէպի իրեն զալը տեսնելով :

— Քլէմանթին նաև կը սիրէ զան :

— Օ՛ն , աւելի աղէկ , Էմմանուէլ երջանիկ պիտի ըլլայ :

— Ո՞վ գիտէ , ըսաւ կոմսուհին հաւաչով մը :

— Ահա շատ շար ո՞վ գիտէ մը , կրկնեց Պ. տ'երմի ժպտելով :

— Այնքան ամուսնութիւններու այս կերպիւ սկսուիլը տեսուած է :

— Եւ ուրիշ կերպիւ ըմբալը , այնպէս չէ՞ :

— Մարիիկ այնքան քիչ սէր ունին :

— Եւ կանայք այնքան մոռացում :

— Կոմս , յանդիմանութիւն մ'է այդ :

— Ոչ , կոմսուհի :

- Զիս բնաւ չի սիրած էք :
- Լուէ : կրկնեց Պ. տ'էրմի :
- Ի՞նչ ունիք :
- Ահա պարօնը :
- Ի՞նչ հոգս պարօնը :
- Ապերախտուհի :

Այս միջոցիս Քլէմանթին իւր զարմանքէն սթափած չէր , սենեկին մէջ կը պտըտէր , իւր հայելին կը նայէր , ամենէ ցնորական երանքերը կ'ընէր , և իւր երեւակալութիւնը սրտին հետ ընկերանալով Աստուած գիտէ ո՞ւր կը ճամբորդէր : Երբ սեղան նստելու վայրկեանին Էմմանուէլի մտտ գտնուեցաւ , իւր սիրտը սկսաւ բաբախել : Կարմրեցաւ և դեղնեցաւ . և քիչ մնաց պիտի տկարանար : Պ. տ'էրմի անոր նայուածք մը նետեց զոր ինքը միայն կը հասկնար և դեռատի աղջկան առաջին յուզումն անցնելէն վերջ՝ նստաւ :

Էմմանուէլ որ չէր գիտեր կոմսուհւոյն Քլէմանթինի ըսածը , միշտ եղածին պէս էր , և ժամանակ առ ժամանակ դադունաբար Մարիի կը նայէր : որ սոլորականէն աւելի մտախոհ էր , սակայն կը ջանար զուարթ երևելու : Կոմսուհին երբէք այնքան ուրախ չեղած էր : Կոմսը և պարօնը շատ սիրուն էին : Երբիկո՞ւր Պ. տ'էրմին Էմմանուէլը մէկ կողմ առաւ և իմացուց իւր կնոջ ըրածը , Մարի Պ. տը Պրիօնի կը նայէր , դղեակին մէջ տարօրինակ բան մը անցնիլը գուշակելով : Էմմանուէլ վերջին անգամ անոր նայեցաւ իբր թէ ապահով ըլլալու համար թէ զինչը չէր սիրեր :

Անոր Քլէմանթինի վրայ ծուխը և անոր հետ խնդալը տեսաւ :

- Տիկին կոմսուհին աղէկ բրբաւ , ըսաւ Էմմանուէլ :
- Մարի սիրող կոմսը ճեղքելու զօրութեամբ կը բաբախէր , կանուխ սենեակին քաշուեցան և Քլէմանթին Մարիի հետ վեր ելան :
- Քլէմանթին խենդ զուարթութիւն մը ունէր , Մարի

մտախոհ էր , և օրուան մէջ ինքզինքը բռնեցէն՝ իւր աչքերը առթի մը կ'սպասէին պահուած արտօնքը հոսելու համար : Քլէմանթին իւր բարեկամուհւոյն ամեն ինչ իմացընելու փափաքով կ'այրէր և օրուան մէջ ունեցած լուսթեւէ վերջ իւր շուրթերը այն դաղտնիքը կը պահէին , որք բառի մը կ'սպասէին խօսելու համար :

- Գիշեր բարի , ըսաւ Մարի ձեռքը Քլէմանթինի երկընցընելով :
- Այսչափ շո՛ւտ , հարցուց Քլէմանթին :
- Յոգնած եմ :
- Հազիւ թէ ժամը տաս է :
- Կ'երևի թէ քնանալու փափաք չ'ունիս դու :
- Այնչափ գոհ եմ :
- Դու միշտ գոհ ես :
- Սակայն այսօր , աւելի եմ :
- Ի՞նչ ունիս ուրե՞տ :
- Ա՛հ . ահաւասիկ . ըսաւ Քլէմանթին . « Գաղտնիք մ'է այդ Ծ ըսող ձայնով մը :
- Խոստովանութիւններ չեմ ինդրեր քեզմէ :
- Կը բարկանամ :
- Բնաւ :
- Պիտի ըսեմ . . . բայց . . . :
- Բայց . . . :
- Պէտք է որ երգնուս ինձ թէ ուրիշի բան մը պիտի չ'ըսես :
- Կ'երգնում :
- Երեւկայէ՛ , շարունակեց Քլէմանթին Մարիի մօտեւալով , որու հետաքրքրութիւնը արտօնութեան կը յաղթէր , և իւր երկու ականջներով մտիկ կ'ընէր , երեւկայէ՛ թէ կը կարգուիմ :
- Իրան , և երբ :
- Ամեն մը :

- Լօրաբոյրք իմացոց քեզ :
- Ոչ, հօրաբոյրս շեռ բան մը չ'գիտեր :
- Աւր պիտի կարգուիս :
- Բարիդ :
- Այսպէս ուրեմն , և տիկին Տիւվէրնէ՛յ . . . :
- Մոռցած :
- Ո՛հ , ինչ երջանկութիւն գոչեց Մարի , ալ պիտի չի բաժնուինք , և զո՛վ կ'առնուս :
- Գուշակէ՛ :
- Կը ճանչնամ քու ամուսինդ :
- Այո՛ :
- Մարի նախագգացում մը ունեցաւ , բայց իւր շրթերու եկած անունը արտասանելու չի համարձակեցաւ :
- Չեմ գիտեր :
- Փնտռէ՛ :
- Մէկը որ հօս կու գայ , շարունակեց Մարի գողալով . . . :
- Այո՛ :
- Յաճախ :
- Ամեն օր :
- Պ. տը Պե՛յը :
- Խե՛նդ :
- Պ. տ. Պրիո՛ն , հարցոց Մարի գողալով :
- Նոյն ինքն :
- Բիչ մնաց Մարի պիտի ինձար :
- Կը սիրես ուրեմն զինք , յաւելցոց պատանուհին :
- Այո՛ :
- Բայց երկու օր առաջ չէիր սիրեր զինք :
- Կերեի թէ այսօր կը սիրեմ :
- Բայց . . . ի՞նքը՞ :
- Ինքը նաև կը սիրէ զիս :
- Քեզ ըսաւ այդ :
- Ոչ :

- Լաւ , այն ատե՛ն :
- Հօրք ըսաւ , և մայրք այսօր ինչ կրկնեց զայն :
- Ո՛հ , Աստուած իմ , ըսաւ Մարի :
- Ի՞նչ ունիս ուրեմն :
- Ոչինչ , այս լուրին ուրախութիւնը :
- Իմ հօրաբրոջս պիտի զրէ և անշուշտ պիտի չի մերժէ , մայրք էր այս ամեն բանը կարողալողը . բայց մի՛ ըսեր բան մը :
- Անհոգ եղիր :
- Եւ ես կարծէի թէ ահա ինչ նօտար մը պիտի առնում , զիս աւելի ուրախացրնողը , իմ սիրելի Մարիս , քեզմէ չի բաժնուելու գողապարսէ , ինչ երջանկութիւն :
- Եւ քլէմանթին իւր բարեկամուհւոյն թեոց մէջ կը նետուէր որ կարծէր թէ կ'երազէր :
- Այս լուրը կարծես թէ զքեզ կը արտմնցունէ :
- Ընդհակառակն , բարի քլէմանթինս , քու բերրութեանդ կը մասնակցիմ :
- Մարի նստաւ , իւր արցունքը զսպելու նեղութիւն կը քաշէր :
- Այսպէս , այս բանս շատ երջանկ կ'ընէ զքեզ , շաբաթաց Մարի :
- Կը հարցընե՛ս :
- Ո՛հ , աւելի աղէկ :
- Եւ ես՝ որ կարծէի թէ Պ. տը Պրիոն քեզ սիրահարած էր , ինչ խենդ եմ եղեր :
- Մարի կը ատնուէր :
- Գի՛տր բարի , ըսաւ Չանթով մը :
- Ուրեմն միշտ քնանալու փախաք ունիս :
- Այո՛ :
- Ուրեմն զիչեր բարի :
- Քլէմանթին՝ գրկեց Մարին որ իւր ան'ողորմ ծայրը նըստած էր , և այսպէս կը մնար աւերը սեեռած : քլէմանթին բոլորովին զոտարթ իւր սենեակը մտաւ : երբ մեկնեցաւ :

Մարի դեաց մեքենաբար դուռը գոցեց և իւր սենեկին մէջ տեղ
ծնկան վրայ խնալով սկսաւ աւտուրնէ՛ ՚ի վեր սրտին մէջ
պահած բոլոր արցունքով լալ :

ԵՉ

Մարիի համար գիշերը երկայն եղաւ : Այլ գուշահուի
թէ որչափ վիշտ կայ աղջկան մը առաջին տքնութեան մէջ :
Ըստ անգամ իսկ կը մոռնար և չէր յիշէր թէ ինչո՞ւ կ'ար-
տասուէր : Այն ատեն ոտք կ'ելլէր կ'երթար պատուհանը բա-
նալու և գիշերուան հանդարտութեան և պայծառութեան
մէջ տեղ կը հարցունէր իւրովի , աչերը խորհրդաւորաբար
հովանայեալ ծառերուն վրայ յառած՝ եթէ ա՞յս էր կենաց
իրեն տուած երջանկութիւնը , ապա , իւր հոգին՝ արդէն
ներկայէն յուսահատ՝ ապագայէն ալ կը յուսահատէր և աւելի
շատ կը սրտուէր , վասն զի երբէք սիրտ մը բաւական տխուր
չի գտներ ինքզինքը վտին հեշտութիւնը ճաշակելու համար :
Մարիի՝ այս պարագան հարկ եղած էր յայտնելու համար
իրեն ոչ թէ կը սիրէր , այլ թէ որչափ կը սիրէր զԷմմա-
նուէլ : Իւր կենաց յոյսը ուրիշի մը , կեանքին մէջ անյնիւր
տեսնելով էր որ կ'սկսէր իմանալ իւր զգացածը . ըստ որում
սիրոյ հասնելու համար նախանձի վրայէ կ'անցնէր : Ապա ինքնի-
րենը Պ. տը Պրիտնը կը յանդիմանէր՝ զինք խաբած ըլլալուն հա-
մար, կ'ամբաստանէր զան իրմէ պահածը գուշակած չ'ըլլալուն հա-
մար, բարկացած էր անոր զէմ՝ և իւր սենեկին մէջ կը շրջէր
դառնապէս արտասուելով :

Գիշերը կը յառաջանար զեռ , Մարի՝ իւր վշտի միջնա-
րարքներուն մէջ պատուհանը կեցած զինքը շրջապատող այս
քնութեան հանդարտութիւնը չնչել , կ'աշխատէր , կարծես թէ

միայն ինքը և իւր մտածումը կենդանի էին երկնց տակ :
Ընտանը վէհախառուէն պատին ներքև կանգնած մեծ ծալիկ-
ները և երիտասարդուհիին աչաց առջև տարածուած մարգա-
ղեփնը կը լուսաւորէր , բայց սոսաւեւով լի և մթին եր-
կայն ծառուղիներուն մէջ հազիւ ուրեմն գաղտնի ճառագայթ
մը կը սահէր : Այս ճառագայթէն անդին ուրիշ բան չէր
տեսնուէր բայց միայն այն ցնորական շուքը՝ որու մէջ միտքը
դերհարդկայն գոյուցիւն մը կը տեսնէ , որ առտուան լոյ-
սին հետ կ'անհետի : Երբեմնակի թափանցիկ ամպ մը լուսնին
տակէն կը սահէր և վայրկեան մը անոր ամպոյն լոյսը կը
բաշխէր : Ամեն ինչ կը նմէր այն վեհ քունով որ ակա-
նատեսին վախ կը պատճառէ , այնպէս որ Մարի անորոշ
ստեղծումով մը դրաւուած՝ իւր պատուհանը գոցեց և նորէն
անկողին մտաւ , իւր կանթեղը վառեց և մտիկ բրաւ ,
վասն զի անքուն գիշերները սովորաբար մտիկ ընելով կ'անցը-
նեն : Կարծես միտ թէ գիշեր ըլլալուն համար ցորեկուան
մէջ տեղի չ'ունեցած բաներ պիտի պատահին :

Մարի շատ առաստուելէ վէրջ նորէն պատկած էր ինչպէս
որ ըսինք , և երջանիկ կեանքի մը սովորած՝ իւր վիշտէն կ'ըս-
կէր կասկածիլ և սակայն չէր կրնար քնանալ , դպրոցէն
վեց շաբաթէ ՚ի վէր հրատարած ուր՝ ամեն իրիկուն աղօթելէ
վերջ կը քնանար , սողէն իւր հոռմէ և մօրմէ զատ ուրիշի
մը համար առթուն հսկելուն մտածումը միայն չէր քնացընէր
զինք , սակայն միտակ ինքը չէր որ կը հսկէր :

Էմմանուէլ իւր տունը վերադառնալով , նոյնպէս չի կըր-
ցած էր քնանալ , ու թէպէտ սովորած էր հսկումներու սա-
կայն այս անգամ ուսման մտածում մը չէր որ զինք դրասե-
ղանին մօտ կը նստեցընէր , և եթէ աշխատութեան գաղափարը
վրան դիմեց , զինքը հալածող մտածումը մոռնալու համար
էր : Գիւրիին էր տեսնել թէ այն մտածումը կը վերադառնար ,
վասն զի ամեն վայրկեան Էմմանուէլ ոտք կ'ելլէր և իւր սե-
նեկին մէջ կը պորտէր ձեռքը՝ ճակտին վրայ : Մարիի նման

իւր պատուհանը բացու անոր ներշնչած օգը շնչեց . իւրովի
 ըսելով, « Այս ժամուս կը հանդիս Մարի » ինչպէս որ
 Մարի ըսած էր « Հիմա՛կ կը քնանայ նա » ապա իւր պատու-
 հանը գոցած էր, և դառնալով կիսատուէրին մէջ և գի-
 շերը պահպանող մօրը պատիւերը ժպտուն տեսած էր : Պատ-
 կերին ճտեյած և արցունք մը ինկած էր աչերէն և սրտէն
 աղօթք մը մրմնջած էր : Մօրը յիշատակէն Մարիի յիշա-
 տալը եկած էր և պարագայ տեղ իւր սեղանին առջև նստած
 էր աշխատելու համար : Ար կրկնէնք թէ Էմմանուէլի հոգ-
 ւոյն մէջ մեծ փոփոխութիւն մը տեղի ունեցած էր : Պ. տ'էր-
 միի այցելութիւն ընելէն ի վեր, ամեն անգամ որ ծայր և
 դժուարին դարձերու կ'զբաւէր որոնցով իւր կեանքը անցու-
 ցած էր, օրուան մէջ տեսած մանկան շուքը կու գար զու-
 արթութեամբ իւր ծանր գործերուն մէջ թուշտելու և զանոնք
 կը ցրուէր : ինչպէս որ ախուռան հով մը սեղանին վրայի
 թուղթերու թերթերը կը թուցնէ : Այն ատեն Էմմանուէլ
 իւր մտածումները ընէհատող շղթաները իրարու կցելու չէր
 աշխատեր, աթուին վրայ կ'երկնար և մունալով զաշխարհ
 և մարդիկ Մարիի կը մտածէր. Մարիի զոր նախ իւր հոգ-
 ւոյն քայրը նշմարած էր, և զոր հիմակ իբր կեանայ ընկերը
 ունենալ կը սաղձար, Մարիի՛ որ իւր մօր փոխուած հոգին
 կը թուէր իրեն, և երկնքէն երկրի վրայ իրեն խրկուած
 կեղանի պահպանը, Մարիի՛ զոր առաջին անյամ տեսած
 ատենը իբր ապագային հրեշտակը ճանչնալ կարծած էր, Մա-
 րիի վերջապէս, զոր կը սիրէր և որմէ չէր սիրուեր :

Այս շրջաւառը և աղէտաբեր գալափարին երբ կը հաս-
 նէր, կեանքը կ'ատէր և կ'արհամարհէր :

— Ո՛հ . մարդիկ, մարդիկ, կ'ըսէր իւրովի, անիծեալ
 ցեղ, որ փառք կու տայ սիրտը առնելու պայմանաւ : Եւ
 մարդկային բերաններէ իւր անունը արաասանուելու համար է
 որ իրենց երջանկութիւնը և ուրախութիւնը կենդանի կը
 թաղէն, միջոցեւ այնչափ անուշ պիտի ըլլար եթէ այս

անունը միայն մէկ բերնէ արտասանուէր, շուքին մէջ աղօթքի
 և քունի, հոգւոյն և Աստուծոյ մէջ տեղ, ո՛հ . ես փա-
 ոստէրս, և ինքնատէր մարդս, ես ցարդ հպարտութեամբ
 և ունայնասիրութեամբ սնած, ես որ կեանքս ուսմամբ ան-
 ջընել կարծէի, իմ բոլոր անցեալ աշխատութիւններս,
 բոլոր փառաց և ապագայի յոյսերս կու տայի՛ որպէս զի այս
 ժամուս Մարի արթուն հսկէր ինչպէս որ ես իրեն կը մտա-
 ծեմ : Եթէ զիս սիրած ըլլար, պիտի մեկնէիք երկուքնիս
 սիրուած առանձնանալով : Պիտի ձգէի Բարիզ և մարիկ,
 պիտի ձգէի որ աշխարհ առանց ինձի շարունակէ իւր ընթացքը,
 և բան մը պիտի չի կորսնցընէր, վասն զի ինչ կրնայ ընել
 իմ փոքր ունայնասիրութիւնս այս մեծ ճակատագիրներու վրայ,
 ցարդ յիմար մ'էի : Բայց զիս չի սիրէր Մարի, և ուրիշի
 մը հետ պիտի կարգուիմ և զեւ խորհրդիս կը հարցընեմ
 թէ ինչո՞ւ կ'աւուում այս մարդկը, եթէ մայր մը ունեայի՛,
 իմ խեղճ մայրս, պիտի խրատէր ինձ, կիս ըլլալով
 պիտի ըսէր ինձ այնպիսի բաներ՝ զորս իմ սիրտս չի գուշակեր,
 և եթէ բան մը չի կարենար ըսել, ինձ հետ պիտի արտաս-
 ուէր և նո ալ պիտի տառապէի, վասն զի նուազ կը տա-
 ուպին երկու սրտեր միասին, բայց չի ճանչցայ ես զայն,
 և իմ սիրոյ յիշատակ մը չ'ունիմ, եթէ Մարիի գրէի, եթէ
 ամեն բան խոստովանէի . . . :

Եւ նախկ մը կ'սկսէր դեռահաս աղջկան, նամակ մը
 զոր շուտ մը կը պատուեր միշտ անպատահ գտնելով զայն :
 Ահա ինչպէս Էմմանուէլ և Մարի, կ'անցընէին այս գի-
 շերը :

Երբորդ անձ մը կար այս ընտանեկան խաղին մէջ, այն
 էր Քլէմանթին, Քլէմանթին՝ Օրիորդ տ'էրմիէ բաժնու-
 ըով իւր սենեակը քաշուած էր, և Մարիի հակառակ բող-
 րովին երջանիկ և հանդարտ պառկած էր, իւր երազել
 իսկ չհամարձակածը՝ նախախնամաշար պիտի կատարուէր, և
 իւր սիրտը սիրով և երախտագիտութեամբ լեկտուր միտ



կ'ընէր երջանիկ ընելու այն անձը՝ որ իւր անունը պիտի տար իրեն , և իւր անմեղ հոգին անշիծ և սիրուն երազներու կը յանձնէր , ինքզինքը : Տասնուվեց տարեկան աղջկան մը երեակայութիւնը շոտ կը քայլէ , և Քլէմանթին քնայած էր իւր նոր յոյսերով ժպտուն , նոր խաղալիկներու մէջ տեղ քնայող մանկան մը պէս : Գծրադպար , ուրախութիւնը թերևս վտի պէս՝ քունը թեթև կ'ընէ , այնպէս որ անուշ մանուկը իւր փայլուն երազներու մէջ տեղ՝ իբր դուարթ թըռչուններ՝ որք իւր գիշերներուն մէջ կու գային երգելու , զոցուող պատուհանի ձայն մը եկու աշանջին և ընդոտտ արթընցաւ : Մտիկ բրաւ և բան մը չի լսեց : Նորէն պիտի քընտար երբ իրեն թուեցաւ թէ իւր սենեակը լուսաւորուած էր , և դրան տայէն լոյսի շառաւիղի մը սպրդելը տեսաւ որ Մարիի սենեկէն կու դար : Այս միջոցիս ժամը երկու կը դարնէր :

- Մարի , Մարի , կանչեց :
- Մարի չի պատասխանեց :

Այն ատեն ետաւ և կամայ մը կիսով չափ բացաւ դուռը , իւր ճերմակ փոքր ստրեթուն ծայրով կոխելով ներս մտաւ , աչերը անթարթ և ախանջը երկնցուցած :

— Իւր կանթեղը վառած կը քնանայ , անխոհեմը , մտածեց , և յառաջացաւ կանթեղո մարելու , այսպէս մինչև անկողնոյն մօտ ելաւ և Մարին տեսաւ , որ իւր ձեռքին վրայ կը թնած , աչերը արտուրէ կարմրած իւր թափառուն նայուածքով կը նայէր :

- Ինչ ունիս Մարի , հարցուց Քլէմանթին :
- Մարի այս ձանքը լսելով ալալակ մը ձգեց :
- Ես եմ կրկնեց Քլէմանթին , վախցա՞ր :
- Ա՛հ , դուն ես , ըսաւ Մարի իւր աչերը սրբելով :
- Զի՞ լսեցիր ինձ :
- Ոչ :
- Երկու անգամ կանչեցի քեզի :
- Այլ քնանայի :

— Այլ ստես , չէիր քնանար , ինչ ունիս ուրեմն , շարունակեց Մարին համբուրելով և անկողնոյն վրայ անոր քով նստելով :

- Բան մը չ'ունիմ :
- Լացեր ես :
- Գէշ երազ մը տեսայ :
- Ո՛հ , ահա ինձմէ բան մը կը պահես , դէշ բան է այդ :

- Բայց դու , ի՞նչպէս արթնցար :
- Լսեցի պատուհանիդ գոցուելուն կամ բացուելուն ձայնը :
- Սխալեր ես :
- Ոչ , սաոյդ եմ , տեսնենք բարի Մարիս , ըսէ՛ ինձ թէ ի՞նչ ունիս :

— Քանի որ կ'ըսեմ՝ քեզ թէ ալայական բան մ'է , միթէ չի պատահած է քեզ՝ երազիդ մէջ լալ և յանկարծ արթնալ :

- Այո՛ , բայց դու չի քնայար :
- Ո՞վ ըսաւ այդ :
- Կանթեղդ , զոր չի մարեր ես :
- Նորէն վառեցի դայն , և սակայն ի՞նչ հողդ իմ՝ ինչ ունենալս :

— Ի՞նչպէս , ի՞նչ հողս թէ ինչ ունիս , շատ գէշ բան մ'է այդ ինձ ըսելը :

- Գու երջանիկ ես :
- Գու ես :
- Իբրաւ է :
- Եւ սակայն կ'արտասուես :
- Միթէ երբեմն արտում մտածումներ չեն կրնար պատահիլ , որք վշտերու նման կը լացընեն , ջիւղերս զրքուած են , ահա ունեցածս :
- Օ՛ն , բան մը կը պահես ինձմէ , բարկոցոյ քեզ գէ՛մ , մնաս բարե՛ :
- Ա՛րթնա՛ն :

- Այո՛ :
- Ինչո՞ւ :
- Վասն՞ զի զիս չես սիրեր գու :
- Կեցի՛ր , կ'աղաչեմ :
- Շատ լաւ , բայց ըսէ՛ ուրեմն թէ՛ ինչո՞ւ կ'արտասուես :
- Անկարելի է :
- Շատ ծանր բան մ'է այդ ուրեմն :
- Այո՛ :
- Մայրդ գիտե՞՞ զայն :
- Ո՛չ , միայն ես գիտեմ :
- Արդարեւ քանի մը օրէ՛ ՚ի վեր աւելի մտազբաղ ես . կը ձանձրանաս :
- Գուցէ :
- Ատուր ամենքն ալ վաղը պիտի անցնին :
- Կը յուսամ :
- Գրկէ՛ զիս :
- Կը թողուս զիս :
- Այո՛ , պէտք ունիս ք'անաւրու , ինչպէս ես . քու ցաւերու վրայ նորէն պղտի խօսակցեմք , ըսաւ Քլէմանթին Տեւանալով . գիշեր բարի :
- Գիշեր բարի :
- Քլէմանթին իւր սենեակը քաշուեցաւ , բայց փոխանակ պառկելու՝ դրան ետե կեցաւ : Քանի մը վայրկեանէ վերջ Մարիի կանթեղին մարիլը տեսաւ , ենթացրեց թէ վերջապէս որոշեց քանաւրու և պառկեցաւ :
- Հետեւեալ օրը Մարիի աւերը կարմիր էին , բայց աւելի հանդարտ կ'երևէր :
- Մի՛ ըսէր մօրս թէ գիշերը լացի , ըսաւ Քլէմանթինի :
- Շատ աղէկ , բայց մէկ պայմանաւ :
- Ո՞րն է :
- Արտօւրեմնեալ պատճառը պիտի ըսես ինձ :
- Աւելի ուշ :

- Ե՞րբ :
- Երբ կարգուիս :
- Եւ Մարի՛ այս խօսքը տղայն և տխուր ժպտով մը յաւելցուց : Պ. տը Պրիօն սովորականին պէս եկաւ և Մարիի զեղնութիւնը նմարեց , Մարի անորը չի նշմարեց այնքան բնական էր : Մինակ մնացին :
- Հիւանդ կ'երևիք Օրիորդ , ըսաւ Էմմանուէլ :
- Ո՛չ , պարոն , զիշերուան մէկ մասը Քլէմանթինի հետ խօսակցելով անցուցի և թերևս տընութիւնը քիչ մը յոգնեցուց զիս . մարդ կրնայ հսկել սիրելի անձի մը երջանկութիւնը իմանալու համար :
- Եւ Օրիորդ Քլէմանթին երջանկի է :
- Կը հարցընէ՞ք :
- Այո՛ :
- Ամենէ աղէկ պէտք էք գիտնալ . քանի որ եջանկութիւնը ձեզմէ կու գայ :
- Ինչ ըսել կ'ուզէք :
- Պիտի չի կարգուիք հետը :
- Իրաւ է , Պ. տ'երմին է այս ամուսնութեան փափաքողը :
- Խոստովանեցէք թէ քիչ մը իւր մեղսակիցն էք :
- Կը խոստովանիմ :
- Կը շնորհաւորեմ զձեզ , Քլէմանթին բարի և ազնիւ Օրիորդ մ'է :
- Որ թերևս պիտի սիրէ զիս :
- Որ արդէն կը սիրէ զձեզ :
- Չե՞ղ ըսաւ :
- Բոլոր իրիկունը :
- Եւ կը հաւանիք այդ ամուսնութեան , Օրիորդ :
- Շատ ուրախ եմ Քլէմանթինի համար զոր կը սիրեմ և ձեզ՝ զոր կը յարգեմ , պարոն : Այս խօսքին՝ ամպ մը անցաւ Պ. տը Պրիօնի աչերու առջևէն . Էմմանուէլ ոտք ելաւ Մարի նոյնը ըրաւ :

- Բլէմանթին պարտեղն է , ըստ անոր :
- Շնորհակալ եմ , Օրիորդ , պատասխանեց զայն բարեւոյնով :

Եւ դուրս ելաւ :

Ար թողունք որ գուշակեն այն ամեն մտածումները որք Էմմանուէլը և Մարին բոլոր մնացորդ օրը յուզեցին : Քրլօթիլա բանէ մը չէր կատարածեր , Պարօնը միշտ Բլօթիլտով զբաղեալ էր , Բլէմանթին կը խօսակցէր և կը գեղգեղէր թուշնայ մը նման , միայն Պ. տը Պրիօնի առջև ծանրաբարձ ըլլալով : Ամաը երջանիկ կ'երևէր , ճաշելու համար սեղան նստան . խօսակցութիւնը սկսաւ , Էմմանուէլ մեծ հանգարտութիւն մը կեզծեց և ջանաց իսկ ծիծաղելու , Մարի նոյնը ընել ուզեց . սակայն խեղճ աղջկան կարողութենէ վեր էր այս . ինքզինքը բռնեց , բայց գիւրին էր տեսել թէ իւր միտքը բանով մը զբաւած էր , հայրը կը հարցախորձէր զայն այն անհանգարտ աչքով որ իւր նայուածքը սրտէն կ'առնու , բայց գեռատն աղջիկը զգալով թէ ամենափոքր խօսքէ մը պիտի հեծկլտար այս նայուածքէն կը փախչէր :

- Ինչ ունիս կ'ըսէր կամաց մը Բլէմանթին :
- Ոչինչ կը պատասխանէր Մարի . թող զիս :
- Որչափ տեղոյն ես , կ'ըսէր կոմսուհին , կը տառապիս :
- Բան մը չ'ունիմ սիրելի մայր իմ :

Ար հասկնաք թէ բոլոր այս հարցումները , այս պատասխանները և այս զգացումը Մարին կը շարժարեին , բայց գոնէ իրմով կ'զբաղէին , և առիկա միտարարութիւն մ'էր . վերջապէս այս փոքր խօսակցութեան ուշադրութիւն չ'ըրին . և խօսակցութիւնը ուրիշ նիւթի վրայ դարձաւ :

- Զիս հարգոց իսկ թէ ինչ ունիմ , կ'սէր իւրովի Մարի : Բլէմանթին միայն գեռահաս աղջկներու այն անխորհուրդ յամառութեամբ կը շարունակէր առանց ձայնի իւր բարեկամուհին հարցախորձելու , Մարի վերջին ծայր հասած սեղանէն ելլելով մեկնեցաւ :

- Ո՞ր կ'երթայ , հարցուց կոմսուհին :
- Կարծեմ թէ անհանգիստ է , պիտի հետևիմ անոր , պատասխանեց Բլէմանթին :

— Այո՛ , կ'աղաչեմ ըսաւ Բլօթիլա :

Էմմանուէլ այն ժամուն ամեն ինչ կ'ուտար՝ Մարիի ընկերանալու համար : Բլէմանթին՝ Մարին իւր սենեակը դըտաւ որ անկողնոյն վրայ նստած կ'արտասուէր և կը հեծկլըտար :

- Բայց յանուն երկնից , ըսէ՛ ինձ թէ ի՞նչ ունիս . դու չեց Բլէմանթին ինքն ալ լալու պատրաստ :
- Թող զիս , դնա՛ սակէ պատասխանեց Մարի , մայրս կ'ուզեմ ատենել :

Բլէմանթին նորէն վար իջաւ , և կոմսուհւոյն ըսաւ զայս : Բլօթիլա վեր ելաւ :

- Պ. ա՛նքրմի իւր կարդին Բլէմանթինը հարցափորձեց :
- Ո՛հ , բան մը չէ Պ. Կոմս , կ'ըսէր պատանուհին , Մարիի ջիղերը զրգուած են :
- Իմ բարի մայրս , պուայ օրիորդ ա՛նքրմի կոմսուհւոյն թեւերու մէջ նետուելով և հեծկլտալով :
- Զաւակս , ըսէ՛ ինձ թէ ի՞նչ ունիս կը հարցընէր Բլօթիլա :

- Դու կը սիրես զիս , դու , այնպէս չէ՞ :
- Աղէկ գիտես , սիրելի հրեշտակս , ամեն մարդ կը սիրէ զքեզ հոս . ցա՛ւ մը ունիս :

- Ո՛չ , մայր իմ :
- Բժիշկ մը կ'ուզէս :
- Ո՛չ , լալ կ'ուզեմ , այս պիտի բժշկէ զիս :
- Օգը ծանր ըլլալուն համար է կ'ըսէր Մարիան :
- Այո՛ , իմ բարի Մարիանս կը պատասխանէր Մարի՛ ձեռքը բարի կնոջ երկնցընելով :
- Պառկէ՛ , զաւակս , պառկէ՛ :
- Այո՛ , մայր իմ բայց առանձին մնալ չեմ ուզեր :

- Բլէմանթին պիտի դայ քեզ ընկերանալու :
- Չեմ ուզեր Բլէմանթինը :
- Լաւ , ես պիտի կենամ անկողնոյդ մօտ , պիտի խօսակցինք :
- Այո՛ , բարի մայր իմ , դրկէ զիս :
- Եւ Մարի նորէն կոմսուհւոյն վիզը կը նետուէր , որ այս յանկարծական վշտէն բան մը չէր հասկնար :
- Մարին հանուեցընելով պառկեցուցին :
- Չերմ ունիս , ըսաւ անոր կոմսուհին . կ'այրիս , ծածկուէ աղէկ :
- Այո՛ , մայր իմ , անհող եղեր անշուշտ բան մը չէ : Բլէմանթին Պ. տը Պրիոնի հետ մնացեր էր , Պարոնը առանձին կը պտըտէր :
- Օրիորդ ըսաւ Էմմանուէլ Բլէմանթինի , ինչ ունի Մարի , Օրիորդ Մարի , ըսել կ'ուզեմ :
- Ոչինչ , Պարոն :
- Հիւանդ չէ՞ :
- Ո՛չ :
- Ո՛հ , աւելի լաւ , Աստուած իմ :
- Բլէմանթին Էմմանուէլի կը նայէր , որ խիստ յայտնի յուզումով մը կ'ընէր այս հարցումը :
- Տարօրինակ է այս , կը մտածէր Բլէմանթին , և Մարի որ չ'ուզէր զիս տեսնել :
- Բլէմանթին հեռացաւ մտախոհ , և բոլոր իրիկունը Էմմանուէլը քննեց , Մարի վերջապէս հանդարտեցաւ , և բնութիւնը յաղթելով՝ քնացաւ : Կամ քնանալ ձևացուց , տիկին տ'երմի վար իջաւ նորէն , քանի մը վայելենէ Բլէմանթին իւր բարկամուհւոյն սենեակը կը մտնէր , Մարի աչերը բացաւ :
- Գեռ բարկացած ես հետս , հարցուց Բլէմանթին զայն զրկելով :
- Բնաւ քեզ դէմ չի բարկացայ , հիւանդ էի , զիտես երբ կը տառապին դէշ կ'ըլլան ներէ ինձ և եկուր նստէ հոն ,

- բայց դու ևս տոգոյն ես :
- Կարելի է :
- Ինչո՞ւ :
- Ժամէ մ'ի վեր շատ խորհեցայ :
- Եւ ինչ բանի վրայ :
- Ապագային :
- Ծանր կ'ըլլաւ Բլէմանթին :
- Պէտք է :
- Իրաւ է , պիտի կարգուիս :
- Ո՛չ , պիտի չի կարգուիմ :
- Չես կարգուիր , գոչեց Մարի ահամայ ուրախութեան շարժումով մը :
- Ո՛չ :
- Եւ ինչ պիտի ընես :
- Գպրոց պիտի երթամ :
- Բլէմանթին՝ Մարին կը դիտէր ուշադրութեամբ . և անոր սրտին մէջ անցածը զուշակել կը ջանար :
- Գու՞ն որ այնքան երջանիկ էիր այս ամուսնութեամբ :
- Միտքս փոխեցի :
- Պ. տը Պրիոնը կը սիրէիր :
- Կարծէի :
- Կը սիրէ՞ զքեզ :
- Ո՛չ :
- Եւ ո՞վ ըսաւ քեզ :
- Ուրիշ մը կը սիրէ :
- Մարի տոգունեցաւ բայց իւր երազած երջանկութեան մօտիլը զդաց :
- Ո՞վ ըսաւ քեզ թէ ուրիշ մը կը սիրէ , հարցուց դո՞ղալով :
- Գուշակեցի :
- Ուրեմն կը սխալիս :
- Ո՛չ , վասն զի այս միւսը նաև կը սիրէ զինք :

- Ար կարծես :
- Ստոյդ եմ : Աւելի լաւ ես Մարի . ահա գոյներդ կը վերադառնան :
- Այո՛ , արդարեւ աւելի աղէկ կ'զգամ ինքզինքս :
- Օ՛ն , կը թողում զքեզ :
- Այսչափ շուտ :
- Նա վաղը կանուխ պիտի դայ լուր առնելու :
- Ո՞վ :
- Ար հարցընես :
- Ի՞նչ ըսել կ'ուզես :
- Ըսել կ'ուզեմ թէ Պ. տը Պրիոն տակաւին չի մեկնած է , և կարող է մինչև վաղը դղեակը կենալ , առանց հեռա-նալու : Դո՞ւր ունենալու :
- Սիրելի Քլէմանթինս հրեշտակ մ'ես :
- Ար խոստովանին ուրեմն :
- Պէտք է :
- Եւ կը սիրես զինքը :
- Ամենէ աւելի :
- Օ՛ն , երջանիկ եղիր :
- Մէկը կու գայ մայրս է , լուէ , և ոչ իսկ բաւ մը , թող բան մը չի գիտնայ :
- Անհոգ եղիր :
- Արդարեւ կոմսուհին՝ որ իւր աղջկան սենեկին մէջ խօսուիլը ըսեր էր , ներս մտաւ , Քլէմանթինս պատուհանին մօտեցաւ , բարցունք մը սրբելու ժամանակի մը չափ և դարձաւ ժպիտ ի շուրթ :
- Լաւ ուրեմն , հարցուց Քլոթիլտ :
- Բարի մայր իմ , պատասխանեց Մարի , ըսած էի քեզ թէ բան մը չէր , Քլէմանթինն է զիս բժշկողը :
- Եւ Մարի իւր մէկ ձեռքը բարեկամուհւոյն՝ և միւսը իւր մօր երկնցուց :



- Ա՛ռ զէս սրահը իջնել , հարցուց տիկին տ'էրմի իւր աղջրկան , երբ բոլորովին հանգարտած տեսաւ զայն :
- Ո՛չ , բարի մայրս , պատասխանեց Մարի զիշերուան մնացորդը Քլէմանթինի հետ պիտի անցընեմ :⁵
- Ա՛ռ զէս որ հայրդ գայ քեզ տեսնելու :
- Շատ կը բաղձամ :
- Պ. տը Պրիոն անշուշտ քիչ ատենէն պիտի մեկնի , և հայրդ ազատ պիտի ըլլայ :
- Ա՛ռ զէս երթալ ապահովել զինք , բարի մայրս ըսաւ Մարի կոմսուհին դրկելով և Պ. տը Պրիոնէ ներսում խնդրել , շարունակեց Քլէմանթինի նայելով :
- Ա՛ր թամ , սիրելի զաւակս , պատասխանեց տիկին տ'էրմի որ հարիւր մղոն հեռու էր Մարիի անհանդստութեան ճշմարիտ պատճառը հասկնալէ :
- Ըսէ՛ ինձ , պօռաց ասիկայ իւր բարեկամուհւոյն բազկաց մէջ նետուելով , երբ կոմսուհին գուռը իւր ետեէն զոցեց , ըսէ՛ ինձ թէ բարկացած չես ինձ դէմ :
- Բարկանամ քեզի դէմ և ինչո՞ւ , Աստուած իմ , Պ. տը Պրիոնը սիրելովդ համար , բայց ընդհակառակն խիստ ուրախ եմ , վասն զի Պ. տը Պրիոն կը սիրէ զքեզ :
- Տեսնո՞ր դու այդ բանը :
- Գիտես թէ երկար ժամանակէ առաջ ըսած էի քեզ :
- Իբրեւ է պատասխանեց Մարի իւր ձեռքը Քլէմանթինի երկնցընելով , բարի և միանգամայն կանխատես ես , քու ընտիր սրտովդ կը դուշակես ինչ որ ուրիշներու սրտին մէջէ կ'անցնի , անոր համար , սիրելի Քլէմանթինս կ'ուզեմ որ գուր երջանիկ ըլլաս :
- Այս ինձ կը վերաբերի . Պ. տը Պրիոն և ես ամուսին

մը պիտի գտնենք քեզ :

— Պ. տը Պրիոնի վրայ այնպէս կը խօսիս որ կարծես թէ արդէն իւր կինն ես :

— Միթէ պիտի չըլլամ :

— Քիչ մնաց ես ալ պիտի ըլլայի : Աղէկ ըրիր որ առաջէն իմացուցիր ինձ . դիտե՞ս որ ակուր ընտանիք մը պիտի կ'աղմէինք երկուքնիս , ինչպէս պիտի ձանձրացընէի այս խեղճ Պ. տը Պրիոնը , բայց ատենակալուհի պիտի ըլլայի , այս բաւանան մեծ բան մ'է :

— Խոստովանէ թէ կը ցաւի :

— Ինչու չէ , եթէ քիչ մը չի ցաւէի զոհողութիւն պիտի չընէի քեզ , և կ'ուզեմ զոհողութիւն մը ըրած ըլլալու հպարտութիւնը ունենալ , կ'ուզեմ կարենալ ըսել որ մը թէ ինձ կը պարտաւորիս երջանկութիւնդ :

— Իմ բոլոր կենացս երջանկութիւնը , կը տեսնես . կրկնեց Մարի . վասն զի հիմակ կ'ըզամ թէ այս ամուսնութենէ կախում ունի այն :

— Ստոյգ ես թէ չես սխալիր : Մեր տարիքին մէջ , դիւրութեամբ մեր սրտին առաջին խրատներուն կը հետեւինք , և ցաւալի պիտի չըլլա՞ր կեանքը շղթայել այնպիսի զգացումի մը՝ որ ճշմարիտ չէ : Եթէ որ մը , զգայիր թէ Պ. տը Պրիոնը չես սիրէ՞ր :

— Չեմ վախնար , իմ բարի ֆիլեմանթինս . կը սիրեմ զինքը : Ոչ ոք , անորմէ առաջ իմ քուսն և ամուսնուս վրդովեց , ոչ ոք անորմէ առաջ քեզ վայրկեան մը ատել տուա :

— Այսպէս , արհամարհեցիր զիս :

— Ամբողջ զիշեր մը :

— Տղայ . պէտք էիր ճշմարտութիւնը ըսել ինձ :

— Ի՞նչ ընէի , կարծէի թէ զիս չէր սիրեր , բայց ձեր ամուսնութեան օրը յուսահատութենէ պիտի մեռնէի :

— Ի՞նչ պիտի ըսէ հայրդ , որ իւր ըրածէն այնչափ զոհ էր :

— Բան մը մի՛ խօսիր իրեն :

— Ինձ այնպէս կը թուի սակայն թէ իմացընել պէտք է իրեն , գործերը այս կէտին հասած . և կոմսուհւոյն ինձ ըրած խոստովանութիւններու վրայ :

— Սպասէ՛ դեռ ժամանակ մը :

— Անպատճառ :

— Այո՛ , երկար ատեն չի կայ հօրս ըսելու թէ բնաւ պիտի չի դատուիմ իրմէ :

— Սիրելի Մարիս դու ինքդ ինձ ըսիր թէ հայրդ ապագայիդ վրայ երկարօրէն և գորովալի կերպիւ խօսեցաւ հետդ : Երջանկութիւնդ քեզ յանձնեց : Ազատ ձգեց զքեզ ուզածդ ընտրելու . ստոյգ ըլլալով թէ սրտիդ պէս աղնիւ սիրտ մը չի կրնար խաբուիլ : Հայրդ այս սերէն՝ երջանիկ և հպարտ պիտի ըլլայ : Անշուշտ , տան մէջ ամենքն ալ պիտի գիտնան թէ Պ. տը Պրիոնը կը սիրեմ , և շուտ մը ամուսնութեան վրայ պիտի խօսին : Աւելի լաւ կ'ընտրեմ , հիմակ որ հակառակորդ չունիմ , այս դադարեքը միայն ինձ պահել , և միայն ինձ կ'ընեմ , վասն զի քու սիրտը իմնիս պէս է , և զիս պիտի չի մատնես : Աւելի լաւ կը սեպեմ որ Պ. տը Պրիոն , հիմակ որ ստոյգ եմ թէ զիս կը սիրէ , դեռ ատեն մը կասկածի սիրոյս վրայ , կ'ուզեմ իմ երիտասարդուհւոյ քաղաքաբանութիւնս , իւր կառավարութեան մարդուն քաղաքաբանութեան հետ մարդել , կ'ուզեմ տեսնել . եթէ այս քաղաքագէտը , որ այնչափ դիւրութեամբ մարդոց սրտերուն և տէրութեանց բաղդերուն մէջ կը կարգայ , իմ հօրոցս մէջ իրեն պէտք եղած բառը պիտի դուշակէ : Կ'ուզեմ յաղթել զինքը իւր փառասիրութեան մէջ , վասն զի փառասէր է , բարեբաղդաբար կ'ըսեն թէ աղնիւ զգացում մ'է այն երբ մեծ և ընտիր սրտի մը մէջ կը բնակի : Կ'ուզեմ մոռցընել իւր նպատակը , հաշիւները , անսահմանութիւնները , բոլոր այս սանդուղը որու վրայ ցարդ իւր կեանքը հիմնեալ է և որու յենարանին վրայ այնչափ ստոյգ կ'երկէ : Ար յի-

չէս մեր զիշերային խօսակցութիւնները , միտքը կու-
գայ ինչ անլրօղելի կերպիւ կըսէր թէ իւր քաղա-
քականութեան ազգային հիմերը դրած է : Արժես թէ ,
առանց միանգամայն բացարձակ խօսելու : սրտի մասերուն
շատ քիչ կարևորութիւն կընծայէր : Ա՛ռլեմ • պատժել
զինքը , իր այս մեծամտութեան համար , կ'ուզեմ , վասն զի
անորմէ ուժեղ ես եմ , քանի որ կ'ըսես ինձ թէ կը սիրէ՞
զիս . . . :

— Կը հաւատեցընեմ քեզ , պատասխանեց ֆլեմանթին
խնդալով :

— Կ'ուզեմ որ ամեն բան ինձ զոհէ , այս Թալէյրանը
կ'ուզեմ թիւրս մը ընել , յետոյ գուցէ իւր ազատութիւնը
շնորհեմ իրեն , ինչ յաղթութիւն ինձ համար , եթէ
ըսէին , Պ . աը Պրիօն , մեր երիտասարդ ատենակալը , մեր
խիստ քաղաքագէտը , ատենը կը թողու , Զուէլցերիոյ
հովտի մը մէջ կ'երթայ բնակելու , իւր կնոջ հետ , տասն
և եօթ տարեկան աղջիկ մը , խարտեաշ , անուշ , շատ ան-
մեղ և շատ զղայուն : Միթէ ասիկա լսելը չի՞ զուարճա-
յընէր զքեզ :

— Մանաւանդ եթէ յաւելուին : Օրիորդ տ'երմի այս
խեղճ ֆլեմանթին Տիւպուայի կը պարտաւորի ընել կըցած այս
մեծ փոփոխութիւնը :

— Ահա , արդէն կը մտնայի զայս : Արքան ինքնատէր
է երջանկութիւնը , գիտցիր գէթ , կրկնեց Մարի թէ ընել
ուզածս կատարելը շատ զժուար չ'երևիր ինձ , Պ . աը Պրիօն .
իւր քաղաքական կեղևին տակ աղջկան մը գիւրազգացութիւնը
ունի : Երբ իւր մօր վրայ կը խօսէր ինձ , արասուքներ ու-
նէր աչերուն մէջ , բանի մը վրայ ստոյգ եմ , այն է թէ
Պ . աը Պրիօն որ և է մէկէ մը աւելի սէր ունի իւր սրտին
մէջ , քանի որ զայն զործածելու և մէկու մը վրայ գնելու
առիթ մը չի գտած է : Ազգայոցն է մեր տան սովորութիւնը
սիրով ընդունիր : Տեսա՞ր զինքը որսորդութեան արշաւին

օրը : Մարդ մը չէր այն , այլ ճշմարիտ աղայ մը : Գու-
իմ պատուոյ օրիորդս պիտի ըլլաս :

— Երբ կարգուիս դու՞ ես Տիկին Տիւվէրնէյի տունը պիտի
ըլլամ :

- Լաւ ուրեմն , պիտի երթամ կարգուելու 'ի Տրէօ :
- Պիտի ընէս այդ :
- Ինչո՞ւ չէ : Շատ բնական աւելորդապաշտութիւն մը
պիտի ըլլայ այս , արգարացի երախտադիտութիւն մը ,
նուիրական պարտք մը :

- Ինչ տպաւորութիւն պիտի ընէ այս Տրէօի մէջ . :
- Բոլոր քաղաքը ստքի պիտի ելլի :
- Ինչ պատիւ Տիկին Տիւվէրնէյի դպրոցին :
- Որչափ անուշ բան է կեանքը , սիրելիք իմ ֆլեմանթին :
- Երէկ չէիր ըսեր այդ :
- Բայց այսօրուրնէ սկսեալ միշտ պիտի ըսեմ :
- Այդ կը խնդրեմ Ատուածէ , սիրելի Մարիս . . . :

Բայց ո՞ր սատանան պիտի անունիմ ես հիմակ :

- Անհոգ եղիր , պիտի գտնենք քեզ ամուսին մը :
- Այս միջոցիս՝ դրան զարկին :
- Պաճուճանքի վրայ խօսակցինք , ըսաւ Մարի , ահա
հայրս . — Մտէ՛ք , պուսայ իւր քաղցր ձայնով :
- Կոմսը դուռը բացաւ , կը ժպտէր :
- Լաւ ուրեմն , խեղճ զուակս հիւանդացա՞ր , [հարցուց
նա :

- Անցաւ , բարի հայր իմ :
- Մայրիկ հիմակ ըսաւ ինձ թէ ֆլեմանթինն է այդ աղ-
ւոր բժշկութիւնը ընողը :
- Եւ այս ըսելով կոմսը , Օրիորդ Տիւպուայի նայեցաւ բա-
ցատրիչ նայուածքով զոր օրիորդը չի կըցաւ ըմբռնել :
- Այո՛ , հայր իմ պատասխանեց Մարի , բայց ինչո՞ւ՛
վեր ելլելու ուշացար :
- Պ . աը Պրիօնը չէր մեկնէր .



— ԱՄՏ , և ինչ ունէր այդչափ ստիպողա՛յն քեզ ըսե-
լու :

— Ոչինչ, միայն թէ քեզ համար անհանդիստ էր : Կ'ը-
սէր ինձ թէ բժշկութիւն սորված է սակաւ ինչ, և իւր խնամք-
ները ինձ կ'ընծայէր, կը հարցափորձէր զիս . կը հարցը-
նէր թէ ինչ բան անհանդիստ ըրած էր զքեզ այսպէս : Աեր-
ջապէս . շարայարեց Պ . տ'էրմի բնական ձայնով մը . կ'ը-
սէր ինձ ամեն ինչ՝ որ քաշաքալար մարդ մը կրնայ ըսել հօր
մը այսպիսի պարագայի մէջ :

— Եւ զինքը կատարելապէս վտտահայրցիք :

— Այո՛ , սակայն , ըսաւ ինձ . այս պիտի չ'արգիլէ
զինք վաղը առտու կանուխ գալէ ինքը անձամբ քու որպի-
սութիւնդ իմանալու :

Կոմսը իւր աղջկան գէմքը կը դիտէր , Մարի քիչ մը
կարմրեցաւ , գալտնարար Բլէմանթինի նայելով , բայց բան
մը չի պատասխանեց : Պ . տ'էրմի անկողնոյն քով նստաւ ,
և անոր ձեռքը բռնեց , Տիկին տ'էրմի եկաւ իւր ամուսնոյն
և երկու աղջիկներուն միանալու : Պարօնը քանի մը վայր-
կեան Մարիի ննջարանը մտաւ և ժամը Վիին բաժնուեցան :

— Վաղը կանուխ վար իջիր, խօսելիք ունիմ քեզ, ըսաւ
կամաց մը կոմսը Բլէմանթինի զայն գրկելով :

— Լաւ Պ . Կոմս , ժամը ութին պարտէզը պիտի գտնուիմ :

Մարի չի լսեց ոչ կոմսին ըսածը և ոչ Բլէմանթինի պա-
տասխանը :

— Խոստովանէ թէ այս գիշեր աղէկ պիտի քնանաս ,
ըսաւ Բլէմանթին Մարիի , երբ առանձին մնացին :

Հետեւեալ օրը Բլէմանթին՝ իւր խոստման հաւատարիմ՝
և իւրովի հարցըներով թէ ինչ կրնար ունենալ կոմսը իրեն
ըսելու , պարտէզը իջաւ : Ասոր համար , Մարիի սենեկէն
անցնել հարկ էր , բայց ասիկայ որ ուրախութենէ երկար
ատեն արթուն կեցած էր , շատ ուշ իւր քունը տարեր էր,
և գլուխը աջ թևին վրայ դրած կը քնանար , բերանը կիսա

բաց և ժպտուն : Եթէ Էմմանուէլ կարենար զինքը այսպէս
տեսնել , չեմ վտտահայրընէր թէ պիտի կարենար դէմ դնել
այն ճերմակ ճակատը և այն բոլորակ ուսը համբուրելու փոր-
ձութեան : Բլէմանթին մատերուն ծայրով կոխելով սենեկէն
անցաւ և վար իջաւ : Մարի չի չարժեցաւ , Պ . տ'էրմի
արդէն կը պտտէր իւր երկու սիրելի շուներուն հետ , սրբ
այս մտերմութենէ օգուտ քաղելով ածուները կ'աւրէին :

— Ահաւասիկ եմ . Պ . Կոմս , ըսաւ Բլէմանթին Պ . տ'էր-
մի թևը մտնելով :

— Որքան ճշդապահ էս . սիրելի որդեակ , պատասխա-
նեց Մարիի հայրը դեռատի աղջիկը համբուրելով : Արդ ,
ծանր բաներու վրայ պիտի խօսակցինք :

— Մտիկ կ'ընեմ ձեզ :

— Կոմսուհին անցեալ օր խօսեցաւ ձեզ , ըսաւ բոլորովին
հայրական ձայնով մը և իւր ձախ ձեռքին մէջ Բլէմանթինի՝
իւր թևին կը թնցուցած ճերմակ ձեռքը բռնելով :

— Ո՛հ , գիտեմ թէ ինչ պիտի ըսէք ինձ . ընդմիջեց զե-
ղանի պատանուհին :

— Ա՛հ , գիտէ՛ք :

— Այո՛ , գիտեմ , Պ . տը Պրիսիի հետ իմ ամուսնութեանս
վրայ պիտի խօսիք :

— Ճիշդ :

— Կը մերժեմ :

— Եւ ինչո՞ւ :

— Վասն զի ստուգիւ չեմ սիրէր զինք և ինքն ալ զիս չի
սիրէր :

— Ա՛յդ է միայն պատճառը :

— Այո՛ :

— Կ'երգնուս :

— Ի՞նչ բանի վրայ երգնում :

— Հրեշտակ մ'ես , բայց պարապ բան է զիս : խաբելու
աշխատիլդ ամեն ինչ գիտեմ :

— Ինչ գիտես ուրեմն . .

— Գիտեմ թէ Մարի Պ. տը Պրիօնը կը սիրէ :

— Ո՞վ ըսաւ ձեզ :

— Եւ թէ Էմմանուէլ Մարին կը սիրէ :

— Ո՞ր կից իմացաք այդ ամենը :

— Տեսայ :

— Ե՞րբ :

— Էմմանուէլի հոս եկած երկրորդ օրը , տեսայ որ այս պիտի ըլլար , և տասնուհինգ օրէ 'ի վեր ստոյգ եմ թէ ասիկայ է :

— Ուրեմն , ալ չեմ հասկնար . ըսաւ Քլէմանթին :

— Ինչ չես հասկնար :

— Ինչպէս կ'ըլլայ որ այս ամենը գիտնալով հանդերձ , ուղեցիք զիս Պ. տը Պրիօնի հետ կարգել : Չէ՞ք ուղեր ուրեմն որ Մարին առնու :

— Ընդհակառակն , խիստ շատ կը փախաքիմ :

Քլէմանթին կոմսին նայեցաւ , այնպիսի կիրպով մը որ ըսել կ'ուզէր , « Մեր երկուքէն ո՞րը խենդ է :

— Եւ այս ամենը քեզ բացատրելու համար է կրկնեց կոմսը որ այս առտուան իջնելնիդ և ինձ հետ առանձին խօսակցելնիդ խնդրեցի : Գիտէի թէ Մարին Պ. տը Պրիօնը կը սիրէ , և զիտէի նաև թէ իրենց սերը պիտի չի խոստովանէին իրարու , վասն զի մեր մեծ քաշաքադէտը սրտի խրնդիւրներու մէջ մեծ մանուկ մ'է , և անշուշտ Մարին պիտի ըլլար առաջին անգամ խօսողը : Թամանակը կ'անցնէր . Բարիզ պիտի վերադառնայինք , ուր՝ յարաբերութիւնները բնականաբար նուազ յաճախ պիտի ըլլային : Կ'ուզէի , և դեռ կ'ուզեմ այս միութիւնը , վասն զի կարծեմ թէ Էմմանուէլ Մարին երջանիկ պիտի ընէ , պէտք էր ուրեմն ձգնաժամ մը որ ստիպէր մեր երկու սիրահարները խօսեցընելու : Կը հասկնաք այս ամենը , սիրելի զաւակս :

— Աքանջելի կերպիւ :

— Էմմանուէլը խրատեցի քեզ հետ կարգուելու :

— Այն յոյսով որ իւր՝ Մարիի համար ունեցած սէրը պիտի խոստովանէր , այո՛ , բայց Էմմանուէլ որ ստոյգ չէր իւր սիրուած ըլլալէն և որ թերևս իւր զգացածը չէր հասկնար , ընդունեցաւ , աղւոր ամուսնութիւն մը պիտի ընէի ես :

— Այս Զամուսնութիւնը կատարուելու վախ չի կար : Այն ատեն էր որ Կոմսուհին ձեզ խրկեցի որ բանէ մը չէր կասկածէր , և կարծէր թէ Էմմանուէլ խենդի պէս սիրահարած էր քեզ : Ստոյգ էի թէ անոր բան մը չ'ըսելու համար ըրած խոստմանցդ հակառակ այս լուրը Մարիի պիտի հաղորդէիր , և այն ատեն ամեն ինչ պիտի խոստովանէր , չի խոստովանեցաւ , սակայն երէկուան տեսարանը բաւական ըսաւ ինձ և Էմմանուէլի՛ զայն հիւանդ տեսնելով զգացած շփոթը՝ յայտնեց ինձ թէ սխալած չէի : Մարիի զուարթութենէ երէկ իրիկուն հասկցայ թէ ամեն ինչ ըսած էր քեզ կամ դու զուշակած էիր , և թէ այս ամուսնութիւնը կը մերժէիր :

— Ամեն բան ճիշդ է : Ինչպէ՞ս հեռուէն կը տեսնէք զործերը :

— Իտան զի կը սիրեմ Մարին , կը տեսնես , անբացատրելի կերպիւ :

— Բայց եթէ ես Պ. տը Պրիօնի սիրահարած ըլլայի՛ հարցուց Քլէմանթին խնդալով :

— Սիրահարած չէիք :

— Այս ևս տեսած էիք :

— Այո՛ , արդ , աղւոր և սիրելի զաւակս , աղաչեցի քեզ վար իջնել քեզմէ շնորհակալ ըլլալու համար Մարիի ըրածնէդ , և ըսելու համար թէ այդպիսի զոհողութիւն մը երբէք պիտի չի մոռնամ , բարի ամուսին մը կը պարտաւորիմ քեզ , պիտի տամ :

— Ա՛հ , այդ անհանդիստ չ'ընէ ձեզ , Պ. Կոմս , պիտի գտնեմ ես զայն եթէ դուք չի գտնէք :

— Պէ՛տք է ապստիւղել ձեզ որ այս ըսածներս Մարիի չ'ըսէք :

- Անօրուտ բան է , պիտի պատմեմ :
- Բայց Էմմանուէլի կոմսուհւոյն և Պ. տը Պէյի մասին . . . :
- Լուսթիւն պիտի պահեմ :
- Այո , սիրելիդ իմ՝ Բլէմանթին , երջանկութիւնը այնպիսի ծաղիկ մ'է որ բացուելու համար շուքի կը կարօտի , պէտք է որ դուք և ես միայն զիտանաք թէ Մարի երջանիկ քալտի ԸԼԼԿ :
- Անհոգ եղէք , Պ. կոմս պիտի լուեմ :
- Պ. տ'էրմի Բլէմանթինը համբուրեց :
- Սակայն կրկնեց ասիկա , ինչպէս իմ՝ Պ. տը Պրիոնի հետ չի կարգուիլ պիտի յայտնենք :
- Մի վախնար պիտի չ'առնես դայն : Այս պարագան յանձն կ'առնում : Այսպէս կրկնեց Պ. տ'էրմի , Մարին՝ Պ. տը Պրիոնը կը սիրէ :
- Անցեալ զիշեր մինչև առտու լացաւ , և տեսաք թէ ինչ վիճակի մէջ էր երէկ ճաշի ատեն :
- Այսպէս , անոր հետ երջանիկ պիտի ԸԼԼԿ. կը կարծէք :
- Մարին կը ճանչնամ , սոսիք եմ :
- Կը ներեմ ինձ ուրեմն :
- Ի՞նչ բան :
- Զքեզ իբր միջոց դործածելուս , սիրելի դաւակն :
- Միթէ Մարի իմ քրոջ տեղ չէ , Պ. կոմս . և դուք հօրս պէս չէք , ոչ միայն կը ներեմ , այլ նաև կը հպարտանամ Մարիի երջանկութիւնը ապահովելուն համար օգնել կարենալուս : Նախ . Մարի ինձ բանի մը խոստացաւ որ իմ վերջին ցաւերս պիտի ջնջէր եթէ ունենայի :
- Ի՞նչ խոստացաւ :
- Խոստացաւ ինձ Տրէօի մէջ կարգուիլ :
- Եւ անհոգ եղիր . իւր խոստումը պիտի կատարէ :
- Լաւ ուրեմն , Պ. կոմս . ինչպէս է այս առտու Օրիորդ տ'էրմի , հարցուց իրենց ետևէն ձայն մը դոր , Պ. տ'էրմի՝ Էմմանուէլիներ ԸԼԼԿ Ծանչցաւ :

— Շնորհակալ եմ , սիրելի Էմմանուէլ , պատասխանեց Մարիի հայրը դառնալով և սերտիւ երիտասարդ ատենակալին ձեռքը սեղմելով , շատ աղէկ է , հիմաի պիտի տեսնէք զինք : Էմմանուէլ այն ատեն թաշկինակը հանեց գրպանէն և իւր քրտնալի ճակատը սրբեց , իւր ձին վաղցընելով եկած էր և տաս վայրկեանի մէջ կէս մղոն ըրեր էր , Բլէմանթին և կոմսը ժպտելով իրար նայեցան :



Նոյեմբեր ամիսը հասեր էին , օդը կը ցրտէր , տերևաթափ ծառերէն պարտէզը կ'սկսէր անշքանալ , զեղնած տերևները աշնան առաջին հովէն կը սարուէին : Ալ իրիկունները դուրս չէին ելլէր , և արդէն մեծ կրակարանի շուրջը կը ժողվուէին : Մարի և Բլէմանթին երաժշտութիւն կ'ընէին , Պ. տը Պէյ կոմսին հետ գնդախալ (billard) կը խաղար , Պ. տը Պրիօն կը մնար Մարին լսելու , կոմսուհին առանձին չի ձգելու պատրուակաւ : Օր մը Պ. տ'էրմի ըսած էր Էմմանուէլի :

— Կոմսուհին Բլէմանթինի հօրաքրոջ գրեց որպէս զի այս ամուսնութեան վրայ անոր խորհուրդը հարցընէ :

— Եւ . . . հարցուցած էր Էմմանուէլ անհանգստութեամբ մը դոր չի կրցած էր բոլորովին պահել :

— Եւ շարունակած էր կոմսը , որմէ Պ. տը Պրիօնի շարժումը չի վրիպած էր , հօրաքրոջը պատասխանեց թէ կ'ուզէր որ Բլէմանթին տարի մը ևս դպրոցը անցընէ :

Պէտք է չ'ունի նք ըսելու թէ Էմմանուէլ չի պնդած էր : Ատեանը քիչ ատենէ պիտի բացուէր , Պ. տը Պրիօն որ

պէտք ունէր Բարիզ վերադառնալու՝ անոր վրայ սակայն չէր
խօսէր : Ասպասէր որ Պ. տ'Էրմիի բոլոր ընտանիքը մեկնի :
Իւր սիրտը հոն էր , եթէ Մարի բոլոր ձմեռը դղեակը անցը-
նէր՝ ատեանը անոր պիտի զոհէր, Մարի գուշակեց այս բանս :

— Հայր իմ, ըսաւ առտու մը կոմսին՝ Էմմանուէլի առջև ,
շատ կը բազմայի ատենակալաց ատենին բացուելուն ներկայ գըտ-
նուիլ, այնչափ անգամ լսած եմ Պ. տը Պրիոնի քաղաքա-
կանութեան վրայ խօսելը, կ'ուզէի մտաէն տեսնել անոր ինչ որ
ըլլալը :

— Ատեանը ութ-օրէն պիտի բացուի , ըսաւ Էմմանուէլ
և դուք գեռ հոս պիտի ըլլաք :

— Ոչ, պատասխանեց կոմսը , որ Մարիի դիտաւորութիւնը
հասկցաւ :

Էմմանուէլ շնորհակալ եղաւ Մարիէն՝ նայուածքով :

Հետեւեալ օրը կոմսուհին և երկու գեռահաս աղջիկները
կառքը մտնելով մեկնեցան , ուրիշ սուրհանդակի կառք մը
կը հետևէր անոնց որու մէջն էին կոմսն Էմմանուէլ և Պ.
տը Պէյ : Բարիզ հասան , այսինքն մեկզմեկէ զատուեցան :
Վոմսը , Վոմսուհին , Քլէմանթին ու Մարի իրենց Սէն-Բէր
փողոցի ապարանը մտան : Էմմանուէլ և պարոնը անոնցմէ
մեկնելու հրաման առնելով բաժնուեցան :

Էմմանուէլ բոլոր գիշեր Պարոնը իւր քով պահեց , կար-
ծես թէ կ'ուզէր շարունակ իր քով ունենալ այնպիսի մէկը
որ յիշեցընէր իրեն երկու ամիսէ 'ի վեր ճաշակած երջանկու-
թիւնը : Իր բնակարանին տեսքը իրականութեան մէջ անտեսեց
զինք : Իւր աչաց առաջին զարկած բանը Թիւլիային առաջին
նամակը եղաւ զոր սեղանին վրայ ձգած էր , և կը դտնէր
զայն ուր որ թողած էր . այս նամակը կարգաւով այնպէս
թուեցաւ իրեն թէ իւր յիշած այս դիպուածին տեղի ունենալը
տաս տարի կար : Նամակը կրակը նետեցաւ , այս բնակարանը
ուր երբեմն այնչափ զբաղեալ կը մտնէր, ուր աշխատութիւնը
որ ինքնասէր հիւր մ'է , և ուրիշ և ոչ մտածման մը կը

թողու ներս թափանցել Պ. տը Պրիոնի ահադին անսպաս մը
երեցաւ : Պ. տ'Էրմիի դղեակը ունեցած սովորութիւնը երկու
սիրուն ստուէրներու երթալ գալը տեսնելը . որք իւր կեանքը
կ'ողեորէին իւր աչերու չափ իւր սրտէն ալ կը պակսէին ,
Էմմանուէլի այնպէս իսկ թուեցաւ թէ Քլէմանթին իրեն հա-
մար աւելորդ չէր , գեղեցիկ մանկան գուարթութիւնը պիտի
մխիթարէր զինք այն տրամութեան և ցաւոց զղացումէն որով
դրաւուած էր ինք՝ երբ իւր ճշմարիտ տան և ճշմարիտ կենաց մէջ
վերադարձած էր :

Իւր գուշակածը ճիշդ էր : Էմմանուէլի և Պ. տ'Էր-
միի ընտանեաց հետ գիւղին պէս յաճախ տեսնուիլը
անկարելի կ'ըլլար , Բարիզի մէջ այցելութիւն մը գործ մը
կ'ըլլար , մինչդեռ առաջ դիւրին և ամենօրեայ հաճոյք մ'էր :
Քաղաքը դիւղին նման գիւրութիւններ չ'ունէր , և սակայն
կոմսը աղաչած էր Էմմանուէլին որ Բարիզի մէջ շարունակէ
դղեակը ունեցած սովորութիւնը : Բայց այն նոր զղացումը որ
յանկարծ Պ. տը Պրիոնի սրտին տիրած էր , իւր վերադար-
ձէն 'ի վեր այնքան կը զարմացրնէր զինք որ ուզեց առանձին
իւր անցեալ սովորութեանց մտածել և այս զղացման պատ-
ճառը հասկնալով իրաւաբանել : Ըսաւ իւրովի թէ դուցէ շա-
րունակ հանգստութեան , առանձնութեան նոր ընտանիքի մը
մտերմութեան տեսքը իւր կենաց պէտք մը եղած էր , որ
անշուշտ իւր Բարիզ վերադարձը այսինքն գործերը պիտի ջըն-
ջէին , Էմմանուէլ աշխատեցաւ ինքզինքը հաւաստեցրնելու
թէ իւր բնութիւնը ընտանեկան կեանքի անուշ լուրսութեանց
հակառակ էր : Մինչև անգամ ըսաւ թէ ծիծաղելի պիտի ըլ-
լար որ հասարակ ճամբուն հետի և կարդուի 16 տարեկան
փոքր աշակերտուհիի մը հետ , ինքը այն մարդը՝ որ երդում
ըրած էր իւր քաղաքական կեանքին մէջ իր նպատակէն չի չե-
ղելու և միշտ անկախ ըլլալու : Վերջապէս հարցոց
իւրովի եթէ ստուգիւ Մարին պիտի սիրէ՞ր , և զո՞հ եղաւ
ինքզինքէն կոմսէն զայն խնդրած չ'ըլլալուն համար :

Էմմանուէլ իւր գալստեան առաջին զիշերը այսպէս պատ-
ճառարանելով քնացաւ : Հետեւեալ առտու կանուխ արթնցաւ ,
լրագիրներ ուղեց , իւր ցայղաղբեստով փաթտուեցաւ ,
կրակին անկիւնը նստաւ ինչպէս որ Բուաթու չի գացած կ'ընէր ,
և երկիւղածութեամբ այնպիսի մարդու մը ձևն ու կերպարանը
առաւ որ ծանր բաներով պիտի զբաղի : Լրագիրները բացաւ
որու տառերը սկսան իւր աչաց առջև պարել , վասն զի զա-
նոնք չի կարգալէն զատ ուրիշ բանի վրայ կը խորհէր և
մեքենայէս իւր կամաց հակառակ ելլելով՝ Սէն-Բէր փողոցը
դնաց , զրեթէ առանց դիտնալու թէ ի՞նչ կ'ընէ և իբր իւր
առջևէն քայլող սրահն հետեւելով :

Ժամը ինն էր երբ կոմսին տունը ներկայացաւ : Ամէն
մարդ դեռ ասարանին մէջ կը քնանար , Էմմանուէլ՝ տան
մարդերէ բաւական ճանչցուած չէր Պ. տ'Էրմիի զարթումին
ընտանեքար սպասելու համար : Ուրեմն Սէն-Բէր փողոցէն ,
ելաւ , ամչնալով այս անյաղթելի քաշողութենէ որմէ յսղ-
թուած էր և որ բանի մը չէր ծառայէր : Օղը ցուրտ էր ,
բայց աղոր , Էմմանուէլ փոխանակ իւր տունը վերադառնալու
քարափին վրայ պտտեցաւ , առանց նպատակի , առանց
պատճառի , միայն բան մը դիտնալով այն է թէ անկարելի
էր իրեն բան մը ընել Մարին անդամ մը չի տեսած :
Ռուայալ կամրջէն անցած ատեն երիտասարդ մը տեսաւ որու
դէմքը անծանօթ չի թուեցաւ իրեն , և որ արդարև իրեն մօ-
տեցաւ , բոլորովին շողբորթ յարգական ձևով մը և իւր ա-
ռողջութեան վրայ լուրեր հարցուց :

— Մարքիզ տը Կրիժն եմ , ըսաւ երիտասարդը , տեսնե-
լով թէ Էմմանուէլ իւր դէմքը ճանչնալով հանդերձ իւր ա-
նունը չէր յիշեր , և Օրբերայի մէջ Պ. տը Պէյէ ձեզ ներ-
կայացուելու պատիւը ունեցայ :

— Կատարելայէս կը յիշեմ , պատասխանեց Էմմանուէլ
գորովաբար իւր ձեռքը երիտասարդ մարքիզին երկնցընելով ,
և իւր կարգին անոր ինչպէս ըլլալը հարցընելով :

— Հեռայնք Բարիդէն զձեզ Օրբերան տեսած՝ իրիկունէս
երկու օր վերջը հարցուց Լէոն :

— Այո՛ , Բուաթու գացի :

— Եւ շարունակեց մարքիզը կրնամ հարցընել թէ ինչպէս
լմնցաւ գեղանի Ժիւլիայի դիպուածը :

— Հատ լաւ :

— Դէմ կեցաք :

— Ոչ :

— Եւ մեկնեցա՞ք :

— Պէյէ հետ որոշեալ օրին և ժամուն :

— Ի՞նչ ըսաւ Ժիւլիա այս բանիս վրայ :

— Չեմ գիտեր , նորէն չի տեսայ զինք , չի դրեց ինձ :

Էմմանուէլ սկսաւ Աօլթէր քարափին կողմը քալել :

— Սէն-Ժէրմէն արուարձանը կ'երթաք , ըսաւ անոր սը
Կրիժ :

— Այո՛ , Սէն-Բէր փողոցը :

— Եթէ կը ներէք , ձեզի հետ պիտի քալեմ , Ժագոպ փո-
ղոցը պիտի երթամ : Ա՛հ , Ժիւլիայի վրայ նորէն խօսելնին
չի լսեցի՞ք յաւելցուց Լէոն զարմացած դէմքով և Էմմանուէլի
քովէն քալելով :

— Եւ ոչ կերպիւ մը , ինչպէս որկը տեսնէք ինձ համար
ունեցած զգացումը կը չափազանցէիք , նոյնպէս ինձ կարևո-
րութիւն տալը :

— Ամեն ինչ լմնցած չէ :

— Կը սխալիք , ընդհակառակն ամէն ինչ լմնցած է ,
պատասխանեց Էմմանուէլ այնպիսի շեշտով մը որ ըսել կ'ու-
զէր « Այդպիսի սիրով զբաղելու ալ ժամանակ չ'ունիմ :

— Ամէն ինչ լմնցած է Ձեր կողմէ , կը հաւատամ ,
բայց ձեզ նման մարդու մը այդպիսի բաժանումը յանձն առ-
նող կին մը չէ Ժիւլիա : Դուք սիրահարէ մը աւելի , կա-
ցութիւն մը կրնայիք ըլլալ իրեն համար , Ժիւլիա Աօլթի
Պ. տը Պրիոնի տարփուհին , մտածեցէք քիչ մը թէ ի՞նչ

ազդեցութիւն պիտի ընէր այն՝ Բարեզի մէջ, և սրչափ իւր համբաւը սիւտի աւելնար : Զինքը վերաւորեցիք թէ իւր անձնասիրութեան և թէ սիրոյ մէջ, վասն զի վերջապէս զարմանալի չէր եթէ զձեզ սիրած ըլլար :

— Միթէ այս պատահարին վրայ ձեզ բան մը ըսա՞ւ հարցոց Էմմանուէլ :

— Այնուհետև չի տեսայ զինք : Գրեթէ ձէզի հետ Բարեզէ մեկնեցայ և բանի մը օրէ 'ի վեր միայն վերադարձած եմ, սալայս վաղը Խտալաիան թատրոնը մեծ ներկայացում մը կայ որու ներկայ պիտի ըլլայ հարկաւ և ես պիտի երթամ : Հարկ պիտի ըլլայ որ հարցափորձեմ քիչ մը զինք և իւր դիտաւորութիւնները իմանամ, վասն զի անկարելի է որ այս յանկարծական վերջը քիչ մը իւր սրտին դպցած չ'ըլլայ, եթէ պատերազմի մտքեր ունի և եթէ զանոնք իմանամ, փառք պիտի սեպեմ զինքը մատնելով ձեզ իմաց տալու :

— Ար հաւաստեմ ձեզ պարոն, պատասխանեց Էմմանուէլ, որ նուաստացած կ'երևէր այսբան փոքր բանի մը այնչափ մեծ կարևորութիւն տալուն համար, կը հաւաստեմ զձեզ թէ Օրիորդ Լօվըլի պատերազմական յայտարարութիւնները, իւր սիրոյ յայտարարութեանց նման ահարկու չեն : Պիտի վշտանայի եթէ այս դիպուածը իմացուէր, նոյնպէս եթէ կարծէին թէ ամենափոքր յիշատակ մը կամ կարևորութիւն մը կ'ընծայեմ անոր :

— Ներեցէք ինձ յաւելցուց Պ. տը Արիժ կ'ապրիմ անգործներու խումբին մէջ, որոնց համար՝ այս տեսակ դիպուածները մեծ պատահարներ են, և կը մոռնամ միշտ թէ բարեբաղդաբար այս ընկերութեանց չէք վերաբերիք :

Խօսակցութիւնը յանկարծ փոխուեցաւ : Երկու շրջողներու մէջ՝ խնդիրը որսորդութեան, ձիերու և քաղաքակառուցութեան վրայ դարձաւ, խօսակցելով Սէն-Բէր փողոցը հասան :

Էմմանուէլ թիւ 7 տան դրան առջև կայ առաւ :

— Հոն պիտի մտնէք հարցուց Լէոն :

— Այո՛ :

— Պ. տ'Էրմիի տո՞ւնը կ'երթաք :

— Այո՛, կը ճանչնա՞ք զինք :

— Ո՛չ, Պ. տը Պէյ երկար ժամանակէ 'ի վեր պիտի ներկայացընէր զիս կոմսին, ըսած էր ինձ թէ ախորժելի տուն մ'է, և երբէք առիթը չի պատահեցաւ :

— Ես պիտի ներկայացընեմ զձեզ, ըսաւ Էմմանուէլ, և խոստումս Պարոնէն աւելի աղէկ պիտի կատարեմ, կոմսը և կոմսուհին երէկ վերադարձան : Իրենց ընդունելութեան օրերը պիտի սկսին վերստին. պիտի դամ զձեզ առնելու և պիտի ներկայացընեմ զձեզ : Ո՛ր կը բնակիք :

— Յերաւի շատ բարի էք, ըսաւ Լէոն խոնարհելով և իւր այցատուները Պ. տը Պրիոնի յանձնելով որ բաժնուեցաւ անորմէ և ապարանը մտաւ :

Կոմսը արթնցած էր :

— Քիչ մը առաջ եկա՞ք հարցուց Էմմանուէլի՝ զայն տեսնելով ժպիտով մը :

— Այո՛ :

— Ինչո՞ւ ներս չի մտար :

— Գեռ կը քնանայիք :

— Հոս իբր ձեր տան պէս չէք վարուիր :

Էմմանուէլ Պ. տ'Էրմիի ձեռքը սեղմեց :

— Ճշմարիտ, տունէն եղածի պէս վարուեցայ :

— Ի՞նչ ընելով :

Սիրուն երիտասարդի մը խոստանալով որ զինք ձեզ ներկայացընեմ, դեռահաս Մաքքիզ տը Արիժը :

— Ներկայացուցէք սիրելի բարեկամ, ներկայացուցէք, ամէն ձեզմէ եկողները բարի թող զան : Մեզի հետ նախաձաշելու կը կենաք :

— Ո՛չ, յիրաւի, զձեզ տեսնել կ'ուզէի, Բտեսայ և կ'երթամ :

— Չէք մտածէրթէ ինչ կ'ըսէք, ձեր սիրտը, սիրելի Էմմանուէլ, դեռ քաղաքականութիւն չունի և իւր մտածածը չի կրնար պահել: Հիմազ պատանուհիները պիտի արթնան և պիտի երևին:

— Ինչպէս կը ճանչնաք դիս, կը մեամ:

Արդարեւ Էմմանուէլ կոմիտէին մօտ նստաւ:

— Վաղը իրիկուն գործ ունիք, հարցոց ասիկայ:

— Ո՛չ:

— Ուրեմն կրնաք զայն մեզ զոհել:

— Մեծ հաճութեամբ:

— Իտալական թատրոնը պիտի երթամք, մեծ ներկայացում մը կայ, կոմսուհին իւր օթեակին տրմնակը առաւ և ֆէլմանթինի ցուցընել կ'ուզէր թատրոնը, մեր խեղճ աշակերտուհին, երկու օրէն պիտի մեկնի Տրէօ երթալու համար:

— Չերն եմ, պատասխանեց Էմմանուէլ:

Ար հաւատտեն թէ շատ անգամ դժբաղդ բաներու նախազգացումը կ'ունենան, Էմմանուէլ՝ որ ուրիշի մը չափ աւելորդապաշտ էր. բնաւ չի կասկածեցաւ սակայն թէ հետեւեալ օրուան իրիկունը մեծ ազդեցութիւն պիտի ունենար իւր կենաց վրայ:



Մարի նաև իւր Բարիզէ վերադարձած առաջին զիշերը շատ խորհելով անցուցած էր, սակայն իրեն համար անատուգութիւն չի կար, հաւաստի էր թէ Էմմանուէլը կը սիրէր, Պ. տը Պրիոնի վերադարձէն ՚ի վեր մեծ բարոյական փոփոխութիւն մը տեղի ունեցած էր իւր վրայ, չէր կասկածէր թէ իրենց ձգած դղեակը առանց Էմմանուէլի արևուր, անապատ

և անբնական պիտի երևէր, չէր հասկնար թէ ինչպէս մինչև այն ատեն կրցած էր դղեակին յարած անտառին մէջ պտտիլ առանց դու շակելու թէ օր մը Էմմանուէլի հետ պիտի շրջէր: Անբշտպէս իւր ցարդ սիրած տեղերուն մէջ Էմմանուէլի ներկայութիւնը իւր ապագայ երջանկութեան համար անհրաժեշտ պիտոյք մը կը թուէր իրեն, և ոչ իսկ սիրոյ բառ մը փոխանակուած էր Պ. տը Պրիոնի և իր մէջ, բայց ֆէլմանթինի՝ այս ամուսնութենէ հրաժարած օրէն սկսեալ Մարի՝ որ իմացած էր թէ իւր վայրկեանական պաղտութիւնն էր Էմմանուէլը այս միութիւնը ընդունելու հաւանեցընողը՝ զղջացած էր, և անոր տառապանաց փոխարէնը հատուցանելու համար, անոր հետ ըսկսած էր իւր հին մտերմութիւնը, և կանանց այնչափ յաճախ գործածած արհեստով Էմմանուէլի սրտին և մտքին տիրած էր: Սակայն Մարի Բարիզ վերադարձէն վախցած էր:

Երկնչած էր որ քաղաքական գործերը և անոր նախկին սոյնութիւնները իւր սիրած անձը պիտի շրջապատէին, և պիտի յաջողէին մուցընելու անոր դիպուածական սէրը: Ուրեմն երբ իւր դալստեան հետեւեալ օրը տեսած էր անոր ժամը Գին դալը և Մին նորէն վերադառնալը ոյժ առնելով իւրովի ըսած էր « Ստուգիւ կը սիրէ դիս: » Կար և բնական էր որ ըլլար Մարիի զգացածին մէջ քիչ մը հպարտութիւն:

Էմմանուէլէ աւելի դեռահաս, աւելի աղւոր, աւելի հաղորդակցող երիտասարդ մը հաճելի պիտի չ'ըլլար իրեն: Պ. տը Պրիոնի նախ զինքը հրապուրողը անոր կենաց տարօրինակութիւնը և համբան էր: Այսպիսի մարդու մը մտածումը գրաւելը իրեն համար մեծ բան մ'էր և ինչպէս որ ֆէլմանթինի ըսած էր, միտքը դրած էր զայն հպասակեցընել և իւր միակ կամքին հնազանդեցընել, այս զորաւոր բնութիւնը, որ ցարդ քաղաքական մեծամեծ կռիւներու պէտք ունեցած էր: Յաջողած էր, Էմմանուէլ ինքզինքին տէրը չէր ալ: Մարի այս բանս ըրած էր, ինչպէս ինքն իսկ չէր գիտեր:

Իտալական թատրոնը տրուած ներկայացումը՝ որու ներկայ

պիտի ըլլար Էմմանուէլ իւր գանուած օթեակին մէջ՝ Մարիի համար մեծ դէպք մ'էր : Իրեն այնպէս կը թուէր թէ ամէն մարդ իւր դէմքին վրայ պիտի կարգար իւր սիրտը լեցընող երջանկութիւնը . թէ ամեն մարդ պիտի դուշակէր Պ. տը Պրի-
ոնը հոն բերող սէրը և թէ հետեւեալ օրը Բարիդի մէջ մի-
այն այս մեծ լուրին վրայ պիտի խօսէին, թէ Պ. տը Պրիոն սի-
րահարէ : Մարի իւր բոլոր երազները Քլէմանթինի կը հա-
զորդէր և շարունակ կը կրկնէր զանոնք , Քլէմանթինի մտա-
խոհ կ'ըլլար , վասն զի հետեւեալ օրը պիտի մեկնէր , և
պիտի թողուր երկու ամսէ 'ի վեր վարած անուշ կեանքը .
դաւառի և դպրոցի կեանքը սկսելու համար : Պիտի խոս-
տովանինք թէ կային միջոցներ՝ զորս չէր կրնար արդիւլէլ ուր՝
վայրկեան մը ունեցած գեղեցիկ երազին վրայ կը՝ ցաւէի , զոր՝
այնչափ դիւրութեամբ զոհեր էր իւր բարեկամութեան :

- Երբ կը մտածէր այն փոքր սենեկին՝ ուր առանձին պիտի զրտ-
նուէր չէր կրնար զսպել իւր ճշմարիտ տրամութիւնը , և
Մարի զոր երջանկութիւնը անհոգ ըրած էր , չէր նշմարէր
իսկ իւր բարեկամութեան այս տխրութիւնը :
- Շատ պիտի ձանձրանամ 'ի Տրէօ , կ'ըսէր Քլէմանթին :
- Ինչո՞ սիրելի , կը պատասխանէր այն ատեն Մարի , որ
երբ Քլէմանթինի ձանձրութիւնը խօսքով կը բացատրուէր՝ շուտ
մը համակրութեամբ կը զրաւուէր , կ'ուզէս որ զամ քանի մը
օր Տիկին Տիւվէրնէյի տունը անցընեմ :
- Աղէկ գիտես թէ պիտի չ'ընդունիմ :
- Ինչո՞ :
- Միթէ այս միջոցիս գեղ Բարիդէ հեռացընելու քաջու-
թիւնը պիտի ունենամ :
- Պիտի զոհեմ քեզ Բարիդը :
- Այո՛ , բայց պիտի զոհես ինձ անոնք՝ որք երէկուքնէ
'ի վեր Բարիդի մէջ կը գտնուին : Իբր պատասխան՝ Մարի
Քլէմանթինի ձեռքը կը սեղմէր : Թատրոն երթալու ժամը
հասաւ : Արմատահին այս թատրոնին մէջ գիմացի կոչմը մեծ օթեակ

մը . ունէր նախասենեակով մը , ուր անկարելի էր որ Պարոնը
դէթ մէկ արարուածի միջոցին չի քնանար ամեն անդամ որ
հոն դար : Տիկին տ'Էրմիի , երկու օրիսրդներու , և Պ.
տը Պրիոնի մի և նոյն օթեակին մէջ երեւումը մեծ ազդեցու-
թիւն ըրաւ : Ամէն դիտակները իրենց կողմ ուղղուեցան , և
Մարի իւր կամոց հակառակ աչերը խոնարհեցուց , իւր սրտին
բաբախումները զսպելու դժուարութիւն քաշելով : Այս օթեա-
կին վրայ սեւերուած աչերու մէջ երկու մեծ աչեր կային , որք
մեր հին ճանչցած Թիւլիա Լօվըլիինները էին :

- Նոյն ինքն է մրմապ Պ. տը Պրիոնը , ձանչելով և
թեթեւ գեղջութիւն մը պատեց վայրկեան մը Թիւլիայի դէմքը :
- Երկու աչեր անձեր կան Պ. տ'Էրմիի օթեակին մէջ
ըսաւ Լէոն Թիւլիայի , որու օթեակին մէջ կը գտնուէր ,
և թէ Լէոն ուզած ժամանակը միայն կրնար տեսնուիլ :
- Բաւական աննշան երկու փոքր աշակերտուհիներ պատաս-
խանեց Լօվըլի գիտակով նայելէ վերջ : — Տեսաւ զիս , զո-
չեց յանկարծ :
- Աւրեմն հոս պիտի դայ հիմայ :
- Ա՛յ , չի տեսնելու զարկաւ :
- Պէտք է գիտնամ թէ ո՞վ են այս երկու դեռահաս աղ-
ջիկները կրկնեց Լէոն :
- Անշուշտ կոմսուհայն աղջիկներն են :
- Շատ սիրուն են , մանաւանդ խարտեաշը :
- Ի՞նչ կ'ընէ Էմմանուէլ այս օթեակին մէջ՝ հարցուց
Թիւլիա :
- Ինչ որ կ'ընեմ ես քու օթեակիդ մէջ , թատրոնն է :
- Կը ձանչնայ ուրեմն Պ. տ'Էրմիին :
- Շատ :
- Ա՛յ ըսաւ քեզ :
- Ինքը :
- Տեսնո՞ւր ուրեմն զինք :

- Երէկ :
- Ո՛ւր :
- Ռուսոյալ կամըջին վրայ :
- Իմ վրայ խօսեցանք քեզ :
- Ըսաւ ինձ , սրտասխանեց տը Կրիժ անհոգութեամբ ,
թէ շատ սիրուն կին մ'էք :
- Այդչափ :
- Այսչափ , ինչ կ'ուզես որ ըսէ ասկէ աւելի :
- Շատ ժպիւրհ կը գտնեմ զքեզ այս իրիկուն , սիրելի
Լէոն :
- Սակայն Լէոն աչերը շարունակ մէկ կողմ սեւեռած՝ կար-
ծես թէ Թիւլիայի իրեն ըսածը չէր լսէր և մեքենաբար
սրտասխանած էր :
- Ա՛հ , բայց ինչ կը նայիս այսպէս . հարցուց Թիւլիա :
- Այս փոքր աղջիկը , սքանչելի է :
- Ահա արդէն սիրով կը բորբոքիս :
- Ինչո՞ւ չէ , երբէք չի տեսած եմ այսչափ սիրուն գլուխ
մը :
- Ինձ գովեստ մ'է ըրածդ :
- Շատ ժամանակէ 'ի վեր ալ չեմ գովէր զձեզ . քանի
որ բանի մը չի ծառայէր :
- Թերևս ինձ քծնելու նոր միջոց մ'է այդ :
- Հաւատոս վկայ . չէ , ալ դադրեցայ :
- Եւ աղէկ ըրիր :
- Լուռութիւն տիրեց :
- Կարծէի կրկնեց Լէոն քանի մը վայրկեանէ վերջ , թէ
տ'էրմի կոմսուհին մէկ աղջիկ ունի միայն :
- Սիրելի բարեկամ , զիս կը ձանձրացընես Օրիորդ տ'եր-
միովդ , իւր հայրը և մայրը հոն են , դնա ամուսնութեան
խնդրէ զինքը , միջնարարքին՝ կարգուէ հետը և զիս հան-
դարտ թող :
- Յայտնի կերպիւ Թիւլիայի համբերութիւնը կը հատնէր ,

բայց զինքը այս վիճակին մէջ գնողը Լէոնը չէր : Ժա-
մանակ առ ժամանակ Էմմանուէլի գտնուած օթեակը կը
նայէր , սրահին միւս կողմը գիտել ձեացընելով , Պ.
տը Պրիոն մտադբաղ կ'երեւէր : Արդարև , Թիւլիայի
տեսքը անհաճոյ էր իրեն , չէ թէ իրենց մէջ անցածին
կարևորութիւն տալուն համար , այլ աւելի շատ կը բաղձար
անոր հանդպելու առիթներէն զդուշանալ : Ուրեմն օթեակին
խորը նստած էր և Մարիի նայելով կը միթարուէր , որ
երջանիկ էր հպարտութեամբ և միանդամայն սիրով , վասն զի
կրնար գրաւ գնել թէ սրահին մէջ և ոչ կին մը իրեն չափ
գեղեցիկ և պաշտուած էր : Լակրիզի կ'երգէր այս ամեն
բաներու մէջ տեղ :

— Կին մը կայ որ միշտ հոս կը նայի , ըսաւ Մարի իւր
մօր , աչերով Թիւլիայի օթեակը ցուցընելով : Կը ձանձնած
զայն :

— Ո՛չ :

— Եւ դու շարունակեց Մարի իւր հօր գառնալով :

— Ո՛չ , սրտասխանեց Կոմսը :

— Գեղանի է , և թեք աղւոր աղամանդեայ ապարանջան
մը , ունի , գուցէ զայն ցուցընելու համար է , որ միշտ գի-
տակով կը նայի :

Էմմանուէլ իւր կամաց հակառակ սարսուեցաւ խորհելով
թէ կրնար Մարի իմանալ այն ապարանջանին ինքը՝ և ինչո՞ւ
առած ըլլալը , բայց հանդարտեցաւ իւրովի հարցունելով ,
և իրաւամբ , թէ ո՞վ կրնար այսպիսի պարագաներ Օրիորդին
իմացընել , միջնարարը հասաւ , Լէոն ոտք ելաւ Թիւլիայի
օթեակէն մեկնելու համար :

— Ո՛ւր կ'երթար , հարցուց Թիւլիա :

— Կ'երթամ Պ. տը Պրիոնը տեսնելու որ հիմակ Պ. տ'եր-
մի օթեակէն դուրս ելաւ :

— Հետդ մի բերէր զայն :

— Անհոյ եղիր , արդէն դալու գիտաւորութիւն չ'ունի :

— Ո՞վ ըսաւ :

— Աղէկ գիտեմ :

Լէոն որ երբէք ժիւլիայի տարփառորը չ'եղած էր և վախնալու բան մը չ'ունէր և ոչ կերպով մը կը խնայէր զան : Սակայն այս խօսքը առանց գիտաւորութեան կ'ըսէր , ժիւլիա չի կրցաւ իւր շուրթերը չի խածնել :

— Զիս առանձին կը թողուք հարցուց ժիւլիա :

— Ոչ , ահա քամիւ ձեր դերակոմսը որ քեզ տեսնելու կ'ուզայ :

— Ծերութենէ մնած կարծէի զինք :

— Եթէ ձերութենէ մնանէր , ըսաւ Լէոն իւր զլխարկը գնելով , շատ ժամանակ է որ մնած պիտի ըլլար :

Լէոն խօսակցութեան սրահին մէջ Էմմանուէլի հանդիպեցաւ : Իր կամաց հակառակ Պ. աը Պրիոն՝ բարձր կաշուածիւն ունեցող մարդոց նման զոր տեսնելու համար ուրիշներ ետանին կը դառնան , կամաւ հասարակաց վայրերը կ'երեւէր : Հարկ էր իրեն իւր անուան մրմնալը ըսել և այն օրը միւս օրերէն աւելի , քանի որ երկու ամսէ 'ի վեր Բարիզէ հեռու էր , Կոմսին հետ կը պտտէր . Պ. աը Պէյ՝ Կոմսուհոյս սենեկին մէջ անոր տեղ բռնած էր :

— Աւելի աղւոր առիթ մը չիմ կրնար գտնել ըսաւ Էմմանուէլ Լէոնի ձեռքը բռնելով : Սիրելի կոմս , կը ներկայացրնեմ ձեզ Պ. աը Վրիժ մարքիլը , որ երկար ատենէ 'ի վեր ձեզ ներկայանալ կը փափաքի , այս հաճոյքը , Պ. աը Պէյէ կը զողնամ :

Լէոն խոնարհեցաւ :

— Նոյեմբեր Աճէն սկսեալ ամեն հինգշաբթի պիտի ընդունինք ըսաւ Կոմսը և կը յուսամ Պարոն թէ մերիններէ մին ըլլալ պիտի կամիք : Պ. աը Պրիոնը միշտ ասիկին կոմսուհոյն տունը պիտի գտնէք , ասիկա կ'ըսեմ ձեզ որպէս զի ստիպուիք դալու :

Լէոն խօսքով մը և բարևոով մը պատասխանեց :

— Բան մը հարցընել կ'ուզէի ըսաւ կամաց մը Էմմանուէլ :

— Միայն ինձ :

— Այո :

— Սիրելի Կոմս , ըսաւ Էմմանուէլ , քիչ ատենէ կը միանամ ձեզի :

Կոմսը և մարքիլը անգամ մը ևս բարեկեցին զիրար :

— Տիկին կոմսուհին երկու աղջիկ ունի հարցուց Լէոն :

— Ոչ , միայն մէկ հաս ունի :

— Թուիք թէ խարտեաշը :

— Խարտեաշը :

Երբէք չի տեսած էի զինքը ոչ կոմսին և ոչ կոմսուհիս :

— Տրէօյի թոշակաւոր զպրոցէն եկաւ :

— Շատ դեղեցիկ է :

— Երբարե , թուին ալ շատ աղւոր է , աւելցուց ըսաւ մը Էմմանուէլ :

— Իւր ազգականն է :

— Ոչ , դպրոցի բարեկամուհի մ'է որ վաղը պիտի մեկնի նորէն :

— Աւելի կը սիրեմ Օրիորդ Թ'Լրմին , և դուք :

— Ես ալ ըսաւ Էմմանուէլ առանց իւր ժպտալ արգիլել կարենալու :

— Կնչո՞ կը ժպտիք :

— Ոչինչ :

— Ա՛հ , աղէկ միտքս եկաւ , ժիւլիայի օթեակն եմ , միայն ձեր վրայ կը խօսի :

— Թող խօսի :

— Զինքը դալ տեսնելու գիտաւորութիւն չ'ունիք :

— Անշուշտ չէ :

— Վարպոյրը բացուեցաւ , քիչ ատենէ կը տեսնուինք , շորհակալ եմ ձեր նորկայացումէն :

Էմմանուէլ և Լէոն իրարու ձեռք սեղմեցին , միւս կոմսուհոյն օթեակը մտաւ , միւսը ժիւլիայինը :

— Խարտեաչն է Պ. տ'երմիի աղջիկը , ըսաւ Լէոն Լու-
վըլիի քով նստելով , որ անհամբերութեան շարժում մը
ըրաւ տը Կրիժի՝ իրեն համար անտարբեր եղած նիւթի մը վրայ
խօսիլը լսելով , Պ. տը Պրիօն ըսաւ ինձ :

— Միայն մտք ըսաւ քեզ :

— Եւ զիս կոմսին ներկայացուց , որ ամեն հինգշաբթի
հիւր կ'ընդունի և որու տունն է միշտ Էմմանուէլ :

— Գուցէ կոմսուհւոյն սիրահարն է :

— Գուցէ :

— Այս քաղաքագէտ մարդիկ միշտ անկարելի տարիուհիներ
ունին :

— Պիտի իմանամ :

— Ինչպէս պիտի բնես :

— Կոմսին երեկոյթներուն պիտի երթամ :

— Մօր գաղտնիքը իմանալու համար :

— Ո՛չ , աղջիկը ատենելու :

— Միթէ երաժշտութեան մօտ տեղ մը ունիս :

— Այո :

— Լաւ ուրեմն , հոն դառնալու հաճոյքը ըրէ ինձ ,
ըսաւ ժիւլիա կէս հեղնական և կէս ծանր ձայնիւ , յիբաւի
բնաւ քեզի շափ ձանձրացուցիչ բան մը չի տեսեր էի :

— Կ'երթամ պատասխանեց Լէոն ժպտելով , և մեկնեցաւ
ժիւլիայի ձեռքը համբուրելէ յետոյ :

Միւս միջնորարբին միջոցին Լէոն ոտք ելաւ և կըր-
նակը տեսարանին դարձընելով , ինչ որ կ'ընեն զրեթէ ամեն
երկտասարգները՝ որք երաժիշտներու մօտ կը նստին , սխաւ
սրահին տեսարանը դիտել և բոլոր օթեակները աչքէ անցը-
նել :

— Նայէ ըսաւ կամաց մը Գլէմանթին Մարիի՝ Լէոնը ցու-
ցընելով , կը տեսնես սա երկտասարգը որ կը ժպտի այն տեղ-
նօջ՝ զոր քիչ մը առաջ մօրդ ցըցուցիք :

— Այո՛ , լաւ ուրեմն :

— Լաւ ուրեմն , եթէ կարենայի ամուսին մը ընտրել ,
ասոր նման ամուսին մը պիտի առնէի :

— Եւ դէշ ճաշակ պիտի ունենայիր :

— Ինչո՞ւ :

— Վասն զի շատ աղւոր տղայ մ'է բարի ամուսին՝ մը
ըլլալու համար :

Երբ տեսարանը լմնցաւ Լէոն գնաց ժիւլիան առնելու որ՝
ինչպէս միշտ՝ առանձին եկած էր . և զայն մինչև կառքը
առաջնորդեց :

— Միթէ ճաշ կ'ուտաս ինձ մինչև վաղը առտու . հար-
ցուց Լէոն :

— Ա՛հ , ոչ :

— Առանց ոխի՞ :

Երկտասարգը խնդալով հեռացաւ , ամեն անգամ որ
որ ժիւլիան կը տեսնէր իւր սիրահարը ըլլալ կ'առաջարկէր
իբր սովորութիւն , և յաճախ անորմէ այս բանս խնդրած մի-
ջոցին ուրիշ բանի վրայ կը մտածէր :



Հետեւեալ օրը Գլէմանթին մեկնեցաւ Մարիանի ընկերակ-
ցութեամբ որ իւր հօրաքրոջ ձեռքը պիտի յանձնէր զինք : Այն-
պէս որոշուած էր որ Տրիկին Տիւվէրնէյի տունը երթալէ ա-
ռաջ քանի մը օր ևս անոր տունը պիտի անցընէր : Պէտք
չունինք ըսել թէ իւր մեկնիլը ցաւերով , դրկնդխառնու-
թիւններով , արտաւճեցնելով , իրարու նամակ գրելու խոս-
տումներով և յաւիտենական բարեկամութեան երգումներով
եղաւ :

Սուրհանդակի կառքը մեկնեցաւ , Գլէմանթին վերջին

անգամ շարժեց իւր թաշկինակը՝ Աէն-Բէր փողոցի քարափի անկիւնը , և կառքը աներեւոյթ եղաւ : Մարի պատշգամին վրայի բացած պատուհանը զոցեց ուրիշ վերջին երթաս բարեալմբը բսել ուղած էր իւր բարեկամուհւոյն :

Սէրը՝ այնքան ինքնատէր զղացում մ'է , որ Մարի Բլէմանթիին մեկնելուն դրեթէ ուրախ եղաւ : Այս երթը պիտի ներէր ազատութեամբ յանձնել ինքդինքը բոլոր այն մըտածմանց՝ որք կու գան լեցընել սիրած և սիրուած կնոջ մը առանձնութիւնը : Բացակայ Բլէմանթիին իւր սրտին մէջ ծնել սուած զղացումը չի վերլուծեց , այլ ընդունեց զայն առանց ջանքի :

Մարիի կենաց փոքր պարագաները մի առ մի չի պիտի պատմենք , և ոչ ժամ առ ժամ անոր հետեւինք : այլ անոր խօսիլը լսելով իւր սրտին կացութիւնը պիտի իմացընենք , Բլէմանթիին Բարիդէ մեկնելէն քսնի մը օր ետքը Մարի՝ անորմէ յետագայ նամակը ընդունեց :

« Բարի Ընկերուհիս

« Իմ կամայց հակառակ շատ տրտում եմ , և դու ես պատճառը քու կամայց հակառակ : Երեք օր իմ հօրաքրոջը քով կեցայ Արիօլիլ . այն սիրուն փոքր երկիրը զօր կը ճանչես , և որու առներք՝ զարնան մէջ վարդի կողովներու կը նմանին , բայց տարուան այս եղանակին մէջ զանոնք ծածկող վարդենիներէ մերկ , մեր խեղճ գիւղը թէև միշտ ծաղիկներու կողովի մը կը նմանի՝ բայց թուամած ծաղիկներու :

Հօրաքրոյս միշտ քու ճանչցած փոքր տունը կը բնակի , ուր հաւանեցար Ձատիկի տօները երկու կամ երեք անգամ անցընել : Այս փոքր տունը ինձ առանձնութեան և մեկամաղձատութեան աշխարհ մը թուեցաւ , այս պատճառաւ շուտով փախաբեցայ Տիկին Տիւլէրնէյի տունը երթալ , դու ես որ էրը զբաղում փախաբեցընել կ'ուտաս ինձ այս , այս առտու

հօն հասայ : Հոն իմ տհաճութիւնս տեսլի մեծ եղաւ , հօրաքրոջս տունը ժամանակ մը միայն կեցար , մինչդեռ Տիկին Տիւլէրնէյի քով տարիներ անցուցիր , իմ փոքր սենեակս ձգածիս պէս դայ և երկու ժամ ամբողջ քուկիշիդ մէջ չի համարձակեցայ մտնելու զբեղ հոն չի գտնելուս ստոյգ ըլլալով , մեր հին կտուագործուհին՝ որու Մայր Աստուծոյն հետ մահանունը կ'ուտայինք , եկաւ բացաւ զայն , այն մարդոց անտարբերութեամբ՝ որոնց մտքէն չ'անցնիր թէ այսպիսի փոքր բանի մը կարեւորութիւն տալ պէտք է : Առկէր օր տալ այս սենեկին , և հարցուց ինձ թէ ո՞ր սենեակը պիտի ընտրէի բնակելու , քուկիդ թէ իմս : Քու սենեակդ առի :

« Բոլոր օրը քու վրայ խօսեցանք Տիկին Տիւլէրնէյի հետ , զքեզ ստուգիւ շատ կը սիրէր , վասն զի տեսայ անոր երկու երեք անգամ արցունքները սրբելը երբ կը հաղորդէի անոր այն երջանիկ ապագան՝ զոր կը յուսամ քեզի համար : Ամեն ինչ տխուր է հոս . ծառերը տերեւթափ և գիւղը՝ որ պատահանէն կ'երեւի անապատ է : Քու ընտանեկան աղանձներդ կարծես թէ՞ գուշակած են ալ ևս հոս չ'ըլլալդ : Օգը ցուրտ է , զբօսանքը գասարաններու մէջ կը կատարենք պարտէզին խոնաւութեան պատճառաւ : Ծամբը իննին գիշեր կ'ըլլայ , կանթեղի մը լոյսով կը գրեմ քեզ , ինչ պիտի ընեմ այս տեղ առանձին , դրէ ինձ . միշտ , ըսէ ինձ թէ երջանիկ ես , քու հօրդ և մօրդ յիշեցուր զիս , կը ցաւին քիչ մը վրաս . . . ինչ աղօր ժամանակ անցուցի Բուսթուի մէջ և ո՞րչափ շուտ անցաւ :

« Ձեմ դիտէր ինչո՞ւ կեանքը յանկարծ տխուր տեսքով կ'երեւի ինձ . սիրտս զեղուն է , կարծես երկրորդ անգամ կորսնցուցի ծնողքս . այնպէս կ'երեւակայեմ թէ երբէք երջանկութիւնը պիտի չի վերագառնայ , մի մոռնար թէ պարտաւորեա զալ Տրէօ կարգուի , պիտի հիւանդանամ եթէ խօսքդ չի կատարես :

« Եւ Պ. ար Պրիմն .



Ա մեն մարդ այս տեղ քու վրայ լուրեր հարցուց . մեր ծեր ժողովրդացիները միշտ աղէկ է : Սքանչացած է , վաղըն զի վաղը մը կը հիմնուի հոս իւր պաշտպանութեան տակ : Այս վաղը տղւոր կգիւրք մը ունի վէր հովտին վրայ , ուր շատ անգամ պատելու գայած ենք :

« Մնաս բարեաւ բարի Մարիս , աւելի երկար չեմ գրէր , վախճուիլ որ զքեզ չի ձանձրացընեմ , բայց այն պայմանաւ որ ինձ երկարօրէն պիտի գրես ու միայն քու վրայ պիտի խօսիս :

Քու սիրականդ

« ԲԻ.ԷՄԱՆՅԻՆ ՏԻԻՊՈՒԱ » :

Մարի յուզուեցաւ այս նամակը կարդալով , որ յիշեցուց իրեն այն ժամանակը ուր դպրոցէն մեկնած է միջոցին արդէն իւր կենաց ամենէ երջանիկը կը սեպէր : Գրեթէ վախցաւ իւր ապրած ժամանակին արագութենէ , քանի որ երեք ամսուան մէջ իւր կեանքը նպատակ մը ունենալով՝ անորոշ երջանկութեամբ մը որոշուեր էր :

— Այս խեղճ Բլեմանթինը կըսէր իւրովի . ես եմ իւր սրտի առանձնութեան և իւր կենաց միայնութեան պատճառը , այս ապաւորութեան մէջ էր երբ սկսաւ իւր բարեկամութիւնը պատասխանել , բայց օրիորդի մը սիրտը չի կրնար երկար առանց պահել իւր սրտի զգացումները , և ինչպէս որ պիտի տեսնենք Մարիի հաճոյ թուեցաւ ինքզինքին՝ և արդէն իրեն ժպտող ապագային վրայ խօսելու :

« Բարի Բլեմանթին , կը գրէր նէ , ընդունեցայ քու պատասխանն նամակը , պէտք չ'ունէիք զգացածներդ ինձ գրելու : Գիւրութեամբ ինքզինքս քու տեղը կը գնեմ , և կը հաւերամ այն վշտոյի տիրութիւնը որ զքեզ պաշարած է դպրոցի պատերէն ներս մտնելու միջոցիդ :

Բարեբաղդաբար երկար պիտի չի տևէ : Ամեն իրիկուն

քու վրայ կը խօսինք , քու զուարթ աւուսիդ , զնդեցիկ անհոգութեանդ , և սրտիդ և մտքիդ ընտիր հանդամանաց վրայ : Հայրս ճշմարիտ սէր մը ունի քու վրայ և Բլեմանթին հրեշտակ մ'է կը կրկնէ միշտ , ինձ կը վերաբերի իւր երջանկութիւնը » բարեբաղդաբար իմ բարի և պատուական մայրս դեռ կ'ապրի . ապա թէ ոչ պիտի կարծէի թէ իմ երկրորդ մայրս պիտի ըլլայիր : Ինչո՞ւ հօրաբոյրդ կը բաղձայ անպատճառ որ դեռ տարի մը դպրոց անցընես . պարասպակը իմ վերջին նամակներուս մէջ աղաչեցի իրեն որ զքեզ մեզի հետ թողու , բայց չի հաւանեցաւ : Ա՛րսէ թէ բաւական հարստութիւն չ'ունենալուդ համար , պէտք է որ կատարեալ կին մը ըլլաս , և քու ամուսնութեանդ համար՝ դաստիարակութեամբ վրայ է իւր յոյսը . կը կարծէ՞ ուրեմն թէ կին մը կ'առնուն բաւարան մը ունենալու համար , միթէ զքեզ դաստիարակուհի մը ընել կ'ուզէ : Արծեմ թէ իւր ամենէ մեծ ցաւը Յունարէն չի գիտնալդ է : Պիտի ըսեմ սակայն թէ քու մեծ հմտութիւնդ հօրս քեզ համար ունեցած սիրոյն նուազ պատճառ մը չէ , կ'աճնամ իսկ քիչ մը ես որ տղէտ մ'եմ ինքզինքս քեզ հետ բաղդատելով : Էմմանուէլ ամեն օր հոս կու գայ , կը վախճայի որ մեր Բարիզի վերադարձը , մեր սովորութիւնները չի փոխէ , բայց չէ : Չեմ գիտէր յիրաւի թէ ինչպէս կը գտնէ աշխատելու ժամանակը , ամեն զիշեր մեզի հետ կ'անցընէ , հայրս մեր սէրը հասկցած է , ստոյգ եմ և դրաւ պիտի դնէի թէ դու մատ մը ունիս այս մտանութեան մէջ , մայրս միայն բան մը չի տեսներ , պէտք է ըսել նաև թէ մայրս ինձմէ մանուկ է , միայն շրջապատի և զարդի վրայ կը խօսի , այս ձմեռուան երթալու պարահանդեսներուն վրայ կ'ուրախանայ , և շարունակ անոնց վրայ կը խօսի ինձ : Իւր սիրտը և միտքը միասին հաղիւ տասնութեց տարեկան են : Էմմանուէլ կարծես թէ մեր սիրոյ առաջին լուսութենէ կ'ախորժի , գիտէ թէ զինքը կը սիրեմ , և ինքը , ճարտարախօսը , ինձ հետ հոգոյ և

աչաց ճարտարախօսութիւնը կը գործածէ : Կարծես թէ իւր բոլոր գիտութիւնը բաւական բաւեր չի գտնէր իւր զղացածը ըսելու և ուզածը բացատրելու համար , իւր զղացմանց վրայ զարմացածի պէս է , կը թողու ինչգինքը , նա՛ մեծ քաղաքալէտը , փոքր աշակերտուհիէ մը մաս առ մաս դուշակուելու : Սակայն պէտք պիտի ըլլայ որ ալ խօսի : Արչափ դժուար ալ ըլլայ ամուսնական այսն և նոտարին ներկայութիւնը չափ երջանկութեան կ'աղղէ , գէթ ինձ համար : Հասարակ բանալի մ'է այն որ արքայութեան դուռը կը բանայ ինչպէս պիտի րսէին բանաստեղծները :

Մօրս երեկոյթները սկսան , բաւական զբարձալի է , և րաժշտութիւն կ'ընեն և քիչ մը կը պարեն , ինչո՞ւ հօս չես իմ սիրելի Բլեմանթինս , ա՛հ , կը մոռնայի ըսել , կը՛ յիշես այն երիտասարդը զոր Իտալական թատրոնին մէջ ինձ ցոյցընելով ըսիր . « Ասոր նման ամուսին մը կ'ուզէի » Լաւ ուրեմն սիրելիս , մեր սուռնը եկաւ գիշեր մը , Էմմանուէլ հօրս ներկայացուցած էր դայն , շատ սիրուն և վայելուչ է , մանաւանդ շատ կ'ուզէի Տրեօյի սրահի մը մէջ տեսնել զինքը , կապոյտ թուշուռի մը տեսքը պիտի ունենար , բուերու բոյնի մը մէջ , երկար ատեն խօսեցաւ հետս , ինձ հրաշալիքի մը պէս կը նայէր , երէկ երկու երկար ժամեր Էմմանուէլի հետ անցուցի . կարծեմ թէ հայրս կարգադրեր էր այն առանձնութիւնը . յիրաի . այնպէս կը թուի ինձ թէ հայրս իզմէ աւելի անհամբեր է և կ'ուզէ որ Պ. տը Պրին շուտ մը բացատրէ իւր միտքը , ես ինչպէս որ արդէն ըսած եմ , կարելի ելածին չափ խօսակցութիւնը կը հեռացընեմ , երազը միտ իրականութենէ նախապատիւ սեպած եմ , կարգուած օրէս սկսեալ երջանիկ պիտի ըլլամ գիտեմ , բայց ամենուն ծանօթ երջանկութեամբ մը մինչգեռ հիմակ իմ երանութիւնս կը ճաշակեմ , դրեթէ ուրիշներու անմանօթ , կը կոչօ՞մ զայն երբ որ ուզեմ և միշտ կը պատասխանէ ինձ , մտքուր կը հասնի ինձ՝ վասն զի և ոչ մէկու մը շրթերէն անցած է :

և դեռ եղելութեան մը վիճակին չի հառած ժամանակագրութեան մէջ տեղ չ'ունի , զրքի մը վրայ գրուած չէ : և ոչ իսկ հարսանեկան հրաւիրադիրներու մէջ : Աչ որ գիտէ թէ Էմմանուէլը կը սիրեմ , ոչ որ գիտէ թէ նա զիս կը սիրէ . ՚ի բաց աւեալ գու և հայրս , երկու սրտեր , երկու սուրբ խորաններ որոնց մէջ վստահութեամբ բոլոր կենացս գանձերը պիտի պահեմ , միայն ձեռքս պէտք եմ երկնցընել և իմ երազս պիտի իրանայ , բայց կարծեմ թէ երջանկութիւնը այնպիսի դիւրաբեկ բան մ'է՛ որ կը վախճամ թէ իմս բունելու ժամանակ անոր ծաղիկը գետին չի ձլեմ , ինչպէս որ տղայք կը ձղեն աշնան պտուղները ծածկող սկիզբոյն փոշին , զանոնք ժողվելու միջոցին : Երէկ ուրեմն , քեզ ըսածիս գառնալու համար , շերկու մեծ ժամեր անցուցի , կարձ՝ երկու վայրկեաններու նման : Արչափ լի էին այս երկու ժամերը և որքան քիչ խօսեցանք իրարու հետ , մայրս կը հագուէր , հայրս զիբ ունէր զրելու , ես գահճի՞ն էի , Էմմանուէլ զիս առանձին դատու և կրակարանին անկիւնը նստաւ :

« — Ըսին ինձ թէ Պ. տ'երմին հոռ է , ըսաւ ինձ , իւր այցելութիւնէն իբր ներում խնդրելու համար , իբր թէ իւր այցելութիւնը ներում խնդրելու պէտք ունենար :

« — Հայրս պիտի գայ , քիչ մը սպասեցէք իրեն , աճապարեցի յաւելցընելու վախճալով որ շուտ մը չի մեկնի :

« — Քառորդ մը անցաւ առանց բառ մը փոխանակելու , որչափ խօսքեր պիտի թուէին դէպի օդը , եթէ մեր բերանները կրկնէին մեր սրտին բոլոր ըսածները : Գործ կը բանէի և աչերս գործիս վրայ յարած կ'զղայի թէ Էմմանուէլի նայուածքը չէր գտաուէր ինձմէ , վերջապէս դուրսս վերցուցի և իւր աչաց մէջ արցունքներ տեսայ :

« — Ի՞նչ ունիք ըսի իրեն այնպիսի ձայնի արատաստութեամբ մը որ իրեն համար զղացած բոլոր զղացումներս իւր մէջ կը պարունակեր :

« — Երբէք , ըսաւ ինձ , մերս վրայ այսօրուան չափ

ցումս չ'ունենի :

« Ինչո՞ւ, միթէ գժբանլդ էք :

« — Աչ, բայց նա պիտի բսէր քեզ ամէն ինչ որ չեմ համարձակիր խօսիլ :

« — Քու լուրժիւնդ անոր շափ չ'ըսէր ինձ, ալ ինձ հետ պէտք չ'ունիս խօսելու այլ հօրս :

« Անկարելի էր աւելի յայտնի և մաքուր խոստովանութիւն մը ընել, այն ատեն Էմմանուէլ ձեռքս բռնեց, իրեննսրուն մէջ սեղմեց, իւր շրթերուն տարաւ, իր մատէն ոսկիէ պարզ մատանի մը հանեց որ իւր մօրն էր, և առանց խօսք մը արտասանելու մատս դրաւ :

« Օն, բարի Բլէմանթինս, կարծեմ թէ Տրէօյի մանուկները քիչ ատենէ ամուսնական պատարագ մը պիտի երգեն, ալ իմ ալօքքս չեմ ընէր Էմմանուէլի մատանին չի համբուրած սակայն ապալան կը զարհուրէ զիս, շատ աղւոր է :

Ինձ համար համբուրէ Տիկին Տիւվլընէյը, մեր բարի ժողովրդագետին յիշեցուր զիս, և ըսէ անոր թէ իմ ամուսնութեանս օրը իւր վանքին շինութեան կը յուսամ օրնել :

Այն օրն որ Էմմանուէլի և Մարիի մէջ այս տեսարանը անցած էր՝ որ հետեւեալ օրն Բլէմանթինի կը հաղորդուէր, Պ. տր Պրիոն Սէն-Բէր փողոցի ապարանէն ելլելով Աէոն տը կրիժի հանդպած էր

— Աւր կ'երթաք այսպէս հարցուցած էր անոր :

— Ա'երթամ աիկին ա'երմի կոմսուհայն այցելութիւն մը ընել, և դո՞ք :

— Ես անկէ կ'ուզամ :

— Սիրելիդ իմ Պ. ալ Պրիոն, բոսա այն ատեն տը կրիժ անոր ձեռքը գորովալի կերպիւ սեղմելով, զիս իբր պատուաւոր անձ մը կը ճանչէր :

— Անշուշտ պատասխանեց Էմմանուէլ, և եթէ կրնամ ձեզ ծառայել ըրրորովիս ձերն եմ :

— Կոմսին վրայ աղքեցութիւն ունիք :

— Կոմսը զիս շատ կը սիրէ :

— Իւր քով ձեր պաշտպանութեան պէտք ունի՞մ :

— Ի՞նչ բանի վրայ է խնդիրը :

— Այնպիսի բանի մը վրայ՝ զոր պիտի պատմեմ այս իրիկուն եթէ ուզէք ըսել ինձ թէ մութ կրնամ գտնել զձեզ :

— Իմ տունս պիտի գտնէք զիս, և զձեզ հոն ընդունելու երջանիկ :

— Շնորհակալ եմ պատասխանեց Աէոն Էմմանուէլի ձեռքը սեղմելով և մեկնելու հրաման խնդրելով, շնորհակալ եմ, այս իրիկուն ժամը իննին պիտի գամ :

Էմմանուէլ հեռացաւ իւրովի հարցրնելով թէ տը կրիժ Էնչ կրնար ունենալ իրեն ըսելու համար : Մարքիզը՝ կոմսուհայն գրեթէ ժամուան մը չափ այցելութիւն ըրաւ : Այս միջոցին Մարի կը թողուր որ գահճիճը մութը կոխէ առանց կանթեղ խնդրել մտքէն իսկ անցընելու, և առանց սրահը մտնել ուղիւ :

Աէոն իւր հոն մտածէն աւելի մտախոհ մեկնեցաւ :

Ը

Էմմանուէլի Բուրիզէ հեռանալէն ի վեր՝ չ'անցած էր օր մը որ ձիւլիա Շիշէր թէ անորմէ լուծելու վրէժ ունէր = ձիւլիա այն կիներէ մին էր՝ որոնց ատնելութիւնը երթալով կ'աւելնայ փոխանակ նուազելու : Գաղափար մը իրեն համար սովորութիւն մը, պիտոյք մը կը դառնար, և հարկ էր որ ուշ կամ կանուխ՝ սիրող կամ վրէժխնդրութեան դաշտիար մը իւր կատարման հասնէր : Ընկերութեանց մէջ կը խօսէին այն

սոսկալի վրէժխնդրութեանց վրայ՝ սրոնցմով հալածած էր զանգատելու առիթ տուած մարդիկը և ոչինչ այնքան դիւրին էր՝ որքան զինքը վերաւորելը, վասն զի և ոչ ուրիշ կին մը իրեն չափ պահանջող էր : Երեք ամիսէ ՚ի վեր ուրեմն ամէն առաւու, երկաթի յամառութեամբ այս մտածման զիմամ էր : Պէտք է որ այս մարդէն վրէժս լուծեմ. իւր անձնասիրութիւնը և նոյն իսկ բազմն անոր կապուած էր : Թիւլիա՝ Էմմանուէլի տորփածուն միայն իբր պարտք ուզած էր ըլլալ, այսպէս ըսելու համար, քանի որ Վաշտօնէին խոստացած էր, իրեն տուած ամէն բանի փոխարէն, անոր համար իր բոլոր կրօնացածը ընել « Երգ, ոչինչ այնքան կը խորշոցընէր զԹիւլիա որքան նոր սերահար մը ունենալը, բայց դիպուածը ուզած էր որ բացաւիկ մարդու մը զիմաց գտնուէր, որ անմիջապէս նորա մտքին մէջ տեղաւորուած՝ և որու համար Թիւլիա իր կամաց հակառակ այնպիսի զօրաւոր բան մը զգացած էր զոր ինչպէս ընթերցողաց հարողեցինք, Պաշտօնէին խոստովանեցաւ : Ապա, այս մարդը իրեն հետ իբր հասարակ ազջիկ մը վարուած էր. իւր գիշերուան վարձքը տուած և հեռացած էր, իւր պարտքէն ազատած կարծելով ինքզինքը : Այս կինը իւր անձնասիրութեան և առ այն զգացած նոր զգացումին մէջ այնչափ կ'վիրաւորուած էր՝ որ բնաւ պիտի չընէր անոր : Պ. տը Պրիօնի նամակը ընդունած օրէն ՚ի վեր մահատու պատերազմ մը յայտնած և իւր զինուորներու խումբը աչքէ անցուցած էր : Սակայն մաքառումը դժուար էր և իւր ամէն օր վաստկած այն ստուգութիւնը՝ թէ Էմմանուէլ անուաճելի էր, աւելի պնդութեամբ կցած էին Թիւլիայի սրտին այն վրէժխնդրութեան պէտքը՝ զոր թերևս կը մոռնար եթէ հասարակ հակառակորդի մը հետ ըլլար գործը :

Ինչպէս ըսինք նախնիքաց գլխու մը մէջ Թիւլիա ամենուրեք ճանչորներ նաև բարեկամներ ունէր : Զինք ճանչցող շատ մարդիկ ծառայած էին իրեն առանց կասկածելու, և իրենց աղբեղութիւնը գրաւած էր անտեսանելի ճարպիկութեամբ մը : Ար հարցընէին իւրովի թէ ինչպէս Թիւլիա կրցած էր իմանալ

քանի մը գողտիւրներ, որ միայն Աստուծոյ ճանչցուած ըլլալ պէտք էին, և երբ զանոնք ինչպէս հասկցած ըլլալը պատմէր՝ չէին հաւատար : Էմմանուէլի դէմ ունեցած ատելութիւնը այնքան մեծ էր որ մինչև անգամ պիտի սպաննէր զայն, թէև անոր կեանքը չէր իւր խնդրածը : Իւր ջնջել ուզածը այն վեհ համբան էր՝ որ ամեն տեղ երիտասարդ աստեակալին կը հետուէր, անոր անցեալին թափանցիկ անարատութիւնն էր, անոր ապագային երազները : Այդպէս անոր ունեցած ամենեւին սիրելի բանին վրայ յարձակիլ, անոր ղնտանիքին, սրուն համար կրօնական յարգանք մը պահած էր նա, անոր տարփանայ մէջ եթէ ունենար, բայց չունէր բնաւ : Երկար ժամանակ փնտուած էր զիտնալու համար թէ ո՞ր կնկան սիրահարը եղած կրնար ըլլալ, որպէս զի նորա պատիւը կարենար արատել, բայց Էմմանուէլ միայն գոհձիկ յարաբերութիւններ ունեցած էր. որոնց նմանեցուցած էր Թիւլիայի սէրը, կանանց համար ունեցած արհաճարութեամբ : Օր մը Պ. տը Պրիօնի երկրէն երող ծեր ազնուական մը հարցափորձած էր որ անհաշտ թշնամի եր գեռահաս աստեակալին կարծեաց : Թիւլիա ամէն ինչ ըրած էր սրպէս զի այս մարդը իրեն բերեն և գեռ ամէն ինչ պիտի ընէր անորմէ Էմմանուէլի դէմ ամենափոքր բան մը իմանալու համար :

- Պ. տը Պրիօնի հայրը ճանչցած էր հարցուցած էր անոր :
- Ե. յո :
- Ինչ մարդ էր այն :
- Սիրուն մարդ մը, անձնուիրութեամբ և ազնուութեամբ լի :
- Միթէ Պուրպօններու խնդիրը քիչ մը չի մատնեց :
- Երբէք :
- Եւ իւր կինը :
- Առաքինութեան, հպատակութեան և ողորմասիրութեան հրեշտակ մը :
- Անոր տարփանայ վրայ քիչ մը չի խօսեցած ես :

— Միայն իւր ամուսինը սիրած է :

— Ստոյգ ես :

— Այնքան ստոյգ որ ես իւր որդւոյն հակառակորդը , պիտի սպաննէի այն մարդը՝ որ անոր հակառակ բան մը պիտի խօսէր : Մեր զիւղացիները տիկին աը Պրիոնի համար սուրբի մը արժանի յարգանքը պահած են :

Թիւլիա՝ Էմմանուէլի իւր անցքին վրայ ծնել տուած ամէն ատելութեանց դուռը զարկած էր և մի և նոյն պատասխանը ընդունած էր ամէն թշնամիներէ : Այն ատեն բարեկամներու գիմամ էր , սակայն տարօրինակ զիպուածով մը բարեկամները թշնամիներու պէս Պ. աը Պրիոնի արգարութիւնը կը խոստովանէին : Թիւլիա ուրիշներու ուղղամտութենէ իւր ատելութեան տեսլալը զգալով անհամբերութեամբ սպասած էր Էմմանուէլի վերադարձին ըսելով իւրովի թէ պարագաներէ խորհուրդ պիտի քաղէր : Հիմակուհիմայ անոր դէմ լրագրիչներու մէջ յօդուածներ հրատարակել տուած էր , յօդուածներ՝ զորս Էմմանուէլ Բուսթուայի մէջ կարգացած և անտարբեր կեցած էր , կռիւներու սովորած մարդու մը նման որ առաջէն կը ճանչնայ այն զէնքերը՝ զորս պիտի դործածեն իւր ոսոխները , մտքէն չէր անցնէր թէ այս յարձակումներու մէջ մաս ունէր Թիւլիա , ապա , իւր փոքր ձանձրոյթները փոխարինելու համար , Պ. տ'էրմիի գուռը զինք սպասող երջանկութիւնը չ'ունէր : Սակայն ամէն ուղիղ բնաւորութեանց պէս Էմմանուէլ միշտ զրպարտութիւններէ կը վիրաւորուէր , իւր ըրածներու մէջ կրնային զինք յանդիմանել , ամէն մարդու իրաւունքը կը կարծէր այս , բայց իւր դործերու մասին ունեցած դիտաւորութեանց տարբեր զիտումներ վերադրելին , իւր ըրած կռուին լաւութեան և իւր զէնքերուն անկեղծութեան վրայ կասկածելին ճշմարիտ տպաւորութիւն մը կ'ընէր իւր վրայ : Անդամ մը . գումարի զօրութեամբ Թիւլիա բաւական ճարպիկ մատենագիր մը գտաւ որ դանի ճանչնալէ առաջ անօթութենէ մեռնելով անոր անձնա-

աւոր եղաւ , և խոստացաւ Թիւլիայի ամէն ուղածը ընել Փոքր օրագրի մը մէջ կը գրէր , բայց երբ գործածուած զէնքը թունաւոր է , հոգ չէ որ պղտիկ ըլլայ , յօդուած մը երեցած էր , այս՝ Էմմանուէլի հօր յիշատակը կ'անպատուէր : Էմմանուէլ անմիջապէս իրաւունք փնտռելու համար մարդ խրկած էր , որու չէր սպասէր ամենեին այն մատենագիրը , այնպէս որ իւր բոլոր մարմնով գոլայ , մանաւանդ իւր նախատած անձին վկայները լսելով : Հետեւեալ օրը իւր լրագրին մէջ ետ առաւ խօսքը շատ խոնարհ և ցած կերպիւ :

Թիւլիա վաւանց զայն ծառայի մը պէս , և տեսնելով թէ իւր յարձակումները զԷմմանուէլ աւելի փառաւորելու ծառայած էին՝ սոսկալի բարկութեամբ վաւեցաւ , սոյն միջոցին Լէոն աը Քրիժի գալուստը իմացուցին իրեն :

Տ'էրմի կոմսուհւոյն այցելութիւն ըրած օրն էր ճիշդ որ մարքիզը Թիւլիայի կը ներկայանար : Գիւրիւն էր տեսնել նորատի կնոջ գէմքին աւերումէն թէ անսովոր բան մը անցած էր :

- Ինչ ունիս ուրեմն , հարցուց Լէոն :
- Բան մը չ'ունիմ , պատասխանեց Թիւլիա , որ չէր ուզէր իւր բարկութեան պատճառներուն հաղորդակից ընել զայն :
- Տժգոյն ես :
- Ար սխալիս :
- Բարկացած կ'երեխս :
- Ամենեին :
- Թերևս կը ձանձրացընեմ քեզ այսօր :
- Ամենօրուան չափ :
- Քաղաքավար պատասխան :
- Թիւլիա չի պատասխանեց :
- Կ'ուզէս որ մեկնիմ , հարցուց Լէոն :
- Թիւլիա մտածեց թէ հաւանականաբար աւելի պիտի ձանձրանար եթէ առանձին մնար ուստի ըսաւ Լէոնի :
- Կրնաս կենալ , եթէ ինձ ըսելու նոր բան մը ունիս :
- Աւաղ , ոչ , միայն մէկ նոր լուր , որ քեզ համար մի-

Ջակ հետաքրքրական պիտի ըլլայ :

- Ո՞րն է :
- Սիրահար եմ :
- Յիրաւի՛. բաւական անտարրեր եմ այդ մասին , և ով դրաւ սրտիդ մէջ այդ նոր սէրը :
- Գեռատի աղջիկ մը :
- Անցեալ դիշերուան խարտեա՞շը :
- Նոյն ինքն :
- Ո՞ւր պիտի տանի քեզ այդ :
- Ո՞ւր կը տանի սէրը :
- Ինքզինքը սիրցընել տալու սովորաբար :
- Ո՛չ, միշտ :
- Տեսնո՞ր այսօր նորատի աղջիկը :
- Ոչ, բայց իւր մօր քովէն կու գամ, պաշտելի կին մ'է , խելքով և շնորհքով լի :
- Բայց մայրը թէ աղջիկը կը սիրես :
- Աղջիկը :
- Քծնեցնո՞ր անոր :
- Այնպիսի աղջկան մը թեթեօրէն չեն քծնիր , չեմ գիտէր յիրաւի թէ ինչպէս վարուիմ :
- Ինչպէս վարուեցար ինձ հետ :
- Ո՛հ , մի և նոյն բանը չէ այդ :
- Շնորհակալ եմ :
- Եւ ասիկա յանկուցիչ չէ , քանի որ մերձեցիր դիմ բայց Օրիորդ տ'երբի մօտ օժանդակ մը ունիմ :
- Ո՞վ ուրեմն :
- Պ. տը Պրիոն :
- Ուրեմն ստուգիւ տան բարեկամն է :
- Իրմով միայն կ'երգնուն :
- Եւ կը սիրես Պ. տը Պրիոնը :
- Թողոր հոգևովս :
- Բու սիրոյ խորհրդակցիցը ըրես զայն :

- Գեռ ոչ, բայց պիտի չ'ուշանայ , իրիկունը իրեն հետ ժամագրութիւն մը ունիմ :
- Ո՞ւր :
- Իւր տունը :
- Միթէ վերջն ատեններս դործ մը չ'ունեցեր էր :
- Այո , անպիտան օրայրապետի մը հետ , որ վե՛ջէն ներում խնդրած էր :
- Կ'ուզէք ըսել իրեն թէ այս գործին մինչև վախճանը անհանգիստ եղած էի . կը խոստանայ ինձ :
- Շատ լաւ :
- Բայց քու պաշտելի աղջկան գտնանք , վերջ մը պիտի ընես , այնպէս չէ :
- Ինչու չէ :
- Պիտի կարգուին :
- Աստուած իմ , այո :
- Առաջին տեսքով :
- Այսպէս եմ ես : Սակայն , ժամանակն է զանի կընութեան ուղեւու , այսպիսի ազնիւ , հարուստ և գեղեցիկ աղջիկ մը միշտ կը փնտուռի :
- Բայց զինքը փնտուողներու մէջ քիչ պիտի գտնուի քեզ նման ազնիւ , և ներքէ քեզ նման հարուստ պիտի ըսէի :
- Կրնաս ըսել : Միլիոնէ մը աւելի չի կերայ , գեռ միլիոն մը կը մնայ ինձ , բաւական է այս իւր ունեւալութիւն հետ :
- Եւ կարծես թէ պիտի տան քեզ զայն :
- Այդ չեմ ըսեր , կ'ըսեմ թէ պիտի ուղիմ զայն , Պ. տը Պրիոնի՛ ինձ համար խնդրել պիտի տամ , որ պիտի խօսի , իմ ընտանեացս , իմ հարստութեանս և իմ գիտաւարութեանցս վրայ կոմսին , այս կերպիւ պիտի գիտնամ շուտ մը թէ ինչպէս պէտք եմ վարուիլ :
- Եւ եթէ մերձեն :
- Պիտի մեկնիմ , վասն զի ելլէ մնամ աւելի պիտի սի-

բաճարիմ :

- Աւրեմն անկատանկ կը խօսիս :
- Ա՛՛՛՛՛՛՛ , կատակ չեմ՝ ընէր :
- Ի՞նչ բորբոքելի նիւթ էք :
- Ահաւասիկ ինձ համար ունեցած խտուրթեանցդ վրայ կը ցաւիս , ըսաւ Լէոն ժպտելով :
- Մի կարծէր այդ :
- Վերջապէս եթէ կը զղջաս ածասլարէ , ճիշդ ժամանակըն է :
- Արձու տեղ կը գնես զիս , պատասխանեց Ժիւլիա , զոր երբեմն Լէոնի կողմ կերպերը կը վիրաւորէին և Լէոն ամէն առիթ չէր փախցընէր անոր քծնելու համար անցողցած պարապ ժամանակին հատուցումը առնելու :
- Օն՛ , ծն՛ , մի բարկանար . կ'երթամ :
- Ի՞նչ սիտի ընես այս իրիկուն , հարցուց Ժիւլիա ոտք ելլելով և իւր խօսողիները շտկելով :
- Ըսի արդէն , Պ. տը Պրիոնի հետ ժամադրութիւն մը ունիմ , և գն՛ :
- Ես տունը պիտի կենամ :
- Եթէ շատ ուշ չի գառնամ , պիտի դամ զիշեր բարի ըսելու :
- Ա՛՛՛՛՛՛՛ , այս բանիս համար անհանդիստ մի՛ ըլլար , հոգըս չէ :
- Ի՞նչ անուշ դորով մեր յարաբերութեանց մէջ ըսաւ Լէոն խնդալով և Լօվրէի ձեռքը համբուրելով : Կը կըրուինք իբր թէ սիրուած ըլլայինք :
- Երեւոյթներուն վստահէ եթէ կրնաս :
- Մնաս բարև :
- Այսպէս , միայն քու նոր սէրդ ինձ պատմելու համար եկած էիր :
- Այո՛ :
- Շնորհակալ եմ վստահութենէդ : Շատ բաներ ըսէ

իմ կողմէս էմմանուէլի :

- Միթէ իւր վերագարձէն ՚ի վեր զինքը չի տեսար :
- Ա՛՛՛՛՛՛՛ , ըսէ նաև թէ իրեն բարկացած եմ հետը , աղէկ պիտի ընէր եթէ բարեկամս մնար , այս ալ հասկցուր :
- Ի՞նչ պիտի տայիր ինձ եթէ հոս բերէի զինք :
- Ամէն ինչ՝ որ կրնաս առնել :
- Այս բաւական չէ , ըսաւ Լէոն խնդալով և վերջին անգամ մեկնելու հրաման առնելով , բայց զինք հոս բերելու համար նուազ պիտի չ'աշխատիմ :
- Փորձէ :
- Աւրեմն դեռ կը սիրես զինքը :
- Գուցէ :
- Պէտք եմ ըսել այդ :
- Ա՛՛՛՛՛՛՛ , այն ատեն .ստիպած պիտի ըլլանք զինք՝ հոս գալու : Այսպէս խօսելով Ժիւլիա քառակուսի դուռը ընկերացած էր Լէոնի :
- Մ'արքիզը իւր կառքը հեծաւ և հեռացաւ :
- Իւր կամաց հակառակ , Ժիւլիա չէր կրնար երբեմն երբեմն չ'ըսել :
- Եթէ դար :
- Այս մտածումը ճշմարիտ յուզում մը կու տար անոր և մէն մէկ զանդակի հարուածին իւր սիրտը աւելի սաստիկութեամբ կը բարախէր :
- Ժամը տասին Լէոն իւր սենեակը կը մտնէր :
- Առանձին մրմուռաց Պ. տը կրիժը տեսնելով : — Ա՛՛՛՛՛՛՛ , ինչ զարմանալի դէմք մը ունիս , սիրելի Լէոն , կրկնեց երիտասարդին զիմաց վրայ անսովոր շփոթութիւն մը նշմարեւելով :
- Շատ քիչ է այս դէմքիս շիթըր պատասխանեց Լէոն թիկնաթողի մը վրայ իյնալով :
- Ի՞նչ պատահեցաւ ուրեմն :
- Պ. տը Պրիոնը տեսայ :

- Լուսուրբն :
- Լուս , գիտնե թէ ինչ ըսաւ ինձ :
- Թերևս ըսաւ քեզ թէ Օրիորդ տ'Երմի խոստացուած է :
- Այն , բայց գիտնե թէ զո՞վ կ'առնու :
- Ո՛չ :
- Գուշակէ եթէ կրնաս :
- Չեմ կրնար գտնել :
- Պ , աը Պրիոնը :
- Կոչուցեց ժիւլիա վայրենի սրբախոթեամբ մը :
- Կոչն ինքն :
- Արշափ ժամանակէ :
- Ամնէ մը ամենէ աշ :
- Կնոր համար է անշուշտ , կրկնեց ժիւլիա դառն շեշտով մը , որ ալ չ'ուզէր մեր գէշ ընկերութիւնը տեսնել :
- Անշուշտ , պատասխանեց Լէոն , մտաշբաղ մարդու մը նման որ մեքենաբար կը պատասխանէ :
- Ա՛հ , Պ , աը Պրիոն , մըմուսց այն ատեն Լօվըլի , կամ շատ կը սխալիմ , և կամ հիմակ իմն ես :



Եթէ մէկը ժիւլիայի սենեակը պահուրանելով կարենար տեսնել այս վերջին խօսքէն ետեւ անցածը , տարօրինակ և հետաքրքրական տեսարանի մը ներկայ եղած պիտի ըլլար, որպէս զի այս տեսարանը ճշմարիտ գեղութիւն մը ունենար պէտք էր որ այս անձը մեղի չափ դիտնար թէ ինչ էին ցարդ ժիւլիայի Լէոնի նկատմամբ ունեցած գողափարները :

Լէոն Լօվըլի առջև չէր նեղուէր , ասոր համար երկու ոտքերը կրակին առջև երկնցուցած և գլուխը իւր մէկ

ձեռքին կրթնցուցած բաւական խորին կերպիւ կը մտածէր , բաւական տխրութեամբ իսկ , իւր գլուխը եկածին և այն երանգին վրայ՝ որ ծնածին պէս աներևութացած էր : Քանի մը վայրկեան ժիւլիա նկատեց զան և այս ձևին մէջ թողուց առանց խօսք մը ըսելու : Արծես թէ իւր ընելիքին վրայ առաջէն կը մտածէր, անոր ըսելիքը կարևոր բան մը պէտք էր եղած ըլլալ : Աերջպպէս իւր ծրագիրը կ'երևի թէ բաւական լաւ յարգարեց , վասն զի տը Արիժի մօտեցաւ , անոր ձեռքը բռնեց և գրեթէ մայրական ձայնով մը ըսաւ :

- Օ՛ն , բարեկամ , միթարուէ :
- Ահա իմ վրայ կը դիմաս , դու , ժիւլիա :
- Ինչո՞ւ չի գիտամ :
- Այդ քու սովորութիւնը չէ :
- Յայտնի է թէ զիս քիչ կը ձանչես :
- Սակայն ինձ հասած դժբաղդութիւնը անպարմանելի դժբաղդութիւն մը չէ :
- Անշուշտ ոչ , բայց վերջպպէս յուսոյ մը կորուստը միշտ վիշտ մ'է :
- Ինչո՞ւ այս փոքր աղջկան համար սիրով բորբոքեցայ :
- Պիտի անցնի այդ :
- Պէտք է որ անցնի , բայց հիմակուհիմայ Բարիզէ պիտի հեռանամ :
- Ինչ հարկ , մտախօհութիւնը մեկնելէ աւելի պիտի ընէ , պիտի մտածես թէ՛ վերջպպէս ժամանակ չ'ունեցած էիր Օրիորդ տ'Երմի խիստ սիրահարելու , և բարեկամացդ ընկերութիւնը այս տղայական գործէն պիտի սփոփէ զքեզ , վասն զի յիշուի տղայական բան մ'է այդ :
- Ա՛հ , բայց սիրելիք իմ ժիւլիա , զքեզ այս երեկոցեան չափ կարեկից չի տեսած էի :
- Ասան զի երբ զիս տեսած էիր բնաւ ցաւ մը չ'ունէիր , կարծեցիր ուրեմն . ինչպէս որ շատ մարդիկ կարծեն , թէ դուհիկ յարաբերութիւններ ունեցող աղջիկ մ'եմ միայն

բնաւ չի՞ հասկցած էիր ուրեմն թէ իմ մէջ կար զգայուն
 և համակրական թել մը որ կը հնչէր իմ սիրած անձերուս
 վշտին տակ : Սակայն դու ևս այս մարդոցմէ ես , Մի թէ
 երբէք սիրուհիդ չ'ըլլալէս է որ կարծես թէ զքեզ չեմ սիրէր :
 Ուրեմն մարդիկ միայն այս միջոցը գտած են իրենց սէրը կնոջ
 մը յայտնելու համար : Արդարև , քու արժանիքդ ունեցող
 անձերու սիրուհին եղած եմ : Անիրաւ էի երբ կարծէի թէ
 անոնց զոհ եղած սիրով պիտի չի բաւականայիր , զքեզ ա-
 լելի խելացի կարծելու պատիւը ընելուս համար : Շարունակ
 կը կուռնէր , բայց ինչպէս որ բարի բարեկամներ կը կուռնէ-
 Այսօր ցաւի մեջ կը գտնեմ զքեզ , ձեռքս կ'երկնցընեմ և
 կ'ըսեմ « Ախն , կ'ըսամ բանի մը մէջ ծառայել քեզ , զոր-
 ծածէ գիտ , »

Թիւլիս՝ բոլոր այս խօսքերը գրեթէ յուզուած ձայնով մը
 ըսած էր , իւր ձայնին մէջ նորէն գտած էր քանի մը ազ-
 դու հնչումներ որոնցմէ այնչափ օգուտ քաղած էր , և Ախն
 անոր իրեն երկնցուցած ձեռքը համբուրելով ըսաւ :

— Ներէ Էինձ , սիրելի Թիւլիս , բայց յիրաւի , այս
 զիպուածը զիս կը տրտմեցընէ :

— Սակայն քանի մը օրուան բան է այդ , զքեզ իմ ներ-
 կայութենէս պիտի ազատեմ : Կ'երթամ :

— Բնաւ , քանի մը վայրկեան ինձ հետ պիտի մնաս , ընթ-
 րենք :

— Ո՛հ , մեծ շնորհակալութիւն , անօթի չեմ :

— Կարելի է , բայց ես կ'ընթերեմ , և քանի որ կը ստակամ
 առանձին ընթերելէ՝ պիտի չի թողուս զիս :

Մի և նոյն միջոցին Թիւլիս զանգալը զարկաւ :

— Ընթերի՞ր բեր , ըսաւ իր սպասաւորին , որ քիչ ա-
 տենէ փոքր պատրաստուած սեղան մը բերաւ ննջարանին մէջ ,
 ուր կը գտնուէին Ախն և Թիւլիս :

Այս վերջինը նստաւ :

— Այս ամուսնութիւնը անշուշտ երկար տտենէ 'ի վեր

հաստատուած էր տ'երմի ընտանիքին և Պ. սըր Պրիսնի մէջ ,
 ըսաւ Թիւլիս : Երբ Բարիդէ մեկնեցաւ արդէն որոշեալ զործ
 մը պէտք էր ըլլալ :

— Ո՛հ , ըսաւ Ախն , Բուսթուի մէջ որոշուեր է :

— Օրիորդ տ'երմին չէր ճանչնար :

— Բնաւ չի տեսած էր զան :

— Սիրահարե՞ր է անոր :

— Խենդի մը պէս :

Թիւլիս իւր շուրթերը խածաւ :

— Այս ամենը քեզնի պատմեց , հարցոյց :

— Այո :

— Անշուշտ շատ զգայուն բան մ'է այս :

— Անոր մտիկ ընելով կը մոռնայի թէ Պ. սըր Պրիսն էր
 խօսողը , այնքան իւր ըսածը իւր վրայ ունեցած զաւազարէս
 կը տարբերէր :

— Այսպէս , հիմակ նա , խելացի մարդը մանուկէ մը
 բռնուած է , արծիւ մը աղաւնիէ մը բանտարկուած , հե-
 տաբերական է այս :

— Այսպէս է , պատասխանեց Ախն հառաչով մը :

— Աղաչեց քեզ որ՞ զարտնի պահես այդ , անշուշտ :

— Ո՛հ , շատ սիրուն էր , բոլորովին բարեկամի մը պէս
 վարուեցաւ հետս , և ըսաւ թէ առաջին անձն եմ որու կը
 հաղորդէր իւր նոր զգացումները :

— Բայց անշուշտ իւր ըսածին մէջ հպարտութիւն կար :
 Գոռող էր իւր ներշնչած սիրոյն համար :

— Բնաւ , ըսաւ ինձ « Օրիորդ տ'երմի այնքան սիրուն և
 սիրուելու արժանի է , որ եթէ իրօք կը սիրէք զինք կը
 հասկնամ թէ ինչպէս պէտք էք տառապիլ , բայցյաւելցոյց ,
 քիչ ատենէ 'ի վեր կը ճանչնաք զինքը և այս սէրը խոր ար-
 մատներ չի ձգած է ձեր սրտին մէջ : Գեռահաս էք և աւելի
 շատ՝ Օրիորդ տ'երմի զեղեցիութենէ հրապուրուած էք : Չեր
 միտքը և զգացումները աւելի կը մղեն զձեզ այս նպատակին ,

քան թէ ձեր սիրտը : » Թերևս իրաւունք ունի , ինչ և է , երջանիկ մարդ մ'է նա :

— Իւր երջանկութիւնը այդ սէրէ չի սկսիր , ըսաւ Թիւլիա դիտմամբ :

— Գիտեմ , պատասխանեց Աէոնձստելով , վասն զի Թիւլիայի գիտաւորութիւնը իմացած էր :

— Պէտք է որ սփոփիս , սիրելի Աէոն , ըսաւ Թիւլիա սեղանէն ելնելով և մարքիդին քով նստելով :

— Ի՞նչ ընել պէտք եմ :

— Սիրուհի մը ունենալով :

— Պիտի գտնեմ այնպիսի մէկը որ Օրիորդ ա՛լարմիի նըմանի :

— Ա՛յլ զիտ պատասխանեց Թիւլիա նորէն զանգակը հընչեցընելով : Տար այս սեղանը ըսաւ ծառային որ հնազանդեցաւ : Աչ քեզմէ և ոչ սենեկապանուհիէս պէտք ունիմ , գնա , ըսէ վարը որ ոչ զըթ թող սան վեր ելնէ :

Աէոն Թիւլիայի նայեցաւ գրեթէ զարմանօք :

— Միթէ ինձհետ առանձին մնալը կը վտայընէ զքեզ , հարցուց անոր :

— Ընդ հակառակն , մեծ երջանկութիւն կ'սայ ինձ :

— Ինքզինքդ ինձ քծնելու ստիպուած կը կարծես իբր խզմտանքի հատուցում և վասնզի առանձին ենք , ինչ օգուտ ? զիս չես սիրէր դու :

— Արո՞ւ է յանցանքը , բուկդ :

— Ի՞նչ , ընդհակառակն , զքեզ սիրելու շատ հակամէտ էի , ըսաւ Թիւլիա , իւր թեւոյնները հանելով , կ'ուզէս իմ շրջագրեստիս կոճակները քակել :

— Յօժարակամ :

Աէոն ոտք ելաւ և սկսաւ Թիւլիայի հաղած մետաքսեայ շրջագրեստին կոճակները մի առ մի քակել :

— Պիտի պատկիս , հարցուց Աէոն :

— Այո :

— Աւրեմն կը մեկնիմ :

— Անկողնոյ մէջ եզող կին մը վնի կը պատճառէ քեզ :

— Աչ , կընամ անհանգիստ ընել կին մը՝ որ քնանալ կ'ուզէ :

Թիւլիա իւր շրջագրեստը հանեց և թեաթուին վրայ նետեց :

— Պէտք է չփակը քակել հիմակ , հարցուց Աէոն որ կարծես թէ այս գործէն կ'ախորժէր :

— Անօգուտ է , պատասխանեց Թիւլիա , և ետեւէն պալէն մը քաշելով չփակը ինկաւ :

Թիւլիա կրակին առջեւ էր , և կրակարանին բոցը ՚իւր բարակ կտաւէ շապիկին մէջէն հրաշալի ձևեր կը նկարէր , զորս Աէոն իւր կամայ հակառակ կը դիտէր :

Երբեմն բանի մը ստուգութիւնը , ուրիշ մը երազը կըրնայ մտցընել :

— Օ՛ն , կրկնեց Թիւլիա նստելով և իւր ոտքը Աէոնի երկնցընելով հանէ իմ կօշիկներս . Տը Արիժ սկսաւ կօշիկները հանել :

— Հապա դուլպաները , ըսաւ Թիւլիա երբ լնցաւ :

Այն ատեն Աէոն քաշեց մետաքսեայ դուլպաները և իւր շրթերուն տարաւ այս փոքր , ձերմակ և վարդագոյն ոտքերը որոնցմով Թիւլիա այնչափ կը սչրէր : Հանուելու սկսելէն ՚ի վեր Աէոն ժամանակ ունեցած էր իւր այսց առջի ունեցած մանրամասն բաները քննելու և եթէ Պ. սը Պրիոնի տունը անցածը չըլլար . պիտի սքանչանար անոնց վրայ և ցուեր Թիւլիայի ըրած քծնումին քիչ հոգ տարած ըլլալուն :

— Շնորհակալ եմ ըսաւ Աօլըլի Աէոնի դուխը իւր ձեռաց մէջ բռնելով և զանի ճակատէն համբուրելու համար ծուռելով , այնպէս որ շապիկը քիչ մը բացուեցաւ և Աէոն տեսաւ երկու կոկիկ ու կլորիկ ստինք , որոնք Միլըլի Ափրոսիտէիններուն կը նմանէին :

— Ա՛հ , հերիք է , մըմաջ Աէոն :

— Երբ կը մտածէ մէկը , իտրհեցաւ Թիւլիա իւրովի ,

տրմէ՛ Լէոնի Փիղիքսիան շփոթութիւնը չէր վերսկսած , երբ կը մտածէ մէկը թէ կրնայ այս միջոցով ամէն մարդիկը գրաւել : Ապա իւր անկողինը վաղեց և պազոտ անձի մը պէս պահուրտեցաւ :

— Տեսնե՛ք , ըսաւ այն ատեն ժիւլիա , մօտեցիր և խօսակցինք :

— Կրող , ի՞նչ կրանի վրայ կ'ուզես որ խօսիմ՝ հիմակ . հարցուց Լէոն :

— Բիչ մը առաջուան նիւթին վրայ :

Լէոն լուռութիւն պահեց :

— Ժամը քանի՛ է հարցուց ժիւլիա :

— Տասնեւմէկ , պատասխտեց Լէոն :

— Արդէ՛ն :

— Ահա ինձ համար սիրուն բառ մը :

— Միթէ երբէք քեզ հետ ձանձրացած եմ :

— Բայց այս իրիկուն դուարձալի չեմ :

— Ի՞նչ կ'ուզես , սիրահար ես . անցնելու ժամանակ մ'է , գիտես . շարայարեց ժիւլիա . որ եթէ Օրիորդ տ'երմին՝ այսինքն սիրուն կիւն մը կը կորսնցընես , նա ևս սիրուն ամուսին մը կը կորսնցընէ , այսինքն զքեզ :

— Գնտես , պատասխտեց Լէոն ժիւլիայի ձեռքը բռնելով , որ եթէ Պ. ալ Պրիոն , Օրիորդ տ'երմին առնելով սիրուն կիւն մը կը վատակի՛ , քեզ տեսնելու չի գալով պաշտելի տարփածու մը կը կորսնցընէ :

— Օրիորդ տ'երմին հետ ինքզինքս բաղդատելու ինքնահաճութիւնը պիտի չ'ունենամ :

— Աւելի գեղեցիկ ես անորմէ :

— Նախ հչ , ապա իւր տասնեւվեց տարին չ'ունիմ , բայց յայսցանէ չ'ունիմ զայն՝ որ կոյս աղջիկները կը սահմանադրէ , այն զօրաւոր հրապոյրը որոյ թակարդին մէջ կ'ընկնին այնքան մարդիկ , առանց խեղքերնին հասցընելու որ կանանց ճշմարիտ կուսութիւնը առաւել իրենց հօգուոյն մէջն է քան թէ մարմնոյ :

— Այդ ըսածնից շատ իրաւ է :

— Մեթէ մէկը սիրած է զիս ինչպէս որ Էմմանուէլ կը սիրէ այդ մանկուհին : Սիրահարութիւններ ունեցած եմ ժայց սեր՝ երբէք , սակայն նորասի եմ . գեղեցիկ . ուրիշներու պէս հոգի մը ունիմ . կ'զգամ ամեն օր թէ պատրաստ եմ սիրելու : այն մարդը , որ ինձ պիտի գայ առանց կոյտութեան և առանց փոխարինութեան , մարդ մը որ զիս իրեն համար պիտի սիրէ և ոչ ինձ , որ ստիպուած պիտի չի կարծէ ինքզինքը ինձ վճարելու , և որու պիտի կարենամ ըսել ինչ որ ցարդ չի համարձակած եմ ուրիշի յայտանել , այսինքն իմ բոլոր երազներս , և մանկութեան այնքան դեռատի և այնքան անուշ , յիշատակներս , և որոնք գաղտնի չպիտի մեռնին իմ կենացս կիզիչ մոխիրներուն ներքէ : Օ՛ն , շարունակեց ժիւլիա Լէոնի ձեռքը սեղմելով , կ'զգամ թէ շատ պիտի սիրէի այն մարդը՝ որ պիտի հասկնար ինձ :

— Տակաւին ժամանակ կայ :

— Ափսոս ոչ : Եւ սակայն երեք ամիս կայ այնպէս կը կարծէի , կրնամ միայն քեզ ըսել այս , պահ մը կարծեցի թէ Էմմանուէլ կը սիրէր զիս . բնաւ չի տեսած էի սիրոյ մասին աւելի եռանդուն մարդ մը , և կնոջ մը զգացումները և խելքը տակնուվրայ ընելու աւելի կարող անձ մը և սակայն չէր սիրէր զիս . ի՞նչ պիտի ըլլայ եթէ սիրէ : Ո՛հ , Օրիորդ տ'երմի երջանիկ պիտի ըլլայ , միայն զիշեր մը անցուցի այն մարդուն հետ որու հետ պիտի ամուսնանայ , և չկայ օր մը որ այս զիշերուան յիշատակը զիս չ'այրէ :

Եթէ ժիւլիա ասիկա ըսելով դիտաւորութիւն մը ունեցած էր՝ ճիշդ զարկած էր , Լէոն՝ յանկարծ Էմմանուէլի համար ատելութեան զգացում մը ունեցաւ և Պ. ալ Պրիոնի , ու Մարիի տարփանաց նկարը իւր մտաց մէջէն անցաւ : ժիւլիա՛ Լէոնը կը դիտէր , կարծես թէ անոր սրտին մէջ անցածը իմանալ կ'ուզէր :

— Օ՛ն , ըսաւ անոր . ալ չեմ արդիւնէր զքեզ :

— Այսինքն կը ճամբես զիս :

- Բնաւ , բայց զույցէ կ'սպասեն քեզ :
- Ո՛վ :
- Սիրուհիդ :
- Չունիմ . զուցէ զու մէկու մը կ'սպասես :
- Միթէ հրաման չի առի որ ոչ զքք թողուն վեր ելնել :
- Այսպէս ուրեմն սիրահար չ'ունիս :
- Ո՛չ :
- Շատ առնէ 'ի վեր :
- Էմանուէլէ 'ի վեր :
- Եւ ուսկէ յառաջ կ'ուզայ այդ :
- Այսան զի չի զտայ մարդ մը որ անոր արժողութիւնը տնկնար :
- Ի՞նչ կողմանէ :
- Ամէն բանի :
- Լէոն լոտց :
- Սակայն , ըսաւ , միշտ այսպէս պիտի չ'ապրիս :
- Հաւանական է :
- Եթէ այսչափ անբաւական չ'ըլլայի . տակաւին պիտի առաջարկէի :
- Գո՛ւ :
- Ինչո՞ւ չէ :
- Իմ ուզածներուս վերջինն ես :
- Արկից կու գայ այդ խորշումը ըսաւ Լէոն իւր կամաց հակառակ այս պատասխանէն վերաւորուած :
- Խորշում չէ այս այլ վախ :
- Կը վախնաս ինձմէ :
- Կատարելապէս :
- Բայցարեւ միտրդ :
- Մեծ բացատրութեան կարօտութիւն չ'ունի այդ : Կարելի է շատ սիրահարիմ քեզ :
- Շատ կասկածելի է այդ :
- Սակայն միայն այս վտիւն է որ արդիւրած է զիս ցարդ :

- զքեզ սիրելէ :
- Կը ծաղրենս զիս :
- Ի՞նչ բանի մէջ : Քիչ մը առաջ ըսի թէ սիրելու ամենէ հակամէտ կիներ եմ . եթէ տարփածուդ ըլլայի , և ըզքեզ սիրէի շատ թշուառ պիտի ըլլայի : Երեւասարդ ես . յաճախ կիներ կը փոխես : Ո՛չ , ոչ , չեմ ուզէր , ապա , իմ սիրահարս ըլլալ կը 'խնդրես , ուրիշ մը ամուսինը չի կրնալ ըլլալուդ ցաւը 'ինձ պատմելդ կէս ժամ վերջ :
- Աղւոր գործ մը ըրած պիտի ըլլայի :
- Լաւ ուրեմն , Ժիւլիա , ուզածիդ պէս իմացիր : Բայց կ'երդնում թէ ասկէ վերջ միակ կիներ ես զոր պիտի կարենամ սիրել :
- Գիտես թէ ինչ բան կարծեցրնել կ'ուտայ քեզ այդ :
- Ըսէ :
- Պ . աը Պրիոնէ վրէժդ լուծելու բաղձանքը , և կարծես թերեւ թէ նա տակաւին կը մտածէ իմ վրայ :
- Անշուշտ ոչ , և նաեւ ատոր հակառակին համոզուած եմ :
- Ժիւլիա այս խօսքին դեղնեցաւ :
- Մտիկ ըրէ , շարունակեց . կ'երդնում թէ 'սիրահար չ'ունիս :
- Կ'երդնում :
- Կը խօստովանիս թէ Օրիորդ անբովե զատ և ոչ կիներ կը սիրէիր :
- Ճշմարտութիւնն է այդ :
- Լաւ ուրեմն . . . :
- Ժիւլիա կայ առաւ ,
- Լաւ ուրեմն , հարցուց Լէոն անոր մօտենալով .
- Ո՛չ , ստուգիւ չեմ ուզէր , զնա ասկէ :
- Ո՛վ պիտի գիտնայ կրկնեց կամաց մը Լէոն :
- Ո՛հ , այդ չէ զիս արդիւրը , ընդհակառակն . եթէ սիրահարս ըլլայիր պիտի ուզէի որ ամեն մարդ դիտնար :

— Ինչո՞ւ :

— Աւան զի քեզմով պիտի հպարտանայի , բայց չի կըր- նար ըլլալ , պէտք չէ որ ըլլայ :

Եւ այսպէս խօսելով հանդերձ Թիւլիա՝ Լէոնի ձեռքը կը սեղմէր իբր թէ իրեն հասկցնել ուզէր որ իւր զգացմանց խրա- տին գէժ կը կենայ :

— Այսպէս , երեք ամիսէ 'ի վեր , ըսաւ կամաց մը Լէոն անկողնոյն առջև ծնրադրելով և զլուխը Թիւլիայի մօտեցընելով :

— Երեք ամիսէ 'ի վեր , կրկնեց այս վերջինը , կ'երգ- նում թէ ոչ ոք ձեռքս իւր ձեռքին մէջ բռնած չէ իսկ , և յաւելցոց ասիկայ , առանց ջանքի չեղաւ այս , վասն զի վերջապէս գեռատի եմ և Իտալական արին ունիմ՝ երակացս մէջ :

— Լաւ ուրեմն թող առաջինը ըլլամ՝ ըսաւ Լէոն և եթէ վաղը զգաս թէ շատ գժուար է քեզ՝ զիս քիչ մը սիրելը , հա- մարձակ պիտի ըսես :

— Թերևս ատոր կը վստահիս :

— Մտքէդ կ'անցնի՞ այդ . ըսաւ Լէոն յանդիմանական շեշ- տով մը . վասն զի նոյն ժամուն իր բաղձանաց յափշտա- կութեամբ կարծէր թէ համարձակապէս կը խօսի և կ'զգայ թէ իրօք պիտի կրնար սիրել Թիւլիան :

— Շատ նախանձուտ պիտի ըլլայի , կրկնեց ասիկա :

— Արմէ՞ :

— Աձէն կիներէ :

— Քեզ հետ պիտի մնամ միշտ : Վերջապէս կ'ըսէր իւրովի Լէոն . եթէ մեկնէի տխմար բան մը պիտի բրած ըլլայի , պէտք է միշտ որ սիրուհի մը ունենամ , այս կամ այն . Տեսնենք Թիւլիա կրկնեց բարձր ձայնիւ և իւր թիւերը գեռատի կնոջ ուսերուն բոլորաիբր նետելով , տեսնենք . սիրէ զիս քիչ մը :

— Ինչպէս լաւ գիտես ինքզինքդ օգտակար ընել , կրկնեց

Լավ ըլլի , որու աչքը աւելնով կը փայլէր , և կարծես թէ ահամայ Լէոնի տաք ձեռքերուն հպումն կը սարսէր , զնա , զնա , զանգալը պիտի դարնեմ՝ որպէս զի ծառաս ճրագ բռնէ քեզ :

Եւ Թիւլիա անկողնէն վար նետուելով , չմինէսյին զան- գակին վաղեց :

Այն միջոցին որ պիտի համէր անոր , Լէոն բռնեց զինք իր բազկաց մէջ զրկեց և զգաց այն սքանչելի մարմինը՝ որ բարակ շապիկով մը միայն պաշտպանուած էր , և որ հա- ճութեամբ և սիրով կը դողդողար :

Եթէ իւր գտնուած վիճակին մէջ , Լէոն կարենար բանի մը վրայ խորհիլ , պիտի յիշէր թէ Թիւլիա իւր ծառաները պառկելու խրկած էր , և պարագ սեղը պիտի կանչած ըլ- լար զանոնք :

Լէոն միայն հետեւեալ օրը կէսօրին անկէ գուրս ելաւ . (Աստուած քիչէ քիչ ըրաւ) Գրեթէ մի և նոյն ժամուն Մարի՝ Քլէմանթինի կը զրէր :

« Էմմանուէլ ասկէ կը մեկնի , վերջապէս զիս հայրէս խնդրեց : Տասնհինգ օրէն իւր կինը պիտի ըլլամ : Շատ երջանիկ պիտի լինիմ : Աղօթէ ինձ համար :



Մեր պատմած դէպքերէ տասնհինգ օր վերջ Տրէօի Սուրբ Պետրոսի եկեղեցւոյն մէջ սրտաշարժ հանդէս մը կատարուեցաւ . եկեղեցին լի էր հետաքրքիրներով , որք՝ երկու նորահաս կար- գուողները տեղի մօտէն տեսնելու համար քաղքին ամեն ծայ- րերէն եկած էին . Օրիորդ ա'Էրմիի անունը ամեն մարդ զիտէր վասն զի Տրէօի մէջ մեծոյած էր , և Պ. ար Պրիոնի

անունը և ոչ մէկու անձանօթ էր : Երկինքն իսկ կը ժպտեր
երկու ամուսիններու երջանկութեան , վասն զի իւր ցուրտ
սովորութիւններու հակառակ դեկտեմբերը անուշ և պայծառ
էր :

Հատեր մեղմէ առաջ երջանիկ ամուսնութիւններ պատմած
են , զանց կ'ընենք ուրեմն երկար պարագաները գրելէ : Լե-
ցուն եկեղեցի մը , ծաղիկներ , երգեր , ժպիտներ ,
ջերմեռանդութիւն և սէր , ահա այս էր : Այս գրքին ըս-
կիզբը ճանչցած ծեր ժողովրդապետը պաշտօնը կատարեց ,
սուրբ մարդը կ'արտասուէր , կարի զբացուած էր դեռատի օրի-
որդին բարեպաշտ աւելորդապաշտութեան վրայ որ զինքը կար-
գուելու կը բերէր այն եկեղեցւոյն և քաղքին մէջ՝ ուր իւր
առաջին հաղորդութիւնը առած էր : Պատարադէն վերջ
Մարի ժողովրդապետին տաս հազար Ֆրանքի գումար մը յանձ-
նեց :

— Ասիկա ձեր վէր հովտին վանքին համար է հայր իմ ,
ըսաւ անոր :

— Ընորհակալ եմ զաւակս պատասխանեց ծերունին , բայց
դեռ ուրիշ բան մը կրնաս ընել այս վանքին համար :

— Ըսէք հայր իմ :

— Կրնաս աղօթել անոնց համար որք պիտի գան հոն ա-
պաստանարան մը փնտռելու և Աստուած պիտի օրհնէ զա-
նոնք , վասն զի աղօթքը հրեշտակի մը աղօթքը պիտի լինի :

Պ. սը Պրիոն ասոր հաւասար գումար մը ընծայեց մի և-
նոյն նպատակաւ , և կը թողունք մտածել թիէ Տրէօ քաղաքը
որչափ երկար ատեն խորհեցաւ այս կրկին առատաձեռնութեան
վրայ : Տիկին Տիւվէրնէյ չի պահած էր այս հանդէսէն և
իւր դպրոցի ամէն մեծ աղջիկները ներկայ էին : Աղքատները
ուր օրուան համար հարուստ՝ տուներնին դարձած էին . և
ամէն ընծաներն ու նուէրները նորատի հարսէն այնպիսի շը-
նորհքով և անմեղութեամբ եղած էին որ և ոչ ձեռք մը ,
ամչցաւ անոր ընծայածը ընդունելու :

Այն օրը Պ. սը Պրիոն Բլէմանթինը մէկ կողմ առնելով

ըսաւ :

— Լաւ ուրեմն օրիորդ , կ'երևի թէ այս օրը շատ երջա-
նիկ կ'ընէք քեզ :

— Այո , պարոն , պատասխանեց Բլէմանթին . խիստ
երջանիկ՝ վասն զի դեռ կը յիշեմ թէ ինձ կը պարտաւորի
Մարի իր երջանկութիւնը , առիկայ առանց յանդիմանութեան
կ'ընեմ , Պարոն , յաւելցոց Օր . Տիւպուս կարմրելով և
խնդալով միանդամայն :

— Այս գործին մէջ . քու ընթացքդ իմացայ , զուակս ,
ներէ ինձ այսպէս կոչել զքեզ և դիտէ Աստուած թէ երախ-
տադէտ եմ քեզ , կ'ուզես ներել ինձ , որ գրեթէ հայրդ
պիտի ըլլայի , ինձ որ բարեկամի կ'ուզեմ մնալ այս օրուան
յիշատակ մի թողլով քեզ : Բեզ ընծայածս իմ աչքիս մեծ
արժէք ունի վասն զի մայրէս մնացած է , բայց ինձմէ ընդու-
նած յիշատակիք ստակի արժողութիւնը պէտք չէ նայիս այլ
սրտի , թէև կը բազմամ նաև մատաղ և պարզ պճնատի-
րութիւնդ դո՛հ ընել : Առ ուրեմն այս սուփը , սիրելի զա-
ւակս , ներէ ինձ որ քրոջ մը պէս համբուրեմ զքեզ և եթէ
մեզմէ մէկը այս օրս մտնայ ես պիտի չ'ըլլամ այն : Չէի հա-
մարձակիք ես ինքս այս դո՛հարը ընծայել քեզ , բայց Մարի ,
Տիկին սը Պրիոն , ըսաւ Էմմանուէլ աննկարագրելի ժպիտով
մը , այսպէս ուզեց :

— Եւ աղէկ ըրի , այնպէս չէ , իմ բարի Բլէմանթինս ,
պիտայ Մարի այս վերջին խօսքերուն վրայ ներս մտնելով և
իւր բարեկամահայտն վրիզ ցատկելով :

Երկու դեռատի օրիորդները որոնց անգրանիկը ժամէ մ'ի-
վեր կին մ'էր . այն սրտաշարժ արտաւերներով սկսան լալ
որով այսպիսի օր մը ամէն աչերը կը թըլին : Բլէմանթին
իւր դո՛հարի տուփը ձեռքը բռնած էր թէև իւր հետաքրքրու-
թիւնը կը խրատէր վինքը բանալ : Մարի նշմարեց այս և
սուփն առնելով բացաւ . անգամանդներով ողբուխտով
կուրծքի ատեղ մ'էր այն , Մարի զայն Բլէմանթինի կուրծ-

քին վրայ զեան լեց :

— Ահա այսպէս կը դրուին , ըսաւ անոր :

Այս գոհարը երեք հազար Փրանք կ'արժէր , Քէլեմանթին շլացեր էր , կ'ուզէր Տրէշի փողոցները ելլել օրուան մէջ իւր շրջազդեատին վրայի զարդով որպէս զի ամեն մարդ զան տեսնելով իրեն պէս շլանայ :

Սուրհանդակի կառքերը կ'սպասէին և երեկոյեան ժամը չորսի մօտ Պ. Կոմսը , տ'Էրմի կոմսուհին , Էմմանուէլ և իւր կինը դէպ 'ի Բարիզ մեկնեցան : Ամուսնութիւնը եղած էր սովորականին պէս պատարազը լմնալով , երկու կարգուողները մեկնած էին :

Քէլեմանթին իւր հօրաքրոջ հետ մնաց , իւր զմրուխտներուն վրայ շատ դո՛հ բայց իւր բարեկամուհւոյն մեկնելուն վրայ արտմած :

Էմմանուէլ և իւր կինը իրենց կառքին մէջ առանձին էին : Անոնք՝ որ կ'ուզէին զիսնալ թէ ինչ կ'ըսէին իրարու թող դուշակեն կամ յիշեն :



Կան յուզումներ՝ որոնց պատմիչը ըլլալէ հրաժարիլ պէտք է : Արցածնիս ըսինք . ինչ որ ստոյգ էր այն է թէ՛ երկու կարգուողները կը սիրէին զիրար : Էմմանուէլ իր կամաց հակառակ այս սիրոյ մէջ դրած էր իր բոլոր երիտասարդութիւնը ոյժը և փառասիրութիւնը : Երբ իւր բնութիւնը ունեցող անձ մի եր սարիչը հասած է առանց սիրելու այն օրը ուր առաջին անգամ կը սիրէ իւր սէրը բոլոր սիրաը կը լեցընէ , զուրս կը թափէ և ազատի մը պէս որ շուտ կը դառնայ իր

մէջ լեցումը բոլոր ուրախութիւնները կը ծախսէ . զորս չի վայելած էր : Այսպէս Պ. ալ Պրիոն իւր կնոջ համար էր ինչ որ պէտք էր եղած ըլլալ իր առաջին տարփուհիին համար : Ժամերով անոր ծնգաց քով կը կենար , զան սիրամօր պատկերի մը նման նկատելով , անոր փոքր ոտքերը համբուրելով և առանց խորհելու իր կեանքը Մարիի կենաց մէջ կը թափէր , որ ինքզինքը անխնայ այս նոր կեանքին ամեն զեղեցիութեանց կը թողուր փոխարէն իր սէրը և զան սիրելու երջանկութիւնը շնորհելով : Պատանուհւոյն հոգին այնքան նոր , այնքան անմեղ ու անարատ , իր կենաց գիւրջը այնքան մաքուր էր որ ոչ զէշ մտածմունք մը , ոչ անազնիւ գործ մը , ոչ հրեշտակի մը լսելեաց անարժան բան մը իր մտքէ կ'անցնէր : Անոր համար Էմմանուէլ ուղածին պէս այն ամեն ճերմակ թերթերու վրայ իր անունը կը գրէր և անուշ արարածը սիրով և բարեպաշտութեամբ լի իւր երազներու իրականութեան կը թողուր ինքզինքը :

Այս ամուսնութիւնը շատ ազմուկ հանած էր և անհամբերութեամբ կ'սպասէին որ նոր ամուսինները սրահներու մէջ երևին : Բայց անոնք չէին ուզեր այնքան փափաքած առաջին մտերմութեան մէջ՝ ընկերութեանց սովորութիւններու բռնադատուիլ և երթալ ինքզինքնին ցուցընել որպէս զի անհամ երկգիմի մեծարանքներ ընդունին : Ուրեմն գիշերը իրենց սենեակը կը մնային , Էմմանուէլ Մարիի ոտից առջև երկուքնին ալ իրարու ժպտելով և անձայն խօսակցելով , թէև առանձին :

— Այն օրն որ ստուգիւ իմ սէրո հասկցայ , կ'ըսէր Մարի Էմմանուէլի՝ որ իւր ոտից քով պառկած և զլուխը իր ծընգացը վրայ դրած էր , քու փոքր դղեակդ եկած օրերնիս էր և երբ անկողնոյդ անկեան մէջ եղած պատկերը տեսայ չէի գիտէր թէ մայրդ էր և նախանձեցայ , ուրեմն առանց սիրելու չէն նախանձիր :

Եւ սակայն շատ գժբաղդ կ'ընէի զիս , կը յարէր Էմմա-

նուէլ, եթէ գիտնայիր թէ որչափ տանջուեցայ այն օրն երբ ինձ հասկցուցիր թէ մեր մէջ շատ մտերմութիւն կար :

— Պատճառն այն է թէ կ'զգայի զքեզ սիրելու և կը վախնայի որ չես սիրեր զիս . ապա կ'ուզէիր ֆէլմանթիին հետ ամուսնանալ :

— Հայրդ էր որ այս ամուսնութիւնը միտքը գրած էր ,

— Եւ եթէ ֆէլմանթիին չ'մերժէր :

— Պիտի կատարուէր :

— Հապա ես , ինչ պիտի ըլլայի , պիտի մեռնէի :

— Ես ալ պիտի մեռնէի :

— Շատ պարզ էր իրարու խոստովանելը :

— Իբաւ է :

Արքան խեղդ են երբ զիրար կը սիրեն :

— Շատ ճիշդ է այդ :

— Այն իրիկունը ուր ֆէլմանթիին խնդալով և շատ երջանիկ պատմեց ինձ թէ զինքը պիտի առնես , որչափ լացի , Աստուած իմ :

— Ինչու ամեն բան չ'ըսիր իրեն :

— Ինչ օգուտ ունէր անոր ուրախութիւնը վերջընել առանց իմ երջանկութեան ստուգութիւնը գիտնալու , կարծեցի թէ կը սիրէիր զինքը :

Եւ երկուքնին միատեղ այսպէս մանկան մը անմեղութեամբ կը պատմէին իրարու իրենց անցուցած յուզումները : Ըսինք թէ Էմմանուէլի ամուսնութիւնը մեծ ազմուկ հանած էր , Պ. տը Պրիոն բոլորովին ատեանէն հեռացեր էր , : Արդարեւ , երբէք չի տեսած էին աւելի սիրուն տուն մը և կատարեալ երջանկութիւն մը : Էմմանուէլ և Մարի իրարու համար կ'ապրէին , առանց արտաքին կեանքէ պէտք ունենալու : Մարի իւր նօր կացութենէ կը զուարճանար , կնութեան տակ մանկութիւնը կ'երևէր , այնքան նորահաս էր զեռ որ , այսպէս ըսելու համար , իւր ամուսնութեան հետ կը խաղար : Ինչպէս որ ըսինք իւր և Օրիորդ Տիւպուայի մէջ որոշուած

թղթակցութիւնը կը շարունակուէր , ֆէլմանթիին . Տիկին տը Պրիոնի ամէն գազտիքներու և տպաւորութիւններու հաղորդակից էր :

Բարի Մարիս , կը զրէր օր մը ֆէլմանթիին , Տիկին Տիւվէրնէյի քովէն մեկնեցայ , և ահա բոլորովին հօրաբրոջս քով վերադարձայ , դստրոջը անտանելի եղած էր ինձ : Մեր Ռիեօջիլի փոքր տան մէջ բնակարան մը կայ զոր պիտի կրնաս ընդունիլ Պ. տը Պրիոնի հետ , եթէ գարնան մէջ հաւանիս անոր հետ դալով բարի ընկերուհւոյ մը հետ անցընել ութ օր , բարեկամուհւոյ մը՝ որ քեզ կը մտածէ , և որու սրտին կէսը հետդ տարիւր : Սակայն հոս կը զուաճանամ ես , գիտես թէ ինձ քիչ բան կը բաւէ ասոր համար , սակայն իրօք խիստ արտում ըլլալ պէտք է չի խնդալու համար , իմ տեսած բաներու վրայ : Հօրաբրոջս չի պահած էր թէ զիս դպրոցէն կը հանէր կարգելու համար , այնպէս որ արդէն ցանկացող հետամուտները կը վազեն : Ինչ հետամուտներ : Արդէն հարկահանի մը որդիէն խնդրուեցայ , որ տեսնուածներէն ամենէ տարօրինակ գլխով՝ հարիւր հազար Փրանքի դումար մը ունի , այս կարծեցիւնը կ'ուտայ իրեն թէ՛ եթէ Բարիլ ծախուէր՝ պիտի կրնար զայն զնել : Իւր գտնուած տան մը մէջ մտնելուս պէս իւր կապոյտ աչքերը իմ վրայ կը սևեռէ և կը նկատէ զիս , պիտի ուզէի որ նոյն միջոցին դային ինձ զէշ լուր մը հաղորդէին որպէս զի լայի , այնքան խնդալու փափաք կ'ունենամ : Փլիւթ կը չալէ , և երգեր կ'երգէ : Այս տեղ միայն իւր սիրային արկածներուն վրայ կը խօսի : Անն ուրիշներ որք կը քծնին ինձ . և կ'ուզեն իմ սրտիս վրայ վստահ ըլլալ ձեռքս խնդրելէ առաջ : Ընդունած մեծարանքներս հետաքրքրական են : Որովհետեւ զիտեն այս պարոնները թէ հօրաբրոջս հետ առանձին կ'ապրիմ չեն նեղուիք գաւառականի մը կրցածին չափ խեղկատակ նամակներ գրելու : Քանի մը հաս կը խրկեմ քեզ , նահանգիս խելքին իբր քանի մը օրինակներ : Մեծ ազգեցու-

թիւն կ'ընեմ, և ամենուրեք կը տօնեն զիս : Ստիպան զիս անարգողներ և մանաւանդ անարգողուհիներ ունիմ : Աստուծոյ ձեռքով աղջիկներու հոգացող հայրերը և մայրերն են որոնց հարսանիքը իմ գալուստով կը հեռանայ : Կը ծաղրեն զիս և կ'աշխատին հեռացընել ինձ ներկայումս առաջարկութիւնները :

Պարտաւոր եմ ըսել նաև թէ քիչ մ'իբրեց մեղսակիցն եմ այս գործին մէջ, վասն զի զանոնք ինձ մտեցընելու համար բան մը չեմ ըներ : Աերջապէս, սիրելի Մարիս, եթէ միշտ երջանիկ ես դու, միշտ զուարթ եմ ես : Եթէ դու կը սիրես ես կը խնդամ, ոչինչ ուրեմն չփոխուած է մեր կացութեան մէջ և քանի որ միշտ միեւնոյն վիճակն ունիք, ունենանք միեւնոյն բարեկամութիւնը : Ինձ համար կարևոր լուր մը ունեցածիս պէս՝ պիտի իմացընեմ քեզ : »

Մարի ասոր կը պատասխանէր կարգուած կնոջ մը խորատական խօսքերով՝ որ յանկարծ ինքզինքը իմաստուն կը կարծէ, իբր թէ ամուսնութեան սովորական արդիւնքն ըլլար այն :

« Սիրելի Քլեմանթինս, աղէկ խորհէ կարգուելէդ առաջ, երեւոյթներուն մի վստահիր, ամեն բանէ առաջ ապագայիդ վրայ մտածէ, վասն զի ես երջանիկ եմ, կ'ուզեմ որ դու ալ ըլլաս, ամուսնութենէ առաջ սրտի յատկութիւններ փնտռէ այս է անգին բանը :

« Պ. տը Պրիսն միշտ նոյնն է ինձ համար, այն սիրելի բարեկամուհիս երջանիկ եմ, շատ երջանիկ, և դեռ ուրիշ բան մի կայ որ երջանիութիւնս կ'աւելցընէ այն է մայր ըլլալու ստուգութիւնս : Գեռ չես գիտեր, բայց օր մի պիտի դիմանաս այս բառին մէջ եղած բոլոր երանութիւնը. չես կրնար հասկընայ ունեցած այն ուրախութիւնդ երբ կ'ստես. »
« Էսկ մը իւր կեանքը ինձ պիտի պարտաւորի և պիտի սիրէ

զիս, վասն զի իմ սիրոյս և աղիքներուս դատակը պիտի ըլլայ այն » Այս երջանիկ լուրը ամուսնոյս հաղորդելէս ՚ի վեր ինձմէ չբաժնուիր ալ, ոչինչ այնչափ սրտաշարժ է որչափ ինձ առած խամբը, իր թեւերու մէջ կը վերցընէ զիս մանկան մը պէս և սենեակս կը տանի, ամեն փափաքներս հաճոյքներս իսկ բացատրելէս առաջ կը կատարուին : Շատ անգամ երբ անոր քօնն եմ, երբ կ'աշխատի, ես կը կարդամ կամ քիչ մը գործ կը բանիմ և ինձ նայիլը կամ իմ վրայ զմայլելիլը յանկարծ կը բռնեմ, վասն զի իր սէրը իմ եղածէս աւելի գեղեցիկ կ'ընէ զիս իր աչաց :

« Եթէ մեր ապագային համար երազելինս լսելի, պիտի խնդայիր հոս ինչպէս կը խնդաս այդ սեղ : Անկարելիութենէ անցանք, վասն զի յիշելով այն ամեն ցաւերը որոնց եթէ զգաս վկան դէթ արձագանքն ելած եմ, կ'ըսեմ՝ իւրովի թէ անկարելի է որ այսպիսի ուրախութիւն մը յատկապէս տեւ և սակայն պատճառ մը չկայ որ դադրի վասն զի առջի օրէն աւելի կը սիրենք զիրար : Ինձ կարծել տուողը թէ Էմմանուէլը միշտ պիտի սիրեմ այն է թէ երբէք իրեն անձանօթ մը տածմունք մը մտքէս չ'անցնիր, ոչինչ կ'իմանամ հանդէսէ մը, հաճոյքէ մը երբ ինքը հոս չէ և ինչ որ նախապատիւ կը սեպեմ ամեն բանէ աւելի մեր երեկոյեան ամուսնութիւններն են մեր սիրուն ապարանին մէջ կրակին քով : Յանկարծ կ'ըն միջենք, նա իւր մտածումը ես ընթերցումս իրարու ժպտելու և խօսելու համար, այն ատեն որք կ'ելլէ, ոտիցըս քով կը պառկի և այսպէս ամբողջ ժամեր կը կենայ : Քաղցին աղմուկներուն անհետիր մի առ մի կը լսենք. որմէ ուրախութիւն մը չ'ինդրած ենք, և որու տատանիլը հեռուէն կը տեսնենք առանց անորմէ պէտք մ'ունենալու, և առանց անոր մեզմէ պէտք ունենալուն : Յետոյ ամեն ինչ կը լուէ, ամեն ինչ կը հանդարտի և կարծես թէ բոլոր աշխարհի վրայ միայն մենք և մեր սէրը կայ :

« Զեմ գիտեր թէ ուսկէ կ'դան և ուր կ'երթան այն զի-

շերային անցորդները բայց կը ցաւիմ անոնց վրայ որք գիշերուան առաջին ժամերուն մէջ չ'ունին սիրտ մը որ զիրենք սիրելով անոնց առանձնութիւնը լեցընէ :

« Այտի մեկնինք աւելի ուշ, տարիէ մը պիտի երթանք տեւանելու Հոռով, Նարոլի, Անետիկ, բոլոր այս արքայութիւնները զորս Աստուած երկրիս տուած է : Ինչ սիրուն ճամբորդութիւն սիրած մարդու գհետ, երթալ մեծ բաներու երկիրը տեսնել ուր Աստուած գրած է իր շնորհները կամ բարկութիւնները, տեսնել զանոնք սրտով ինչպէս մտքով, քու սիրով հետեւիլ անցեալ սիրոյ հետքերու, այս յիշատակներու բուրբալց հոտը շնչել, Նարոլիի արևով, Անետիկի մէջ երգերով, Հոռովի մէջ մտածութիւններով արբենալ, և միշտ երկու հոգի ըլլալ, ահա ուրիշ երջանկութիւն մը և այս երջանկութիւնը պիտի ունենամ ես : Ստուգիւ կան բանաստեղծութիւններ՝ զորս միայն սիրելով կ'իմանան : Ար յիշես երբ դպրոցն էինք, և Շէյքսպիրը կը թարգմանէինք, շատ աղւոր կը գտնէինք զան իրաւ է, բայց կային բաներ որոնց անզգայ կը մնայինք, վասն զի մեր հոգւոյն թելերը՝ որոնց կը հպէին այս բաները արդէն սիրական ձեռքէ մը շարժած չէին, և դեռ կեանքն ընդունած չ'ըլլալով համր կը մնային : Լաւ ուրեմն հիմակ ժամեր, օրեր կ'անցընեմ իմ Շէյքսպիրս կարդալով նոյն իսկ դպրոցի ունեցածս, և կը թուի ինձ թէ նոր գիրք մ'է այն : Ինքզինքս կարգաւ թիւրիէթ, Օֆէլի, Տէգլտեմոն կ'ընեմ. այս գեղեցիկ և անմեղ դէմքերու զոյգութիւնները կ'իմանամ : Իրենց սէրը իմ սիրոյս շնորհիւ կը հասկընամ, իրենց մտածմունքը իմիւններով : Չ'իրենք գեղեցիկ է աւելի, ճշմարիտ կը գտնեմ, յետոյ զիրքը Էմմանուէլի կ'անցընեմ, և անոր կարգալը մտիկ կ'ընեմ, նոյն ինքն Օթէլլոն է նոյն ինքն Համլէթ նոյն ինքն Ռումէօ : Անոր շէշտին, ձայնին, հոգւոյն մէջ կը գուշակեմ՝ որ բանաստեղծին ձայնին կը միացընէ, բոլոր Յօսի նախանձը, Համլէթի խորհրդածութիւնը, Թիւրիէթի սիրահարին բոլոր սէրը, երբ այս

բաներս կարգամ կը կասկածիմ եթէ իրօք մարդ մ'էր ասոնք զրոյր, և կը թուի ինձ թէ Շէյքսպիր բառը Աստուածային սխալ անուն մ'է : Սիրան է որ փոքր կը բարձրացընէ և կը լուսաւորէ բայց որովհետև այս լոյսը վարէն կ'ուզայ շատ անդամ կը խաբէ : Կ'իմանամ այն դեռահաս օրիորդներուն մտորութիւնները, որք այս գրքերը առանձին կարդալով կը խաբուին, զորս մենք այնքան գեղեցիկ կը գտնենք : Այս երեսներէն մէկուն համար կը բորբոքին զորս միշտ իրենց հանդուգած առաջին մարդուն վրայ գտնել կը կարծեն և կը թողուն որ իրենց երեւակայութիւնը գործէ սրտին գործերը, և ասիկայ սխալ մ'է :

« Այս բոլոր քեղ գրածներս, գուցէ կը ձանձրացընեն զքեղ, սիրելիդ իմ Քլէմանթին, բայց քու հոգիդ իմիւս խորհրդակիցն է, և կը թողում ինքզինքս որ իւր բոլոր մտածութիւնները ըստ, որուն առաջինը և վերջինն է լմէ զքեղ կը սիրեմ : »

« Լաւ ուրեմն, սիրելի Մարի, կ'ըսէր աւելի ուշ Օրիորդ Տիւպուա իւր նամակներէն մէկուն մէջ, կարծեմ թէ ըստուգիւ պիտի կարդուիմ : Ըսիր ինձ թէ մանաւանդ սրտի յատկութիւնները ընտրեմ, խրատիդ պիտի հետեւիմ : Իմ կապուտակն երիտաարդս, դիտես այն որ Բան չաստուածին նրման Ֆլիւթ կը նուագէ, ստուգիւ քաղքին ամենէ աղէկն է :

« Բարի է, իւր կողմէն սրասչարժ ձևեր յայտնեց ինձ, և իրօք շատ կը սիրէ զիս : Խեղճ տղան իւր բոլոր զիշերները ուսիսթ խաշալով կ'անցընէ և զիտես թէ շատ ժամանակէ 'ի վեր այսպէս կը յայտնեն եղբորորդիներուն թէ զիրենք կը սիրեն, կը խոստովանիմ թէ այս ազգացոյցէն կը բռնուիմ : Ապա, պէտք է ամէն ինչ բսել, անձանաչել է. զինքը ամբողջապէս փոխեցիւ Ասաջ զինքը աւելի սիրուն քան թէ վայելուչ զգեստներով կը տեսնէի, և որոնք

մանաւանդ ողորմելի ճաշակով էին , իրեն համար աւելի բան մը չկար . զինւորական կեանքի մը համար շատ վեհափառ մօրուք մ'ունէր . բայց քաղաքական կեանքի մէջ սոսկալի : Օր մը իւր առջև ըսի թէ կ'ուզէի որ ամուսինս , լաւ հաղուած և անմօրուք ըլլար և երեք օր վերջ հօրաքրջս տուն կը ներկայանար իմ նկարագրած ամբողջ Հաղուստովս , այսինքն սիրուն սոնապան մը , ուշադրութեամբ դրուած փողկապ մը . մօրուքը ածիլուած , մազերը թերևս քիչ մը երկայն , բայց մէկ անդամուան մէջ ամէն բան չ'ստացուիր , վերջապէս անձանաչելի էր . կը հասկնաս թէ կին մը այսպիսի հնազանդութեան մը անդդայ չէ , և կարծեմ թէ Տիկին Պարիլեար պիտի կոչուիմ :

« Աւերջապէս դիտես թէ պահանջող չեմ , երկուքնուս ունեցածը միատեղ հաշուելով , իր հօրը մահուանէ ետքը ունեւալիքն ալ մէկտեղ տասներկու հազար լիբայ եկամտի տէր պիտի ըլլանք . և պիտի կրնանք նաև դալ երեք ամիս Բարիդ անցընել , եթէ բոլորովին հոն չմնանք , վասն զի փառասէր կը դառնամ և ինչպէս որ դիտես դու ես փառասիրութեանս պատճառը : Բան մրկայ միայն որ ինձ ցաւ կը պատճառէ , այն է թէ ԱտոյՖ Պարիլեար կը կոչուի , բայց երջանկութիւնը անուան մէջ չէ . զոնէ շատ ընտիր ընտանիք է , իւր հայրը նաև շատ խելացի մարդ մ'է և կը հաւատեմ թէ շատ ճարտար միտք ունի : Ասոր համար միտաւստեմ թէ շատ ճարտար միտք ունի : Ասոր համար միտաւստեմ թէ շատ ճարտար միտք ունի : Ասոր համար միտաւստեմ թէ շատ ճարտար միտք ունի : Երբեմն քրո՛ տղան առնուլ է , բայց հօրը հետ խօսակցել : Երբեմն հօրաքրջս տունը կ'ուզայ և աղւոր երկար խօսակցութիւններ կ'ընենք : Յեղափոխութիւնը տեսնողներէ մին է նա . և միշտ հետաքրքրական է մեծ բաներ տեսնողները մտիկ ընել : Օգտէ ինձ ուրեմն քու ամուսնացած կնկան և բարեկամական իրատեսերով , կարծեմ թէ այս մարդուն քով անկեղծ և տեւական գորով մը պիտի դանձնեմ . այս է բոլոր ինձ պէտք եղածը : Բաւական է որ իմ ամէն կամքս ընէ , և նա պիտի կատարէ , զինքը աշխարհիս ամենէ երջանիկ մարդը

պիտի ընեմ : Երբէք մեծ սէր մը պիտի չ'ունենամ իրեն համար . բայց անշուշտ բարեկամութիւն և յարգանք պիտի զգամ , վասն զի բարի է : Ստուգիս , պիտի կարգուիմ , միայն թէ տակաւին պիտի սպասեցընեմ զինքը , վասն զի ինքզինքը փափաքել տալը գէշ չէ :

« Գաւառին քաղաքը քննելը յերաւի հետաքրքրական է : Այս երկտասարդին իմ քովս դեգերելը՝ պարապորդները երկու խումբի բաժնեց : Իմ պաշտպաններս և թշնամիներս ունիմ , զիշերը միայն իմ վրայ կը կր խօսին : Ամանք կը ծաղրեն զիս առանց ճանչելու , ուրիշներ կը պաշտպանեն զիս առանց տեսած ըլլալու , և ասոնց պատճառը՝ վասն զի կարծեն թէ Պ. Պարիլեարի հետ պչրութեամբ կը վարուիմ , որ ամէն մայրերու փառասիրութիւնն էր : Ապա ամէն ինչ խոստովանել պէտք է քիչ մը սովորականէն դուրս ելայ և իմ հոս հասնելէս առաջուան տիրած սուսնութիւնը խղեցի : Երբ ինձ յատկացած սենեակը տեսայ , որ միշտ առջինն էր , իր պատերուն հինօրեայ և տխուր թուղթերը հանել տուի և ձեր տունը բնակած սենեկիս վիժակներուն նման դնել տուի : Բոլոր տունը փոխեցի : Շուայլութիւն և զայթակղութիւն գոչեցին , թող տուի որ սյուան : Հիմակ այս խենդ ծախքը ընելու համարձակելս՝ շարախօսութեանց բնադիրն է : Ա՛րսն թէ ունեցած փոքր հարստութեամբս պիտի չ'ուշանամ անօթութեան մեռնելու , եթէ այսպիսի այլանդակութեանց մէջ նետուիմ , և ես կը թողում որ խօսին ինչպէս թողուցի որ սյուան :

« Աւելի յաճախ գրէ ինձ , սիրելի Մարիս , վասն զի երջանիկ ըլլալուդ պատրուակաւ կը մոռնաս զիս : »

« Բլէմանթին իրաւունք ունէր զանդատելու , վասն զի Մարի խիտ քիչ կը գրէր անոր : Իրաւ է որ մինակ եղած ատեն կրնար գրել , բայց ասիկայ յաճախ չէր պատահէր , որովհետև Իմամուռէլ , շրջ քաղաքականութիւնը չի յաճողտծ

էր այս նոր երջանկութենէ հեռացընել, իւր կինը թողլու պատճառ մը չ'ունէր, և ոչ իսկ վայրկեան մը: Մարիի Բլէմանթիսի տուած ժամը ուրեմն իւր ամուսնէն զողջած ժամն էր, և քանի մը ամիս դռնէ բարեկամութիւնը քաղաքա-կանութեան պէս, իւր տեղը սիրոյ պէտք էր տալ. սակայն Բլէմանթիսի այս նամակը առնելուն պէս Մարի պատասխանեց:

Սիրելի և բարի Բլէմանս .

« Խրատ կը խնդրես ինձմէ, կարգուէ, ամուսնութիւնը, պարզապէս երջանկութիւն մ'է երբ կը սիրեն և կը սիրուին, առ Պարոն Ատուլֆ Պարիլիարը, քանի որ Պարիլիար կայ, և եկաւ Բարիզ բնակէ, քանի որ ասիկայ քու մէկ քննածին հաճոյքն է, և թէ քու հաճոյքներդ ամուսնոյդ կամքը պիտի ըլլան:

« Էմմանուէլ զաղանիք մը հազորդեց ինձ, զոր ցարդ պահած էր, Կերեի թէ Պ. մարքիզ Լէոն տը Սրիփը, այն երիտասարդը զոր թատրոնը ցուցուցիր ինձ, սիրահա-րած էր ինձ, և դիտնալով թէ Էմմանուէլ հօրս կողմէն շատ սիրուած էր եկած էր Էմմանուէլի պաշտպանութիւնը խնդ-րելով զիս ամուսնութեան ուղեւ, նաև այս է Պ. տը Պրիոնը շուտ մը իմ ձեռքս ուղելու համոզողը, բայց իրեն համար և առանց մարքիզին դիտաւորութեանց վրայ հօրս խօսելու, շատ աղէկ է այս երիտասարդը, բայց ինչ տարբերութիւն Էմմանուէլի հետ, Ամուսնութենէս ի վեր չի համարձա-կեցաւ երեխ, ոչ հօրս տունը և ոչ Էմմանուէլի՝ որու բարեկամն էր սակայն: Անիրաւ է: Էմմանուէլ շատ վստահ է իմ վրայ և ասիկայ իրեն համար նախանձի տեղի չ'տար: Ամեն օր կը պատահի որ երիտասարդ մը աղջիկ մը կնութեան խնդրէ և չ'տան զայն, մանաւանդ երբ արդէն ուրիշ մը խոստացուած է, ասոր մէջ նուաստացուցիչ բան մը չ'կայ:

« Դեռ հօրս վրայ չի խօսեցայ քեզ, և սակայն չես կրնար երևակայել թէ սրբաբ կը սիրէ զիս, իւր բոլոր մտածումը:

Իւր բոլոր կեանքն եմ: Խեղճ մարդն ահադին զո՛հ մը ըրաւ զիս կարդելով, զինքը թողլով՝ իւր հոգւոյն և սրտին մէջ մի և նոյն պարպը թաղուցի:

« Սկիզբները կարգուած ըլլալուս ինքնասէր երջանկութեամբ, չէի նշմարէր ինչ որ կ'անցնէր իւր մէջ, եթէ օր մը մնամ առանց ամենօրեայ սէրս իրեն տանելու, բոլոր օրը տրտում է. և հետեւալ օրը երբ կը հասնիմ իւր ժպիտին մէջ ցաւ և աչացը արցունքը կը գուշակեմ, և սակայն բնաւ յանդիմանու-թիւն մը չ'ուղղէր ինձ, զիս քիչ մը աւելի կը գրկէ, ահա այս է ամենը, իբր թէ ըսել ուզէր. « Զինքը երէկ չի տեսայ, և զուցէ վաղն ալ պիտի չի տեսնեմ: » Անոր համար հիմակ մը աւելի է, ինձ համար հաճոյք մ'է: Այս սիրոյ վրայ բոլոր դիտցածս՝ գուշակեցի վասն զի ինձ բան մը չ'ըսաւ, ազատ կը թողու զիս գալու կամ չի գալու միայն թէ իմ ներկայու-թիւնս իւր օրերը երջանիկ, և բացակայութիւնս սխուր կ'ընէ: Քանի մը օր կայ անզուշաբար ըսի իրեն թէ Էմմանուէլի հետ Խտալիա պիտի երթամ, միայն ժպիտով պատասխանեց: Այն ատեն վիզը ցատկեցի ըսելով, « Պիտի չի մեկնիմ » և զիս խեղդելու չափ սեղմեց իւր թևերու մէջ, ինչ մաքուր և սուրբ է հայրական զօրովը, երբ ամէն կողմէն կը շրջա-պատէ զքեզ, որ անթափանցելի կ'ընէ զքեզ դէշ մտածու-մներու և միշտ մեր հոգւոյն ապաստան մը կը նուիրէ: Եթէ երբէք տխուր կամ թշուառ ըլլամ, պիտի երթամ հօրս հետ լալ և Աստուած պիտի մխիթարէ զիս վասն զի մէկ աղօթքի տեղ՝ երկու հատ պիտի ունենամ և երկուքն ալ եռանդալի:

« Էմմանուէլ և ես պիտի օգուտ քալենք այն քանի մը աղւոր օրերէ, զորս կարծես թէ երկինք կը խոստանայ մեզ, երթալ իւր փոքր դղեակը տեսնելու: Հայրս պիտի ընկերանայ մեզ, այս պարունները որսորդութիւն պիտի ընեն Էմմանուէլ ժողովակին վրայ խօսելին լսել չ'ուզէր: Աղէկ կ'ըսէի. քեզ թէ քաղաքականութիւնը ինձմէ զօրաւոր պիտի չ'ըլլայ և թէ այս քաղաքագէտը հովիւ մը պիտի ընէի:

« Քու Ատուլֆի հետ ամուսնութեան վրայ նորէն խօսինք, ստուգիւ քանի որ նորէն անոր կը դառնաս, այն է թէ զինքը սիրելէ հեռու չես, համարձակ խօսելու համար քեզ, զքեզ

Կրօնական զգացումները և սրբազանների մասին հարգանքները, որոնք հարուստ և անուշ կեանքի մը համար որոշուած կը կարծեմ, ներդաշնակ և սովորական ընտանեկան կեանքի ուրախութիւններով լի, կարգուէ ուրեմն շուտ Պ. Ատողֆի հետ և կը կրկնեմ. եկու հարիւր բնակելու, այս միջոցով մայրաքաղաքը երկու քերջանիկ կիներ պիտի ունենայ. յաճախ չի պատահած է իրեն այս:

« Մայրս կ'ըսէ ինձ որ զքեզ գրկեմ: Գիտես թէ չի փութուիր բնու իմ բարի մայրս: Այս ամբողջ գիշեր պարահանդէսը տնոց, և երբ զինքը տեսնելու գացի, իւր անկողնոյ մէջ անցուցածի պէս թարմ և կայտառ էր: Մայրէս աւելի ժպտուն բան մը չեմ ճանչնար: Երբ կ'ըսէի թէ քու Բարիւղ հասնելու վրէ Բարիւղ երկու երջանիկ կիներ պիտի ունենար, երբորդի մը դէմ անիրաւ էի ու կը մոռնայի այն՝ որ երկար ժամանակ է ի վեր հոն է:

« Մնաս բարեալ, սիրելի բարեկամուհիս, գրէ ինձ, և քու նամակդ վերագարծիս պիտի ընդունիմ, վասն զի հաւանական է որ վաղը մեկնինք, եթէ սակայն ստիպողական բան մ'ունենաս ինձ ըսելու, բարի լուր մը օրինակի համար, քու նամակը դիւր զրկէ, բարի լուր մը երբէք շատ կանուխ չ'հասնիր: »

Հետևեալ օրը որոշուածին պէս մեկնեցան: Մարիի դիւրը հասնելուն պէս ըրած առաջին բանն եղաւ երթալ Էմմանուէլի մօր պատկերին ոտիցը առջև նետուիլ: Շնորհակալ եղաւ այն բոլոր երջանկութեան համար՝ զոր անշուշտ անոր կը ստատուորէր և զեռ ապագային համար աղաչեց, խնդրեց որ իւր սիրտն ամեն վախէ և կասկածէ հեռացընէ: Յետոյ իր հօրը քով դարձաւ որ պարտեղին մէջ առանձին կը ճեմէր, մինչդեռ Էմմանուէլ տան մէջ հրամաններ կ'տար:

— Լաւ ուրեմն, զաւակս, ըսաւ Պ. տ'Էրմի իւր աղջկան, միշտ երջանիկ ես:

— Այո, հայր իմ, ինչ կը պակսի իմ սրտիս, ձեր երեք դարձեալներու մէջ. մայրս, Էմմանուէլ և դուք:

— Եւ հաւատո՞ք ես թէ քու երջանկութեանդ գործակից եմ:

— Կը հարցընէք:
— Եւ եթէ խրատ մը տայի քեզ:
— Անմիջապէս պիտի հետեւէի: անոր:
— Մտիկ ըրէ ուրեմն: Կը տեսնես թէ ինչ փոփոխութիւն ըրիր ամուսնոյդ վրայ, կը տեսնես թէ իր երբեմն սիրածները կը մոռնայ քեզի համար. աղջիկս, պէտք է հասկնաս թէ մարդու մը համար ամուսնոյ պարտքէն ուրիշ պարտքեր կան, մանաւանդ Էմմանուէլի կացութիւնը ունեցող մարդու մը համար, Պ. տը Պրիան ընդհանուր Ֆրանսայի ատենակալ է, երկիր մը կը ներկայացընէ որու յանձնուած է շահերը, պէտք է որ պաշտպանէ զանոնք: Թշնամիներ և նախաձեռններ ունի ինչպէս որ ամեն տաղանդի տէր անձինք պէտք են ունենալ Այս ատենի լքումը իրեն համար կրնայ մնասակար լինիլ. դուք չ'յիշէր իսկ իւր ունեցած պատասխանատուութիւնը, այնչափ զքեզ կը սիրէ, բայց իր կնոջ ըրած երգման չափ՝ իւր երկրին համար ըրած երգումը պէտք է որ կատարէ, թերևս իսկ կը հասկընայ թէ այսպէս քաղաքական աշխարհէն աներևութանալու իրաւունք չ'ունի առանց ծանր պատճառի մը, և չի համարձակիր օրը երկու ժամուան աղատութիւն խնդրել: Լաւ ուրեմն, այս երկու ժամերը պէտք է որ դու տաս իրեն. այս երկու ժամերը ինձի հետ պիտի անցընես, քու ամուսինդ ոչինչ պիտի չ'կորսնցընէ, իսկ քու հայրդ բան մը պիտի չահի, ապա, հաւատա ինձ զաւակս, Էմմանուէլ շատ նշանաւոր մարդ մ'է, շատ բարձր խելք մը անգործութենէ չ'յոգնելու համար: Թող տուր որ շարունակէ իւր մեծ ըլլալը, որպէս զի չ'դադրի երջանիկ լինելէ և երբ վերադառնայ ու ատետնի աղմուկէն վերջը ընտանեկան հանգստութիւնը գտնելուն ստոյգ ըլլայ աւելի պիտի սիրէ զքեզ,

— Այս բանիս մտածած էի հայր իմ. բայց Էմմանուէլ այնքան գոհ կ'երևէր իմ քով, որ պիտի կարծէր թէ արդէն իմ երջանկութենէ ձանձրացած էի: Բայց քանի որ իմ ըրած խորհրդածութեանս մի և նոյնը կ'ընէք և կ'ուզէք որ իւր առջի պարտքերուն դարձընեմ զինքը, այս իրիկուն իսկ, իմ բարի հայրս, ձեր խրատին պիտի հետեւիմ:

Արդարեւ իրիկունը իսկ Մարի Էմմանուէլի բաւձ անոր թեք էր մանուկ և անուստ երբ ինչ-որ մէկը անոր մտքին մտնէր:

- Բարեկամ, նոր հաճոյք մը ունիմ:
- Ո՞րն է:
- Բարիզ վերադառնանք:
- Քիմաժին հաճոյք մ'է այդ, վաղը պիտի մեկնինք:
- Կը խոստանաս:
- Այո իրիկուն եթէ կ'ուզես:
- Եւ եթէ նախապատիւ սէպէի մնալ:
- Պիտի մնայինք:
- Լաւ ուրեմն, վաղը պիտի մեկնինք:
- Արդարեւ կամակատար ես:
- Եւ զիտես թէ ինչ պիտի ընենք:
- Քու ուզածդ պիտի ընենք:
- Ատեանը մեծ խնդիր մը պիտի յուզուի:
- Ո՞ր լտեցիր այդ:
- Օրագրին մէջ:
- Լաւ ուրեմն:
- Լաւ ուրեմն, այն օրը ատենակալներու ժողովատունը պիտի երթանք:
- Ինչ ընելու համար, Աստուած իմ:
- Մարի Էմմանուէլի նայեցաւ ժպտելով, իբր թէ այս արհա-
մարհական խօսուածքին չէր հաւատար, և ըսինք թէ աղէկ
կ'ընէր չ'հաւատարով:
- Դու պիտի խօսիս, ես մտիկ պիտի ընեմ, ըսաւ նէ:
- Էմմանուէլ Մարիի ճակտէն համբուրեց ըսելով:
- Ստուգիւ հրեշտակ մ'ես:
- Աղէկ ըրե՛ ուրեմն զուշակելով:
- Այո:
- Օ՛ն, շարունակեց նէ, մեծ մանուկ մ'ես դու, որո՞ւ խա-
զարիկը առնուլը մեղք մ'է:
- Եւ անուշ նորահաս կինը իւր թևերով մանեակ մ'ըրաւ իւր
ամուսնոյն:



7/11
 ԵՐԵՎԱՆ, ԱՅՈՒՄԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՏՈՐՈՑ

10n

1849

12013

